

221

222

223

224

9(2X075)

V-35

850

150

Printed in Turkey

45

ԳՐԻԳՈՐ ՄԱՐԳԱՐԵԱՆ

ՄԻՋԻՆ ԵՒ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԴԱՍԸՆԹԱՑՔ



ՀԱՄԱՌՕՏ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՄԻՋԻՆ ԴԱՐՈՒ ԵՒ ՆՈՐ, ՍՉԳԻԱՑ



ՀԱՄԱՁԱՅՆ ԿՐԹԻ ԿԱՆ ԾՐԱԳՐԻ
ՆՐԱԿ
ՈՒՍՈՒՍՆ, ԽՈՐՀՐԴՈՅ ԱԶԳ. ԿԵՂՐ. ԿԱՐՁՈՒԹԵԱՆ



Կ. ՊՈԼԻՍ
ՏՊԱՊ ԻՐՈՒԹԻՒՆ ՏԷՐ-ՄԻՆԱՍԵԱՆ

Սուրբանճամամ ճամսէսի, Թիւ 14

1908

222

12575

ՏՊԱՐԱՆ, ՎԵՐԱՑՈՒՆ, ԿԱԶՄԱՑՈՒՆ ԵՒ ԳՐԱՑՈՒՆ

Վ. ՖԷՐ - ՄԻՆԱՍԵԱՆ

Կ. Պոլիս, Ս. ՍԱՐԳՍ ԿԱՄԱՐ, ԹԻՒ 14



4960
41

نك ۱ ايلول ۳۳ و ۱۸۶ نومرولى رخصتنامه سيله
معارف ستانبولده ميناسيان مطبعه سنده طبع اولمشدر

ԱՌ

ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹԻՒՆ

Բարսեղ ԷՖԷնտի Հայանեան

2025

Ս.ՇԵԱՏԱՍԻՐՈՂՆ

Ի ՆՇԱՆ ԽՈՐԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹԵԱՆ



ԵՐԿՈՒ ԽՕՍՔ



Ընդհ. Պատմութեան Դասագրքիս այս Երկրորդ Հատորը կը պարունակէ «Միջին Դարու եւ Նոր Ազգաց» Պատմութիւնները, որոց անմիջապէս պիտի յաջորդէ «Ժամանակակից» Պատմութիւնը՝ իբրեւ վերջին մաս եւ առանձին հատորի մէջ :

Մեր Թաղային Վարժարանաց մէջ, ընդհանրապէս ուսանողը կը խորասուզուի եւ ժամավաճառ կ'ըլլայ աւելի Հին Պատմութեան անկաւերու մանրամասնութեանց մէջ եւ գրեթէ բոլորովին անգիտակից կը մնայ Նոր եւ մանաւանդ ժամանակակից Պատմութեան ամենէն կաւերու այն պարագաներուն, որոնց անմիջական ազդեցութեան ներքեւ կ'ապրի արդի ընկերութիւնը :

Դարձեալ, ցաւելով գիտած եմ որ, Շրջանաւարտ ըլլալու պատճառով Երկսեռ աւակերտք, կանխաւ պատճառուած պատճառով Լաւրացի Հարցարանի մը համեմատ, ափ յափոյ վերաբառ մը կ'ընեն Ընդհ. Պատմութեան՝ որու մէջ սակայն մեծ բաժին մը չունի ժամանակակից Պատմութիւնը :

Ահա այս ամեն տեսակետներով՝ անհրաժեշտ սեպեցի Պատմութեան այս վերջին ու կաւերուագոյն մասին աւելի ընդ սրձակ բաժին մը տալ եւ առանձին Հատորի մը մէջ ամփոփել զայն :

Գ. Մ.

Բերա

1 Նոյեմբ. 1907

Հ Ա Մ Ա Ռ Օ Տ
Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն
Մ Ի Ջ Ի Ն Գ Ա Ր Ո Ւ

Մ Ա Ս Ն Ն

Գ Լ Ո Ւ Խ Ա Ռ Ա Ջ Ի Ն

Բ Ա Ր Բ Ա Ր Ո Ս Ա Ց Մ Ե Ծ Ա Ր Շ Ա Ի Ա Ն Բ Ը

1. Միջին Դար կը կոչուի իբր 1000 տարուան այն շրջանը, որ կ'սկսի Հռոմէական Պետութեան կործանումէն (476) եւ կը հասնի մինչեւ 1453 թուականը, երբ Օսմանցիք Կ. Պոլիսը կ'առնեն եւ Քրիստոսափոր Քոյուսկոս Ճէնովացին՝ Ամերիկան կը գտնէ 1492 ին:

2. Ինչպէս տեսանք, Հռոմայեցիք բոլոր ծանօթ աշխարհի տիրելով՝ ընդարձակ Կայսրութիւն մը հիմնած էին: Սակայն բարբարոս ժողովուրդներ արդէն Դ. դարէն սկսեալ, շարունակ այս տէրութեան հիւսիսէն եւ արեւելքէն արշաւանքներ գործելով՝ անոր գոյութեանը կ'սպառնային: Որքան ատեն որ Հռոմայեցիք ղօրաւոր եւ քաջամարդ լէգէոններու տէր էին, կրցան ինքզինքնին պաշտպանել, բայց երբ Ե. Դարուն այս ոյժն սպառեցաւ, Հռոմէական պետութիւնը դարձաւ պատրաստի որս մը՝ որու վրայ խուժեցին բարբարոս ժողովուրդներ, ոմանք՝ իբրեւ վարձկան զինուոր Հռոմէական վերջին Կայսրերու եւ ոմանք ալ իբրեւ աշխարհակալ:

Անա այս նշանաւոր դէպքն է որ Պատմութեան մէջ կոչուած է Բարբարոսաց Մեծ Արշաւանկ և որ երկու դար տեւած է:

3. Հռոմէական պետութիւնն արշաւող բարբարոս գլխաւոր ժողովուրդներն էին՝ Գերմանացիք, Գոթացիք, Բուրգինեանկ, Վանդալք, Սախսնկ, Սուեյք, Ֆրանկները, Հոնկ, Մաւառք, Թաքարք, Նորմանկ, Սլաւք ևն:

Այս բարբարոս ժողովուրդներէն ամոնք, որոնք Հռոմէական ընդարձակ պետութիւնն իրենց մէջ բաժնելով նորանոր տէրութիւններ կազմեցին, հետեւեալներն են:

Ա. Գոթացիք. — Ասոնք երկու մասի կը բաժնուէին, Ոսրոգոթները (Արեւել. Գոթացիք) և Վիսիգոթները (Արեւմտ. Գոթացիք): Ասոնք, նախ իբր վարձկան զինուոր, կայսրերու ծառայութեան մէջ մտան, բայց յետոյ, իրենց Աշարիլոս թագաւորին առաջնորդութեամբ՝ արշաւեցին Իտալիա, Հռոմն առին ու կողոպտեցին 410ին: Նոյնպէս՝ տիրեցին Հար. Գալլիոյ և Սպանիոյ Հիւս. մասին և հոն իրենց անունով հիմնեցին Վիսիգոթաց Թագաւորութիւնը:

4. Բ. Վանդալք (*) և Բուրգինեանկ. — Գ. Գաւրուն, այս ժողովուրդները Հռենոսէն անցնելով՝ Կայսրութեան ամենէն ծաղկեալ քաղաքները քանդ ու սուրբրին և Գալլիան ողողեցին (406): Բուրգինեանկ, Ժիւռայի հովտին մէջ հիմնեցին Նոր Թագաւորութիւն մը: Իսկ Վանդալները Գալլիայէն անցան Սպանիա, արշաւեցին դէպ ի հարաւ և հաստատուեցան այն գաւառը՝ որ մինչեւ այսօր իրենց անունով կը կոչուի Անսալուզիա:

(*) Վանդալները իրենց բանդող ու աւերող նկարագրին պատճառաւ, շատ գեշ անուն մը թողած են Պատմութեան մէջ, այնպէս որ վանդալաբիւն բառը հոմանիչ դարձած է՝ քանդող ու փնջալուծի:

Կամ Վանսալուզիա: Ասոնք՝ Սպանիայէն Ափրիկէ ալ անցան և 429 ին հոն ալ հիմնեցին Նոր տէրութիւն մը, որ Սպանիականին հետ կը կոչուէր Վանդալաց տէրութիւն՝ իրեն մայրաքաղաք ունենալով Կարթեգոնը: Վանդալաց իշխանութիւնը շատ զօրացաւ Ափրիկէի մէջ, մանաւանդ իրենց հզօր նաւատորմը ա՛ն ու սարսափ կ'աղղէր Միջերկրականի երկիրներուն:

5. Վանդալները իրենց անունի մէկ թագաւորին՝ Գեներիկի օրով տիրեցին Գորսիքա, Սարսենիա ու Միկիլիա կղզիներուն և Իտալական ցամաքալղզիին: Այս վերջինը՝ Մեծին Յուստինիանոսի օրով (544 ին) Արեւելեան Կայսրութեան մէկ նահանգը եղաւ:

6. Գ. Ֆրանկները. — Ասոնք Գերմանական մեծ ընտանիքին պատկանող ժողովուրդ մ'էին և Պելճիքա կը բնակէին՝ շատ մը ցեղերու բաժնուած: Ֆրանկները Հռոմայեցի կայսրերու դաշնակից և անոնց վարձկան զինուորներն էին: Ե. Գարուն, իրենց նշաւաւոր մէկ գլխաւորին, Կրովիսի առաջնորդութեամբ արշաւեցին Գալլիա և Սաաւոն քաղաքին մօտ Հռոմայեցւոց յաղթելով՝ հիմնեցին Ֆրանկաց Թագաւորութիւնը (486):

Կլովիս ամուսնացաւ Բուրգինեան ցեղէ Բրիտանուայ Կրոթիգե Իշխանուհիին հետ և ինքն ալ այս առթիւ Բրիտանուայ եղաւ:

7. Գ. Անգլիա. — Հին ատեն կը կոչուէր Բրիտանիա՝ որու տիրած էին Հռոմայեցիք Կեսարի օրով: Բայց երբ Կայսրերը պէտք ունեցան տէրութիւնը պաշտպանելու համար Հռոմէական լեզուները Բրիտանիայէն ետ կանչել, այն ատեն ընդհանրապէս ստիպուեցան Սկոտիոց պատերազմիկ լեռնականներուն դէմ զիրենք պաշտպանելու համար՝ հրաւիրել Տանրմարքայէն Անկլո և Սախսոն Գերմանական ցեղերը, որոնք նուաճեցին Հար.

Անգլիան եւ հոն հիմնեցին Անկիօ-Սախուն Եօթնապետ-
ըիւնը (Heptarchie) 449 ին :

8. Հռոմէական պետութիւնն արշաւող Ասիացի-
բարբարոսներուն մէջ ամէնէն կատաղիներն էին Հոնի,
որոնք իրենց գլխաւորին, վայրագ Սսիրասի սուսջնոր-
դութեամբ ասպատակեցին Եւրոպա եւ ամէն տեղ աւե-
րակ դարձնելով անհամար բնակիչ ջարդեցին : Սակայն
Սատիրաս Գալլիոյ Շալօն քաղաքին մօտ յաղթուելով
վերադարձաւ Հունգարիա՝ ուր մեռաւ քիչ ատենէն (453)
և իր հետ վերջացաւ Հոնաց իշխանութիւնը, որ առանց
բան մը հիմնելու՝ միայն աւերակներ թողած էր :

9. Ե. Ոսրոգոթք. — Սատիրասի մահուանէ յետոյ՝
Հոնաց լուծէն սզատելով՝ իրենց Թեոդորիկոս թագաւո-
րին օրով Իտալիան աշխարհակալեցին (493) : Թէոդորի-
կոս շատ իմաստուն կերպով կառավարեց Իտալիան,
բայց իր մահէն վերջ՝ տէրութիւնը հետզհետէ ակարա-
նալով, Յուստինիանոսի օրով Արեւելեան Կայսրութեան
մէկ գաւառը եղաւ՝ Բեղիսարիոս և Նարսէս անուանի
գօրապետաց ձեռք (554) :

Իսկ 9. Դարուն, Լոմպարտացիք, որոնք այժմեան
Հունգարիոյ մէջ կը բնակէին, Ալպեաններէն անցնելով՝
հաստատուեցան Հիւս. Իտալիոյ մէջ և հոն հիմնեցին
Լոմպարտական Թագաւորութիւնը :

Նորահաստատ այս գլխաւոր տէրութեանց բնակիչ-
ները բաղկացած էին մասամբ՝ հին Հռոմէական Կայս-
րութեան բնիկներէն և մասամբ ալ բարբարոս ժողո-
վուրդներէն՝ որոնք հետզհետէ ընդգրկեցին Հռոմէական
քաղաքակրթութիւնն ու Քրիստոնէական կրօնը : Միայն
թէ՛ Քրիստոնէութիւնն երկու որոշ դասակարգերու
բաժնուած էր. Հռոմէական Կաթոլիկ եկեղեցւոյ հետե-
ւողներ և Արիոսեանի : Գերմանացի գրեթէ բոլոր ժողո-
վուրդները ինչպէս՝ Վիսիգոթք, Բուրգինեանի, Վանդալք,

Ոսրոգոթք և Լոմպարտացիք Արիոսեան էին, մինչդեռ
մնացեալները կը պատկանէին Հռոմէական եկեղեցւոյ :

10. Միջին Դարու Պատմութեան գլխաւոր տարրե-
րը կը կազմեն .

Ա. — Հռոմեական քաղաքակրթութիւն, որ ծանօթ
աշխարհի բոլոր ժողովրդոց՝ քաղաքակրթութեան այլ և
այլ ճիւղերու մէջ ունեցած զարգացման խտացումն էր
և զոր Հին Աշխարհը, իբր թանկագին աւանդ՝ կտակեց
Միջին Դարու :

Բ. — Քրիստոնէութիւն, զոր Հռոմէական աշխարհի
բնակչաց մէկ մասն ընդունած էր արդէն և նորեկ բար-
բարոս ժողովուրդներն ալ հետզհետէ ընդունելով՝ իրենց
բարձն ու կենցաղավարութիւնը աստիճանաբար ազ-
նուացան :

Գ. — Բարբարոս ժողովուրդներ, որոնք ձուլուե-
լով Հռոմէական հին քաղաքացիներուն հետ, կազմեցին
նորանոր ազգութիւններ և պետութիւններ :

Հ Ա Ր Ց Ս Ր Ս Ն

1. Ե՞րբ եւ ինչ նշանաւոր դէպքերով կ'սկսի Միջին Դարը . — 2. Ե՞րբ տեղի ունեցաւ Բարբարոսաց Մեծ Արշաւանքը . — 3. Որոնք էին Հռոմէական Պետութիւնն արշաւող գլխաւոր Բարբարոս ժողովուրդները . — 4. Ո՞վ էին Գոթացիք, Վանդալները եւ Բուրգինեանք . — 5. Վանդալ-
ները որ տէրութիւնն հիմնեցին . — 6. Յրանքները որ ցեղին կը պատ-
կանին . — 7. Խօսէ Անգլիոյ հիմնարկութեան վրայ . — 8. Ի՞նչ գիտես Հոնաց վրայ . — 9. Ո՞վ էր Թէոդորիկոս . — 10. Միջին Դարու Պատ-
մութեան տարրերը որոնք են :



Գ Լ ՈՒ Խ Բ.

ԱՐԵՒԵԼԵԱՆ ԿՍՅՍՐՈՒԹԻՒՆ

(527 — 600)

1. Մեծն Կոստանդիանոս՝ Գրիստոնէութիւնն ընդունելէն յետոյ, իր աթոռը Հռոմէն փոխադրեց Բիզանդիոն և զայն իր անունովը կոչեց Կոստանդնուպոլիս և իր հիմնած տէրութիւնն ալ՝ Արեւելեան Կայսրութիւն

Սակայն իր հիմնադրին մահէն յետոյ (337), այս տէրութիւնը ներքին խռովութեանց եւ արտաքին զօրաւոր թշնամիներու պատճառաւ շատ տկարացաւ և կարևոր գաւառներ կորսնցուց :

2. Մեծն Յուսիսիանոս (527 — 565). — Յունական այս մահամերձ տէրութեան վաղանցուկ փայլ ու կենդանութիւն մը տուաւ Մեծն Յուսիսիանոս երեւելի կայսրը, որ իր պետութեան սահմաններէն թշնամիները վանեց եւ նոր ու հարուստ գաւառներու ալ տիրացաւ : Իր անուանի զօրապետներն էին Բելիսարիոս և Նարսես պատրիկը : Առաջինը՝ Ափրիկէի մէջ Վանդալաց տէրութիւնը կործանելով՝ Արեւելեան Կայսրութեան միացուց, իսկ Նարսէս՝ Ռսրոզքաց ձեռքէն Իտալիան առնելով՝ ինքը կարգուեցաւ անոր Փոխարքայ :

3. Յուստինիանոս՝ մեծ անուն թողած է ո՛չ միայն իբրև աշխարհակալ, այլ նաեւ իբրև աշխարհաչէն, բարեկարգիչ և օրէնադիր Վեհապետ : Իր ընդարձակ պետութեան շատ մը գաւառներուն մէջ՝ արքունական ձամբաներ, կամուրջներ, բերդեր, հասարակաց շէնքեր ու եկեղեցիներ շինել տուաւ, վաճառականութեան դիւրութիւններ ընծայեց եւ իր հպատակաց թարօրութեանը

մեծ հոգ տարաւ : Մայրաքաղաքն ալ հոյակապ շէնքերով զարդարեց՝ որոնց մէջ ամէնէն երեւելին էր Սուրբ Իմաստաբեան (Այիա-Սօֆիա) եկեղեցին : Յուստինիանոս իր նախորդներէն մնացած օրէնքները հաւաքելով՝ Տրիպոնիոս իրաւագէտին միջոցաւ պատրաստել տուաւ աւելի կատարեալ և ժամանակին պէտքերուն համաձայն նոր օրէնագրութիւն մը, որ իր անունով կը կոչուի Յուսիսեան Օրինագիրք :

Նոյնպէս՝ Յուստինիանոս կայսեր օրով է որ, երկու Յոյն կրօնաւորներ Չինաստանէն չերամբ գաղտնապէս կը փոխադրեն Կոստանդնուպոլիս՝ ուսկից ժ. Իարուն տարածուեցաւ Եւրոպական երկիրներու մէջ :

4. Յուստինիանոսի մահուանէ յետոյ, Կայսրութիւնը նորէն մատնուեցաւ տկարութեան եւ ներքին ու արտաքին շփոթութիւններու : Իր յաջորդներուն մէջ յիշատակութեան արժանի են՝ Հերակլես, Միխայել-Պաշտոյն և Լեոն Իսաւրացի կայսրերը : Ասոնք ընդունայն ջանացին տէրութիւնը պաշտպանել արտաքին թշնամիներու դէմ՝ որոնք հեղձեալ գրաւեցին Փոքր-Ասիան, Ասորիքը, Եգիպտոսը, Իտալիան և Հիւս. Ափրիկէն : Իսկ 1204 ին Լատին Խաչակիրները տիրեցին նոյն իսկ Կ. Պոլսոյ՝ ուր հիմնեցին Լասիկական Կայսրութիւն մը որ հազիւ կէս դար տևեց :

5. Արեւելեան Կայսրութեան գոյութեանն սպառնացող աղգերն էին՝ Պարսիկները, Արաբացիք, Սելձուզեան Թաթարք, եւ ի վերջոյ Օսմանցիք՝ որոնք Ճաքիհ Սուլթան Մեհմեմէտ Բ. ի օրով (1453 ին) Կ. Պոլսոյ պաշարմամբ առնելով՝ վերջ տուին Արեւելեան Կայսրութեան :

Միայն զիսնալ պէտք է որ Կ. Պոլսոյ Յունաց այս վիճակին ենթարկուելուն պատճառը՝ արտաքին թշնամիներէ աւելի՝ իրենց անմիաբան ոգին, կրօնական անի-

մաստ ու ծաղրելի վէճերը, և վերջապէս կրօնամոլութիւնն ու ազգային ամբարտաւանութիւնը եղան:

6. Սակայն պէտք չէ մոռնալ որ Բիւզանդացի Յոյները՝ մարդկային քաղաքակրթութեան գնահատելի ծառայութիւն մը մատուցած են, իբրև աւանդապահ Հելլենական մատենագրութեան հին ու թանկագին ձեռագիրներու՝ զորս Կ. Պոլսոյ առումէն յետոյ փոխադրեցին Իտալիա՝ ուր արդէն գրական շարժում մը սկսած էր և հոն մեծապէս նպաստեցին այն նշանաւոր դարուն, որ ծանօթ է Վերածնունդն անուամբ: Բիւզանդացիք էին որ՝ Արեւելեան Եւրոպայի Սլաւներուն մէջ Բրիտանութիւն քարոզեցին և անոնց քաղաքակրթիչները եղան:

Բիւզանդացիք ունէին նաև իրենց յատուկ ճարտարապետական գեղեցիկ ոճ մը որ ծանօթ է Բիւզանդական ոճ անունով: Թ. Դարուն (858) Փոս կամ Փոսիոս Պատրիարքին օրով էր որ, Արեւելքի Յոյները Հռոմի քահանայապետաց գերիշխանութենէն բաժնուելով՝ առանձին Եկեղեցի մը կազմեցին՝ Օրթոքսոս կամ Արեւելեան Եկեղեցի անունով:

Հ Ա Ր Յ Ա Ր Ա Ն

1. Ո՞վ ու երբ հիմնեց Արեւելեան Կայսրութիւնը. — 2. Ո՞վ էր Մեծն Յուստինիանոս. — 3. Ի՞նչ երեւելի շինութիւններ ըրաւ. — 4. Որո՞նք յաջորդեցին իրեն. — 5. Ի՞նչ բաներ պատճառ եղան այս Կայսրութեան կործանման. — 6. Բիւզանդացիք ինչ ծառայութիւններ մատուցած են մարդկային քաղաքակրթութեան:



Գ Լ Ո Ւ Խ Գ.

Ա Ր Ա Յ Ա Յ Ի Ք

(571—970)

1. Ընդարձակ և անապատային ցամաքակղզի մ'է Արաքիա, որու արեւմտեան երկու գաւառները — Հիւնազ ու Եհմեն — միայն արգաւանդ ու բնակելի են եւ այս պատճառաւ կը կոչուին Երջանիկ Արաքիա: Բաղաքաբնակ եւ առուտուրով զբաղող Արաքները կ'ըսուին Հասեսի, իսկ թափառական կեանք վարող ցեղերը Պեսեվի կամ Սարակիսնոս:

2. Արաքացիք մինչև է. Դար, ո՛չ քաղաքական միութիւն ունէին եւ ոչ ալ կրօնական: Կրօնքով՝ կռապաշտ, աստուերու երկրպագու կամ դիւթապաշտ էին և իւրաքանչիւր ցեղ՝ նահապետական դրութեամբ, իր Պետին կամ Շեյխին կը հպատակէր:

3. Մուհամմեհ. — Քուրէյշեանց ցեղէն նշանաւոր անձ մը, Մուհամմեհ, ուղեց իր հայրենակիցներուն մէջ կրօնական և քաղաքական միութիւն հաստատել: Մուհամմէտ կ'ըսէր թէ՛ Գաբրիէլ հրեշտակապետին միջոցաւ Աստուծոմէ՛ հրաման ստացած էր՝ կռապաշտութիւնը ջրնջելով՝ նոր ու ճշմարիտ կրօն մը քարոզել:

4. Բառասուն տարեկան էր Մուհամմէտ, երբ սկսաւ իր քարոզութեանց: Իր վարդապետած կրօնին հիմը հետեւեալն է. «Մէկ Աստուած կայ միայն եւ Մուհամմէտ Անոր մարգարէն է»:

Մուհամմէտ, իբրև ճշմարիտ մարգարէներ կ'ընդունէր՝ Նոյ նահապետը, Աբրահամը, Մովսէսը ու Քրիստոսը: Կը վարդապետէր հոգւոյ անմահութիւն, նախա-

ահամանութիւն (գատէր), հանդերձեալ կեանք, վերջին դատաստան, դժոխք և արքայութիւն: Իր քարոզած այս նոր կրօնին հետեւողները պարտաւոր էին օրը հինգ անգամ աղօթել (նամազ), լուսացուիլ (ապտէսթ), ողորմութիւն սալ, բարիք գործել, մարմնով և ինչքով կարողութիւն ունեցողները գոնէ մէկ անգամ Մէքքէ նուիրական քաղաքը ուխտի երթալ, խողի միա ու գինի բերաննին չ'դնել և ամէն տեղ անհաւատութիւնը ջնջելով՝ ճշմարիտ Աստուծոյ կրօնը տարածելու հոգ տանիլ:

5. Այս կրօնը որ կը կոչուի Իսլամաքիսն կամ Հիմնադրին անուանով Մահմեդականութիւն, իրեն առաջին հետեւող և հաւատացող ունեցաւ Մարգարէին Խասիճե կինը, Ալի հօրեղբայրը, Ապուպէիսր աները և Մեյիս անուն ծառան: Մահմեդական կրօնի վարդապետութիւնները բովանդակուած են՝ Կուրանը Քերիմ անուն նուիրական մատենին մէջ, որ է միանգամայն Արաբական մեծահարուստ և ներդաշնակ լեզուի հրաշակերար: Սակայն Մուհամմէտ իր կռապաշտ աղգակիրներուն հակառակութեանը ենթակայ ըլլալով՝ պարտաւորեցաւ ժամանակ մը թողուլ Մեքքէն եւ ապաստանիլ ի Մեքիմէ 622 ին՝ որմէ կ'սկսի Մահմեդականաց թուականը՝ Թարիխը Հիճրէթ անուանով:

6. Ասկից յետոյ կ'սկսի Մարգարէին յաղթանակը, որովհետեւ Իսլամութիւնը արագաբար կը տարածուի Արաբիոյ մեծ մասին մէջ, Մէքքէ կը նուաճուի և Քեպպի կ'ըլլայ Իսլամութեան սրբավայր: Այսպէս, միլիոնաւոր ժողովուրդ կռապաշտութենէ ճշմարիտ աստուածպաշտութեան դարձնելէ յետոյ, մեռաւ Մուհամմէտ 632 ին և թաղուեցաւ Մէդինէի մէջ՝ որ է նշանաւոր ուխտատեղի համօրէն Մահմեդականաց:

7. Խալիֆայի կամ Ամիրապետի. — Մուհամմէտի չեղանկէ յաջորդեցին Ապուպէիսր, Էօմեր, Օսեան և

Ալի, որոնք կոչուեցան Խալիֆէ և էին պեա՝ Կրօնական, Բաղաքական և Զինուորական իշխանութեան:

Այս առաջին Ամիրապետները՝ Պաղետափնը, Սուրբան, Պարսկաստանն ու Եգիպտոսը նուաճելով՝ Մահմեդականութիւնը տարածեցին:

8. Իւմմեանք. — Ալիի մահուանէ յետոյ՝ Խալիֆայութիւնը անցաւ Իւմմեանց յեղին՝ որոնք իրենց աթոռը փոխադրեցին Դամասկոս: Ասոնք՝ Միջերկրականի շատ մը կղզիներուն և Հիւս. Սփրիկէի փրբելով՝ հասան մինչեւ Հերակլեան կոթողները: Իսկ Թարիգ զօրապետը 711 ին այս նեղուցէն դիմաց անցնելով՝ իր անունը տուաւ անոր (Ճէպէլ-էլ-Թարիգ) և Սպանիոյ մէջ Վիսիգոթներու աէրութիւնը կործանեց: Արաբացիք Պիրէնէաններէն ալ անցնելով՝ արչաւեցին Ֆրանսա, սակայն Շարլ-Մարթիլ Բուաթիէի ճակատամարտին մէջ յաղթելով՝ յաջողեցաւ անոնց յառաջխաղացութիւնը կասեցնել (733):

9. Աբբասեանք. — Իւմմեանց հարստութեան յաջորդեցին Աբբասեանք, որոնց մէջէն Էլ-Մանսուր Ամիրապետը՝ Տիգրիսի վրայ Պաղատ քաղաքն հիմնելով՝ իր աթոռն հոն փոխադրեց: Աբբասեանց ամէնէն երեւելի Ամիրապետը եղաւ Հարուն-էլ-Րաշիտ և իր որդին Էլ-Մանսուր (786—809), որոնց օրով Արաբական գրականութեան հեա՝ արուեստ և գիտութիւններն ալ շատ ծաղկեցան:

Իւմմեանց յեղէն Ապսիւրահման 725 ին՝ Քոնստանդի մէջ հիմնեց առանձին Ամիրապետութիւն մը որ, մինչեւ 1492 փառաւոր շրջան մը բարեկեցի և որմէ յետոյ՝ Սպանիացիք, Ֆերիսիանէ թագաւորին և Իզապէլլա թագուհին օրով վերջ տուին այս աէրութեան:

Նոյնպէս՝ Էյուպեանեանքն իր օրով երրորդ Ամիրապետութիւն մըն ալ և Երուսաղէմէն կեցաւ և տեւեց

4960
41



մինչև 1517, որ ստան Եալուզ Մուղթան Սեյիտ Արա-
բիոյ ու Եգիպտոսի տիրելով՝ այդ թուականէն սկսեալ
Խալիֆայութեան տնտեսը փոխանցուեցաւ Օսմանեան
Մուլթաններուն: Իսկ Պաղատոսի Ամիրապետութիւնը
Ջնջեցին Մակկոյ-Թարսները 1258 ին:

10. Արաբական փառապաշտութիւնը. — Արաբա-
ցիք, իրենց Մարդարեւին մահուանէն իրր մէկ դար յետոյ՝
Ասիոյ և Ափրիկէի սմէնէն հարուստ և ծաղկեալ երկիր-
ներուն տիրելով՝ կազմած էին անյայտի բնդարձակ Պե-
տութիւն մը, որ Ինդոսէն մինչև Ապանտեան ուղիւստու
կը տարածուէր և մինչև այն ժամանակ այսքան ընչ տ-
ակնի մէջ ձեռք բերուած այսքան բնդարձակ աշխարհա-
կալութեան մը նմանը չէր տեսնուած Պատմութեան մէջ:

11. Մարայն Արաբացիներուն կատարած քաղաքա-
կրթիչ գերը՝ անբաղդատակի կերպով շատ աւելի մեծ
է քան թէ իրենց զինուոց յաջողութեան փառքը:

Եւ ճիշտ այն միջոցին՝ երբ սակաւին Բրիտանեաց
Եւրոպան իւր ազխտութեան մէջ թալուած կը մնար,
Արաբական տիրապետութեան երեք գլխաւոր կեդրոն-
ներն եղող Պաղսաս, Գաւիթե և Բորսովա՝ լուսաւորու-
թեան փառաւոր վաստարաններ դարձած էին: Արաբացիք
իրենց նուաճած ազդերէն գտաւ, մասնաւորապէս Յոյնե-
րէն, Պարսկերէն և Հնդկերէնէն ինչ գործեր որ գտան
գրականութեան, գիտութեան և արուեստից վերաբեր-
եալ, թարգմանեցին զանոնք, ուսումնասիրեցին և հա-
սուցին զանոնք անյայտի կատարելութեան մը, որ լու-
րարովին իրենց գրոշմը կը կրեն: Արաբական գրականու-
թեան Ոսկեդարը անգի ունեցաւ՝ Պաղատոսի հուշակաւոր
Ամիրապետ Հարուն-էլ-Րաշիտի օրով՝ որու պերճ արքու-
նիքը ժամադրաւայր եղած էր ժամանակին անուանի
գիտնոց, գրագէտներու և, բանաստեղծներու: Իր օրով
և իր թերագրութեամբ գրուեցաւ. « Հազար ու մէկ Գի-

շերներ » անուն այն գեղեցիկ ու հեռաքրքրաշարժ վե-
պը՝ ուր կը փայլի Արաբական վառ երեսակայութիւնն ու
բանաստեղծական ոգին: Հարուն-էլ-Րաշիտ՝ բարեկամն
էր Մեծին Կարալուսի՝ որու շատ մը Արեւելեան թանկա-
զին նուէրներու հետ, զրկեց նաև աւագի ժամացոյց մը,
որ մինչև հիմայ կը մնայ Բարիզ, Լոնդրի թանգարանը:

12. Արաբացիք մեծ կատարելութեան հասուցին
նաև ստաղարաշխութիւն, բժշկութիւն, երկրաչափու-
թիւն, բնագիտութիւն և չափագիտութեան ամէն ճիւ-
ղերը, նոյնպէս պատմութիւնն ու աշխարհագրութիւնը:
Իրենք գտան թուանշանները, կոսաւթուղիքը, ալ-
քսոյրը, վասօզը, կազմնացոյցը, գրանաշիւքը (էլ-ճէպիք),
տարրալուծութիւնը (էլ-քիմիա) ևն:

Գրանաշիւքի ճիւղին մէջ Արաբացոյց ամէնէն մեծ
գլխաւոր եղած է Մեհեմեդ Իպն Մուսա որ, թ. Գա-
լուն Պաղատոսի մէջ կ'ապրէր: Ամէնէն երեսելի տաղա-
քաշխներն եղած են՝ էլ-Պարաւնի և Իպն-Եռնիս:

Արաբացոյց գիտական շատ մը բառերն, ինչպէս՝
Արեւելիք, կընեպիք, ալֆօ՛օլ, ալֆալիկ, ալֆարագա, ալ-
ճանա, ալֆաս, աշխիկ ևն. անխտիր կը գործածուին
Եւրոպական շատ մը լեզուներու մէջ:

13. Պաղատոս, սրչափ գրականութեան, նոյնչափ
ալ եղաւ վաճառականութեան նշանաւոր կեդրոնաւանդի՝
ուր հուսարեւելով Հնդկաստանի և չրճակայ հարուստ
երկիրներու թանկագին բերքերը՝ կը փոխադրուէին Եւ-
րոպա: Արաբացիք իրենց բնդարձակ պետութեան բոլոր
մեծ քաղաքները արքունական ճամբաներով, հոյակապ
չէնքերով, աղբիւրներով, ջրմուղներով, ջրանցքներով
և կարասնի իջեւաններով դարգարեցին: Բարտոլու
ունէր 200,000, Սէվիլ 300,000 բնակիչ՝ որու 60,000ը
կ'ըրաղէր, մասաքսեղինաց գործարաններու մէջ: Մաս-
նաւորապէս՝ Գորատիս մայրաքաղաքը կը պարունակէր

200,000 տուն, 900 բաղնիք, 80 դրատուն, 600 մզկիթ
 և բազմաթիւ եկեղեցիներ ու սինակոխներ: Արարացիք
 իրենց ստացած դիտական ու չափական նոր օրէնքնե-
 բուն համաձայն, երկրագործութիւնն ալ շատ ծաղկե-
 ցուցին: Պարսկաստանի, Սուրիոյ, Սպանիոյ և Հիւս-
 Ափրիկէի շատ մը մասերը իրենց հիանալի մշակութեամբ
 և պարունակած յարգի և աւատ բոյսերով՝ ճշմարտ
 դրախտի մը զմայլելի երեւոյթն ունէին:

14. Արարացիք՝ Բիւզանդական և Գոթական ճար-
 տարապետութեան իբր խառնուրդ, իրենց յատուկ ճար-
 տարապետական նոր (Արարական) ոճ մը հնարելով՝ Արեւ-
 ւելեան ճոխութեան ախար՝ հիանալի պաղտաններ ու մե-
 ծագործ մզկիթներ, աղբիւրներ, թանգարաններ ևն •
 կառուցին, որոնք շատ նորը և ճաշակաւոր քանդակնե-
 բով, խոյակաւոր և մարմարէ բազմաթիւ սիւներով զար-
 դարուած էին: Ասոնց մէջ ամէնէն երեւելիներն էին
 Աշխաղարայի պալատը՝ կրճատապի մէջ և Բորսոյայի
 մեծաշէն մզկիթը:

Մէկ խօսքով, Միջին Դարու ամբողջ տեսողութեան
 միջոցին, աշխարհի ամէնէն հարուստ և ամէնէն ուսեալ
 ժողովուրդն էին Արարացիք՝ որոնց շատ բան պարտա-
 կան է սրդի քաղաքակրթեալ Եւրոպան:

Հ Ա Ր Յ Ա Ր Ա Ն

1. Ո՞ր կը գտնուի Արարիա և ինչ տեսակ երկիր մըն է . — 2.
 Ի՞նչ էր Արարացիներուն կրօնն ու ընկերական վիճակը մինչև Մուհամ-
 վէտ . — 3. Ի՞նչ նշանաւոր պաշտօն կատարեց . — 4. Ի՞նչ էր իր քարո-
 զած նոր կրօնի հիմը և վարդապետութիւնը . — 5. Ի՞նչ կոչուեցաւ
 այս կրօնը և ո՞ր նուիրական մատենին մէջ պարունակուած են անոր
 պատուէրները . — 6. Ե՞րբ կ'սկսի իսլամական թուականը . — 7. Որոնք
 յաջորդեցին Մուհամմէտի և ինչ կոչուեցան . — 8. Ո՞վ էին Իւմմանք .

— 9. Խօսէ Հարուն-էլ-Րաշիտի վրայ . — 10. Որոնք էին Արարական
 աշխարհակալութեան սահմանները . — 11. Արարացիք ինչ նշանաւոր
 զիւտեր ըրին և ինչ ճիւղեր ծաղկեցուցին . — 12. Ո՞ր քաղաքները ամէ-
 նէն ունէի փայլեցան քաղաքակրթութեան մէջ և և ինչ նոր զիւտեր ըրին .
 — 13. Խօսէ Պաղտատի և Քորտոյայի վրայ . — 14. Ո՞րն է Արարական
 ճարտարապետութիւնը :

Գ Լ Ո Ւ Խ Դ .

Ֆ Ր Ա Ն Ք Ե Ա Ն Պ Ե Տ Ո Ւ Թ Ի Ի Ն

(752—813)

1. Գերմանական մեծ ընտանիքէն սերած արիաւիրաւ
 ու զօրաւոր ժողովուրդ մ'էին Ֆրանկները, որոնք Ե .
 Դարուն Պելճիքայէն արշաւելով Գաղիա՝ արեւելին անոր
 հիւս . մասին: Ասոնց մէջէն երեւելի պետ մը, Կլովիս,
 Յրանքեան ցեղերը մրացնելով՝ անոնց թագաւոր եղաւ
 և Գալլիոյ մնացեալ մասերն ալ նուաճելով՝ երկիրը իր
 ցեղին անունով կոչեց Ֆրանկա: Կլովիս, Մերովեան
 հարստութեան հիմնադիրն եղած է:

2. Կլովիսի յաջորդ թագաւորները ընդհանրապէս
 մեղկ և հաճոյատէր մարդիկ ըլլալով՝ կառավարութեան
 գործերը յանձնած էին իրենց արքունեաց հազարապետ-
 ներուն, այնպէս որ, այս վերջիններն էին իրապէս վե-
 հապեա, իսկ բուն թագաւորները լոկ թագաւոր անունն
 ունէին:

3. Այս հազարապետաց մէջ երեւելի եղան Պեպի-
 նոս-Հերիսալ, Եարչ-Մարթէլ և մանաւանդ Պեպինոս
 Կարճահասակ, որ Ստեփաննոս Բ. Պապին հաւանութեամբ՝

Շիրակերկի տեղ ինքը սրահուեցաւ Ֆրանքաց թագաւոր: Պապին բրած այս մեծ շտրճին ու նրաչապանութեան փոխարէն, Պապինու անոր նախրեց Իտալիոյ մէջ Ռափիննայի Էկզարքիոսը: Այս կարեոր դեպքէն կ'սկսէ Հռոմոյ Քահանայապետներուն աշխարհական իշխանութիւնը՝ որ Միջին Դարու մէջ իրենց գիրքն ու ազդեցութիւնը շատ զօրացուց:

Պապինու եղաւ Քաղցովինեան հարստութեան հիմնադիրը:

ՄԵՆՆ ԿԱՐՈՂՈՍ (Charlemagne)

(768—814)

4. Պապինուի յաջորդեց իր սրդին Կարոլոս, որ Միջին Դարու ամենէն երեսելի փեռապետներէն մին եղաւ իրրեւ աշխարհակող, բարեպաշտ ու ժողովրդասէր թագաւոր և այս սրածառաւ կոչուեցաւ Մեծ (Շարլը-Մեծ):

Կարոլոս իր հօրը հիմնած տէրութիւնը՝ սահմանակից զօրաւոր և բարբարոս ժողովուրդներու դէմ երաշարանելու համար, ստիպուեցաւ երկազատել պատերազմներ մղել: Իր գլխուսը նպատակն էր սնունդ մէջ Քրիստոնէութիւնն և քաղաքակրթութիւնն մտցնելով՝ պարկեշտ ու աշխատասէր քաղաքացիներ պատրաստել:

5. Այս բարբարոսներն էին Լոնկսարսացիք՝ Հիւս-Իտալիոյ մէջ, որոնք իր հօրը՝ Պապական ակնուին նախրած երկիրները գրաւած էին: Կարոլոս, Պապին յորդորանքով անցաւ Իտալիա և Լոնկսարսացիները նուաճելէ յետոյ, իր դէնքը դարձուց Սպանիոյ Ստրալինոսաց դէմ և յաղթանակաւ մինչև Էպրո գետ յառաջացաւ: Այս արշաւանքէն փրկագարձին էր որ միուտ Ռոյալն սնուա-

նի դիւցազնը: Կարոլոս ապա արշաւեց Քերմանիա և Կատալի Սախոններուն, Պափարներուն և Ալաուններուն դէմ երկար ու արիւնասեղ պատերազմներ մղելով՝ վերջապէս յաղթեց սնունդ, որոնք յանձն առին Քրիստոնէաց ըլլալ և Կարոլոսն իրենց թագաւոր ընդունիլ: Այսպէս, Կարոլոս իր նուաճած երկիրները իր տէրութեան միացրնելով՝ կազմեց ընդարձակ Կայսրութիւն մը՝ որ արդիւնք էր շարունակ ՅՅ սարիներ իր մղած պատերազմներուն: Կարոլոսի աշխարհակալութեան սահմաններն էին՝ հարաւէն Էպրո գետ, Միջերկրական և Իտալիա, արեւելքէն Թեիս գետը և Պոնտիկոյ շերիմ, հիւս. արեւելքէն Էլպա գետ, իսկ հիւսիսէն՝ Տանընարֆա և Հիւս. ծով:

Երբ 800 թուականին, Քրիստոսի Ծննդեան օրը, Կարոլոս Հռոմ ուխտի գացած էր, Լեռն Գ. Պապը դանի հանդիսաւորապէս սրահեց, անուանելով Կայսր Արեւմ. Հռոմայ Պետրեան:

6. Շարլմայնի Վարչութիւնը. — Ինչպէս սնանք, Շարլմայնն ո՛չ թէ փառասիրութեամբ, այլ իր երկրին սրաչապանութեանը նպատակաւ ստիպուած էր երկարատեւ պատերազմներ մղելու: Երբ ընդարձակ Կայսրութեան մը պիտ եղաւ, Կարոլոս սկսաւ մեծ քաղաքադէտի և մեծ բարեկարգիչի յատկութիւններ ցոյց տալ, ինչպէս արարչութեամբ էր իր մեծ զօրապետի կարողութիւնները՝ մղած պատերազմներուն մէջ: Կարոլոս իր բոլոր կեանքը և միջոցները նախրեց իր հպատակաց բարօրութեան: Այս նպատակաւ՝ բազմաթիւ դպրոցներ, եկեղեցիներ, վանքեր ու կաթոլիկոսարաններ հիմնեց, զորս շատ անգամ ինքն ալ անձամբ կ'այցիլէր ու մտէն իր հսկէր: Պարսք գրաւ. որ փանտիանները ո՛չ միայն ուսմամբ զբաղին, այլ և հիւանդ դարմանեն, սրբեր ու ազգասններ լինաանն, աղքատ ճամբորդներ արտնշականեն և ժողովուրդին բարոյականը և կրօնական դպա-

ցումները մշակելու հող տանին: Կարողոս՝ սրբազան երգեցողութեան համար Իսախայէն վարպետ երաժիշտներ հրաւիրեց, քաջալերեց երկրագործութիւնը, վաճառու կանուխներ, արուեստներն ու գրականութիւնը:

7. Կարողոս օրէնքն ու արդարութիւնը ճշդիւ գործադրել տալու համար՝ իր ընդարձակ տէրութիւնը դահազան շրջանակներու բաժնեց եւ իւրաքանչիւրին վրայ կարող ու փորձառու իշխաններ դրաւ՝ Կոմս կամ Կրաֆ անունով: Ներքին շրջանակները կառավարողները կ'ըսուէին Լանս-Կրաֆ, իսկ սահմաններու վրայ գտնուողները՝ Մարք-Կրաֆ: Ասոնք Կայսեր վասալները կամ Հարկատու հպատակներն էին եւ պարտաւոր էին ամէն տարի արքունիքն հաւաքուելով՝ բարձրաստիճան եկեղեցականներու հետ և վեհապետին նախագահութեամբ ժողով գումարելով՝ տէրութեան գործերուն վրայ խորհրդակցել: Բայց ժամանակ անցնելով, այս վասալները իրենց կառավարած գաւառներուն մէջ ինքնագլուխ իշխաններ դարձան:

Կարողոս ինքն ալ իր գաւառներով միասին՝ աշխատասիրութեան, ընտանեկան պարտուց և անարարութեան ամէնէն գեղեցիկ օրինակը կ'ընծայէր: Իր կինն ու աղջիկները իրենց պէտք եղած կառք իրենց ձեռքով կը գործէին և ամօթ չէին սեպեր նոյն իսկ սպասուհիի մը յատուկ եղած անական համեստ աշխատութիւններն անգամ անձամբ կատարել:

Կարողոս մեռաւ 814 ին՝ 72 տարեկան, իր Ա'ախըն կամ Էֆա-չա-Շարեղ Մայրաքաղաքին մէջ՝ իր հիմնած ընդարձակ Կայսրութեան սուլականութեանը մասին տխուր նախագգացումներով:

Եւ իբրք ալ, իր որդին ու յաջորդը Լուի Բարեւիտ, անկարող գտնուեցաւ հօրը ընդարձակ Կայսրութիւնը կառավարելու և բաժնեց գալն իր երեք որդւոյ՝ Լորա-

րիոսի, Պեպինոսի և Լուդովիկոսի մէջ: Բայց երբ ուղեց իր երկրորդ կնոջ մէջն ունեցած Կարողոս անուն գաւկին ալ ժառանգութեան բաժին հանել, առաջինները յանձն չաւին և իրենց հօրը դէմ պատերազմի ելան որ տասը տարի տեւեց: Վերջապէս երկար մաքառումներէ յետոյ՝ Վեռտհոկի դաշնադրութեամբ (843) Շարլըմայնի ընդարձակ Կայսրութեանէն երեք մեծ և առանձին պետութիւններ կազմուեցան՝ Ֆրանսա, Գերմանիա և Իտալիա:

Հ Ս Ր Յ Ա Ր Ա Ն

1. Ֆրանքները իր մեծ ընտանիքէն կը սերէին: — Որոնք կ'ըսուէին արքունեաց ճագարապետ: — Ո՞վ էր Պեպինոս Կարճ սնասակ: —
4. Ո՞վ յաջորդեց իրեն, ինչ տեսակ մարդ էր Շարլըմայն: —
5. Որոնք դէմ երկար տարիներ պատերազմեցաւ: —
6. Խօսէ Շարլըմայնի վարչութեան վրայ: —
7. Ներքին ինչ կարգադրութիւններ ըրաւ և ընտանեկան ինչ կեանք վարեց:

Գ Լ Ո Ւ Ե Ե

Ա.Ւ.Ս.Ս.ԿԱՆՈՒԹԻՒՆ (Féodalité)

(888—1070)

1. Ինչպէս տեսանք, Շարլըմայնի մահէն յետոյ, իր ընդարձակ Կայսրութիւնը քայքայուելով՝ երեք մեծ և շատ մըն ալ փոքր իշխանութիւններու բաժնուեցաւ: Այս վիճակը յառաջ եկաւ տէրութեան շափազանց ընդարձակութեանէն, ընական և ամուր սահմաններու չգոյութեանէն, հպատակ այլասեռ ժողովրդաց հակընդդէմ

չանքէն և վերջապէս: Շարքմայի յաջորդաց՝ կտա-
վարելու անկարգութենէն: Հետեւապէս՝ նորակազմ
խշխանութիւնները տկարանալով՝ տեղի տաին կառավա-
րական նոր ձևի մը — Աւասակաւորեան — որու մէջ
տէրութեան իշխաններն էին բուն վեհապետ, իսկ թա-
գաւորները անոնց համադոր և աստիճանակից:

2. Բաղաբական գրութեան այս ձևը, որ կը կոչուի
Աւասակաւորիակ, սկսաւ թ. Գարուն և տեւեց մինչև
ժե. Դար և որու ենթարկուած էին Գերմանիոցէ ի դաս՝
Արևմտ. Եւրոպայի բոլոր երկիրները: Այս տէրութիւն-
ները բաժնուած էին շատ մը դասաներու՝ զորս կը
կառավարէին Կոմսեր՝ Դուքսեր և Պառոններ: Թագա-
ւորները իրենց այս Աւագ պաշտօնեաներուն, իբր վարձը
անոնց մատուցած բաղաբական ու գինուորական ծա-
ռայութիւններուն՝ կը նուիրէին հողային ընդարձակ կա-
լուածներ, որոնք կը կոչուէին Աւաս, զայն ընդունողը
Աւասառու և նուիրողն ալ Մեծ Աւասապետ: Նոյն իսկ Ա-
ւասառուներն ալ իրենց կառավարած գոտաներուն
իբր բացարձակ տէր, հողեր կը նուիրէին իրենց ստորա-
կարգ պաշտօնեաներուն՝ փոխադարձ պարտաւորութիւն-
ներու պայմանաւ:

3. Ժամանակ անցնելով՝ Աւասապետ իշխանները
ա՛յն աստիճան զօրացան որ, իբր բացարձակ և անպա-
տասխանատու տէր իրենց գոտաներուն, ունեցան
իրենց յատուկ Արիւնկի, Իրան, Բանակ, Օրեկ և Կազ-
մակերպարիակ: Ասոնք կը բնակէին բարձրօրէիք ժոզ-
ուերու վրայ չինուած աշտարակաւոր և ընդարձակ ու
անաւրիկ դղեամբներու մէջ՝ ուր, բայց ի իշխանական ըն-
տանիքէն, կը գտնուէին նաև իրենց հոգատակաց գա-
ւակներէն բնաբանօք ստնուած ուշիթ և աշխոյժ պա-
տանիներ՝ որոնք մտոնաւոր վարպետներու միջոցաւ՝ կը
ստիպէին արբունական կարգ ու սարք և գինուորական

արուեստ: Արդէն՝ դղեակիսն մեծաւոր և առանձնական
կեանքին մէջ՝ միակ ոգևորութիւնն էր գինուորական
մարզանքը, ինչ ու նոր գիւցազանց նուիրուած երգեր
ու մենամարտ՝ որոնք Աւասական շրջանի ամէնէն պատ-
ուաւոր գրազումներն էին:

Ուսանող պատանիները՝ նախ իբր Մանկուսիկ կը
ծառայէին եւ ապա, իրենց արժանաւորութեանն համե-
մաս՝ կրնային մինչև Ապետարեան հասնիլ:

4. Աւասական շրջանին մէջ ժողովուրդը 3 դա-
սերու կը բաժնուէր, Աւասապետ Իշխան կամ Մեծառու
(Vassal), Բաղքեմի (Bourgeois) և Սարուկ (Serf):
Բաղքեմի կամ Միջնակակ կը կոչուէին անոնք, որ թէև
ի սկզբան անշուք գիւղերու մէջ կը բնակէին, բայց
ժամանակ անցնելով՝ իրենց առուտուրին և արձեանե-
րուն շնորհիւ հարստացան, իրենց գիւղերը ընդարձա-
կելով գտնոնք ամբողջին պարիսպներով և աշտարակ-
ներով: Նոյնպէս՝ Աւասապետներէն հողեր գնեցին և
ինքնակառավարութեան իրաւունքն ժառանգ և այսպէս
ձեռնդ տուին Հասարակուրդներու (Commune): Իսկ՝
Սարուկները, թեև ինչ Հասարակեաց գերիներուն ան-
տանելի վիճակը չունէին, բայց դարձեալ չէին կրնար
հողատէր ըլլալ, միայն թաղաւորներու, իշխաններու
կամ բարձրատիճան կղերականաց սեփականութիւնը եւ
զամ հողերէն մաս մը իրենց հաշուոյն կը մշակէին, իբր
վարձը կամ փոխարինութիւն վճարելով՝ հողատիրոջ՝
գինի, պտուղ, մեղր, հաւ ևն:

5. Այս երեք որոշ դասերէն ի դաս, կար նաև
Բարձրատիճան Կղերը, Եպիսկոպոս կամ Վանականք. ս-
րոնք Թագաւորներէն և Վասալներէն ընդարձակ կազ-
ուածներ իբր նուէր կ'ընդունէին՝ որպէս զի նուիրատու-
ներուն դորձած մեղքերուն համար աղօթեն, անոնց
գինուց յաջորդութեան համար բարեխօսեն առ Աստուած

և Արքայութեան ժառանգութիւնը ապահովեն:

Հետեւապէս՝ կղերը իր հոգեւորականի անսահման ազդեցութեան վրայ կ'աւելցնէր՝ նաեւ քաղաքական և նիւթական ոյժ մըն ալ, որ մեծ կշիռ ունէր առանկ կրօնամոլ դարու և հասարակութեան մը մէջ:

6. Աւատական այս գրութեան արդիւնքը եղան հետեւեալները.

1. Կեդրոնական իշխանութեան տկարացումը.

2. Կանոնաւոր և պարտաւորիչ զինուորութեան չգոյութիւնը.

3. Օրէնքի և Արդարութեան չի գործադրուիլը.

4. Ելեւմուտքի խանգարումը և պետական հաստութից նուազումը.

5. Սաղաղութեան անյարատե վիճակը.

Մէկ խօսքով, վաճառականութիւն և արուեստներ ետ մնացին. գիւղեր ու քաղաքներ պատերազմներու պատճառաւ շատ անգամ աւերակ դառնալով՝ ժողովուրդը սովէ ու թշուառութենէ կը տառապէր, Աւատականներուն կամքը իբր օրէնք կը ծառայէր, արդարութեան տեղ՝ բիրտ ոյժ, և յառաջգիւմութեան տեղ ընդհանուր տգիտութիւն կը տիրէր:

Այս էր անա Աւատական ընկերութեան վիճակը որ աւելի անիշխանութեան կը նմանէր քան թէ կանոնաւոր կառավարութեան:

7. Ասպետները (Chevalier). — Միջին Դարու մէջ ընդհանրապէս ամէնէն կանոնաւոր զօրք ու բանակ կազմողները Ասպետներն էին:

Ասոնք մեծ մասամբ միջին դասակարգի և ազնուական ընտանիքներու պատկանող գաւախներ էին, որոնք պատանեկան տարիքէ սկսեալ կը ծառայէին Աւատական իշխաններու քով ու զինուորական կանոնաւոր ծառայութենէ մը և անձնական արժանիքի գործնական

փորձերէ յետոյ էր որ արժանի կը սեպուէին Ասպետական աստիճան ստանալու:

Ասպետական աստիճանի տուուչութիւնը՝ կէս կրօնական և կէս մըն ալ քաղաքական արարողութիւնով կը կատարուէր: Ասպետ ըլլալիք երիտասարդը պէտք էր նախապէս օրերով ծով պահել, ապաշխարել, մարմնական զրկանքներու ենթարկուիլ ևն: Իսկ Ասպետական Կարգը ընդունած օրը՝ հանգիստաւորապէս պիտի ուխտէր՝ իր տիրոջ ցկեանս հաւատարմութիւն և ի հարկին իր անձը զոհել անոր, պաշտպանել այրին, որբը, աղքատը, Գրիստոնէական կրօնը, արիարար պատերազմիլ. դատապարտելի կեանք չունենալ, մի՛շտ վեհանձն, մի՛շտ ազնիւ ու մարդասէր ըլլալ և իր գիւցաղնական ընթացքով ամէնուն համակրանքը չահիլ:

Հ Ա Ր Յ Ա Ր Յ Ն

1. Շարլըմայնի ընդարձակ Կայսրութիւնը քանի մասերու բաժնուցաւ . — 2. Որո՞ւ կ'ըսուէր Աւատական Դրութիւն . — 3. Ի՞նչ զիրք ունէին Աւատական իշխանները . — 4. Իրենց ստորակարգեալները ինչ կը կոչուէին . — 5. Կղերը ինչ զիրք ունէր . — 6. Աւատական այս դրութեան արդիւնքը ինչ եղաւ . — 7. Ի՞նչ էր Ասպետութիւնը և ինչ պարտականութիւններ ունէր :



ԳԼՈՒԽ Զ.

ԵԿԵՂԵՑԻՈՅ ՎԻՃԱԿԸ ՄԻՋԻՆ ԴՍՐՈՒ ՄԷՉ

1. Բրիտանեաց Եկեղեցին, իր նախնական վիճակին մէջ շատ պարզ էր և հաստատուած՝ ժողովրդային հաւասարութեան ու եղբայրութեան վրայ: Եկեղեցւոյ, այսինքն հաւաստեցող միութեան մէջ, ո՛չ մեծ կար ո՛չ ալ փոքր, ո՛չ առանձին դասակարգ, ո՛չ տէր և ո՛չ ծառայ՝ ինչպէս պատուիրած էր մեր Երկնաւոր Վարդապետը Յիսուս Բրիտոս: Սակայն Գ. Դարէն սկսեալ Եկեղեցին իր այս նախկին հարազատութիւնը կորսնցնելով՝ բոլորովին տարբեր վիճակ մը ստացաւ: Ամէն մեծ քաղաքներու պէս՝ Հռոմ ալ ունէր իր Թեմակալ Եպիսկոպոսը, որ սակայն իբրև Աշխարհի Թագունի ճանչցուած կայսերանիստ քաղաքի մը Եպիսկոպոս, իր միջավայրին և քաղաքական պարագաներու ընթացքով սկսաւ բացառիկ դիրք մ'առնել և մինչև անգամ յորջորջուիլ Պապ և հետզհետէ Գրոյս ստանայն կաթիկոսոսաց և Յաջորդ Պետրոսի Առաքելոյն և Փոխանորդ Բրիտոսի:

2. Պապերուն այս գերագոյն իշխանութեան վրայ աւելցաւ նաև աշխարհական իշխանութիւն մըն ալ, երբ 752ին՝ Պեպինոս Կարճահասակ, հողային կալուածներ նուիրեց Պապին, որով այդ թուականէն սկսեալ՝ Հռոմի Բանանապառանները սկսան ունենալ իրենց յատուկ հպատակներ, դեպան, դրամ և քաղաքական ուրոյն կազմակերպութիւն: Սակայն Պապերը ասոնցմէ անհամեմատ աւելի մեծ ոյժ մ'առնէին, այն է՝ Բանապարանքը — Եկեղեցւոյ մեծագոյն ղէնքը — որմէ կը զարնուրէին

պարզ քաղաքացիին հետ՝ հաւասարապէս թաղակիւր գլուխներ:

Որ և է ծանր յանցանքով բանադրուած անձը, կը վատրուէր իր ընտանիքին ծոցէն, բարեկամներէ ու ազգականներէ, մէկ խօսքով՝ մարդկային ընկերութեանէ: Բանադրուողը կը նկատուէր իբրև Կայիև կամ Յարա Իսկարիտլացի՝ որու գործածած բոլոր առարկաները իբր պիղծ՝ կրակը կը նետուէին: Բանադրեալը, ինչպէս ըսինք, կը վատրուէր իր ընտանիքէն, ազգականներէն ու բարեկամներէն. ո՛չ եկեղեցի կրնար մտնել, ո՛չ մէկու մը հետ առուտուր ընել և ո՛չ ալ գէթ նշանացի բարեւի մը մխիթարութիւնը վայելել՝ նոյն խի կը կոչմէն կամ զաւակներէն: Եթէ բանադրուողը թաղաւոր մ'ըլլար, այս ամէնէն ի զատ՝ անոր տէրութեան մէջ կրօնական արարողութիւնները կը դադարէին և հպատակները, Պապին արտօնութեամբ՝ իրենց հաւասարմութեան երզումէն ազատ կ'արձակուէին:

3. Միայն սա ճշմարիտ է որ, Կաթոլիկ Եկեղեցին, Բարբարոսաց Մեծ Արշաւանքին ժամանակ, Բրիտանեաց Եւրոպայի շատ մեծ ծառայութիւններ մատուցյ՝ փրկելով ժողովուրդը անոնց վայրագ բարբերէն: Եկեղեցին էր որ Եւրոպա հաստատուող բարբարիկ ցեղերը հետզհետէ Բրիտանեաց ընկելով՝ անոնց բարքն աշնուացուց և զիրոյ ու եղբայրութեան սերմերը ցանց: Կաթոլիկ Կղերը իր հիմնած Վանքերուն, Աքքայարաններուն և Իպոնոցներուն մէջ պատասպարեց այրիներ, որբեր, հիւանդներ ու տառապեալներ և մանկութիւնը կրթեց՝ իր ընթացած եղանակաւ: Նոյնպէս՝ Արիստեսև Լամպարոսայիքն ու Վիսիգոթները Կաթոլիկ բրաւ և Անգլիոյ մէջ Բրիտոններութիւն հաստատեց: Այս նշանակելի ծառայութեանց փոխարէն, Կաթոլիկ Կղերը անսահման ազդեցութեան մը տիրացաւ՝ կրօնականէն ի զատ՝ նաև քաղաքական խնդիրներու մէջ:

4. Սակայն ժ. Դարուն, պարագաներն այնպէս բերին որ, Պապական Աթոռը տագնապալից շրջան մը անցրնէ՝ իր եկեղեցական իրաւունքները կարենալ պաշտպանելու համար Գերմանական կայսրերու յաւակնութեանց դէմ :

Հ Ա Ր Յ Ա Ր Ա Ն

1. Ի՞նչ էր Եկեղեցւոյ վիճակը Միջին Դարու մէջ . — 1. Ի՞նչպէս ծնունդ առաւ Պապութիւնը . — 3. Ո՞րն էր Եկեղեցւոյ մեծագոյն գէնքը . — Նկարագրէ բանադրեալի մը վիճակը . — 4. Եկեղեցին ի՞նչ մեծ ծառայութիւններ մատոյց Բարբարոսաց Արշաւանքին ժամանակ :

Գ Լ ՈՒ Խ Է .

ՊԱՊԵՐՈՒ ԵՒ ԿԱՅՐԵՐՈՒ ՄԷՋ ԿՈՒԻՒ

ՀԷՆՐԻ Դ. ԵՒ ԳՐՈԳՈՐ Է. (1072—1137)

1. Մեծին Կարողութիւնը ընդարձակ կայսրութեանէն կազմուած ամէնէն զօրաւոր պետութիւնն էր Գերմանականը՝ որու Սախսոնական ցեղին յաջորդող Ֆրանկոնեան հաբրատութեան օրով Գերմանիա՝ Եւրոպայի ամէնէն ընդարձակ ու զօրաւոր տէրութիւնն էր եղած :

Գերման կայսրերը, իբրև գերիշխան տէր Իտալիոյ, կը յաւակնէին թէ՛ իրաւունք ունին Հռոմի Աթոռին կրօնական գործոց մէջ ալ հեղինակութիւն մ'ունենալ : Այսպէս, իրենց ուղած մարդուն կուտային եկեղեցական աստիճան, եպիսկոպոսական մատանի ու գա-

ւազան, ինչպէս նաև՝ իրենք կ'ընտրէին վանահայր ու թեմակալ եպիսկոպոսներ : Միւս կողմանէ՝ Պապական աթոռն ալ իր իշխանութիւնը չարաչար գործածելով՝ եկեղեցական զեղծումներու և անկարգութեանց բոյն մը դարձած էր :

2. Գործերն այս վիճակին մէջ էին, երբ Պապական աթոռն ելաւ՝ նշանաւոր եկեղեցական մը, Գրիգոր է . (Հիլարպրանտ) որ իբրև ուղղամիտ, բարեկարգիչ և նախանձախնդիր հոգեւորական, հաստատապէս մտադրեց՝ Եկեղեցւոյ և անոր պաշտօնէութեան մէջ մուտ գրտած զեղծումները բառնալ :

Գրիգոր է . ի ծրագիրը հետեւեալ պայմանները կը պարունակէր .

Ա. Պապական իշխանութիւնը Գերմանական ազդեցութեանէն ազատել . — Բ. Բարեկարգել Եկեղեցին և անոր պաշտօնականները . — Գ. Եկեղեցին անկախ ընել աշխարհական որ և է իշխանութենէ . — Դ. Եկեղեցական նուիրագրեալութիւնը աշխարհականներուն ալ զերազատ ընել՝ անոնց հոգեւոր փրկութեանը համար :

3. Պապը, իր այս պահանջումները պաշտօնապէս և ի հարկին՝ բռնի գործադրելու ելաւ, որմէ ծագում առին Պապերու և Կայսրերու միջև այն բուռն պայքարները, որոնք ծանօթ են Քանակայայեւսական կոիւնեռ անունով (1073-1085) :

Գրիգոր է . հանդիսաւոր ժողովի մը մէջ արգիլից կայսրերուն՝ ո՛ր և է անձի եկեղեցական աստիճան և պաշտօններ տալ, հակառակ պարագային, սպառնաց՝ տուտիւն ալ, զայն ընդունողն ալ հաստատապէս բանադրել : Նոյնպէս մերժեց, Պապերու ընտրութեան մէջ՝ կայսրերու ուղղակի մասնակցութիւնը :

4. Հենրիկուս Գ. Գերմանիոյ Կայսրը՝ Պապին այս պահանջումներուն ընդդիմանալուն համար բանադրուե-

ցառ : Հենրիկոս , սաստիկ զայրացած՝ պատերազմ հրա-
տարակեց Քահանայապետին դէմ , բայց որովհետև բանադ-
րուած էր , բանակն ու ժողովուրդը իրեն չհնազանդեցան :

Այն ատեն կայսրը ամէն կողմէ լքուած և յուսա-
հատ , ստիպուեցաւ ձմեռ եղանակի մէջ , հազար ու մէկ
տառապանքներով Իտալիա երթալ և ներողութիւն
խնդրել Պապէն՝ որ նոյն միջոցին Կալևապի դղեակը կը
գտնուէր : Հենրիկոս , ճգնաւորի հազուատով , բոկոսն ու
զլիսաբաց , երեք օր ու երեք գիշեր դղեակին գաւթին
մէջ սպասելէ յետոյ , վերջապէս Քրիստոսի Փոխանորդը
բարեհաճեցաւ գթալ այս մոլորեալ թագաւորին վրայ և
զայն իր ներկայութեանն ընդունելով՝ բանադրանքէ ար-
ձակել : Սախան Հենրիկոս Գերմանիա դարձածին պէս ,
Պապին դէմ պատերազմ հրատարակեց և Իտալիա ար-
շաւելով՝ Հռոմն առաւ :

Գրիգոր է . հազիւ կրցաւ իր հախառակորդին ձեռ-
քէն սրծիլ և խոյս սալ Նորմանախա՛ ուր մեռաւ ար-
տորի մէջ :

5. Իր յաջորդը Ուրբալոս Բ . նախորդին ընթաց-
քը շարունակելով՝ Հենրիկոսը վերստին բանադրեց և
կայսեր որդիները իրենց հօրը դէմ դրդուեց : Խեղճ Հեն-
րիկոս , այս անգամ բոլորովին անօգնական մնացած և
վշտաբեկ , մեռաւ Լիեժի մէջ , բայց բանադրեալ ըլլա-
լուն համար , հինգ տարի մարմինը անթաղ մնաց (1106) :
Իր որդին Հենրիկոս Ե . ալ մի և նոյն պայքարը շարու-
նակեց : Վերջապէս , 1122 , Վորմսի դաշնադրութեամբ՝
երկու հակառակորդ կողմերը համաձայնեցան հետեւեալ
կերպով :

Եպիսկոպոսաց և Աբբաներու ընտրութիւնը պիտի
կատարուէր կղերականաց ձեռքով , առանց կայսեր մի-
ջամտութեան , բայց անոր ներկայութեանը : Քահանայա-
պետը իրեն կը վերապահէր Քաւազան ու Մատանի աւ-

լու իշխանութիւնը , իսկ կայսրը պիտի տար անոր՝ աշ-
խարհական իշխանութեան գաւազան :

6. Այս դէպքէն 30 տարի յետոյ (1162) , Թրեսերիկ
Պարպարուս (Շիկամօրուս) կայսրը , զօրաւոր բանակով
մը Իտալիա արշաւելով՝ Միջանը կործանեց : Ասոր վրայ
Լոմպարտական քաղաքները դաշնակցեցան և Պապին
օգնութեամբը կայսեր յաղթեցին : Բնական է որ այսպէս
վարուէր Հռոմայ Քահանայապետը և չհանդուրժէր որ իր
ամէնէն սխերիմ մէկ տէրութիւնը գերակշիռ ազդեցու-
թիւն մ'ունենար Իտալական ցամաքին մէջ : Այս կռիւ-
ներու միջոցին՝ Պապին կուսակիցները Կեղբեան իսկ
կայսեր կուսակիցները Կիպեղեան կը կոչուէին :

Բայց վէճը ասով չվերջացաւ : Կայսեր յաջորդներէն
Թրեսերիկ Բ . պատերազմը վերսկսելով՝ Լոմպարտացիներ-
ըր զարկաւ : Պապը քանիցս բանադրեց Թրեսերիկը և
անոր մահէն յետոյ՝ Նախորի թագաւորութիւնը Ան-
ժուցի Կարոլդսին նուիրեց :

7. Գերմաններէն յետոյ՝ Թրանսալի թագաւորնե-
րուն եկած էր Պապերուն հետ պայքարելու կարգը : Ի-
բօք ալ , կէս դար յետոյ (1300ին) Ունիֆակ Է . Պապը ,
Թրանսալի Փիլիպպոս Գեղեցիկ թագաւորին զրկած մէկ
հրովարտակով կ'արգիլէր անոր՝ Թրանսալի վանքերէն
ու եպիսկոպոսներէն տուրք հաւաքել : Փիլիպպոս , իբրև
բացարձակ տէրը իր երկրին , և մանաւանդ՝ այդ միջոցին
գրամի անհրաժեշտ պէտք ունենալուն , արհամարեց Պա-
պին այս հրամանը և անոր զրկած հրովարտակն ալ նա-
խատանօք այրեց : Ռիֆակ սպառնաց բանադրել թագա-
ւորը , երբ Թրանսալի յանդուգն ասպետ մը , բազա-
խնդիրներու բանակ մը կազմելով մտաւ Իտալիա և ձեր-
բակալեց Պապը՝ նոյն իսկ Հռոմի շրջականերուն մէջ :
Ասոր վրայ , Թրանսալի կարտինալները նոր Պապ մը
ընտրեցին Կղեմես Ե . անունով որ , իր ամբողջ Հռոմէն

փոխադրեց Ֆրանսայի Ալիենեօն քաղաքը և իր յաջորդներն ալ հոն նստան շարունակ 70 տարի և էին հլու կամակատարներ՝ Ֆրանսայի թագաւորներուն:

8. Այս Պապերէն մին. Գրիգոր Թ. 1376ին, իր աթոռը Ալիենեօնէն Հռոմ փոխադրեց: Այն ատեն Ֆրանսայիք ալ իրենց համար նոր Պապ մը ընտրեցին, պայմանաւ որ Ալիենեօնէն չբաժնուի: Այսպէս, Կաթոլիկ Եւրոպան ունեցաւ երկու Պապ: Ֆրանսա, Սպանիա և Սկոթլանդ կը հնազանդէին Ալիենեօնի Պապին, իսկ մնացեալ երկիրները՝ Հռոմայ Քահանայապետը կ'ընդունէին իրբն գլուխ Եկեղեցւոյ: Վերջապէս, Եկեղեցական այս անիշխանութեան վերջ մը տալու նպատակաւ, այլ և այլ երկիրներէ երեւելի եպիսկոպոսներ 1414ին՝ Կոնստան քաղաքը ժողով մը գումարելով՝ երկու Պապերն ալ պաշտօնանկ հռչակեցին և ընտրեցին միակ Պապ մը որ, ըստ առաջնոյն Հռոմ պիտի նստէր:

Ժողովականք երկարօրէն խորհրդակցեցան նաև այն ամէն միջոցներուն վրայ՝ որոնցմով կարելի պիտի ըլլար բարեկարգել Եկեղեցին և վերջ տալ այն արմատացած զեղծումներուն՝ որոնց հետեւանօք Պապական իշխանութիւնը իր նախկին ազդեցութիւնը կորուսած և ժողովուրդը՝ Եկեղեցւոյ պաշտօնեաներուն գայթակղալից ընթացքին պատճառաւ՝ իւր կրօնքին մէջ թուլցած ու Եկեղեցիէն ուժացած էր:

Հ Ա Ր Յ Ա Ր Ա Ն

1. Գերմանիա կայսերական ինչ երեւելի գերդաստաններ ունեցաւ .
- 2. Ո՞վ էր Գրիգոր Է. և ինչ նպատակ ունէր .
- 3. Ի՞նչպէս սկստն Պապերու և Կայսերու մէջ կռիւները .
- 4. Հենրիկոս Գ. ինչո՞ւ ընդդիմացաւ Պապին պահանջումներուն և ինչպէս պատժուեցաւ .
- 5. Ո՞վ էր Ուրբանոս Բ. և ինչ կարգադրութիւններ ըրու .
- 6. Կուէլֆեան և Կիպէլեան պատերազմները որո՞նք են .
- 7. Պապական աճուրդ երբ և ինչ պատճառներով Ալիենեօն փոխադրուեցաւ .
- 8. Ե՞րբ տեղի ունեցաւ Կոստանի Եկեղեցական ժողովը :

Գ Լ ՈՒ Խ Ը.

Ժ.Ա.Ն ՀՈՒՍ (Jean-Huss)
(1373—1415)

1. Այս միջոցին կ'ապրէր անուանի եկեղեցական մը, Յովնանկես - Հուս, որ Պոնեմոյ մայրաքաղաքին, Փրակայի համալսարանին մէջ՝ աստուածաբանութեան և օրէնագիտութեան վարդապետ էր: Ժան-Հուս թէ՛ արքունիքին և թէ՛ ժողովրդեան ամէն դասակարգերուն մէջ մեծ յարգ և համակրութիւն կը վայելէր իր անագիւտ բարուց և խորին հմտութեանը պատճառաւ: Հուս, Անգլիայի երեւելի աստուածաբան Յովհաննէս Ուիքլիֆի կրօնական շատ մը կարծիքները ընդգրկած և անոր պէս համոզուած էր Եկեղեցին բարեկարգելու գաղափարին:

Երբ պարազանները նպատաւոր տեսաւ իր ծրագրին, Հուս, անվեհեր կերպով յառաջ նետուեցաւ և սկսաւ բուռն կերպով բողոքել պապական գերիշխանութեան, գաղանի խոտաովանութեան, բանադրանաց և Ս. Գրոց ողբին հակառակ՝ Եկեղեցւոյ մէջ մուտ գտած զեղծումներուն դէմ:

2. Ժան-Հուս հրախրուեցաւ Կոնստանտի ժողովին, որպէս զի իր մուլար վարդապետութիւնները յետս կոչէ: Սակայն Հուս բողոքովին հակառակն ըրաւ, այսինքն՝ իր ըսածները Ս. Գրոց բաղձաթիւ վկայութիւններով անգամ մըն ալ հաստատեց: Իր այս հաստատարութիւնը տեղի տուաւ մոլեռանդ կուսակցութեան բուռն գայրոյթին, այնպէս որ նախ, Պապը զինքը բախադրեց և քիչ յետոյ կրօնամոլ աստեանի մը կողմէն գա-

տապարտուելով՝ իբրև հերետիկոս, ողջ ողջ այրուեցաւ։

Այս անազորոյն վճիռը գործադրուեցաւ, հակառակ Սիկիւմնոս կայսեր կանխաւ տուած ապահովութեան։ Յաջորդ տարին ալ մի և նոյն ախուր վախճանն ունեցաւ Հուսի գործակից աշակերտներէն մին՝ Հերանիմոս-Սաւոնարոյա։ Այսպէս, Ժան-Ուիլքէֆ, Ժան-Հուս և Հերանիմոս՝ եղած են ուսուցիչները կրօնական այն Մեծ Բարեկարգութեան որ Ժ.Չ. դարուն պիտի կատարուէր Մարսինոս Լուսերի ձեռքով։

Հ Ա Ր Ց Ա Ր Ա Ն

1. Ո՞վ էր Ժան-Հուս և ինչ էր իր նպատակը. — 2. Կոնստանսի Եկեղ. Ժողովին մէջ ինչպէս պաշտպանեց իր սկզբունքները և ինչ վտանգն ունեցաւ։

Գ Լ ՈՒ Խ Թ.

ԽՍՁԱԿՐՈՒԹԻՒՆՔ (Croisades)

(1096—1270)

1. Այս անունով ճանչցուած են կրօնական այն երկարատև պատերազմները՝ որոնք Միջին Գարու մէջ անդի ունեցան Արեւմուտքի Քրիստոնէից և Արեւելքի Մարակինոսաց միջև։

Կոստանդիանոս Մեծին օրէն ի վեր, Երուսաղէմի մէջ՝ Քրիստոսի գերեզմանին վրայ եկեղեցի մը շինուած էր՝ ուր աշխարհի ամէն երկիրներէ ջերմհոանդ Քրիստոնեաներ ուխտի կ'երթային՝ սիրայօժար յանձն առնելու

լով բնական ամէն տեսակ նեղութիւն, զրկանք և տառապանք։ Որչափ ատեն որ Երուսաղէմ վեհանձն Արարներուն տիրապետութեան ներքե էր, Քրիստոնեայ ուխտաւորք պատօրէն կը վայելէին իրենց կրօնական այս մխիթարութիւնը։ Բայց երբ Ժ.Ս. Գարուն՝ Մարակինոսը տիրեցին Ս. Տեղեաց, ուխտաւորներու վիճակը դաւնացաւ և Սրբավայրերն ենթարկուեցան անպիսի վիճակի մը որ ամէն Քրիստոնէի սրտին ցաւ կը պատճառէր(*)։

2. Պետրոս անուն Յրամասցի ճգնաւոր մը, Երուսաղէմէ Եւրոպա վերադարձին, Ուրբանոս Բ. Պապին ներկայանալով՝ իր աչքով տեսած խեղճութիւնները չափազանց եռանդով մը նկարագրեց։ Պապին հրամանաւ, Պետրոս, Եւրոպայի գլխաւոր քաղաքները շրջելով խանդավառ պերճախօսութեամբ մը պարզեց Ս. Տեղեաց և Քրիստոնեայ ուխտաւորներու անարգ կացութիւնը և ասով ժողովուրդին կրօնական եռանդը հրահրեց։

Այն ատեն Պապը, Յրամասցի Քլեռնոն քաղաքին մէջ ժողով մը գումարեց՝ ուր ներկայ էին այլ և այլ երկիրներէ բազմաթիւ եպիսկոպոսներ, Աւաստական իշխաններ, Ասպետներ և խուճուկամ ժողովուրդ, որոնց առջև ինքն ալ նկարագրեց Ս. Տեղեաց և անոնց երկրպագուներուն անմախամելի վիճակը և յորդորեց որ, Եւրոպացիք, իրենց ներքին պատերազմներուն վերջ տալով՝ Խաչի զինուոր գրուին։ Ժողովականք և ներկայ ժողովուրդը խանդավառութեամբ ընդունեցին Պապին այս հրաւերը՝ միարեւան գոչելով «Այս է Աստուծոյ կամքը»։

(*) Մեր Յոմ. բարեիմամ և թուսամիտ կառավարութիւնը, երկար դարերէ ի վեր, Նորաստի ու Երուսաղի բոլոր Քրիստոնէից անխտիր՝ կրօնական ազատութիւն եւ դիւրութիւն ընծայած է, ինչպէս կրօնական ամէն խեղիւնեւ, նոյնպէս՝ Ս. Երուսաղէմ ուխտազնացութեան մասին եւ Ս. Տեղեաց մէջ Քրիստոնեայ ազգերու օւփական իրաւունքները պաշտպանած է վեհանձնորէն։

Այս է Աստուծոյ կամքը »: Եւ ով որ այս նպատակադինութեամբ դրուէր, իր կուրծքին վրայ կը դեռնէր կարմիր կառէ խաչ մը՝ որու համար կոչուեցան Խաչակիր և պատրաստուելով անմիջապէս մեկնեցան դէպ ի Արեւելք:

3. Ա. Խաչակրութիւն (1096-1099). — Նոյն տարուոյ դարունին, 500,000ի չափ և մեծ մասամբ Ծրբանասցի Խաչակիրներ, Պեսրու ճգնաւորին առաջնորդութեամբ ճամբայ ելան, իրենց հետ ունենալով՝ աւելի կրօնական եռանդ և նահատակութեան պատրաստակամութիւն, քան թէ՛ երկարատե ու վտանգաւոր արշաւանքի մը համար անհրաժեշտ եղած կարեւոր պաշար և զինուորական կարգ ու կազմակերպութիւն: Եւ իրօք, բայց ի 100,000 Ծրանասցի և Իտալացի Ասպետներու կանոնաւոր բանակէն, մնացեալները կը բաղկանային խառնիճազանձ ամբոխէ մը, բազմաթիւ խեղճուկ գիւղացիներ՝ իրենց երկրագործական կոշտ գործիքներով զինուած, նոյնպէս կիներ, կրօնաւորներ և մինչև իսկ տղայք՝ որոնց մեծ մասը Հունգարիոյ մէջ ջարդուեցան:

Իսկ Ասպետաց բանակը հասաւ Կ. Պոլիս՝ որու Կայսրը Ալէքսիս, թէև ժամանակաւ Արևմտ. Բրիտանիոյ օգնութիւնը ինդրած էր Մանճականաց դէմ, բայց իր մայրաքաղաքին մէջ այս արիական ստուար բանակին ներկայութիւնը վտանգաւոր նկատելով՝ խոհեմութիւն սեպեց անոր Փոքր Ասիա անցըր փութացնել: Խաչակիրք Փոքր Ասիոյ մէջ նախ գրաւեցին Նիկիան (1097) և Տօրիլիի մօտ Սելճուկներուն յաղթելով, յառաջացան դէպ ի Սուրիա: Սակայն անձանօթ երկիրներու հազար ու մէկ դժուարութիւնները, սովը և կլիմային խառնութիւնը՝ միանալով մահաբեր հիւանդութեանց, իրենց թիւը կէս առ կէս ջնջեր էին: Խաչակիրք Թարսուս ու Եղեսիս քաղաքները նուաճելով՝ Անիոյն ալ ութն ամիս պաշարուած մը յետոյ առին և ճամբայ ելան դէպ ի Ե-

րուսաղէմ: Երբ սեռան հեռուէն Ս. Քաղաքին աշտարակները, միաբերան և ուրախութեան խանդավառ ազաղակներով սկսան գոչել «Երուսաղէմ, Երուսաղէմ»: Վերջապէս, վեց ամիս տեւող պաշարումէ և կատաղի յարձակումներէ յետոյ, Խաչակիրք մտան Երուսաղէմ, զնծութեան անսկարագրելի ցոյցերով և իրենց արցունքներովը թրջեցին Բրիտանի Գերեզմանը և ա՛յն սրբավայրերը՝ ուր Աշխարհի Փրկիչը ապրած էր: Խաչակիրք Երուսաղէմի մէջ հաստատեցին Բրիտանեայ թագաւորութիւն մը որու վեհապետ եղաւ, այս արշաւանքին հոգին եզող Կոստանթնուս-Տր-Պոլեոն անուն Ծրանասցի ազնուական և քաջարի իշխանը. « Պաշտպան Բրիտանի Գերեզմանին » տիտղոսով:

4. Բ. Խաչակրութիւն (1147-1149). — Այս առաջին յաջողութիւնէն կէս դար յետոյ, Ասորուոց Նուրհէսին Սուլթանը Եղեսիսի տիրելով՝ բնակիչները ջարդեց և Պաղեստինի մէջ Խաչակրաց հիմնած Աւստական տէրութիւնը մաս առ մաս գրաւելով՝ բոլորովին բնաջինջ ընել կ'սպառնար:

Երբ այս լուրը Եւրոպա հասաւ, Ս. Պետրոսնոս, որ Միջին Դարու ամենէն պերճախօս բեմբասացն էր, նոր խաչակրութիւն մը քարոզեց որու գլուխ կանգնեցան Ծրանասցի Լուի է. թագաւորը և Գերմանիոյ Բոնրաս Գ. Կայսրը: Նախ ճամբայ ելաւ Գերմանիոյ կայսրը՝ որու բանակը Փոքր Ասիոյ մէջ Յունաց դաւաճանութեան պատճառաւ բնաջինջ եղաւ: Ասոր վրայ, իր սակաւամթիւ զօրքով գնաց միանալ իր դաշնակցին՝ որու հետ Դաւաւկոս քաղաքը պաշարմամբ առնելու անյաջող փորձէ մը յետոյ, իբարու հետ գժտելով ձեռնունայն վերադարձան Եւրոպա:

5. Գ. Խաչակրութիւն (1189-1191). — Արեւելքի Խաչակրութեանց այս երկարատե ջրջանին մէջ, Մանճ-

տականաց կողմանէ ամէնէն աւելի նշանաւոր հանդիսացած է Սուլթան Մաշահէսիւն, իբրև ազնուական, մեծանձն և արի զօրապետ: Սալահէտաին Եգիպտոսն ու Ասորիքը նուաճելով՝ իր տէրութիւնը մինչև Եփրատ տարածեց ու Երուսաղէմն ալ առաւ:

Այս պարագաները զբգիւտ եղան նոր Խաչակրութեան մը՝ զոր կազմեցին Եւրոպացի երեք մեծ վեհապետները՝ Փիլիպպոս-Օգոստոս՝ Ֆրանսացի թագաւորը, Բիխարտո Առիւծասիւրս՝ Անգլիոյ թագաւորը և Գերմանիոյ կայսրը՝ Փրենտրիկ Պարպարոսա (Շիկամօրուս):

Առաջին անգամ, Գերմանական հզօր բանակը, որ 150,000 հօգիւէ կը բազկանար, Կ. Պոլսէն անցաւ Փոքր Ասիա, տիրեց Իկոնիոյ և յաղթանակաւ յառաջացաւ Կիլիկիա: Սակայն Փրենտրիկ, Կիլիկոս գետէն անցնելու ատեն խեղդուելով՝ բանակը ցիրուցան եղաւ: Իսկ Ֆրանսացի և Անգլիոյ թագաւորները ծովու ճամբով հասան Պաղեստին և Պսղոմաշիա (Ս.քեա) քաղաքը պաշարմամբ առին, առանց կարենալ Երուսաղէմն աղանելու: Քիչ յետոյ այս երկու վեհապետները զժտելով՝ ապարդիւն վերադարձան Եւրոպա:

6. Դ. Խաչակրութիւն (1204) Տասը տարի յետոյ՝ նոր խաչակրութեան մը նախաձեռնարկ եղաւ Յուլի և Բէյքը՝ որու յորդորանօք, Ֆրանսացի երեւելի իշխաններ, Աւատական պարոններ, իրենց վասալներով՝ Խաչի զինուոր գրուեցան: Խաչակիրք՝ վենետիկացոց նաւերով հասան Կ. Պոլիս, բայց երբ տեսան քաղաքին զմայլելի դիրքն ու բնական չքնաղ տեսարանները, իրենց սուրբ նպատակը շուտով մոռցան և Կ. Պոլսոյ տիրելով՝ անոր անբաւ հարստութիւնները կողոպտեցին և վենետիկացոց հետ մէջերնին բաժնեցին:

Հատինական այս նորահաստատ տէրութեան կայսր եղաւ Պոստոլեան կամ Պաղսիւն՝ Ֆրանսարայի կոմսը, իսկ

վենետիկացիք առին Դարնասիան, Մօրայի մէկ մասը և Արշիպեղազոսի կղզիներէն շատերը:

Հատինական այս կայսրութիւնը տևեց, 57 տարի (1204-1261) և արտաքին յարստե յարձակումներէ վերջին աստիճան տկարացաւ: Միեւնոյն ժամանակ, կայսրութեան մէջ Յունական անկախ իշխանութիւններ կային Նիկիոյ, Տրապիզոնի, Կորնթոսի, Թեսալոնիկի և Աթենքի մէջ: Բայց 1261ին. Նիկիոյ կայսրը՝ Միխայէլ Պաղսարոզ, ձէնուվացուց օգնութեամբ Կ. Պոլիսն առաւ և վերստին հաստատեց Յունական նախկին կայսրութիւնը:

Ե. Խաչակրութիւնը տեղի ունեցաւ 1217ին, առաջնորդութեամբ Հունգարիոյ թագաւոր Անդրեաս Բ. ի և ժան-քը-Պոլիէն Ֆրանսացի իշխանին: Այս վերջինը դէպ ի Եգիպտոս ապարդիւն արշաւանքէ մը յետոյ՝ վերադարձաւ Եւրոպա:

7. Զ. Խաչակրութիւնը կազմեց Գերմանիոյ Փրենտրիկոս Բ. կայսրը որ Սուլթան Բեալիլի հետ մասնաւոր դաշինքով մը՝ Բեքթեհեւ և Նազարեթ քաղաքներուն հետ՝ Երուսաղէմն ալ առաւ: Բայց ինք հազիւ Եւրոպա դարձած էր, երբ Եգիպտոսի Սուլթանները նուաճեցին Երուսաղէմը, որ այդ թուականէն ի վեր՝ Մահմետական իշխանութիւններու տիրապետութեան ներքեւ կը գրանուի (1229-1270):

Ե. և Ը. Խաչակրութիւններն ալ առաջիններէն աւելի բաղդաւոր չեղան: Ֆրանսացի բարեպաշտ ու առաքինի թագաւորը, Լուդովիկոս Թ. իր կրած ծանր մէկ հիւանդութեան միջոցին ըրած ուխտին համաձայն, նոր խաչակրութեան մը ձեռնարկեց: Լուի, նախ ուղեց Եգիպտոսը նուաճել և Տալիթիսն առնելով՝ երկրին ներսերը յառաջացաւ: Սակայն Մանսուրախի մէջ յաղթուելով զերի ինկաւ և հարկադրուեցաւ Տալիթիսն ու մեծաքանակ փրկանք վճարելով՝ վերադառնալ Եւրոպա:

Այս ճախողութեան 16 տարի յետոյ, Լուի նոր արշա-
ւանք մ'ալ ըրաւ ի Թուլուզ՝ ուր իր զօրաց մեծ մասին
հեա, ինքն ալ զո՛հ զնաց ահաւոր ժանտախտին:

Հ Ա Ր Յ Ա Ր Ա Ն

1. ՓԱ. Դարուն որոնց ձեռքն էր Երուսաղէմ և ինչ վիճակի մէջ կը
գտնուէր. — 2. Ո՞վ էր Պետրոս ճշնաւոր և ինչ դեր կատարեց Երուսա-
լի մէջ. — 3. Ա. Խաչակրութեան որոնք մասնակցեցան և ինչ արդիւնք
ձեռք ձեռքին. — 4. Նկարագրէ Բ. Խաչակրութիւնը. — 5. Երուսալի որ
վեհապետները մասնակցեցան Գ. Խաչակրութեան. — 6. Գ. Խաչակրու-
թիւնը երբ և որոնց ձեռքով տեղի ունեցաւ. — 7. Վերջին Խաչակրու-
թեանց արդիւնքն ինչ եղաւ. — Խօսէ Ս. Լուղովիկոսի վրայ:

Գ Լ Ո Ւ Խ Ժ.

ԽԱՉԱԿՐՈՒԹԵԱՆՅ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ

1. Թէպէտ երկու հարիւր տարիի չափ տեւող Խա-
չակրութեանց պատճառաւ միլիոնաւոր կեանքեր զո՛հ-
ուեցան և դարձեալ չկրցան իրենց նպատակին հասնիլ,
սակայն անուղղակի կերպով, Խաչակրութիւնները ու-
նեցան մարդկային բնկերութեան համար՝ Բարոյական,
Տնտեսական և Քաղաքական տեսակէտներով անհուն
օգտակարութիւններ:

Երուսալի Քրիստոնեայ ազգերը՝ նոյն իսկ իրենց
երկրին մէջ՝ տարբեր դաւառի մը հաւազգի բնակիչնե-
րուն կա՛մ անձանօթ էին և կամ զանոնք իրրե օտարա-
կաններ կ'արձամարձէին: Շատերն ալ իրենց դաւառին
կամ երկրին սահմանը՝ իրրե աշխարհի վերջին սահմա-

նագիծը կը նկատէին: Ահա այս աստիճան տգէտ էր
ժողովուրդը՝ սահմանափակ կեանքի և արտաքին յարա-
բերութեանց չգոյութեանը պատճառաւ: Խաչակրու-
թիւնները առիթ եղան Երուսալի Քրիստոնեայ ժողո-
վրդոց մէջ ազգայնութեան զաղափարը կազմել տալու
և Քրիստոնեայ աշխարհը միեւնոյն նպատակաւ՝ կրօնական
եզրայրակցութեամբ միացնելու: Խաչակիր Երուսալիք՝
Արեւելքի մէջ տեսան բնական այլազան և մեծահարուստ
տեսարաններ, իրենց անձանօթ թանկագին բոյսեր,
պտուղներ, դեղեր, տարբեր դէմքեր ու ժողովուրդներ,
և հետեւապէս տարբեր բարք և սովորոյթ, ապրելու և
վայելքի նորանոր եղանակներ, ճոխ տարազ և բնակա-
րաններ, արհեստական ու ճարտարական հազուապէս
արտադրութիւններ, որոնցմով մեծապէս հետաքրքրուե-
ցան և անոնց չնորհիւ՝ բնդարձակեցաւ իրենց իմացական
հորիզներ և դրդիւ եղան զարգանալու փափաքին:

2. Խաչակրութեանց մէջ բնայինջ եղան Աւատա-
կան հզօր իշխաններ, կոմսեր և դուքսեր՝ որոնց բն-
դարձակ հողերուն տէր եղաւ պարզ ժողովուրդը աման
գինեբով: Միւս կողմանէ՝ Երուսալի վեհապետները օ-
գուտ քաղելով Աւատականութեան այս անկումէն,
սկսան ազատ շունչ առնել և իրենց միապետական իշ-
խանութիւնը զօրացուցին՝ երկրային աւելի բնդարձակ
սահմանի մը մէջ:

3. Արեւելքի և Արեւմուտքի ժողովրդոց զիրար
ձանձնալէն և իրենց մէջ հաստատուած նախնական յա-
րաբերութենէն՝ բնական էր որ յառաջ գար բնդարձակ
վաճառականութիւն մը՝ որու առաջին և գլխաւոր միջ-
նորդները եղան Ճեկովա, Վենետիկ, Բիզա, Փիօրեկցա և
Ամալփի: Իսկ Հիւս. Գերմանիոյ մէջ՝ Հանսեական քա-
ղաքները:

Խաչակիրք՝ Արեւելքայիներէն սւսան նոր արհեստ-

ներ, ձեռագործներ ու գիտութիւններ՝ զորս հեազհեաէ կատարելագործեցին: Նշանաւոր էին ձէնովա և Պօլոնիա՝ իրենց մետաքսեայ նրբահիւս կերպաններով, Միւլան՝ իր զէնքի գործարաններով, իսկ Հիւս. Գերմանաւ կան քաղաքները՝ իրենց ասուեղինաց և կտաւեղէն ընտիր գործուածքներով:

Սաչակիրք Արեւելքէն բերելով՝ Հար. Եւրոպայի մէջ մշակեցին թիթենի, ձիթենի, սալորենի, արմաւենի, շաքարեղէգ և ուրիշ կարեւոր բոյսեր: Մէկ խօսքով, Եւրոպացիք կրօնի տեսակէտով իրենց յանձն առած զոհողութիւններուն փոխարէն՝ լիուրի վարձատրուեցան նիւթապէս և բարոյապէս:

4. Դարձեալ, Սաչակրութեանց շրջանին մէջ է որ կազմուեցան կէս կրօնական և կէս մքն ալ զինուորական հեանեւալ կարգերը, որք են. Ս. Օհաննոս Կարգի Ասպետներ, Շղթայակիր, Տաճարական և Տեսնեան: Այս վերջինները կառապաշտ երկիրներու մէջ Գրիստոնէութիւն ալ քարոզեցին. ինչպէս՝ Պրոշ կամ Բրուսիացի ժողովուրդին:

Հ Ա Ր Յ Ա Ր Ա Ն

1. Թաչակրութիւններէն առաջ ինչ էր ընդհանրապէս Եւրոպացի ժողովրդոց իմացական և տնտեսական վիճակը. — 2. Աւատական իշխաններուն բնաշինչ ըլլալովը ինչ զիրք ստացան վեհապետք. — 3. Առեւտրական ինչ յարօքերութիւններ և ինչ կեդրոններ հաստատուեցան Եւրոպայի մէջ. — 4. Կրօնական ինչ կարգեր կազմուեցան և ինչ էր իրենց պաշտօնը:



Գ Լ Ո Ւ Խ Ժ Ա

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆԸ ՄԻՋԻՆ ԴԱՐՈՒ ՄԷՋ

1. Իրաւ է որ Միջին Դար և Միջնադարեան բացատրութիւնները՝ կերպով մը՝ ինացական գերութեան, Տգիտութեան և կրօնական մոլեռանկորութեան հոմանիշ կը նկատուին, սակայն, Պատմութեան այս շրջանն ալ ունեցած է իրեն յատուկ քաղաքակրթութիւն մը որ բոլորովին զուրկ չէ կարեւորութենէ և բարեբար ազգեցութիւն մը ունեցած է յաջորդ դարերու վրայ:

Եւրոպայի մէջ յառաջդիմական այս շարժումն սկսաւ ԺԱ. Դարուն վերջերը, երբ քաղաքացեացի ժողովուրդները իրենց իմացական զարգացման և նիւթական բարօրութեանը շնորհիւ՝ թօթափեցին Աւատապետաց լուծը և իրենց քաղաքացիական իրաւունքները վերստացան:

Այս պարագան՝ պատմութեան մէջ կոչուած է Հասարակուղներու Ազատագրութիւն՝ որ թէպէտ մեծամեծ դժուարութիւններով, բայց վերջապէս իրականացաւ:

2. Նախ Հար. Ֆրանսա, և և ապա՝ Իտալական ազատ քաղաքները Լօմպարսիական նիզակալցութիւնը կազմելով՝ կրցան իրենց անկախութիւնը պահպանել թէ՛ Գերման կայսրերու և թէ՛ Պապական Աթոռին դէմ: Միւսումնաւոր ընթացքին հետեւեցան Հիւս. Գերմանիոյ ազատ քաղաքները, որոնք կազմեցին Հանսեական դաշնակցութիւնը, որ Միջին Դարու վերջերը 80 է աւելի քաղաք կը պարունակէր իր մէջ, գլխաւորներն ըլլալով՝ Համպուրկ, Լիւպեկ, Արօնա, Պոեմա և Քօլոնիա:

Այս դաշնակցութիւնն ունէր առեւտրական զօրաւոր տորմիդ և իր ընդարձակ վաճառականութեան ասպարէզ՝ հարուստ շահաստաններ:

3. Ասոնց մէջ ամէնէն առաջ ծագկեցան Իտալական Հասարակապետութիւնները՝ Ճեկոյա, Վենետիկ, Բիզա, Ֆիորենցա և Անալիի՝ որոնք Ասիոյ ու Ափրիկէի հարուստ բերքերը, ինչպէս՝ մետաքս, ինկեղէն, համեմունք, դեղօրայք, հազուագիւտ պտուղներ, ոսկիի փուշի, փղոսկր, ջայլամի փետուր, թանկագին քարեր, գունասու բոյսեր, շաքարեղէգ, Դամասկեան կերպասներ, Մուսլին, ոսկեթել հիւսուածք ևն, եզրպտոսի ձամբով Եւրոպա փոխադրելով՝ անբաւ հարստութեան տիրացան:

Վենետիկի Հասարակապետութեան ձեռքն էին՝ Տալմացիա, Կրետե, Արշիպելագոսի կարեւոր կղզիները, նոյնպէս Կիպրոս, և Մորայի մէջ քանի մը քաղաքներ:

Վենետիկեաց տեղական արհեստներն էին, ընտիր հայելի, կաշի, աճառ, պատրաստ դեղեր, չուան, դերձան, ընտիր բրդեղէններ, ապակի, զէնք ևն, որոնք մեծ յարգ ունէին բոլոր Եւրոպայի մէջ: Սակայն այս երկու մեծ Հասարակապետութիւնները, Վենետիկ ու Ճեկոյա, իրարու դէմ ունեցած նախանձին և հակառակութեան հետեւանօք՝ իրարու կործանման պատճառ եղան:

4. Իսկ Ֆիորենցայի Հասարակապետութիւնը նշանաւոր էր մանաւանդ, իբրև փայլուն կեդրոն Գրականութեան, արուեստից և Դիտութեանց, չնորհիւ Մեքիչեան անուանի դերգաստանին որ սիրող ու քաջալերող եղաւ արուեստից և Գրականութեան: Այս տեսակէտով, Մէտիչեաններուն մէջ նշանաւոր հանդիսացան՝ Գոզմոս Մեքիչի և իր թոռը՝ Լորենցո, Աղեֆսանոր Մեքիչի և Ժ. Դարուն ալ՝ Լեռն Ժ. երեւելի Պապը՝ որու օրով տեղի ունեցաւ Վերածնութիւնը:

5. Նիւթական կեանքի բարեկեցութիւնը և ուսման նորարժարձ աշակը՝ բնական է որ յառաջ պիտի բերէր դատարարական աւելի նոր ու կատարեալ ձև մը:

Վանքերէ և Արքայաբաններէ ի դատ՝ զիւղերու և քաղաքներու մէջ ալ հիմնուեցան նախնական նորանոր դրպրոցներ: Նոյնպէս՝ ուսանողներու և ուսուցիչներու միջև հաստատուեցան տեսակ մը միաբանութիւններ — Համալսարան — նպատակ ունենալով՝ ուսման և Գրականութեան բարձրագոյն ճիւղերու մշակութիւնը՝ ինչպէս աստուածաբանութիւն, իրաւաբանութիւն և փիլիսոփայութիւն: Միջինդարու մէջ համբաւաւոր էին Բարիզի, Մոնրեալիի և Օրդիանի համալսարանները՝ Ֆրանսայի մէջ: Օֆֆորտի և Բեմպրիանի համալսարանները՝ Անգլիոյ մէջ: Սալանսիայի և Քոխլուրայի համալսարանները՝ Սպանիոյ մէջ: Բասովայիլը՝ Իտալիոյ և Բրակայիլը՝ Գերմանիոյ մէջ:

Գրական այս վերազարթնումին մէջ՝ Լատինական լեզուն տեղի տուաւ ժողովրդական աւելի պարզ և դիւրահասկնալի լեզուներու, կամ աւելի շիտակը՝ նոր լեզուներու կազմութեան՝ որոնք իրենց անդրանիկ հրահակներն արտադրեցին:

Միջին դարու շրջանին, Եւրոպայի մէջ չորս գլխաւոր լեզու կար, Ա. Հեղեկերէն որ անկեալ վիճակ մ'ունէր Բ. Ռումանական լեզուն՝ ուսկից յառաջ եկան արդի Ֆրանսերէնը, Իտալերէնը, Սպաներէնը և Փորթուգալերէնը: Գ. Տեւտոնեան կամ Թուսկիսեան՝ որ ծնունդ տուաւ Գերմաներէն, Անգլերէն և Սքանիանայեան լեզուներու: Դ. Սլաւական՝ որմէ կազմուեցան Ռումերէն, Լեհերէն, Պոններէն, Պոլիարերէն, Խրուսպերէն ևն. լեզուները: Փռուսասար Ժ.Գ. դարու աւատական կեանքէն առնուած գեղեցիկ ֆրոնիֆներ գրած է շատ սահուն և հետաքրքրական ոճով:

Ամէնէն առաջ գրական ձև մ'առին Ռուման լեզուի դաւառարարաւորները, մասնաւորապէս Հար. Ֆրանսայի մէջ՝ որոնցմով կ'երգէին դիւցազներգակ ժողովրդական բանաստեղծներ — Թռուվէտներ — նախնի և Միջին դար-

րերու դիւցազանց արիական գործերը: Ամէնէն հին ու գեղեցիկ Ֆրանսերէնը գրած է Վիլհարտուեն, նիւթ ունենալով՝ Խաչակիրներուն Կ. Պոլիսն առնելը՝ որու ինքն ալ մասնակցած էր: Յետոյ կուգայ ժուանվիլը, որ Լուի Թ. Ի. կեանքը գրած է: Նոյնպէս Գերմանական լեզուին մէջ փայլեցան Վոլֆրան, Անգլիականին մէջ՝ Չոսլըր, Սպանիականին մէջ՝ Պեռնաո — Քառփիօ, Սլաւականին մէջ Սուրբն Ասկրպեո և Իտալականին մէջ Տաւրի՛ Ժ.Գ. դարուն:

Միեւնոյն ժամանակ, գեղարուեստները, քանդակագործութիւնը և մանաւանդ ճարտարագետութիւնը աւելի կատարեալ ու ճաշակաւոր ոճ մը ստացան: Մասնաւոր յիշատակութեան արժանի է Գոթական ճարտարագետութիւնը որով կառուցուած են Բարիզի, Քեկերպըրի-ի, Միլան-ի, Սքրազպուրի-ի, Քոլոնիոյ, Վորմս-ի հոյաշէն Մայր եկեղեցիները՝ հսկայ և գեղեցիկ աշտարակներով, նուրբ քանդակներով, զանգակատուններով և խոյակաւոր սրէներով զարդարուն:

Արեւմտսփի Խաչակիրութիւններ. — Ժ.Ա. դարուն, Հար Ֆրանսայի մէջ սկսած էր երեւան ելլել Արպիկեան անուն նոր ազանդ մ'ալ որու հետեւողները Պապին գլխաւորութիւնն ու անոր աշխարհական իշխանութիւնը իսպառ կը մնրժէին՝ իբրև հակաքրիստոնէական սկզբունք: Ինկուիզիտիօն Գ. Պապը խաչակրութիւն մը քարոզեց այս Հերետիկոսներուն դէմ որոնք Սիլոն Մոնֆօր անուն կատաղի և անգութ մարդուն ձեռքով սոսկալի հալածանք կրեցին, այնպէս որ, Ֆրանսայի Հարաւային գաւառները դարձան աւերակ և անոր ուշիմ և դարգացած բնակիչներն ալ հալածական վարեցան: Ահա այս առթիւ հաստատուեցաւ Հաւաստիներութիւն (Inquisition) անուն այն դիւային ատեանը՝ որու գաղտնի գործակալներուն ձեռքով ներկայացուած կասկածելի անձինք, իբրև հերետի-

կոս՝ խարոյկի բոցերուն կը մատնուէին՝ «վան ամենամեծ-փառացն Աստուծոյ և ի պատիւ քրիստոնէական կրօնի»։ Հաւատաքննութիւնը Ֆրանսայէն յետոյ հաստատուեցաւ Իտալիոյ և ապա Սպանիոյ մէջ՝ Ֆէրաինանտ թագաւորին և Իզապելլայի որով՝ որոնց ձեռքին մէջ քաղաքական զօրաւոր զէնք մը դարձաւ: Այս ահաւոր ատեանին կեդրոնն էր Անտալուզիա գաւառին Սեվիլ քաղաքը, և մեծ Հաւատաքննիչ կարգուած էր Տոմիսիկեան կարգէ Թովմաս Թորրուեմասա կրօնաւորը: Մինչև ԺԸ. դար տեւեց դժոխային այս ատեանը որ մի մրայն իր գոյութեան առաջին 14 տարիներուն մէջ՝ երկու սեռէ և ամէն կրօնէ 90,000 է աւելի մարդ՝ անլուր և դարձուրելի տանջանքներէ յետոյ՝ կրօնական հանդիսաւոր արարողութիւններով՝ Հաւատաքննութեան բոցերուն ճարակ տուաւ: Այս պատճառաւ, Սպանիացի հազարաւոր բնտանիքներ՝ կրօնական արձախրքով և մարդկային աճիւններով լեցուած իրենց հայրենիքը թողլով՝ մեկնեցան ու գաղթեցին այլ և այլ երկիրներ:



Գ Լ ՈՒ Խ Ժ Բ.

ՅԵՐՈՍՈԿԱԿԱՆ ՏԵՐՈՒԹԵԱՆՑՑ ԲԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
ՄԵԾՆ ԿԱՐՈՂՈՒՄԷՆ ՄԻՆՉԵՒ ԵՈՐ ԳԱՐՈՒ ՍԿԻՉԲԸ

(Ամփոփում)

Ինչպէս տեսանք, 843-ին կնքուած Վերստոն-ի. նշա-
նաւոր դաշնադրութեամբ, Մեծին Կարողոսի ընդարձակ
կայսրութենէն երեք մեծ տէրութիւններ կազմուեցան —
Գերմանիա, Ֆրանսա և Իտալիա: Ուրեմն խօսինք նախ
երեքին, և յետոյ Եւրոպական միւս տէրութեանց վի-
ճակին վրայ:

Գ Ե Ր Մ Ա Ն Ի Ա

Այս տէրութիւնը՝ Բարլովինեան ցեղէ վերջին թա-
գաւոր՝ Լոթի Դ. ի մահէն յետոյ (911), Ընտրական Կայսրու-
թիւն մը եղաւ և այս առթիւ Գերմանիա ունեցաւ իրա-
րու յաջորդող վեհապետական երեք հարստութիւններ,
1. Սաքսոնական, 2. Ֆրանկոնական, 3. Սուաւյ-Հօհենշ-
թոֆենական:

Սաքսոնական ցեղին առաջին կայսրը եղաւ Ֆրան-
քոնիայի դուքսը ԲՈՆՐԱՏ Ա. որ իր իշխանութեան մեծ
մասն անցնոց կատարի Մաճառաց դէմ պատերազմելով:

Իր որդին ու յաջորդը ՈԹՈՆ Ա. (936—973) արժա-
նացաւ Մեծ տիրողոսին ու եղաւ բուն հիմնադիրը Գեր-
մանական կայսրութեան: Ոթոն նախ և առաջ երկիրը
ներքնապէս խաղաղեցուց և կարեւոր բարեկարգութիւն-
ներ ի գործ դրաւ: Յետոյ, տէրութիւնն ազատեց անար-

կու Մաճառաց յարձակումներէն՝ անոնց դէմ տանելով
Աւիպարի-ի փառաւոր յաղթանակը (995-ին) որու վրայ
այս վերջինները քաշուեցան և հաստատուեցան Գերմա-
նիոյ արեւելեան կողմը (Էօսթէյրախ կամ Աւստրիա),
եղան Քրիստոնեայ և Ժ. դարուն ալ, իրենց Ստեփաննոս
գուքը Սեղբեսարոս Բ. Պապէն քազարտ տիրողոսն
ստացաւ:

Ոթոն, պատերազմներ մղեց նաև կռապաշտ Պո-
հեմիացիներուն և մանաւանդ Լէհաց դէմ որոնց դուքսը
Նիկոլայոս, 964-ին Քրիստոնէութիւն ընդունելով՝ Վիս-
թուրայի եզերքը հիմնեց Լեհաց կամ Բոլոնիոյ թագաւո-
րութիւնը՝ 1125-ին: Այսպէս, Մեծին Ոթոնի օրով Եւրո-
պայի մէջ աւելցան երկու նոր տէրութիւններ՝ Հոնգա-
րիոյ և Լեհաստանի թագաւորութիւնները:

Ոթոն ամուսնացաւ Աստրայտ թագուհիին հետ և Լոմ-
պարտիոյ տիրելով՝ 962-ին, ՕՀԱՆ Բ. Պապէն պսակուե-
ցաւ և առաւ «Կայսր Արևմտ. Հռոմայ Պետութեան»
տիրողոսը:

Սաքսոնական հարստութեան յաջորդեց Ֆրանկոնեան
ցեղը (1024—1125) որու մէջ մասնաւորապէս նշանաւոր
է, ինչպէս տեսանք. Հենրիկոս Դ. Հիլտըպրանտ Պապին
դէմ իր մղած երկարատև պայքարներով՝ որոնց պատ-
ճառաւ վրայ տուաւ իր իշխանութիւնն ու կեանքը:

Ֆրանքոնեան ցեղէն յետոյ՝ կայսերական թագը ժա-
ռանգեցին՝ Սուալիոյ մեծ դուքսերը կամ Հօհենշթո-
փենեանք:

Այս ցեղին առաջին կայսրը եղաւ Լոթարիոս որու
ժամանակ սկսան Կուրիքեանց և Կիպիքեանց, այսինքն՝
Կայսերականաց և Պապին կուսակիցներուն այն երկա-
րատեւ պատերազմները՝ որոնք Միջին Դարու մինչեւ
վերջը շարունակուեցան: Իր յաջորդը ԲՈՆՐԱՏ Գ. մաս-
նակցեցաւ Դ. Սաչակրութեան, առանց կարեւոր դեր
մը կատարելու:

Քոնրատ Դ-ի եղբորորդին էր Ֆրեհերիկ Ա. Պարպարոսս (1152 — 1190) որ Գերմանացի գոռոզ իշխանները զսպեց, քանիցս արչաւեց Հիւս. Իտալիա և Լոմպարտական դաշնակից քաղաքներուն ինքնօրէնութիւնն ստիպուեցաւ ընդունիլ: Ինչպէս տեսանք. Ֆրետերիկոս մասնակցեցաւ Վեցերորդ Խաչակրութեան, բայց իր մահը գտաւ Կիլիկիոյ նենգաւոր հոսանքներուն մէջ:

Ֆրետերիկոսի մահէն յետոյ կ'սկսի Գերմանական կայսրութեան անկումը և Անիշխանութեան շրջանը որ քառորդ դարու մը չափ կը տևէ, (1250 — 1273), Այս պարագայէն օգուտ քաղելով, Տսևրևարխ, Լեհաստան և Հունգարիա՝ իրենց իշխանութիւնն ընդարձակեցին և շատ մը քաղաքներ ալ անկախ եղան:

Վերջապէս՝ կայսրընտիրները Գերմանական թագը նուիրեցին՝ Հապսպուրկի կամ Աւսրիոյ ցեղէն Ռոստոյֆ իշխանին որմէ կ'սկսի Աւսրիական Պետութեան մեծութիւնն ու զօրութիւնը:

Այս ցեղէն՝ Ալփրեհ Ա. կայսրն էր որ, Հելուետիոյ կարիճ լեռնականներուն մինչեւ այն ատեն վայելած անկախութիւնը բնաջինջ ընել ուղելուն համար՝ ապստամբութեան տեղի տուաւ: Հելուետացիք, իրենց Գուլիէրմոս-Թեյլ անուանի դիւցազնին առաջնորդութեամբ՝ արիւարար դիմադրեցին այս բռնաւորին եւ տիրացան իրենց ազատութեան (1315 ին):

Ֆ Ր Ա Ն Ս Ա

Յրանսայի մէջ Քարտուիլեան հարստութեան յաջորդեց Քափեթեան ցեղը՝ որու հիմնադիրն եղաւ Հիլփափեթ, 987. ին:

Իր յաջորդները՝ Ռոպեո, Հեմրիկոս Ա. և Փիլիպպոս Ա. շատ անշուք իշխանութիւն մը վարեցին իրենց զօրաւոր

վասալներուն անսահման ազդեցութեան պատճառաւ: Լուի Զ. բաւական լուրջ ճիգեր ըրաւ երկիրը ներքնապէս բարեկարգելու և հասարակորդներուն դիրքը աւելի զօրացնելու համար: Իր որդին Լուի Է. մասնակցեցաւ Բ. Խաչակրութեան ուսկից վերադարձին՝ բաժնուեցաւ իր Էլիօնորա կնոջմէն (1152) որ ամուսնացաւ Բրանդալտից ցեղէն Անգլիոյ Հեմրիկոս Բ. թագաւորին հետ և այս առթիւ անոր իբր օժիտ տուաւ Հար. Յրանսայի ամէնէն հարուստ և ամէնէն ընդարձակ գաւառները: Ահա այս դէպքը եղաւ նախապատճառ՝ Անգլիոյ և Յրանսայի մէջ տեղի ունենալիք երկարատե պատերազմներուն՝ որոնք կոչուած են Հարիւրամեայ Պատերազմներ:

Քափեթեանց՝ ամէնէն զօրաւոր թագաւորն եղաւ Փիլիպպոս Օգոստոս և (1190—1223) որ բաց ի Գ. Խաչակրութեան մասնակցելէն, պատերազմեցաւ նաեւ Անգլիոյ Րիխարտոս Առիմասիթս և Յովհաննէս Անեղիի թագաւորներուն դէմ որոնց՝ Յրանսայի մէջ ունեցած Նորմանսիա, Անժու և Բուստու գաւառները վերստին ձեռք ձգեց:

Լուսովիկոս Թ. կամ Սուրբ Լուի, մեծ անուն թողած է թէ Յրանսայի և թէ շուրջ Եւրոպիոյ մէջ՝ իբրեւ ջերմանադ Քրիստոնեայ և առաքինի ու արդարադատ թագաւոր: Լուի վերջին Խաչակրութիւնը կաղմակերպեց և ժանտախտէ մեռաւ Թուենուզի մէջ՝ 1270 ին:

Երբ 1328 ին, Վալուայի ցեղէն Փիլիպպոս Զ. Յրանսայի զահը ելաւ, Անգլիոյ Եդուարդ Գ. թագաւորը, որ մօր կողմանէ Փիլիպպոս Գեղեցիկին թոռն էր, Յրանսան իբր ժառանգութիւն պահանջեց, Փիլիպպոս, այս պահանջումը մերժելուն, երկու վեհապետաց մէջ պատերազմ բացուեցաւ: Նախ՝ Յլամանները, որոնք իրենց հիւսուածեղինաց համար անհրաժեշտ եղած բուրդը Անգլիայէ կ'ստանային, իրենց երկրէն Յրանսայի կոմսերն

արտաքսելով՝ Եղուարդն ընդունեցին իրենց վեհապետ։ Միև կողմանէ, Անգլիոյ թագաւորն ալ Ֆրանսա անցնելով՝ Քրեսի քաղաքին քով փառաւոր յաղթութիւն մը տարաւ։ Այս պատերազմին մէջ է որ, առաջին անգամ թիգանօթ գործածուած է Անգլիացոց կողմանէ (1346)։

Փրիլպպոսի յաջորդ երեք թագաւորաց, Յովնաննիս Բարի, Կարոյոս Ե. և Զ. ի ժամանակ, երկու կողմէն կատաղօրէն շարունակուեցաւ պատերազմը։ Իսկ Կարոյոս Է. ի օրով (1422 — 1461), Անգլիացիք գրեթէ բոլոր Հիւս. և Միջին Ֆրանսայի տիրելով, Օղիան քաղաքն ալ պաշարած էին, այնպէս որ Ֆրանսական ժողովուրդը մեծ ահ ու դողի և յուսահատութեան մատնուած էր, երբ Լօռէն գաւառէն գիւղացի պարզ հովուհի մը, ժան s'Արֆ, կը յաջողի, իբրև երկնառաք հրեշտակ, իրեն հայրենակիցներուն եռանդը վառել և բանակին գլուխն անցնելով Օրլէանը պաշարումէ ազատել։ Կարօլոս՝ թագաւոր կը պսակուի, բայց ժան տ'Արք ալ քիչ յետոյ գերի կ'իյնայ Անգլիացոց ձեռքը՝ որոնք զանի իբրև վհուկ, փայտակոյտի վրայ ողջ ողջ այրելու կը դատապարտեն։ Սակայն Անգլիացիք ալ հետզհետէ յաղթուելով՝ իրենց ձեռքը գտնուած քաղաքները կորուսին, բացի Քալէն զոր պահեցին մինչև 1558 թուականը։ Կարօլոսի յաջորդեց Լուդովիկոս ԺԱ. որու օրով Ֆրանսական միապետութիւնը շատ զօրացաւ ու երկիրն սկսաւ իր ազգային ու քաղաքական միութիւնը գտնել։

Ա Ն Գ Լ Ի Ա

Ինչպէս տեսանք թ. Դարուն, Մեծն Էլպեր, Անկո-Սաքսոն եօթը թագաւորութիւնները (էփթառչի) միացնելով՝ պետութիւն մը կազմեց և ինքը եղաւ թա-

գաւոր։ Սակայն Նորմանները իրենց անդադար ապատակութիւններով՝ մեծամեծ վնասներ կը հասցնէին Անգլիոյ ծովեզերեայ քաղաքաց։

Մեծն Ալֆրէս կամ Ալիֆրեսոս իր իշխանութան օրերն այս կատաղի ժողովուրդին դէմ պայքարելով անցուց և միեւնոյն ժամանակ մեծ հոգ տարաւ ներքին բարեկարգութիւններու (871 — 901)։

Ժ. դարուն, Դանիացի կամ Նորմանացիք, իրենց Սուէն թագաւորին օրով, ամբողջ Անգլիոյ տիրեցին։ Ասոր որդին Մեծն Բակուդ, որ միանգամայն Սքանտինավեան երկիրներուն ալ թագաւորն էր, Քրիստոնեայ եղաւ, մկրտուեցաւ և թողուց բարեպաշտ և բարեկարգի վեհապետի մը համբաւը։

1066-ին, Նորմանտիոյ դուքսը Գուլիելմոս, 3000 նաւով Անգլիա արշաւեց և Հեսթինկի նշանաւոր ճակատամարտին մէջ յաղթելով՝ ինքը տիրացաւ Անգլիոյ թագին և կոչուեցաւ Աշխարհակալ։ Գուլիելմոս, երկիրը 700 աւասներու բաժնեց որոնց տէրերը կազմեցին ազնուապետական զօրաւոր դաս մը, սա տարբերութեամբ որ, մինչդեռ Ֆրանսայի մէջ թագաւորն ու հասարակ ժողովուրդն էր որ աւատական զօրաւոր իշխաններու դէմ կը միանային, ընհակառակը՝ Անգլիոյ մէջ՝ քաղաքացի պարզ ժողովուրդն էր որ ազնուականաց հետ կը դաշնակցէր։ Այս դրութիւնէն ծագում առին Անգլիական ազգին անհատական և քաղաքական մեծամեծ սրտօնութիւնները։

Գուլիելմոս Աշխարհակալին յաջորդեցին՝ Գուլիելմոս Բ. Հենրիկոս Ա. և Հենրիկոս Բ. (1154), Այս վերջինով սկսաւ Բշակաժմեհի հարստութիւնը։ Հենրիկոս Բ. իր մօրմէն ժառանգած էր Նորմանիան, հօրմէն Անժուի և Թուրենի գրաւութիւնները, իսկ իր Էլիոնուրս կնոջմէն իբր օժիտ ստացած էր՝ Ագուիսանիա գաւառը՝ որոնց

ամենքն ալ միացուց Անգլիոյ թագին : Սակայն Հենրիկոս
իր ժողովրդականութիւնը կորսնցուց՝ կղերին դէմ մղած
անիրաւ պատերազմներով՝ որոնց մէջ սպաննուեցաւ
Քէնդըրպըրիի Արքեպիսկոպոսը Թովմաս Պըֆեր :

Հենրիկոսի յաջորդեց Բիստրոս Առիւծասիրտ զոր
տեսանք Գ. խաչակրութեան ժամանակ (1189) : Ասոր
եղբորը, Յովհաննէս Անտիիոյի օրով, Ֆրանսայի թագա-
ւորը Փիլիպպոս-Օգոստոս, Անգլիացւոց ձեռքէն առաւ
Նորմանտիա և Անժո գաւառները : Նոյնպէս՝ այս թագա-
ւորն էր որ, Ազնուականաց պահանջումով ստորագրեց
այն նշանաւոր Մեծ Սահմանագիրը (Magna Charta Libe-
ratum) որով Անգլիական ազգին իրաւունքները կը
նուիրագործուէին (1215) : Իսկ իր յաջորդին Հենրիկոս
Գ. ի օրով է որ, դարձեալ Ազնուականները (Լորտ),
Միսոն Մոնֆորի գլխաւորութեամբ՝ ժողովրդային իրա-
ւունքներն աւելի ընդարձակեցին եւ, ինչպէս ազնուա-
կան ու կղեր, նոյնպէս պարզ քաղաքացիներն ալ սկը-
սան իրենց ներկայացուցիչներն ունենալ Խորհրդարանին
մէջ (1264) :

Անգլիացիք իրենց այս նշանաւոր յաջողութիւնները
կը պարտէին Լեոֆապրի դքսին որ ապա, իր անունով
հիմնեց արքայական նոր հարստութիւն մը (1377 - 1399) :

Այս ցեղին օրով տեղի ունեցան արքայական երկու
ընտանիքներու Լեոֆապրեանց և Եորֆեանց միջեւ քաղա-
քային կռիւներ որոնք ծանօթ են «Երկուց Վարդից
պատերազմ» անունով :

Վերջապէս Հենրիկոս Է. ամուսնանալով Եդուարդ
Գ ի ազգական. Եղիսաբէթի հետ՝ երկու կուսակցութիւն-
ները միացուց և այսպէս հիմնեց Թիւսօրեան արքայական
հարստութիւնը՝ որու վրայ պիտի խօսինք Նոր Պատմու-
թեան մէջ :

Ս Պ Ա Ն Ի Ա

Արդէն տեսանք որ, Ը. դարուն, Մալտանացիք աշ-
խարհակալեցին Սպանիան՝ որու տէր լին մինչեւ 1492 :
Սակայն Պիրէնեան լեռներու ստորոտը կային քանի մը
փոքր թագաւորութիւններ, ինչպէս՝ Նախարայի, Գաս-
թիլիոյ, Արակոնի և Աստուրիոյ որոնք ազատ մնացին Արա-
բաց արապեացութենէն : Երբ 1469-ին՝ Գասթիլիոյ Իզա-
պէրա թագուհին ամուսնացաւ Արակոնի թագաւոր Ֆեր-
ճիւնանի հետ, քաղաքական այս միութիւնը շատ նպաս-
տաւոր եղաւ Սպանիացւոց համար, որոնք Մալտա-
նացւոց ձեռքը գտնուած գլխաւոր քաղաքները հետզ-
հետէ գրաւելով՝ դէպի հարաւ կը յառաջանային : Վեր-
ջապէս՝ Ֆէրճիւնանտ եւ Իզապէլ պաշտրեցին Կրղնասս
անուանի մայրաքաղաքը որու բնակիչները ստիպուե-
ցան սովէն անձնատուր ըլլալ : Սակայն Քրիստոնեայ
այս երկու վեհապետները անազնիւ կերպով վարուե-
ցան Մանչեական և Հրեայ բնակիչներուն հետ, պայ-
ման դնելով անոնց հաւատափոխութիւն և կամ Սպանիան
թողով մեկնիլ : Մինչդեռ Մալտանացիք շատ աւելի
ազատամտութեամբ վարուած էին իրենց Քրիստոնեայ
հպատակներուն հետ : Ահա այս պատճառաւ հաստատուե-
ցաւ Հաւաստիւնը անհեղ ատեանը, որ յանուն Քրիս-
տոնէական կրօնի հազարաւոր հոգիներ խարոյկի մատնեց :
Միեւնոյն թուականին էր որ, Քրիստափոր Բոլոնպոս, նոր և
հարուստ աշխարհ մը, Ամերիկան գտնելով՝ կը նուիրէր
Սպանիոյ վեհապետաց :



Ի Տ Ա Լ Ի Ա

Եւրոպայի այս գեղեցիկ երկիրը, Միջին դարու մէջ քաղաքական միութիւն չունեցաւ և գրեթէ անընդհատ ներքին և արտաքին պատերազմներու թափ եղած էր: Մեծն Ոթոնէն սկսեալ՝ շարունակ հինգ դար Գերման կայսերաց գերիշխանութեան ներքեւ մնաց: 1163-ին, Ֆրեանկի Պարպարոսա կայսրը մեծ բանակով մը անցաւ Իտալիա և Միլանը կործանեց, բայց իր դէմ դտաւ Լոնպարտական Նիդակակցութիւնը որու կ'օժանդակէր Պապը, վանելու համար Գերման ազդեցութիւնը Իտալիայէն: Այս առթիւ Պապին կուսակիցները կը կոչուէին Կեղքեան, իսկ կայսեր Դաշնակիցները Կիպեղեան: Վերջապէս Ֆրեանկի յաղթութեամբ թողորովին հրաժարեցաւ Իտալիոյ վրայ իր ունեցած գերիշխանութենէն (1176): Ինչպէս տեսնուի, Խալկոնութիւններէն յետոյ էր որ փայլեցան Վենետիկի, Ճենովայի, Ռիդայի և Ամալֆիի Հասարակապետութիւնները իրենց ընդարձակ վաճառականութեամբ, իսկ Ֆիորենցա՝ մեծ համբաւ չահեցաւ մանաւանդ՝ իբրև լուսաւոր կեդրոն դպրութեանց և արուեստից՝ Մեքիչեան մեծահամբաւ գերդաստանին օրով և որու մասին պիտի խօսինք Նոր Պատմութեան սկիզբը:

Ռ Ո Ւ Ս Ի Ա

Նորմաններու Ռուս կամ Վարեկ ըսուած ասպատակ ցեղերը Թ. դարուն, իրենց Բուրիկ զօրապետին առաջնորդութեամբ, Շուէտէն ելլելով արշաւեցին այժմեան արևմտ. Ռուսիա և Նովկորոս քաղաքին տիրեցին: Իր

յաջորդները Տնիքերի երկայնութեամբ դէպի հարաւ ընդարձակեցին այս տէրութիւնը և Քիեվն ըրին իրենց Մայրաքաղաք: Բուրիկի թոռնորդին էր Վլասխիւր անուանի թագաւորը որ, չրջակայ ժողովրդոց յաղթելով՝ տէրութիւնն ընդարձակեց և ինքն եղաւ իր ժողովրդին հետ Քրիստոնէութիւնն ընդունող անդրանիկ Ռուս վեհապետը Գ.թ.1000 թուականին: Վլաթիմիր. մեծ հոգ տարաւ նաեւ իր ժողովրդին վայրագ բարքը մեղմելու և այս նպատակաւ՝ տէրութեան մէջ շատ մը դպրոցներ հաստատեց: Ժ.Գ. դարուն Ասիոյ խորերէն ահարկու թշնամի մը, այն է Մոնկոլ ըսուած բարբարիկ ժողովուրդը Եւրոպան ահ ու սարսափի մատնեց:

Մոնկոլները իրենց ձիակից խան գլխաւորին առաջնորդութեամբ Եւրոպա արշաւելով՝ տիրեցին Հար. Ռուսիոյ: Իսկ իր յաջորդներն ալ Լեհաստանը, Սիլեզիան, Մորաւիան և Մանառիստանը քանդ ու աւեր ըրին: Մոնկոլք իրենց արշաւանքը շարունակեցին Արևմտ. Եւրոպա, երբ Գերմանիոյ կայսրը Ֆրեսերիկ Բ, սոսկալի ջարդ մը տալով՝ Դանուբէն անդին վանեց զանոնք: Իսկ Ռուսաստան երկու դար մնաց Մոնկոլաց տիրապետութեան ներքեւ, այնպէս որ Ռուսք, թէեւ իրենց առանձին թագաւորներն ունէին Մոսքուայի մէջ, բայց հարկ կը վճարէին Մոնկոլ իշխաններու:





(Թ. Հ. 699 — 804 = Թ. Ք. ի 1299 — 1401)

ԹՈՒՐԻՔ կամ ՕՍՄԱՆՅԻ ազգին որրանն եղած է Կասպից ծովու և Չինական լեռներուն մէջ տեղ տարածուած այն ընդարձակ աշխարհը, որ կը կոչուի Թուրքաստան կամ Թաթարխտան: Այս երկրէն էր ձինկիզ խան մեծ աշխարհակալը, որ Ժ. Գ. Դարու սկիզբները, իր շրջակայ երկիրներուն տիրելէ ետեւ՝ բոլոր աշխարհը նուաճելու ելաւ: Թուրքաստանի իշխաններէն մին՝ Սիւշեյման Շան, չ'կրնալով այս անարկու աշխարհակալին բռնութիւններուն տակալ, իր քառասուն հազարի չափ հաւատարիմ մարդիկներով դէպի արեւմուտք գաղթեց ու Էրզնկեանի գաւառն ապաստանեցաւ: Ասոր մահուանէ յետոյ, որդին Էրքոդրուչ պէյ՝ իր ցեղակից քանի մը հարիւր ընտանիքներով Փոքր Ասիոյ արեւմտեան կողմերը յառաջանալով՝ եկաւ Բիւրսակիս (այժմեան Խիւսաւ վէնտիկեար կուսակալութեան մէջ) հաստատուեցաւ:

Այս միջոցին, Փոքր Ասիոյ մէջ երեւելի էր Սեղնուքեան Թուրքերու տէրութիւնն՝ որու մայրաքաղաքն էր Իկոնիան կամ Գոնիա: Էրքոդրուչ՝ որ ճարպիկ ու պատերազմափորձ իշխան մ'էր, թշնամի Թաթար ցեղերու յարձակումներուն դէմ Իկոնիոյ Աշահսիև Սուլթանին օգնելով՝ ի վարձաքուրթիւն իր ծառայութեան՝ ընդարձակ երկիրներ պարգև ստացաւ անկից՝ և այսպէս Թուրք ազգին ինքնակալութեան հիմունքը դրաւ:



(Թ. Հ. 669 — Թ. Ք. 1298)

Էրթողուլի յաջորդեց իր արիասիրտ և փառասէր որդին ՕՍՄԱՆ, որ Յունաց ձեռքէն շատ մը քաղաքներ առաւ, տէրութիւնն ընդարձակեց և իրեն մայրաքաղաքն ըրաւ Եեկիշեհիր: Երբ 1278 ին՝ Իկոնիոյ Սէլճուգեանց տէրութիւնը բոլորովին վերջացաւ, Օսման ալ այս տէրութիւնը ընդարձակ և հարուստ կուսակալութիւններ նուաճելով՝ իր տէրութիւնն աւելի ընդարձակեց և զօրացուց:

Օսման իր իշխանութեան 14-րդ տարին Պրուսան Յունաց ձեռքէն առնելով, զայն իր տէրութեան Մայրաքաղաքն ըրաւ, զօրացր թոշակ կապեց ու երկրին յառաջադիմութեանը հոգ տարաւ:

Օսմանի անուսով իր ազգն Օսմանցի և տէրութիւնն ալ կոչուեցաւ Օսմանեան: — Օսման 16 տարի իշխանութիւն վարեց:

ՍՈՒԼԹԱՆ ՕՐԻԱՆ

(Թ. Հ. 726 — Թ. Ք. 1325)

Սուլթան Օսման Ա. ի կրտսեր որդին էր ՕՐԻԱՆ որ զանն ելածին պէս՝ իր երէց եղբայրը Ալաէտաին փաշան՝ Մեծ Եպարքոս (վէզիր) անուանեց: Ալաէտաին՝ տէրութիւնը արտաքին յարձակումներու դէմ պաշտպանելու նպատակաւ՝ կազմեց Ենիլէրի (նոր զօրք) կոչուած այն նշանաւոր զօրագունդը, որ թէև Ի սկզբան Օսմանեան պետութեան մեծ ոյժ տուաւ, սակայն ի վերջոյ իր

նպատակէն շեղելով՝ վտանգաւոր տարր մը դարձաւ :

Սուլթան Օրխան օգուտ քաղելով Յունաց կայսրութեան տկարութենէն՝ հետզհետէ տիրեց Կեօնիոյ, Նիկիա և Նիկումիոյ քաղաքներուն : Իսկ 1356 ին իր Սիւլէյ-ման փաշա որդին՝ սակաւաթիւ նաւերով՝ Չանազ Քալէէն անցաւ Եւրոպա և Յունաց ձեռքէն առաւ Տարսանէշ, Մաղիսա, Հայրապօլու և Թեֆիւսաղ քաղաքները :

Սուլթան Օրխան՝ արի և բարեկարգիչ թագաւոր մէք : Իր անունով ստակ կոխեց, ամէն տեղ դատաւորներ (գատը) կարգեց և խմաստուն օրէնքներ դնելով մեռաւ Պրուսայի մէջ՝ 35 տարի թագաւորելէ յետոյ : Առաջին անգամ Սուլթան տիտղոսն առնող Օսմանեան վեհապետն ասիկա եղած է :

ՍՈՒԼԹԱՆ ՄՈՒՐԱՏ Ա.

(Թ. Հ. 726 — Թ. Քր. 1325)

Սուլթան Օրխանի կրտսեր որդին և պատերազմասէր թագաւոր մէք ՄՈՒՐԱՏ Ա. որ իր իշխանութեան առաջին տարին Գաղասացիները զօպելով Անկուրիա քաղաքին տիրեց :

Այս թագաւորին ժամանակակից էին Լաշա Շահին փաշա, Էվրեկուս Պեյ, Չանսարը Գարա Խալիլ և Թիւնուր քաշ Պեյ նշանաւոր անձերը, որոնք նորահաստատ տէրութեան մեծամեծ ծառայութիւններ մատուցին :

Ասիոյ կողմը խաղաղեցնելէ ետեւ՝ Սուլթան Մուրատ իր զէնքը Եւրոպա դարձուց և տիրեց Էսիւրնե, Ֆիլիպե, Կիւմիւլիսիե, Եհեհիսե և Պուլկարիոյ քանի մը կարեւոր քաղաքներուն : Օսմանցոյ այս անդուլ յառաջխաղացութենէն սարսափահար՝ Սերպիոյ Լագար թա-

գաւորը՝ Վալաքիոյ, Պուլկարիոյ և Պոսնիոյ իշխաններուն հետ նիզակցելով՝ մեծ բանակով մը Սուլթան Մուրատի դէմն ելաւ : Ճակատամարտը տեղի ունեցաւ Քոսովա քաղաքին մօտ՝ (1389) ուր Քրիստոնէից դաշնակից բանակը յաղթուելով ցիր ու ցան եղաւ : Բայց Սուլթան Մուրատ ալ Միջոց անուն Սերպիացիի մը ձեռքով սպաննուեցաւ :

Այս թագաւորին օրով Օսմանցոյ Մայրաքաղաք եղաւ Էստրնէ :

Սուլթան Մուրատ թագաւորեց 30 տարի :

ՍՈՒԼԹԱՆ ՊԱՅԱՉԻՏ Ա. Ի ՄԱՀՈՒԱԵԷ ՄԻՆՉԵԻ Կ. ՊՈԼՍՈՑ ԱՌՈՒՄԸ.

ՍՈՒԼԹԱՆ ՊԱՅԱՉԻՏ Ա. (Երկրորդ)

(Թ. Հ. 804—857 = Թ. Քր. 1401—1453)

Սուլթան Մուրատի յաջորդեց իր անդրանիկ որդին ՊԱՅԱՉԻՏ՝ որ իր արտաքոյ կարգի քաջութեան և տարած մեծամեծ և արագ յաղթանակներուն համար կոչուեցաւ Երկրորդ (Կայծակ) :

Պայագիտ, նախ Ասիոյ մէջ Սըվազի և Մալաթիոյ ինքնիշխան Պէյութիւնները նուաճելով՝ անցաւ Եւրոպա, եւ տիրեց Պուլկարիոյ և Մուլազիոյ :

Մաճառաց թագաւորը Սիկիւմոնտ՝ գուշակելով իր տէրութեան սպառնացող վտանգը, դիմեց Հռոմայ Պապին՝ որու յորդորանօք Եւրոպացի այլ և այլ ազգերէ

քաղկացած սառուար բանակ մը՝ Մաճառաց օգնութեան հասաւ: Ճակատամարտը տեղի ունեցաւ Պուլկարիոյ Նիկոպոլիս քաղաքին քով: Երկու կողմէ ալ քաջութեամբ պատերազմեցան թէև՝ բայց վերջապէս յաղթութիւնը Օսմանցիք տարին (1396):

Երբորբմ Պայազլիս՝ այս փառաւոր յաջողութենէն քաջալերուած՝ եկաւ Կ. Պոլիսը պաշարել, սակայն քիչ յետոյ ստիպուեցաւ Ասիա անցնիլ և իր երկիրները պաշտպանել անարկու թշնամիի մը դէմ, այն էր արիւնարբուն Լէնկթիմուր՝ որ ճիւղկից խանի տէրութիւնը վերականգնելու դիտաւորութեամբ՝ անթիւ հրոսակներով Թաթարիտանէն դէպի արեւմուտք ճամբայ ելած՝ և ամէն անցած անդերն արիւնլուայ բնելէ յետոյ՝ Կ'ուզար Օսմանեան երկիրներն ասպատակել: Սուլթան Պայազլիս՝ անհաւասար զօրութեամբ, Անկուրիոյ մօտ Թաթար ալխարհակալին դէմ արիարար ճակատեցաւ, բայց յաղթուելով գերի ինկաւ եւ մեռաւ սրտին ցաւէն՝ 14 տարի թագաւորելէ ետքը:

ՍՈՒԼԹԱՆ ՍԷՀԷՄՍԷՏ Ա. (Չէլեպի)

(Թ. Հ. 816 — Թ. Ք. 1413)

Սուլթան Պայազլիսի մեռնելէն յետոյ՝ իր կրտսեր որդին Մէհէմետ Ե, էտիրնէի մէջ գահը ելաւ:

Սուլթան Մէհէմետ թէև բնութեամբ խաղաղասէր էր՝ սակայն պարտաւորեցաւ երկրին մէջ տիրող անկարգութեանց վերջ տալ: Այս ապստամբներուն զլխաւորն էր իր Ալաէտաին փեսան՝ Գարամանի Պէյլը՝ որու դէմ երթալով բոլորովին յաղթեց: Նոյն միջոցին Եւրոպայի կողմն ալ իր Մուսա զօրավարը Մաճառաց Սիկիսմոնտ

կայսեր դէմ ճակատելով՝ Մէհէմետիս քաղաքին քով փառաւոր յաղթութիւն մը տարաւ:

Առաջին անգամ այս վեհապետին օրով է որ Օսմանցիք սկսան Եւրոպական քանի մը տէրութանց մօտ դեպաններ զրկել:

Սուլթան Մէհէմետ կաթուածանար մեռաւ՝ 6 տարի թագաւորելէ յետոյ:

ՍՈՒԼԹԱՆ ՄՈՒՐԱՏ Բ.

(Թ. Հ. 824 = Թ. Ք. 1421)

Սուլթան Մէհէմետի յաջորդեց իր 18 տարեկան որդին ՍՈՒԼԹԱՆ ՄՈՒՐԱՏ Բ. որ պատերազմ բացաւ վենետիկցիներուն դէմ և անոնց ձեռքէն առաւ Մէլանիկ, Կորնթոս և Բաթրաս քաղաքները: Յետոյ 200,000 զօրքով զնայ պաշարել Արեւելեան կայսրութեան մայրաքաղաքը, Կ. Պոլիս՝ որու կայսրն էր այն ժամանակ Կոստանդին Ժ. Պալեոլոգ:

Սակայն նոյն միջոցին իմանալով որ Մաճառաց վրասիաչաւ թագաւորը և Հունիս Թրանսիլվանիոյ իշխանը մէկ կողմէ, Իսկեսեր Պեյ՝ Ալպանիոյ անարկու իշխանը միւս կողմանէ՝ Օսմ. երկիրները կ'ասպատակեն, Կ. Պոլսոյ պաշարումը վերցուց և իր թշնամեաց հետ ալ հաշտութիւն ըրաւ, պայմանաւ որ խաղաղութեան դաշինքին երկու կողմանէ հաւատարիմ գտնուին: Ասկից յետոյ Սուլթան Մուրատ գահէն հրաժարելով՝ Մաղնիսա քաղաքը քաշուեցաւ: Բայց քիչ յետոյ լսելով որ իր թշնամիները իրենց ուխտը դրժելով նորէն պատերազմի կը պատրաստուին, Սուլթան Մուրատ արդար բարկութեանը բորբոքած՝ անոնց դէմ ելաւ և 1444-ին վառնա-

յի մօտ նշանաւոր յաղթութիւն մը տանելով իր վրէժը լուծեց: Այս ճակատամարտին մէջ վլափալաւ իր մահը գտաւ և Հունիատ՝ հալածական վերադարձաւ իր երկիրը: Սուլթան Մուրատ թագաւորեց 31 տարի:

ՏԱԹԻՉ ՍՈՒԼՔԱՆ ՄԷՀԷՍՍԷՏ Բ.

(Թ. Հ. 857—987 = Թ. Բ. 1453—1579)

Կ. Պոլսոյ առումը

Սուլթան Մուրատի որդին և Օսմանեան ամէնէն նշանաւոր վեհապետներէն մէկն է Սուլթան Մէհէմէտ մէտ Բ. որու գլխաւոր նպատակն եղաւ Կ. Պոլիսն առնել: Այս միջոցին Արեւելեան կայսրութիւնը յետին ծայր տկարացած էր: Այս տկարութեան պատճառներն էին՝ մէկ կողմանէ Օսմանցւոց անդադար յարձակումները և միւս կողմանէ՝ կրօնական ծթրած և անտեղի խնդիրներու համար կռիւներ՝ որով անպակաս էին ներքին երկպառակութիւնները: Սուլթան Մէհէմէտ մեծամեծ պատրաստութիւններով էտիրնէէն կ'ուզայ Կ. Պոլիս և նախ՝ Պոսֆորի Ասիական եզերաց վրայ Պողոսք քսեռն անուն բերդը կը կանգնէ: Վերջապէս, 1453 Ապրիլ 6ին 300,000 զօրքով և 250ի չափ նաւերով կը պաշարէ Կ. Պոլիսը: Կոստանդին, Յունաց վերջին կայսրը, այս դժուարին վիճակին մէջ կը դիմէ Արեւմտեան ազգերու օգնութեան, սակայն ոչ ոք կը լսէ իր խնդիրը, բաց ի քանի մը հարիւր ձէնովացիներէ՝ որոնց գլխաւորն էր անուանին Ճիուսդիլիսանի: Կոստանդին, թէև միայն 4—5000 զօրք և սակաւաթիւ նաւերէ բաղկացած տորմիդ մունէր, չուզելով Սուլթանին անձնատուր ըլլալ, պատրաստուեցաւ իր մայրաքաղաքը պաշտպանել: Օսմանցիք գլխաւորապէս ու-

նէին վիթխարի թնդանօթ մը, որու համար աւանդութեամբ կ'ըսեն թէ 12 կենդինար ծանրութեամբ ռուսներ կ'արձակէր: Այս ահարկու թնդանօթը Օսմանցիք Ս. Ռոմանոսի դրան դիմացը զետեղած ըլլալուն համար, յիշեալ դուռը կոչուեցաւ Թօյի Գայիւ:

Ղուկաս Նոտարաս Յունաց ծովակալը՝ Օսմանեան նաւատորմին մէկ մասն այրելէ յետոյ՝ Ղալաթիայէն դիմաց (դէպ'ի Պաղջէ Գաբուի ծովեզրը) անագին շղթայ մը ձգեց, որով կ'արգիլէր Օսմ. նաւերուն դէպ'ի ներքին նաւանդիստ (Ոսկեղջիւր) մտնելը: Արիասիրտ Սուլթանը ասով ալ չյուսահատիր և արտաքոյ կարգի հրահարք մը կը գտնէ: Տօլմա Պաղջէի կամ Սալը Բազարի ծովեզրէն դէպ'ի Օք-Մէյտանիի բլուրը և անկից վար Գասըմ վաչոյի ծովախորշը, տախտակէ սահուն ճամբայ մը շինել տալով՝ 80-ի չափ նաւեր ծով կ'իջեցնէ մէկ զիշերուն մէջ: Յոյները ասիկա տեսնելով կը սարսափին, բայց տակաւին յանձն չեն առներ անձնատուր ըլլալ: Այն ատեն Օսմանցիք, Մայիսի 29 ին ծովէն ու ցամաքէն կը պաշարեն քաղաքը ու երկու կողմէն սոսկալի կոտորածէ մը յետոյ՝ վերջապէս Օսմանցիք Քալդայիօրքա դունէն կը մտնեն ներս և քաղաքին կը տիրանան: Կոստանդին կայսրը խառնուրդին մէջ նետուելով՝ դիւցազնաբար կը կռուի և քաղաքին վերջին պաշտպաններուն հետ կ'իյնայ ողեսպառ:

Սուլթան Մէհէմէտ Կ. Պոլսոյ առման աւետիսն ընդունելով՝ յաղթանակաւ մտաւ քաղաք և ուղղակի Այա Սօփիայի եկեղեցին գնաց ուր ցորեկուն ևաւազը կատարելէ յետոյ՝ հրամայեց մզկիթի վերածել Մեճին Յուստինիանոսի սոյն հրաշակերտ եկեղեցին:

Սուլթան Մէհէմէտ Կ Պոլիսն առնելէ յետոյ զայն իր մայրաքաղաքն ըրաւ, բնակչաց հետ շատ քաղցրութեամբ վարուեցաւ և Յունաց Պատրիարք մը կարգե-

լով՝ ազգային ու կրօնական մեծամեծ արտօնութիւններ
առաւ: Նոյնպէս՝ Պրուսայի Յովակիմ եպիսկոպոսը՝ որ
իր բարեկամն էր, Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարք կարգեց
առանձին հրովարտակով:

Սուլթան Մէհմէմէտ Կ. Պոլիսն առնելով՝ կոչուեցաւ
Ֆարսին, այսինքն աշխարհակալ: Ֆարսին, տիրեց նաև
Հէրսէքի, Պոսնիոյ, Խրիմու, Մօրայի, Ռումանիոյ, Օդ-
րանդի, Սինոպի, Տրապիզոնի և վերջապէս 200-է չափ
քաղաքներու:

Սուլթան Մէհմէմէտ որքան աշխարհակալ՝ նոյնքան
ալ աշխարհաշէն վեհապետ մ'էր: Ինքը շինեց Մարմա-
րայի բերդերը, Եէտի Գուլէյի ամրոցը, Սարայ Պուրնույի
արքունական հոյակապ պալատը, էյուպ Սուլթանի մըզ-
կիթն ուր թաղուած է առաջին անգամ մարգարէն Մէ-
տինէի մէջ հիւր ընդունող էպու-էյուպ Անսարին — «հիւ-
րընկալ»:

Նոյնպէս, իր անունով փառաւոր մզկիթի մը հիմունքը
դրաւ և ուր թաղուեցաւ ի վերջոյ: Ասոնցմէ՝ ի դատ՝
Ֆարսին՝ խաներ, հիւանդանոցներ, գրատուն, աղբիւրներ,
բաղնիքներ և այլ նմանօրինակ կարեւոր շինութիւններով
իր նոր մայրաքաղաքը զարդարեց:

Կ'ըսուի թէ Սուլթան Մէհմէմէտ 5-6 յեղու գիւտէր
և թէ՛ բանաստեղծութեան ու նկարչութեան ալ մեծ
փափաք և յարմարութիւն ունէր:

Սուլթան Մէհմէմէտ մեռաւ 1481-ին՝ 31 տարի թա-
գաւորելէ յետոյ:

Կ. Պոլսոյ սուլթան հեռուանները

Օսմ. կայսրութեան՝ Եւրոպական ցամաքին վրայ հաս-
տատութիւնը քիչ առնէն իր մեծ ազդեցութիւնն ունե-
ցաւ Նոր պատմութեան շրջանի քաղաքակրթութեան
վրայ՝ սկսեալ ժ. Զ. դարէն, երբ առաջին անգամ, Փրանս-

սայի վեհապետը Ֆրանսուա Ա. կը դաշնակցէր Գանունի
Սուրբան Սիւշէյմանի հետ՝ Գերմանիոյ Կարոլոս Ե. կայ-
սեր դէմ:

Միւս կողմանէ, Յունական կայսրութեան անկումին
հետեանօք, շատ մը գիտուններ և մասեր ազիրներ գաղթե-
ցին Իտալիա՝ ուր մեծ մղում տուին գեղեցիկ դպրու-
թեանց և մատենագրութեան՝ որոնք սկսած էին ծաղկիլ
մասնաւորապէս Միսիլեան և Իտալիացի ուրիշ իշխան-
ներու պաշտպանութեանը շնորհիւ:

Գրական վերածնութիւնը և մարդկային իմացակա-
նութեան զարգացումը ժ. Զ. դարուն յառաջ բերին կրօ-
նական այն մեծ յեղափոխութիւնը որով մարդկային
խղճին առջեւ նոր և ազատ ապարեզ մը կը բացուէր:

ՍՈՒԼԹԱՆ ՊԱՅԱՋԻՏ Բ.

(Թ. Հ. 866 = Թ. Բ. 1281)

Ֆարսինի յաջորդեց իր անդրանիկ որդին ՊԱՅԱՋԻՏ,
որ բոլորովին նուաճեց Ալպանիան, Պոսնան ու Հէրսէքը:
Նոյնպէս՝ Վենետիկեցիներուն հետ ալ պատերազմելով՝
տիրեց Նովարին և Քորոն քաղաքներուն: Բայց երեք տա-
րի յետոյ (1503) երբ Վենետիկեցիք Սպանիոյ օգնութեամբը
Եզինե ու Քիփալունիս կղզիներուն տիրեցին, այն առնել
Սուլթան Պայազիտ ստիպուեցաւ հաշտութիւն կնքել և
արտօնել որ, Վենետիկեցիք ազատ ըլլան Սև Ծովու մէջ
վաճառականութիւն ընել և Պոլսոյ մէջ ալ ունենան իրենց
առանձին դեսպանը որ կը կոչուէր Պայլ կամ Պալիօզ:

Սուլթան Պայազիտի ժամանակ Օսմ. պետութեան
տարեկան եկամուտն էր 5,000,000 ոսկի: Ասիոյ մէջ ու-
նէր 24. Եւրոպայի մէջ՝ 34 կուսակալութիւն: Կանոնա-

ւոր զօրաց թիւն էր 50,000 և 12,000 ալ ենիչէրի: Իսկ ծովային զօրութիւնը կը բաղկանար 75 պատերազմական նաւերէ: Այս Սուլթանին օրով, Կ. Պոլսոյ մէջ սոսկալի երկրաշարժ մ'ըլլալով՝ քաղաքին կէսէն աւելին աւերակ դարձաւ:

Սուլթան Պայազիտի որդին Սէլիմ .իր անդրանիկ եղբօրը ձեռքէն ժառանգութեան իրաւունքը յափշտակելու նպատակով, երբ Խրիմու Խաներէն օգնութիւն գտնելով Պոլսոյ վրայ եկաւ, Սուլթանը ստիպուեցաւ գահէն հրաժարիլ և քաշուեցաւ Տիմէթօքա քաղաքը՝ ուր քիչ յետոյ սրտին ցաւէն մեռաւ:

(ԵԱՎՈՒՉ) ՍՈՒԼԹԱՆ ՍԷԼԻՄ Ա.

(Թ. Հ. 918 = Թ. Բ. 1512)

Սուլթան Պայազիտի յաջորդեց անդրանիկ որդին Սուլթան Սէլիմ Ա. : Սուլթան Սէլիմ իր իշխանութեան երկրորդ տարին Ասիա անցաւ և Ճաղջրաւն դաշտին մէջ Պարսից Շահ Իսմայիլ թագաւորին դէմ փառաւոր յաղթութիւն մը տանելով՝ տիրեց Վերին Միջագետաց և Վրաստանի: Անկից իջաւ Սուրիա և Հալէպի մօտ Մէմլուքներուն հետ զարնուելով յաղթեց՝ և առաւ Գամսուկոս ու Հալէպ քաղաքները: Սուլթան Սէլիմ մինչեւ եգիպտոս յառաջանալով՝ Գանսու-Կալիի Սուլթանն ալ նուաճեց և յաղթանակաւ Գահիրէ մտնելով՝ հետեւեալ օրը հանդիսաւոր կերպով ընդունեց Մէքքէ և Մէտինէ Խալամաց նուիրական քաղաքներուն բանալիները: Ասկից ետքը Օսմանեան Վեհապետները կոչուեցան Խալիֆէ և պաշտպան Խալամական կրօնին:

Այս Սուլթանին օրով էր որ ձեղալիբի կշխան ու երեւելի ծովասպատակ Խայրէտտին Պարպարոսա՝ ինքնակամ՝ Օսմանցոց հպատակելով՝ ձեղալիբ ալ Օսմանեան պետութեան միացաւ:

(ԳԱՆՈՒՆԻ) ՍՈՒԼԹԱՆ ՍԻԻԼԷՅՄԱՆ Ա.

(Թ. Հ. 918 = Թ. Բ. 1512)

Սուլթան Սէլիմի որդին էր Սուլթան ՍիլիվէՅՄԱՆ Ա. որ իր դարու վեհապետաց ամէնէն երեւելիներէն մին եղաւ:

Սուլթան Սիւլէյման նշանաւոր է իբրեւ Օրէնսդէր, վերանորոգիչ և աշխարհակալ թագաւոր: Իր գահակալութեան առաջին տարին, Ասորոց երկրի կուսակալը Ճանչիերի Կազալի՝ Օսմ. պետութեան դէմ ապստամբեցաւ: Սուլթան Սիւլէյման՝ Ֆերհաս փաշան զրկեց, որ այս շարժումը խեղդելով՝ անոր պարագլուխներն ալ սպաննեց: Ասկից յետոյ Սուլթան Սիւլէյման Պարսից հետ զինադադար ընելով՝ յաջորդ տարին 200,000 զօրքով պաշարեց Հռոդոս կղզին որ Երուսաղէմի Ս. Օնանու կարգի տսպետաց ձեռքն էր: Պաշարումը վեց ամիս տեւեց և Օսմանցիք մեծ կորուստներ ունեցան: Կլզեցիք. թէեւ երկար ատեն արիաբար դիմադրեցին, բայց վերջապէս ուտեստի և ռազմամթերքի չգոյութեան պատճառաւ՝ ստիպուեցան Սուլթանին անձնատուր ըլլալ (1522): Ասպետները իրենց Վիլիե.սը լիջ-Ասաւ գլխաւորին առաջնորդութեամբ Հոռոտէն ելլելով՝ հաստատուեցան Մալթա կղզին զոր իրենց կը նուիրէր Կարոլոս Ե. Իերմանիոյ կայսրը:

Սուլթան Սիւլէյման, Սերպիացոց դէմալ պատերազմելով՝ Պէլկրատի տիրեց և վերադարձաւ Պոլիս: Սերպիացի գերիները Վերին Պոսֆորի կողմերը հաստատուեցան ուր մինչեւ այսօր՝ Պէօլիւքտէրէի մօտ իրենց մայրաքաղաքին անունով կը գտնուի Պէլկրասճըզ գիւղը:

1526 ին Սուլթան Սիւլէյման Մաճառներուն զէմ նշանաւոր յաղթութիւն մը տարաւ Մոնաց ըստած դաշտին մէջ՝ ուր մեռաւ իրենց Լուչովիկոս թագաւորը։ Երեք տարի յետոյ, Պոսա քաղաքն ալ առնելով՝ Վիէննան պաշարեց։ Քսան կատաղի յարձակումներէ վերջ, Եէնիչերիներուն անկարգութեան և պաշարի չգոյութեան պատճառաւ՝ Օսմանցիք ստիպուեցան պաշարումը վերցնել։ Եւրոպայէ վերադարձին՝ Սուլթան Սիւլէյման Ասիա անցաւ և յաղթելով Պարսից Շահ Թահմազ թագաւորին՝ անոր ձեռքէն առաւ Հայաստանի մնացեալ մասին հետ՝ նաեւ Վան, Խլաթ և Պաղտատ նշանաւոր քաղաքները։ Սուլթան Սիւլէյմանի ժամանակակից էին Գերմանիոյ Կայսր՝ Կարոլոս Ե. և Ֆրանսայի թագաւոր՝ Ֆրանսուա Ա. որու բարեկամ ու դաշնակիցն էր։ Սուլթան Սիւլէյման իմանալով որ Մաճառները Աւստրիացւոց դրդմամբ նորէն գլուխ վերուցեր են՝ ստիպուեցաւ վերջին անգամ մ՝ ալ անցնիլ Եւրոպա՝ ուր թշնամեաց բանակին յաղթելով՝ Սիկիս բերդաքաղաքն առաւ և յաղթանակաւ վերադարձաւ Կ. Պոլիս։

Սուլթան Սիւլէյման նորանոր և իմաստուն օրէնքներ զնելուն համար՝ կոչուեցաւ Գանուլի՝ այսինքն օրէնադիր։ Ուսումնասէր, գիտութեանց եւ արուեստից պաշտպան եւ առատաձեռն վեհապետ մ'էր։

Իր մղած մեծամեծ ու երկարատեւ պատերազմներուն մէջ 13 անգամ ինք առաջնորդեց բանակը եւ ընդհանրապէս յաղթող հանդիսացաւ։

ՄԱՍՆ Դ.

ՍՈՒՌԱՆԻ ՄԵՀԷՄԵՏ ՓԱՇԱՅԻ ՄԱՀՈՒԱՆԷ ՄԻՆՁԵՒ
ՍԷԼԻՄ Գ.

ՍՈՒԼԹԱՆ ՍԷԼԻՄ Բ.

(Թ. Հ. 987—1203 — Թ. Ք. 1579—1789)

Սուլթան Սիւլէյմանի յաջորդեց որդին Սելիմ Բ. որ կառավարութեան զէկը յանձնեց հոգակաւոր Վէզիր Սոփոլլու Մէհմէմէտ փաշայի։ Այս միջոցին Օսմանեան նաւատորմը Խայրէտտին Պարպարոսա ծովակալին ջանքովը շատ լաւ կազմակերպուած ու զօրացած էր։ Սուլթան Սելիմ միտքը դրաւ՝ վեհեակեցիներուն Միջերկրականի մէջ ունեցած ստացուածքները նուաճելէ յետոյ, հարաւային Եւրոպայի ծովեզերքներն ալ աւերել։ Ուստի, նախ և առաջ, 300 նաւերէ բաղկացած զօրաւոր տորմիդ մը յանձնեց Լարս Մուսթաֆա փաշայի որ զնաց Կիպրոս Կղզին պաշարեց, և հակառակ բնակիչներուն դիւցազնական դիմադրութեան, յաջողեցաւ տիրել անոր։

Սուլթան Սելիմ այս յաջողութենէն քաջալերուած, պատրաստուեցաւ Միջերկրականի տէրութեանց վրայ յարձակելու։ Սակայն Պիոս Ե. Պապը, Վրիստոնեայ Եւրոպայի սպառնացող այս ահարկու վտանգը տեսնելով խաչակրութիւն մը քարոզեց՝ որու հետեւեցան Սպանիոյ Փիլիպպոս Բ. թագաւորը, Վենետիկի ու Ճէնովայի հասարակապետութիւնները և Մալթայի ասպետները՝ որոնք

նիզակակացելով՝ իրենց միացեալ նաւատորմին հրամանա-
տարութիւնն յանձնեցին Աւստրիոյ Կարոլոս Ե. կայսեր
որդի Տօն Ժուլան (Յովհաննէս) արիասիրտ իշխանին ։
Երկու թշնամի տորմիդները իրարու պատահեցան Մօրայի
Հիւս. Արեւմտ. կողմը, Լեքսանթի ծոցին մէջ, մօտ Ակ-
իօնի այս նշանաւոր հրուանդանին ուր Ոկտաւիանոսի
եւ Անտոնինոսի միջեւ տեղի ունեցած նաւամարտով՝ Հոս-
մէական աշխարհի ճակատագիրը վճռուած էր ։

Մովամարտը շատ երկար տեւեց ու երկու կողմէն
ալ սոսկալի կատաղութեամբ կռուեցան ։ Բայց երբ
Գափթան փաշան սպաննուեցաւ, Օսմանցիք շփոթած եւ
անգլուխ մնալով՝ չարաչար յաղթուեցան, հակառակ
իրենց ոյժի անհամեմատ առաւելութեան ։ Այս պատմա-
կան ու աղետալի օրուան մէջ, Օսմանցիք կորուսին
30,000 զինուոր, 200 նաւ եւ 600 թնդանօթ ։ Ասկից
զատ, յաղթողները թշնամի նաւերուն մէջ գտնուած
15,000 Քրիստոնէայ գերիներ ազատեցին ։

Երբ այս փառաւոր յաղթութեան աւետիսը Եւրոպա
հասաւ, ամէն կողմ սկսան ուրախութեան խանդավառ
ցոյցեր ու հանդէսներ կատարել եւ պանծացնել Եւրոպայի
ազատարար անուանի դիւցազնը Տօն Ժուլան ։ Իսկ
Պիոս Ե. Պապը, Լէքսանթի յաղթականին նուէր զրկեց
գեղեցիկ պսակ մը՝ որու վրայ թանկագին քարերով
զրուած էր՝ Յովհաննու Աւետարանի Ա. Գլխոյն հետեւ-
եալ իմաստալից եւ պարագային խիստ յարմար հատ-
ուածը «Եւ եղև այր մի առաքեալ յԱստուծոյ, անուն
նմա Յովհաննէս» ։

Սուլթան Սէլիմ այս մեծ զփրախդութեան վրայ
խորապէս վշտանալով՝ քիչ ատենէն մեռաւ ։ Իր օրով
Օսմանցիք բոլորովին տիրեցին Թունուզի, Թարապլուսի
եւ Արաբիոյ մէջ ալ՝ Ասէն քաղաքին ։ Դարձեալ իր օրով
կ'ապրէր հռչակաւոր Շէյխ - Իւլ - Իսլամ Ապուս-Սուլտս
էֆէնտի ։

ՍՈՒԼԹԱՆ ՄՈՒՐԱՏ Գ.

(Թ. Հ. 982 — Թ. Ք. 1576)

Սուլթան Սէլիմի երէց որդին էր ՄՈՒՐԱՏ Գ. որ
իր իշխանութիւնն ապահովելու համար հինգ եղբայր-
ները անգթօրէն խեղդամահ ըրաւ ։ Յետոյ, խաղաղու-
թիւն ընելով Աւստրիոյ կայսր՝ Մախիմիլիանուսի հետ՝ մեծ
բանակով Ասիա անցաւ եւ Չրլսըրի դաշտին մէջ յաղ-
թեց Պարսից՝ որոնք Օսմանեան երկիրները վերստին աս-
պատակել սկսած էին ։ Այս յաղթութեամբ դարձեալ
Օսմանցոց ձեռքը մնաց Վրաստան ու Շիրվան գաւառ-
ները, Երեւան ու Դաւրէժ եւ Ատրպատականի մէկ
մասը ։

Եւրոպական մասին մէջ ալ Մուլտավիա, Վալաքիա
եւ Թրանսիլվանիա շփոթութեան մէջ էին ։ Թէեւ Սուլ-
թանը քանի մը անգամ այս ապստամբներուն դէմ զօրք
չրկեց՝ սակայն Եէնիչերիներուն անընդհատ անկարգու-
թեան պատճառաւ յաղթուեցան ։

Այս Սուլթանին օրով Օսմանեան պետութիւնն հա-
սաւ իր աշխարհագրական մեծադոյն ընդարձակութեանը ։
Նոյնպէս, առաջին անգամ ըլլալով՝ Օսմ. պետու-
թիւնը Անգլիոյ հետ քուեւորական դաշնագիր կնքած է ։
Սուլթան Մուրատ Բ. թագաւորեց 21 տարի ։



ՍՈՒԼԹԱՆ ՄԷՀԷՄՄԷՏ Գ.

(Թ. Հ. 1003 — Թ. Ք. 1594)

Սուլթան Մուրատ Գ. ի յաջորդեց ՍՈՒԼԹԱՆ ՄԷՀԷՄՄԷՏ Գ. որու առաջին գործը եղաւ իր 19 եղբայրները սպաննել: Իր գահակալութեան միջոցին Վալաքիա տակաւին խռովութեան մէջ էր: Սուլթան Մէհէմմէտ յաջորդաբար քանի մը բանակ ղրկեց ՚ի Վալաքիա որոնք ոչինչ կրցան ընել եւ կորուսին Նիկոպոլիս, Վիսիս եւ Թիոկոլոյիսն ռազմական քաղաքները: Օսմանեան զինուոց այս անյաջողութենէ սիրտ առնելով, Մաճառներն ալ Օսմանեան երկիրներն սկսան ասպատակել: Երբ Սուլթան Մէհէմմէտ այս ամէն ձախորդութիւններն իմացաւ՝ ինքն անձամբ բանակին գլուխն անցնելով Մաճառաց դէմ քալեց, Նիհան դաշտին մէջ յաղթեց իր թշնամիներուն եւ առաւ Էկեր կամ Էրլաւ բերդաքաղաքը: Սակայն Սուլթան Մէհէմմէտ չկրցաւ իր յաղթութեան պտուղը վայելել, որովհետեւ քիչ յետոյ Մաճառները վերստին գլուխ քաշելով՝ Օսմանցւոց ձեռքէն շատ մը քաղաքներ առին:

Սուլթան Մէհէմմէտ թագաւորեց 9 տարի:



Հ Ր Ա Հ Ա Ն Գ

1. Յիշէ երեւելի Պապեր.
2. » » Աշխարհակալներ.
3. » » Ճակատամարտներ.
4. » » Դաշնագիրներ.
5. » » Զօրապետներ.
6. » » Խալիֆաներ.
7. » » Օրէնսդիրներ.
8. » » Կրօնական Միաբանութիւններ.
9. » » Յիշատակարաններ.
10. » » Թագուհիներ.
11. » » Տէրութեանց հիմնադիրներ.
12. » » Եկեղեցականներ.

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԵՐ

1. Բիւզանդանցի Յոյներուն կատարած դերը՝ կրօնական եւ քաղաքակրթական տեսակէտներով. —
2. Հռոմ. եկեղեցւոյ ստանձնած դերը՝ բարբարոսաց Մեծ արշաւանքին առին եւ անկից յետոյ. —
3. Վաճառականութիւնը՝ Միջին դարու մէջ. —
4. Ասպետութիւն. —
5. Ժան տ'Արք. —
6. Կ. Պօլսոյ՝ Օսմանցիներէ առման հետեւանքները. —
7. Անգլիոյ Մեծ Սահմանագիրը. —
8. Խաչակրութեանց բազմակողմանի օգտակարութիւնները: —

ՀԱՄԱՌՕՏԱԳՐՈՒԹԻՒՆ

ԱՐԵՒԵԼԵԱՆ ԿԱՅՄՐՈՒԹ- (395 - 1453):	Արեւմտեան Կայսրութիւնը կը կործանի			
	ԱՍՐԱՍՐՈՍԱՑ			
	ՀՈՆՔ	ՎԻՍԻԳՈԹՔ	ՈՍՏՐՈԳՈԹՔ	ԲՈՒՐԳՆԵՆՆԵՔ
<p>Մեծն Յուսի- նիանոս (527— 565):</p> <p>Օրէնտըական աշխատութիւն.</p> <p>Արեւելիի քրի- ստոնեայք, Կ. Պոլ սոյ Փոսկալ Փո- սիոս Պատրիար- իին օրով՝ Հոռով- մեական եկեղե- ցի էն կը բաժ- նուին:</p>	<p>Եւրոպա կ'ար- ժաւեն: Ասի- լաս 'ի Գալլիա (451), Եւ յ'Իսա լիա (452): Աս- սիլաս կը մեռ- նի 453 ին</p> <p>Ավառները Գա նուրի հովիւն մէջ կրհասաս ուին:</p>	<p>Տէրութիւն մը կը հիմնեն Հար. Գալլիոյ Եւ Հիւս. Սպա նիոյ մէջ (419) Առաջինը կը կործանի 507 ին իսկ վերջինը 711- ին:</p>	<p>Տէրութիւն մը կը հիմնեն Իսա լիոյ մէջ 493-ին որ կը կործանի 552 ին:</p>	<p>Գալլիոյ մէջ կը հիմնեն քա- ղաւորութիւն մը որ կը տեւ 413-էն մինչեւ 534:</p>
<p>ՄԵՇՆ ԿԱՐՈԼՈՍ (768=814) կը վերահաստէ Արեւմ- եան Կայսրութիւնը որ իր մէջ կը պարունակէր Գալլիան, Սպանեան՝ մինչեւ Էպրո գետը. Գերմանիան՝ մինչեւ Էլպար Եւ Թէյա գետերը, Եւ Իտալիոյ մէկ մասը:</p>				

ՄԻՋԻՆ ԴԱՐՈՒ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

476-ին Հերուլներու գլխաւորին Ողոակրի ձեռնով

ՄԵՇՆ ԱՐՇԱՒԱՆՔ				
ՎԱՆԳԱՆՔ	ԼՈՄՊԱՐՏԱՅԻՔ	ՖՐԱՆԳՔ	ԱՆԿՎՕՍԱՐՍՕՆՔ	ԱՐԱՐԱՑԻՔ
<p>Կը հիմնեն տ- րութիւն մը Սպանիոյ Եւ Ափրիկէի մէջ (429 — 533):</p>	<p>Իտալիոյ մէջ ա սոնց հիմնաւ տէրութիւնը կը տեւէ 568-էն մինչեւ 776:</p>	<p>Գալլիոյ մէջ իրենց անունով տէրութիւն մը կը հիմնեն (428)</p> <p>ՄԻՐՈՎԻՏՍ (449)</p> <p>ԿԼՈՎԻՏ (481)</p> <p>Մերովեանք կը տիրեն մինչեւ 752 թուականը</p> <p>— <i>Գարլովիներեանք</i></p>	<p>455 թուականէն սկսեալ՝ Անգլիոյ մէջ կը հիմնեն Եօրր քաղաւորու թիւններ: (Hep- tarchie).</p>	<p>Իսլամաց Մար գարէն Մուհամ մէտ՝ Արաբաց նոր կրօն մը կը բարոզէ: Արա- բացիք կ'ըլլան նախ պատերազ միկ Եւ ապա Միջին դարու առաջին քա- ղաքակիրթ ժո- ղովուրդը:</p>
<p>ԱՐԱՐ. ԿԱՅՄՐ. Ումեանք (661)</p> <p>Աքքաւեանք (752):</p> <p>Պաղտաշի Ամի րապետութիւն</p> <p>Քարսովայի Ա. միւրապետութիւն.</p>				

	Ա. հաշակր.	Բ. հաշակր.	Գ. հաշակր.	Դ. հաշակր.
ԹՈՒԱԿԱՆ	1095—1099	1047—1148	1189—1191	1202—1204
հաշակրութիւն Քարոզողներ .	Պետրոս ձգեալոր եւ Ուրբանոս Բ. Պապ:	Ս. Պերնարսոս	Գուլիէլմոս Տիրուսի Արքեպիսկոպոս:	Նեոլիի ժողովրդագետ: Ֆուլք եւ Իննոլիէն Գ. Պապ:
հաշակրութեանց Պետեր .	Կոստանուսպ Պուլյեօն եւ Քուլուզի Քէլյօն իւլիանք:	Յրանայիթազաւոր Լուի Ե. եւ Գերմանիոյ Քոնրատ Գ. կայսրը	Փիլիպպոս Օգոստոս, Քիւրսոս Առիւծապիտ եւ Յրեմիի Պարպարոս:	Յրանքի կոմսը Պասուէն կամ Պաղտին. — Վեցեցիկի Տօքր Տանալօ, եւ Մոնթէնալի մարկիզը՝ Ոնիփակ:
Ուղեգրի ծ.	Գերմանիա, Հունգարիա, Յունական կայսրութիւն եւ Փոքր Ասիա:	Գերմանիա, Հունգարիա, Յունական կայսրութիւն եւ Փոքր Ասիա:	Միջերկրական ծով. Սիկիլիա Կիպրոս:	Իտալիա, Ադրիական ծով, Արեւելեան կայսրութիւն:
Գլխաւոր Գեղեցիկ	Նիկիա կ'առնուի: ԳՐՈՐԻԼԷԻ ձա. կասամարսը (1097). ԱՆՏՈՒՔ կը պաշարուի եւ կ'առնուի (1097—98). — ԵՐՈՒՍԱՂԷՄ կը պաշարուի եւ կ'առնուի (1099):	ԳԱՄԱՍԿՈՍԻ պաշարուի (1149).	ԱՔԵԱՅԻ պաշարուի (1191)	Կ. ՊՈԼԻՅ կ'առնուի եւ նոյն կը հիմնուի Լատինական կայսրութիւնը (1204):

Ե. հաշակր.	Զ. հաշակր.	Է. հաշակր.	Ը. հաշակր.
1217—1221	1227	1249—1254	1270
Իննոլիէն Գ. եւ Ուարիմա Բ. Պապեր.	Գրիգոր Թ. Պապ:		
Ճանսպ. Պաիէն եւ Հունգարիոյ քաղաքը Անդրէաս Բ.	Յրեմիի Բ. Գերմանիոյ կայսրը:	Լուի Թ.	Լուի Թ.
Միջերկրական Սարիա, Եգիպտոս:	Միջերկրական Պաղեստին:	Միջերկրական Կիպրոս Եգիպտոս:	Միջերկրական Կիպրոս Եգիպտոս:
ՏԱՄԻԹ կ'առնուի (1208). Իտալական քաղաքը կը ջախջախուի:	Եգիպտոսի Սուլթանին ներգաղթը կը կենուի: Յրեմիի Բ. եւ Բուսաղէմի մէջ կայսր կ'օծուի:	ՏԱՄԻԹ կ'առնուի (1249). ՄԱՆՍՈՒՐԱՅԻ նախաստարսը (1250). — Լուի Թ. գեղի կը բռնուի:	ԹՈՒՆՈՒՅԻ մէջ պաշարուի կը մտնուի. — Լուի Թ. կը մտնուի (1270).

Արեւելեան Կայսրութիւն	ՇԱՌԸՄԱՑՆԻ ԿԱՅՄՐՈՒԹԵԱՆ ԲԱԺԱՆՈՒՄԸ (843).—		
	Գերմանիա.	Իտալիա.	Ֆրանսա.
Յոյն կայսրու- թեան կ'սպառ- նան Օսմանցիք՝ որոնց դէմ խաչա- կրութիւններ կը կազմուին 1095:	Մախնականցեղ (918 — 1024) Ռոնն Ա. Կայսր (967)	Գերմանիոյ գեր- իւսանութեան ներեւ:	Քարլովինեանվեր- ջին քաղաքաց սկառութիւնը:
—	Ֆրանկոնեանցեղ Հենրիկոս Գ. Եւ Գրիգոր Է (1073— 1085)	Պապերու Եւ կայ- սերաց պատերազմ ներ.	Քափէթեանք կը զանակալեն (987)
Լաւին խաչակիրք Կ. Պոլսոյ կը տը- րեն (1204)	Կիպելեան բնա- նիք. Ֆրեսերիկ Պար պարոսա (1152— 1190)	Գրիգոր Ե. Ալեք- սանդր Գ. Ինով- կէնս Գ. Եւ Գ. յաղթական կեղծեց (1250): Իսկ Ռնի- փակ Ը. կը յաղ- թուի Ֆրանսայի Փիլիպպոս քա- ղաւորէն (1303):	Առաջին չորս Քափէթեան քա- ղաւորներէն յետոյ Լուի Ե. տերութիւ- նը կ'ոգտուր:
Յոյն կայսրութիւ- նը քէւ կը վերա- հաստատուի, բայց անոր սկառութե- նէն կ'օգտուին Օս- մանցիք Եւ կը տը- րեն Կ. Պոլսոյ (1453) ին:	Ֆրեսերիկ. (1218 — 1250) Հապսպուրկցի Ռոսոլփ. Աւստրիա- կան Տուն. Լիւսեմպուրկի Տուն (1308-1438) Վերահաստատու- թիւն Աւստրիոյ Տան (1438)	Մեծ Հերանաձ — Իտալական Հա- ստատակապետու- թիւնք: — Ռամկապետու- թիւն Ի Ֆիորէնցա — Ազնուապետու- թիւն Վենետիկ:	Փիլիպպոս-Օգոս- տոս կը զօրացնէ զայն: — Ս.Լուի Եւ Փիլիպ- պոս Գեղեցիկ՝ Ֆրանսայի գոյու- թիւնը կ'ապահո- վեն: — Վալուայի ցեղին զանակալութիւնը Փիլիպպոս Զ.

ԱՌԱՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ (887).— ԱՐԻՒ ՏԵՐՈՒԹԵԱՆՑ ԿԱՅՄՐՈՒԹԻՒՆԸ		
Անգլիա.	Սպանիա.	Արաբ. Կայսրութ.
Անկլո - Սախոն քաղաւորու- թիւնը կը սկառանայ Գանիա- կան արեւմտեաններով (1066). — Գուլիէլմոս Նորմանացիին կը տըրէ Անգլիոյ:	Լէօնի, Քասթի- լիոյ, Արալոնի Եւ Նավարայի քա- ղաւորութիւննե- րը կը զօրանան.	Երկու Խալիֆայութեանց սկառանալը: Օսմանցիք Պաղատի Խա- լիֆայութեան կը տըրեն 1080 Էն սկստալ: Սպանիացիք Քորսովայի Ամիրապետութեան կ'ըս- տատան (1031):
Նորմանական զօրաւոր հա- րսութիւնը Աւստրիական իւ- րաւորները կը զսպէ:	Փորթուկալի քա- ղաւորութիւնը կը կազմուի (1095- 1139):	—
Քլաւդիանցեղը (1154) ի սկզբան շատ զօրաւոր էր Հեն- րի Բ. ի Եւ Քիւրսոսի օրով. Քայց Յովհաննէս Անեկիւ- ղի ժամանակ կ'սկսի սկա- րանալ:	—	—
ՄԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻՐԸ (1215)	—	—
Հէնրի Գ. ի Եւ Եղուարդ Ա. ի օրով՝ Խորհրդարանը կը հաս- տատուի:	—	—
Հարիւրամեայ պատերազմ- ներ (1328 — 1453):	—	—

Գ ր ա ղ	Մեծ մարդիկ՝ որոնց անունով կոչուած է ապրած դարերին:	Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Կ Ի Յ Ե Ր Ե Ի Ե Լ Ի Ա Ն Ձ Ե Ր:
Զ.	ՄԵՏՆ ՅՈՒՍԻՒՆԻԱՆՈՍ.	Բելիաբիոս, Ներսէս Հայ Պատրիկ. Մեծն Գրիգոր Պապ. Մեծն Խաչուրի Ա. Սասանեան Թագաւոր.
Է.	ՄՈՒՀԱՄՄԷՏ՝ ԻՍԼԱՄԱՅ ՄԱՐԳԱՐԷ.	Էօմեր. Օսման, Ալի, Եւ Հեռակլէս՝ Կ. Պոլսոյ կայսր. Պեպինոս-Հերիասալ. Տահուպեր.
Ը.	ՄԵՏՆ ԿԱՐՈՂՈՍ.	Պեպինոս կարնահասակ, Շառլ-Մառդէլ, Թարիգ զօրացեալ, Հարուն Էլ-Րաւիտ, Սպիրրահման Ամիրացեալ, Վիքիլէս՝ Սախունաց քաղաւոր:
Թ.	ՄԵՏՆ ԱԼՅՐԷՏ ԵՒ ԷԼՄԱՍՈՒՆ.	Բուրիկ կամ Բուրիկոս՝ Հիմն. Ռուս. կայսրութեան, Փոս կամ Փոսիոս՝ Կ. Պոլսոյ Յոյն Պատրիարք. Մեծն Էկպեր՝ Հիմն. Անգլիական քաղաւորութեան:
Ժ.	ԱՊՏԻԼԻՐԱԶՄԱՆ Գ. ԵՒ ՄԵՏՆ ՈԹՈՆ.	Վլասիմիր Ռուս վեհապետ Եւ Հիւկ-Բապիէր:
ԺԱ.	ԳՈՒԼԻԷԼՍՈՍ ԱՇԽԱՐՀԱԿԱԼ.	Գրիգոր Է. Պապ. Ալեքսիս - Կամեննոս, Մեծն Բանուդ, Կոստանուս-սր - Պոլյեօն:
ԺԲ.	ՍԱԼԱԶԷՏՏԻՆ ԵՒ ՓԻԼԻՊՊՈՍ ՕԳՈՍՏՈՍ.	Քիւրսոս Առիւծապետ, Ֆրեսերիկ-Պարպարոս Եւ Ս. Պերկուսոս:
ԺԳ.	ՃԻՆԿԻՉ ԽԱՆ ԵՒ ՀԱՊԸՍՊՈՒՐԿՅԻ ՌՈՏՈԼՏ.	Օսման Ս, Ս. Լուի. Փիլիպպոս - Գեղեցիկ. Սնժուցի Շառլ. Ոնիիակ Ը. Բարսիլիացի Պլանտ, Մառի - Բ. յօ. Ժաֆ. Մօլէյ:
ԺԴ.	ԵԳՈՒԱՐԴ Գ. ԵՒ ԼԷՆԿՅԻՍՏՈՒՐ.	Սուլթան Պայազիս Ս. (Երկրորդ) Մարգարիտա - Վալթէմար, Գուլիէլմոս - Թէլլ. Քիլէնցի, Սէլ իւլիան, Ժան Հուս, Տիւկէլէն:

ՊԱՏՄՈՒԹԻԻՆ

ՆՈՐ Ա. Զ. Գ. Ա. Յ.

ՄԱՍՆ Ե.

ԳԼՈՒԽ Ա.

1. Նոր պատմութիւնը կ'սկսի 1453-ին, երբ Օսմանցիք Կ. Պոլիսը կ'առնեն և Բրիտանիոյ Բոլոնիոս 1492-ին Ամերիկան կը գտնէ:

Նոր Պատմութիւնը կը վերջանայ 1789-ին, որ ըսել է՝ երեք դարէ աւելի շրջան մըն է և որու կը յաջորդէ Ժամանակակից Պատմութիւնը որ մինչև մեր օրերը կը հասնի:

Նոր Պատմութեան առաջին շրջանին մէջ Երեմ Մեծ Գիտեր. 1 Վառոյ. 2 Կողմնացոյց. և 3 Տպագրութիւն կը յեղաշրջեն մարդկային ընկերութեան վիճակը և յառաջ կը բերեն՝ Տնտեսական. Բարոյական և Ինքնակալական նշանակելի փոփոխութիւններ:

2. Վառոյը. թէպէտ դարեր առաջ Չինացիներուն և ըստ Արարացոյց ծանօթ էր. սակայն Եւրոպայի մէջ զայն առաջին անգամ կատարելագործողն եղաւ Պերրոյս - Շուարց անուն Գերմանացի կրօնաւորը: Այս գիւտը հիմնական փոփոխութիւն մը յառաջ բերաւ. պատերազմական սրուեալին մէջ, Մարմնական ոյժը, սպայտա-

կան արիութիւնը, հին զէնքերը, Աւատական իշխաններու անառիկ և ամբարտաւան դժբախտները խոնարհեցան այս կործանարար փոշիին առջեւ՝ որով պատերազմը դարձաւ հաշիւի և գիտութեան վրայ հիմնուած բոլորովին նոր արուեստ մը :

3. Կողմնացոյցը, զոր առաջին անգամ իջակիրները Արեւելքէն բերին Եւրոպա, կատարելագործեց Ֆլամիոս—ձիօյա Իտալացին : Մագնիսացեալ այս պարզ ասեղին շնորհիւ է որ, նաւապետ ու նաւաստի՝ վստահութեամբ կ'սկսին խիզախել անծայրածիր ովկէանոսներու մէջ և գտնել նորանոր և հարուստ աշխարհներ :

4. Տպագրութեան, այսինքն՝ երեք Մեծ Գիւտերուն ամէնէն նշանաւորին գտնողը և կատարելագործողը եղաւ Յովնանկես Կուրքիկոսի Գերմանացին որ իրաւամբ՝ Մարդկութեան ամենամեծ բարերարներուն կարգը դասուած է :

Ինչպէս գիտենք, Տպագրութեան գիւտէն առաջ, իբրև թուղթ կը ծառայէին, մոմազօծ տախտակներ ու մագաղաթ որոնց վրայ կը գրէին ձեռքով : Բայց այս ձեռագիրները շատ հազուագիւտ և թանկագին էին, այնպէս որ իմացական մշակութիւնը կղերին և ազնուականաց մեծաշնորհն էր եղած, մինչդեռ բուն ժողովուրդին ամենամեծ մասը խոր տգիտութեան և նախապաշարունակներու մէջ թաղուած կը մնար : Ը. դարուն գտնուեցաւ կտաւաթուղթը Արաբացուց ձեռքով :

Կութթէնպէրկ իր երկու արուեստագէտ ընկերակիցներուն, Բիհն-Շեֆֆերի և Ժան-Ֆուարի գործակցութեամբ՝ շարժական տառեր և Մամուլը հնարելով, 1455 ին առաջին անգամ Ս. Գիրքը լատիներէն լեզուաւ և հաղարուոր օրինակ յաջողեցաւ տպագրել : Այս հրաշալի արդիւնքին 'ի տես, Կութթէնպէրկ խանդավառութեամբ կողջեց «Նզիցի լոյս և եղև լոյս» :

ԳԼՈՒԽ Բ.

ԵՒՐՈՊԱՅԻ ՄԷՋ ՄԻԱՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԸ ԶՕՐԱՆԱՆ

1. Նոր Պատմութեան առաջին շրջանին մէջն է որ, Եւրոպայի մեծ տէրութիւնները ազգայնութեան գաղափարին զարգացման, վառօդի գիւտին, Աւատականութեան անկումին և իմացական յաւաջդիմութեան շնորհիւ՝ կ'սկսին տակաւ զօրանալ : Այսպէս՝ Միջին Դարու Աւատական դրութիւնը տեղի կ'ուտայ աւելի կեդրոնացած ոյժերու, և աւելի լաւ կազմակերպուած հզօր կառավարութեանց՝ ուր օրէնք և արդարութիւն աւելի ճշդիւ կ'սկսին գործադրուիլ և նիւթական ու բարոյական յառաջդիմութիւնները աւելի զօրաւոր պաշտպաններ կ'ուսնան :

2. Ֆրանսա՝ միապետական դրութեան մէջ զօրացաւ Լուի ԺԱ. ի օրով : Անգլիա՝ Երկուց Վարդից անունով տեղի ունեցած քաղաքական պատերազմներուն մէջ ազնուականութիւնը խոնարհեցուց և այս առթիւ՝ սրբայական իշխանութիւնը զօրացաւ Թիսօրեան ընտանիքին օրով :

3. Սպանիա, ինչպէս տեսանք, Մաւրիտանացիները վանելէ յետոյ, Ֆերսինանս և Իզապիլլայի օրով տէր եղաւ Պիրէնեան ցամաքակղզիին և իր ազգային ու քաղաքական կազմակերպութիւնը գտնելով՝ Եւրոպայի ամէնէն զօրաւոր և հարուստ պետութիւններէն մին եղաւ :

ՅՐԱՆՍՈՒԱ Ա. ԵՒ ԿԱՐՈՂՈՍ Ե.

1. Ժ.Չ. Դարուն սկիզբը (1519), Գերմանիոյ գահը կը բարձրանար՝ Սպանիոյ Ֆէրդինանտ թագաւորին որդիին և Մաքսիմիլիանոս կայսեր թոռը Կարլոս Ե. որ Աւրստրիական ընդարձակ կայսրութենէն ի զատ՝ կը ժառանգէր նաև՝ Ստորին Նահանգները, Ֆրանկ-Քոնքին, Նաբոյին, Սիկիլիան, և Սպանիան՝ իր Ամերիկեան հարուստ գաղթականութիւններով. այնպէս որ Կարլոս հպարտութեամբ, բայց իրաւամբ կ'ըսէր թէ՛ «իմ աէրութեանս մէջ արեւը մարը չի մտներ»։ Հետեւապէս՝ Կարլոս կը փափաքէր ըլլալ պետ՝ տիեզերական կայսրութեան մը որու իրազօրման բուն կերպով հակառակեցաւ Յրանսայի երիտասարդ թագաւորը Յրանսուս Ա. և մեծամեծ զոհողութիւններով յաջողեցաւ պահպանել Եւրոպայի քաղաքական հաւասարակութիւնը։

Այս առթիւ՝ քառորդ դար մը տեւեցին երկու վեհապետներու միջեւ տեղի ունեցած չորս շրջանի պատերազմները, որոնց գլխաւոր ասպարէզ դարձաւ Իտալիա,

2. Առաջիննախայարձակը եղաւ Յրանսուս՝ որ Ալպեաններէն անցնելով՝ Չուիցերացի պահապան արի զօրաց յաղթեց և Միլանի վրայ քալելով՝ Մառիմեանի մօտ փառաւոր յաղթութիւն մը տարաւ (1515)։ Սակայն Յրանսացւոց այս առաջին յաջողութիւնը տեւական չեղաւ, որովհետեւ կայսերականները քիչ ատենէն վանեցին Յրանսացիները Իտալիայէն և Բոսփորի (Հար. արեւելեան Յրանսա) վրայ ապարդիւն արշաւանք մը գործեցին։ Յրանսուս հալածեց իր հակառակորդը, կրկին մտաւ Իտալիա, սակայն ԲաՎիայի մէջ յաղթուելով գերի ինկաւ և ստիպուեցաւ Մաւրիսի մէջ կնքել այն ամօթալի դա-

չինքը՝ որով իսպառ հրաժարիլ յանձն կ'առնէր Իտալիոյ վրայ իր ունեցած գերիշխանութենէն (1526)։

3. Այս ձախողութենէն տարի մը յետոյ, Յրանսուս գերութենէ ազատելով՝ իր ուխտը դրժեց և վերստին զէնք առնելով՝ սկսաւ երկրորդ պատերազմը (1527 — 1529)։ Յրանսայի թագաւորը թէպէտ դաշնակցեցաւ Իտալական Հասարակապետութեանց հետ, բայց անփոյթ գտնուեցաւ զանոնք պաշտպանել Կարլոսի վրէժխնդրութեան դէմ, այնպէս որ, այս վերջինը Հոռմն ալ առնելով կողոպտեց։ Այս առթիւ է որ, ձէնովայի Հասարակապետութիւնը, Ալեքե-Տօրիս անուանի ծովակալին ատեն, Յրանսական վերին պաշտպանութիւնը թողլով՝ բոլորովին անկախ եղաւ։

4. Երկու փառասէր վեհապետները, թէև ուժասպառ, սակայն բնաւ միտք չունէին պարտութիւն խոստովանելու։ Ընդհակառակը, Կարլոս նիզակակցեցաւ Անգլիոյ Հենրի Ը. թագաւորին, իսկ Յրանսուս՝ Տաճկաց Գաւուռի Սիլիմնան հռչակաւոր Սուլթանին և Գերմանիոյ բողոքականաց հետ և պատրաստուեցան նոր թափով մը շարունակել պատերազմը։ Օսմ. Սուլթանը արդէն 1521 ին Պելլուս քաղաքն առած, Հոռոսի տիրած և 1526-ին Մոհալի դաշտին մէջ Մաճառներուն դէմ փառաւոր յաղթութիւն մը տանելով՝ 1529 ին ալ Վիեննան պաշարեց։ Բայց իմանալով որ Կարլոսի թելադրութեամբ, Սպանիական նաւատորմը Կ. Պոլիսը պաշարելու կ'երթայ, վիէննայի պաշարումը վերցուց և փութաց իր մայրաքաղաքը պաշտպանել։

5. Այս միջոցին, Յրանսուս իմանալով որ Կարլոս, Կ. Պոլիս զրկած իր մէկ դեսպանը ձերբակալելով սպաննել աւեր է, սաստիկ զայրացաւ և Բիւնօսթի արշաւեց, բայց յաղթուելով՝ կնքեց Տաճնմեայ զինադուլ մը որ հազիւ չորս տարի տեւեց։ 1538-ին, Թուրքօ. Յրանսա-

կան դաշնակից նաւատորմը Նիսը գրաւեց, մինչդեռ Անկիէնի դուքսը՝ Բիէմօնթէ արշաւելով՝ Կերիզօլ քաղաքին մօտ Սպանո-Աւստրիական բանակին դէմ փառաւոր յաղթութիւն մը տարաւ և այս կերպով՝ Բավիոյ պարտութեան արատը մաքրեց :

Սակայն Կարոլոս ալ՝ իր դաշնակցին, Հենրի Ը.ի հետ ստուար բանակով մը յարձակեցաւ Ֆրանսա, ուր սովէ ու մահաբեր հիւանդութիւններէ բռնադատուած, Բարիզէ 15 մղոն հեռի, Բրեվիի մէջ կնքեց վերջնական դաշնագիր մը՝ որու տրամադրութեամբ՝ Ֆրանսուա Ա. կը հրաժարէր Իտալիոյ վրայ որ և է իրաւունք ունենալու յաւակնութենէ և այսպէս՝ իրերը կը մնային իրենց նախկին վիճակին մէջ (1544) :

Ֆրանսուա Ա. թէպէտ փառասէր, շռայլ և զբօսասէր թագաւոր, սակայն իր ասպետական արիւթեամբ, վեհանձն նկարագրով, նա մանաւանդ՝ դպրութեանց և գեղարուեստից մատուցած իր մեկենասութեամբ՝ համակրելի դարձաւ և կոչուեցաւ «Հայր և Նորոգող Դպրութեանց» : Ֆրանսուա Փօնթէնըպլօյի Թանգարանը կարգաւորեց, իր արքունիքը հրաւիրեց Իտալիացի անուանի վարպետներ, ինչպէս Չելլիսի, Թիցիանօ, Բրիւնա-Րիչչիօ և Լեօնաւո-սք-Վիլլըի՝ որոնց ձեռքով գեղազարդեց Փօնթէնըպլօյի պալատը : Իսկ Լէօնաուի շինած իր մեծագիր կենդանագիրը, արուեստի գլուխ գործոց մըն է : Նոյնպէս՝ Ֆրանսուա թանկագին ձեռագիրներ գնեց, Ֆրանսական դպրոցը հիմնեց (Collège de France) և անուանի ուսուցիչներ Ֆրանսա հրաւիրելով՝ առատապէս վարձատրեց զանոնք :

Իր օրով փայլեցան Ժակ Բուզէն և Ժեռմէն-Փիլօն պատկերահանները, Ֆիլիպեր-սք-լ'Օրմ և Ժակ-Կուժօն արձանագործներն ու պատկերահանները : Դարձեալ, Ֆրանսուայի օրով և քաջալերութեամբն էր որ Ժաֆ-Բառքիէ

անուանի նաւարկուն, Նոր Աշխարհի մէջ Բանատան և Նոր Երկիրը խուզարկելով՝ իր վեհապետին անունովը տիրեց անոնց :

7. Այս կարեւոր դէպքէն երեք տարի յետոյ մեռաւ Ֆրանսուա Ա. : Իսկ Կարոլոս, անոր յաջորդ Հենրի Բ.ի օրով պատերազմը վերսկսաւ, բայց յաղթուելով՝ վրայ տուաւ Մեց, Թուշ և Վեռսեօն քաղաքները : Նոյնպէս՝ Գերմանիոյ Բողոքականաց հետ ալ արիւնալի պայքարներ մղելէ յետոյ՝ ստիպուեցաւ խղճի ազատութիւն շնորհել : Բայց հակառակ իր ծերութեան, պատերազմելու եռանդը տակաւին չէր մարած, ուստի վերջին անգամ մ'ալ արշաւեց Ֆրանսա, և Մեցի մօտ չարաչար յաղթուելով՝ այս անգամ ուխտեց ալ ևս սուրը պատեանը դնել և մինչև իսկ գահէն հրաժարելով՝ Սպանիոյ մէջ Սուրբ Յուստոսի վանքը առանձնացաւ, ուր, կ'ըսեն թէ մինչև իր մահը (1558) ժամադրօրութեամբ կ'զբաղէր : Կարոլոս քանի մը անգամ ալ Թուրուզ արշաւելով՝ 20,000 է աւելի Գրիստենեայ գերի ազատեց ծովահէններու ձեռքէն և ժամանակի մը համար ապահովեց Միջերկրականի վաճառականութիւնը :

Կարոլոսի ընդարձակածաւալ կայսրութիւնը ժառանգեցին իր Փիլիպպոս Բ. որդին և Ֆերսինսուս եղբայրը : Առաջինին բաժին ինկաւ Սպանիան, Նիպոլիսը, Սսորիև Նահանգները, Միլանի դքսութիւնը և Նոր Աշխարհը : Իսկ Ֆէրատինան ժառանգեց Գերմանիան և Աւստրիոյ տան ստացուածքները, այսինքն՝ Հունգարիոյ և Պոնէմիոյ թագաւորութիւնները :



ԳԼՈՒԽ Գ.

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԳԻՒՏԵՐ

1. Միջին դարու մէջ՝ վեներականացիք ու ձենովացիք, Հնդկաստանի հարուստ բերքերը Արաբաց միջոցաւ և ցամաքի ճամբով կը փոխադրէին Եւրոպա, ինչ որ շատ սուղի կը նստէր: Արդ, քանի որ կողմնացոյցը գտնուած էր, ինքնին կը ծնէր Հնդկաստան երթալու համար՝ ծովային ճամբայ մը գտնելու կարեւոր պէտքը: Այս օգտաշատ նպատակին իրազործման նախաձեռնարկ եղան՝ մինչեւ այն ատեն աննշան մնացած Փորթոկէզք՝ օգտուելով իրենց երկրին աշխարհագրական նպաստաւոր դիրքէն և քաջակերուելով իրենց Հեկտի Բ. Նաւարիո մականուանեալ թագաւորին լաւագոյն արամագրութիւններէն:

Այսպէս, 1412էն սկսեալ՝ Փորթոկէզ նաւարկուներ՝ Ափրիկէի արեւմտ. ծովեզերքին վրայ յաջորդաբար դտան Նուն հրուանդանը, Մասերա և Բանարեան կղզիները, Սեկեկալը. և վերջապէս Դալարի Դրոլսը՝ ուրկէ դէպի հարաւ յառաջանալով՝ 1478-ին հասան մինչեւ Հասարակած: Վերադարձին, այս նաւարկուները իրենց հետ բերին ոսկիի փոշի. փղոսկր. տեղական բոյսեր ու կիւնդանիներ՝ որոնք իրենց հայրենակիցներուն հետաքրքրութիւնն ու ընչասիրութիւնը գրգռեցին:

2. Պառքեյիւնի—Տիւազ.—Այս բազմաթիւ նաւորդներուն մէջ ամէնէն երեւելին եղած է Պառքեյիւնի—Տիւազ նաւապետը, որ 1484-ին, բնական և մարդկային անհնա-

րին դժուարութեանց յաղթելով՝ հասաւ Ափրիկէի հարաւային հրուանդանը զոր անուանեց «Տանջանոց Գլուխ»: Սակայն յետոյ Օհան Բ. փոխեց այս յուսանատեցնող անունը և կոչեց «Բափօ-Տի-Պոնա Էսբէրանձա», այսինքն՝ «Բարեյուսոյ Գլուխ»:

3. Միայն թէ՛ սկսուած այս կարեւոր գործը գլուխ հանելու համար, պէտք էր աւելի խիզախ և հաստատամիտ մէկը, որպէս զի գտնուած ճամբով Հնդկաստան հասնէր: Այս մարդը եղաւ Վասփօ-Տր-Կանա, (գարձեալ Փորթոկալցի) մեծանուն նաւապետը, որ 1497ին երեք նաւով (Բառաւէլ) և ժողովուրդին խանդավառ մազթանքներուն մէջ ճամբայ ելաւ Լիզպոնայէն և հասաւ Բարեյուսոյ Գլուխը: Այս մեծ նաւապետն ալ սոսկալի դժուարութիւններ կրեց՝ մաքաւելով բնութեան կատաղի տարրերուն և իր մարդոց անհամբերութեան դէմ: Վերջապէս, կամա կը մտնէ Հնդկաց ովկէանոս և յաջորդաբար կ'այցելէ Արեւել. Ափրիկէի Մոզամպիկ, Մոնիպագա և Մեշեկե քաղաքները: Այս վերջին քաղաքէն՝ Կամա իր հետ կ'առնէ ուղեցոյց — թարգման Արաբներ և 1498 ին կը հասնի Արեւմտ. Հնդկաստանի Բալիսոլ քաղաքը՝ որովհետեւ (Չամօրին) մեծամեծ պատիւներով կ'ընդունի այս ականաւոր Եւրոպացին և կը խոստանայ առեւտրական ամէն տեսակ դիւրութիւններ ընծայել իր երկրին օւղգակիցներուն: Վասքօ-տր-Կամա յաջորդ տարին վերադարձաւ հայրենիք՝ ուր Էմմանուէլ թագաւորը և ամբողջ աւագանին բացառիկ պատիւներով ընդունեցին այս մեծ քաղաքացին որ, իր հայրենիքին առջեւ կը բանաբ Պարսկաստանի, Արաբիոյ և մանաւանդ՝ մեծահարուստ Հնդկաստանի վաճառականութեան առպարէզը:

Այս առթիւ՝ Էմմանուէլ ինքզինքը անուանեց «Բախդաւոր» և Վասքօ-տր-Կաման ալ «Մեծ Արգոնաւորդ» և Միայն թէ Կամա իր ապերախտ հայրենակիցներուն նա-

խանձին զոհուելով՝ շղթայակապ բանտ նետուեցաւ և ուր մեռաւ սրտին ցաւէն 1524-ին :

Քալիքուդէն յետոյ՝ Փորթոկէզները տիրեցին Կօստանպօլիս, Մալաթիա Թերակղզիին և Մօլմաթիան կղզիներուն և այսպէս՝ ժամանակ անցնելով՝ սկսան առեւտրական յարաբերութեան մէջ մտնել Չինաց և Ճափոնաց հետ :

Աշխարհագրական այս նշանաւոր գիւտերը, որոնք արդի գիտական խուզարկութիւններէն բոլորովին տարբեր և աւելի շահախնդրական նպատակ մ'ունէին, յառաջ բերին Արեւմտ. Եւրոպայի, և մասնաւորապէս Փորթոկալի նիւթական և բարոյական ոսկեղարը որ, կերպով մը փոխանցումն էր Իտալական հասարակապետութեանց մինչեւ այն ատեն վայելած փառքին և հարստութեան :

ԱՄԵՐԻԿԱ ԿԸ ԳՏՆՈՒԻ (1449)

5. Ճենովայի մեծանուն նաւապետ մը, Քրիստափոր-Քոլոմպոս, որ միանգամայն քաջ աստղաբաշխ ու անուանի աշխարհագիր մ'էր, զնահատելով հանդերձ Փորթոկէզներու գտած Հնդկաստանի ծովային նոր ուղին — որոնց գործակից և ուղեկից էր եղած — կը խորհէր և համոզուած էր թէ՛ քանի որ երկիրս կ'որ է, նաւ մը Եւրոպայէն շարունակ դէպ ի արեւմուտք նաւարկելով՝ պիտի կրնար արեւելեան Հնդկաստան հասնիլ : Իր այս համոզումը, ժամանակին տիրող կարծիքին հանդէպ՝ շատերուն կողմանէ ծաղու և անկէժքի առարկայ դարձաւ : Սակայն Քոլոմպոս այս ամէնը արհամարելով՝ նախ զիմեց Ճենովայի Հասարակապետութեան, ապա՝ Ֆլորանսայի, Անգլիոյ և Փորթոկալի՝ որոնցմէ մերժուեցաւ :

իրբեւ խելացնոր ու բախդախնդիր : Ի վերջոյ դիմում ըրաւ Սպանիոյ՝ որու ազնուամիտ Թագուհին Իզապելլա՝ Քոլոմպոսի տուաւ երեք նաւ (Ս. Մառի, Նինա և Փինթա) և 1200 նաւաստի, որոնցմով 1492 Օգոս. 31ին ճամբայ ելաւ Սպանիոյ Փալոս փոքր նաւահանգիստէն :

7. Քոլոմպոս, նախ հանդիպեցաւ Քալիքուդէն կղզիները և ապա, ովկէանոսի անսահման տարածութեան մէջ սուրալով՝ երեք շարթ միօրինակ նաւարկեց : Սակայն Քոլոմպոսի նաւաստիները այս յուսահատ և վտանգաւոր ուղեւորութենէն սարսափահար՝ մահ կ'ըսպառնան իրենց պետին՝ որպէս զի իսկոյն Եւրոպա վերադառնայ : Բայց հաստատամիտն Քոլոմպոս՝ անյողդողդ կը մնայ և կը սրտապնդէ իրենները, որպէս զի հաւատք ունենան իր վրայ և քանի մ'օր ալ համբերեն : Եւ անա, իր տուած պայմանաժամը չլրացած, Հոկտ. 12ի իրիկունը, յառաջընթաց Փինթա նաւէն միարեւան ու ցնծալից աղաղակ մը կը լսուի, «Յամա՛ք, Յամա՛ք» որ արձագանք կը գտնէ միւս երկու նաւերուն մէջ ալ, և նաւաստին ի ծունր իջած, ուրախութեան արցունքներով ներում կը խնդրէ իր հաստատամիտ առաջնորդէն : Եւ իրօք, ոտք կը կոխեն այն ցամաքը, որ Հընդկաստան չէր, այլ Լուիսյան արշիպելագոսի մէկ փոքր կղզին, Կուալախանի, զոր Քոլոմպոս կ'անուանէ Սան-Սալվատոր (Ս. Փրկիչ) և տեղացիներն ալ՝ Հնդկ, կարծելով թէ իրօք Հնդկաստան հասած է : Միայն թէ՛ ասկից չհետեւիր որ Քոլոմպոսի հաշիւը սխալ էր, ինչու որ, անտարակոյս պիտի յաջողէր գտնել բուն Հնդկաստանը, եթէ Ամերիկայի ցամաքը գոյութիւն ունեցած չ'ըլար :

8. Քոլոմպոս յաջորդաբար խուզարկելէ յետոյ Քուպա և Հայիթի բուսառատ և ոսկեշատ կղզիները, Եւրոպա վերադարձաւ 1493ին, այսինքն իր մեկնումէն

7 ամիս և 11 օր յետոյ՝ ուր Ֆէրտինանտ և Իզապէլ, ան- նըման պատիւներով ընդունեցին զինքը՝ իբրեւ մեծ աշ- խարհակալ :

Սպանիոյ վեհապետները նոր տորմիդ մը յանձնեցին Քոլոմպոսի որ նոյն տարին ճամբայ ելաւ Նոր Աշխարհ և ամբողջ Անթիլեանները խուզարկելով՝ անոնց մէջ Սպանիական դրոշն հաստատեց : 1498ին Օրիկնոֆոյի գե- տաբերանը գտաւ և ոտք կոխեց բուն Նոր Աշխարհի այն ցամաքը որ ցարդ իր անունը կը կրէ (Քոլոմպիա) : Միայն թէ՛ այս անգամ Քոլոմպոս չղթայակապ վերադարձաւ Եւրոպա, որովհետեւ իր վատազգի նախանձորդները իբր անհաւատաբիմ ամբաստանած էին զանի Սպանիոյ վեհապետաց : Սակայն Նոր Աշխարհը գտնողը կրցաւ արիարար պաշտպանել ինքզինքը այդ ամբաստանու- թեանց դէմ և 1502ին՝ չորրորդ ուղեւորութենէ մը յե- տոյ մեռաւ յաջորդ տարին (1503) և կտակեց որ միեւ- նոյն չղթաներով թաղեն զինքը, իբր յաւիտենական նախատինք այն ապերախտ Սպանիոյ՝ որու նոր և մե- ծահարուստ աշխարհ մը նուիրած էր : Քոլոմպոս, նախ թաղուեցաւ Սպանիոյ Վալեստոյիս քաղաքը՝ ուրկէ 30 տարի յետոյ՝ թէ՛ իր և թէ Տիեկո որդւոյն ոսկորները փոխադրեցին Սան-Տոմիկիկո կղզւոյն Մայր Եկեղեցին :

9. Քոլոմպոսի սկսած գործը շարունակողներ չը- պակսեցան : Ն սխ Ամերիկոս-Վեսպուչչի Իտալացին՝ չորս անգամ Նոր Աշխարհ ճամբորդելով՝ անոր մասին գըրա-ւոր մանրամասն տեղեկութիւններ ու քարտէսներ բե- րած ըլլալուն համար, շատերէն այնպէս կարծուեցաւ թէ Նոր Աշխարհի բուն գտնողը այս մարդը եղած ըլ- լայ և հետևաբար իր անունով ԱՄԵՐԻԿԱ կոչուեցաւ, ինչ որ՝ անիրաւութիւն մ'էր Քոլոմպոսի յիշատակին :

Աշխարհ-Քապրայ փորթոկալցին՝ 1500ին ՊՐԱ- 2ԻՂԻԱՆ գտաւ .

Ֆրանսուա-Ալմեիսա և Ալպուրկերֆ՝ Ասիոյ և Ովկէ- անիոյ մէջ, փորթոկէզեան կայսրութիւնն ընդարձա- կեցին .

Պաչոյա՝ Բալնանայի պարանոցն անցնելով, առա- ջին անգամ ինքը տեսաւ Խաղաղական Ովկեանուը 1513 ին :

Կոլիմալլա, 1512ին գտաւ ՄԵՔՍԻԿԱՆ .
Ֆերնան-Քորթեզ՝ 1521ին՝ ՄԵՔՍԻԿԱՅԻ կը ատրէ .

Փորթոկէզ Մակիլլան նաւապետը, նոյն տարին, ա- ռաջին անգամն ըլլալով կ'անցնի Հար. Ամերիկայի այն նեղուցէն որ այժմ իր անունը կը կրէ և ինքը կ'ըլլայ աշխարհիս շրջանն ընող առաջին Եւրոպացին :

Ֆրանչեսկո-Բիզարո, 1531ին ԲԵՐՈՒՆ, իսկ Աշխարհ՝ կը գտնէ 2ԻՂԻՆ :

ԳԼՈՒԽ Դ.

ՎԵՐԱՇՆՈՒԹԻՒՆ (RENAISSANCE)

1. Մինչդեռ ձենովացի մը Նոր Աշխարհ կը գըտ- նէր և բազմաթիւ նաւորդներ՝ մարդկութեան նորանոր երկիրներ կը ծանօթացնէին, մինչդեռ համազգային վաճառականութիւնը անսասման թռիչ մը կ'առնէր և պատմութեան առջև նոր և ընդարձակ ասպարէզ մը կը բացուէր . Եւրոպա, կութթէնպէրկի հրաշալի գիւտին շնորհիւ՝ լուսոյ և յառաջդիմութեան փառաւոր շըր- ջան մը կը թեւակոխէ :

2. Ինչպէս տեսանք, Կ. Պոլսոյ առումէն յետոյ (1453), բազմաթիւ Յոյն ընտանիքներ գաղթեցին Իտալիա՝ իրենց հետ տանելով Հելլէն մատենագրութեան թանկագին և անսգիւտ ձեռագիրները որոնք քիչ յետոյ տպագրուելու բախշը պիտի ունենային: Իտալիա, արդէն Մէտիչեան գերդաստանին օրով սկսած էր զըրական շարժում մը, որ երթալով ողբուորուեցաւ և վերջապէս ծնունդ տուաւ տյն հոյակապ շրջանին, որ իրաւամբ կոչուած է վերածնութիւն:

3. Իտալական Գրականութիւն. — Հռոմայ Պապերէն ոմանք և Իտալացի իշխաններ՝ վեհանձնօրէն կը սատարէին իրենց ժամանակի մատենագրաց և բանաստեղծներուն: Մեսիչեսան Կոզմա և Փառաւորն Լաւրենսիոս, մեծ աաղանդները արժանապէս վարձատրելով՝ միւս կողմանէ ալ իրենց ծախքով նորանոր դպրոցներ ու կաճառներ կը հիմնէին: Լաւրենտիոսի որդին Լեոն Ժ. նշանաւոր Պապը (1513-1521) այնպիսի մեծանձնութեամբ մը պաշտպան կանգնեցաւ իր ժամանակի այս իմացական շարժումին և անոր հանձարեղ գործիչներուն, որ իր դարը իր անունով և շատ իրաւամբ կոչուեցաւ Լեոն Ժ. ի ԴԱԲ:

4. Իտալիա արդէն ԺԳ. դարուն երկու մեծ բանաստեղծներ ունեցած էր. Տաևդի և Բեդարֆա: Իսկ ԺԶ. դարուն փայլեցան հետեւեալները.

Արիոսո (1474-1533), որու գլ. գործն է «Կատաղին Ռօլան» անուն քերթուածը:

Դասո որու գլխաւոր գործն է «Նրուսաղէմ Ազատեալ», (1544-1595). Նրեւելի պատմագիրներ էին՝

Կիչաւսիևի (1482-1540), որ գրած է Իտալիոյ ԺԶ. դարու պատմութիւնը:

Մաֆիավիլլի (1469-1529) որ թէև իր ժամանակի լաւագոյն իտալերէնը գրողն էր, սակայն իր սկզբունք-

ները դատապարտելի եղած են (Մաքիավէլութիւն): Քրած է «Իշխանք» անուն գործը

Գեղարուեստից մէջ Իտալիա փայլեցաւ անբաղդատելի կերպով և յառաջ բերաւ ճարտարապետական ըլլորովին նոր ոճ մը, որ էր խառնուրդ Գոթականին և նորին, բայց աւելի վայելչագեղ, զարդարուն և վեհաշուք:

Պրուենդիսի (1378-1446), շինեց Բիդդիի հռչակաւոր պալատը՝ Ճիօրեկցայի Մայր եկեղեցւոյն գմբեթը և որու յար և նմանը շինեց յետոյ Միքէլ-Անձէլօ, Հռոմի Ս. Պետրոս եկեղեցիին վրայ:

Պաւլսնի (1444-1514), պատրաստեց յատկագիծերը Վատիկանի պալատին, Ճիօրէնցայի Մկրտատան, Հռոմի և ուրիշ բազմաթիւ եկեղեցիներու որոնք կը մնան իբրև փառաւոր յիշատակարաններ՝ Քրիստոնէական ճարտարապետութեան:

Նկարչութեան մէջ ալ, Իտալիա աննախընթաց կատարելութեան մը հասաւ: Արդէն ԺԳ. դարուն, Ճիօլանի-Չիմսպուե և Ճիօրթօ՝ սկսած էին իրենց նըկարներուն աւելի բնական և կենդանի հանգամանք մը տալ: Իսկ երբ ԺԵ. դարուն իւղաներկը զանուեցաւ, այն առեն է որ երեւան եկան Իտալիոյ մեծագոյն վարպետները:

Միքէլ-Անձէլօ (1474-1564), որ էր նշանաւոր ճարտարապետ, քանդակագործ և միանգամայն նկարիչ, այնպէս որ կարելի է ըսել թէ՛ վերածնութեան դարու ամէնէն հոյակապ հանձարը եղած է: Իբրև նըկարիչ՝ իր գլուխ գործոցն է վերջին Դասասանը, իբր արձանագործ՝ արտագրեց Մովսէսի հսկայ արձանը, և վերջապէս՝ իբրև ճարտարապետ — քանդակագործ՝ շինեց Ս. Պետրոսի փառաւոր կաթողիկէին գմբեթը:

ՌԱՅԱՅԷԼ (1483-1520), աննման պատկերիւն, որ

իր գործերուն մէջ դրոշմած է փափկութիւն, բնականութիւն և շնորհ: Իր գլխաւոր արտադրութիւններն են՝ Տիրամայր, Այրախրայութիւն և Կուսակ:

Թիգիանո (1477-1576), բնիկ Վենետկեցի. իր գլուխ գործոցներն են՝ վերափոխում, Ս. Պետրոս, Աստղիկ, Տերունական ընթրիք ևն:

Լեօնաո-սը-Վիկնյի (1452-1519), ծնաւ ի Ֆիորէնցա: Իբր գլուխ գործոց ունի Տերունական ընթրիք: Լէօնաո, փայլած է նաև իբրև ճարտարագետ և քանդակագործ:

Գորհնիսիո (1404-1534), Ռաֆայէլի սիրահար ու հետեւող մը եղած է:

ԳԵՂԱՐՈՒՍՏՔ Ի ՖՐԱՆՍԱ

Իտալիա՝ Գեղարուեստից մէջ Եւրոպական արդէ ազգերուն, բայց մասնաւորապէս Ֆրանսայի վարպետը եղաւ: Ֆրանսուա Ա. իր արքունիքը հրաւիրեց Լեօնաո-սը-Վիկնյին, Անտոէ ճեղ-Սորթն և Պեկլեկոլո-Չեյլիե-րեւելի քանդակագործը՝ որոնց ձեռքով պճնազարդեց Ֆոնթենըպորտի, Սեն Ժեռմէնի և Համպոլի դղեակները: Միեւնոյն ժամանակ երեւելի իշխաններ ալ թագաւորին հետ կը մրցէին՝ այս մեծ վարպետներու ձեռքով հրաշակերաններ արտադրել տալու: Այսպէս՝ Իտալացի արուեստագէտներու մրցակից հանդիսացան՝ Բիլո-Լեփո, Ֆիլիպեո-Տըլլոմ ճարտարագետները, Ժակ-Կոմսոն արձանագործը և Պեռնաո Բալիսի տաղանդաւոր անօթագործը:

Մատենագրութեան մէջ փայլեցան Ռոնաո (1524-1535), Գիլան-Մաո (1495-1544), Ռալլի և Ամիո

որոնք Ֆրանսական գրականութեան հիմնադիրները եղան:

6. Գերմանական լեզուն տակաւին կազմակերպուած չըլլալուն Ուրիխ՝ լատիներէն, իսկ Երազմոս՝ Հոլանտերէն լեզուաւ գրեցին:

Սպանիա ունեցաւ իր Սերվանդիսը՝ որու Գլ. գործն է Տոն-Գիշօք անուն՝ ասպետական կեանքէ հետաքրքրաշարժ վէպը:

Փորթուկալ կը պարծէր իր Քալոսկեսի մատենագրով որու գլխաւոր գործն է՝ Լուսիակամի՝ որով կը ներբողէր իր հայրենիքին փառքը՝ իբր արդիւնք աշխարհագրական մեծամեծ գիւտերու:

Գերմանիա, իբր արուեստագէտ ունեցաւ Հորպեկ համբաւաւոր նկարիչը՝ որ Անգլիոյ Հէնրի Ը. թագաւորին գնահատման արժանացաւ: Իսկ Գերմանական նկարչութեան հայրը կը համարուի Ալպերդ-Տիւրեր:

ԳԻՏՆԱԿԱՆՔ

7. Միեւնոյն ժամանակ գիտութիւններն ալ սկսան ծաղկիլ: Կոպերնիկոս անուն Լէ՛ն աստղաբաշխը (1473-1543), հաստատեց թէ՛ երկիրս է որ կը շարժի Արեւին շուրջը՝ և թէ այս վերջինն է անշարժ, վարդապետութիւն մը, որ թէև բոցայայտ ճշմարտութիւն, բայց իր ազրած տղէտ ժամանակին մէջ կրնար մահուանը պատճառըլլալ՝ եթէ համարձակէր զայն հրատարակութեան տալ:

Գալլիլէոս (1564-1642), իտալացի գիտուն. չափագէտ և աստղաբաշխ, ծնաւ Բիզանի մէջ: Գտաւ ճօճանակի օրէնքները, ջրաբաշխական կշռորդը, ջերմաչափը, ծանրութեան օրէնքը, հեռագրիտակը, երկրի թաւալումը ևն: Սակայն Գալլիլէոս, Հաւատաքննու-

Թեան բոցերուն մատնուելու վախով՝ իր այս վերջին սկզբունքը իբր հերետիկոսութիւն յետս կոչելու ստիպուեցաւ, յաճախակի կրկնելով. «Եւ սակայն կը շարժի»
E pur si muove!

Թիֆո-պրնահե (1546-1601), Դանիացի նշանաւոր աստղաբաշխ, որ Պտղոմէոսի և Կոպերնիկի դրութեան ընդմիջումը տարբեր ուղղութեան մը հետևեցաւ կարեւոր զննութիւններ կատարելով: Իր աշակերտը եղած է անուանին Քեփլեր Գերմանացին:

Գ. Լ. ՈՒԻ Ե.

ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԹԻՒՆ (RÉFORME)

1. Միջին Դարու մէջ համակրօն էր Եւրոպա: Սակայն պարագաներն այնպէս բերին, որ Ժ.Ձ. դարուն Մեծ Հերձուած մը տեղի ունենար: Ասոր պատճառները երկուք էին:

Ա. — Մարդկային մտաց զարգացումը, որ կատարուեցաւ Տպագրութեան գիւտին և մատենագրական գրուածոց շնորհիւ: Իսկ երկրորդ պատճառը՝ նոյն իսկ եկեղեցւոյ մէջն էր:

Զ. Եկեղեցին կորուսած էր իր առաքելական նախնիին պարզութիւնը: Պապերը՝ հոյակապ արքունիքներու մէջ կը բնակէին՝ ունենալով աշխարհական վեհապետի մը ամէն տեսակ նիւթական ոյժերն ու վայելքները: Խաչէն աւելի սուր՝ և օրհնութենէ աւելի՝ բանադրանք

կը գործածէին: Եկեղեցւոյ պաշտօնեաները իրենց վարած զեղխ ու ապականեալ կեանքով՝ մեծ գայթակղութիւն յառաջ բերած էին ժողովուրդին մէջ՝ որ սկսած էր ուժանալ եկեղեցիէն և անոր պաշտօնեաներէն:

3. Նոյն իսկ, Հռոմէական եկեղեցւոյ մէջ հեղինակութիւն ճանչցուած նշանաւոր կղերականներ, սրտի դառնութիւնով կը խոստովանէին այս ողբալի վիճակը, և դարման ու բարեկարգութիւն կը պահանջէին՝ եկեղեցին անվրիպելի անկումէ մը փրկելու համար:

4. Մարսիոս-Լուսեր (1483-1546). — Գործերն այս ցաւալի վիճակին մէջ էին, երբ Լեոն Ժ. Պապը. Հռոմի Ս. Պետրոս եկեղեցիին շինութիւնը իր օրով կարենալ աւարտելու նպատակաւ՝ սկսաւ դրամով մեղաց թողութիւն վաճառել և այս հակաքրիստոնէական տուրեւառին պաշտօնը յանձնեց Դուրիսիլեան կրօնաւորներուն՝ որոնք նախ զացին Գերմանիոյ հարուստ քաղաքները:

Այս միջոցին կ'ապրէր Օգոսիսեան կարգէն նշանաւոր և մաքրակրօն արեղայ մը, Մարսիոս-Լուսեր, որ ծնած էր Սաքսոնիոյ Այսխայիէ քաղաքը: Աղքատ հանքագործի մը զաւակ, որ Օգոսիսեան վանքի մը մէջ առաւ իր ուսումը և ա'յնքան բացառիկ տաղանդ և ընդունակութիւն մը ցոյց տուաւ որ զինքը վիրքիւնպիսի համայնարանին մէջ՝ Ատոուածաբանութեան և Իմաստասիրութեան ուսուցիչ կարգեցին: Իբրեւ Օգոստինեան կրօնաւոր, Լուսեր իր միաբանութեան կողմէ իբրեւ պատգամաւոր, պաշտօնով Հռոմ ալ այցելեց և անա այս առթիւ աւելի մօտէն և սրտի մորմոգումով տեսութէ ո՛ր հասած էր եկեղեցին ու եկեղեցականութիւնը:

5. Երբ, մեղաց թողութեան վաճառականները Գերմանիա եկան, Լուսեր, ի դիմաց ամբողջ կաթոլիկ ողջախոհ աշխարհի և յանուն Քրիստոնէութեան պատուոյն, սկսաւ բուռն կերպով բողոքել այս նախատինքին դէմ: Բայց

միայն ասով չբաւականացաւ Լուտեր, այլ ազգուապէս բողոքեց նաեւ Պապին գլխաւորութեան, Գաղսնի խոստովանութեան, Կղերին անուրիութեան. Վանական կենցաղին, Սուրբերու պատկերաց երկրպագութեան և այն ամէն զեղծումներու դէմ, որոնք եկեղեցւոյ հիմերը քանդել էին: Լուտն ժ. նախ սկզբան կարեւորութիւն չտուաւ Լուտերի այս կրակոտ ցոյցերուն՝ ըսելով թէ «Արեւոյայի կռիւ մ'է»։ Բայց տեսնելով որ վտանգը ընդհանուր հանգամանք մը կ'առնէ և Լուտերի գաղափարներուն համամիտ ստուար կուսակցութիւն մը կը կազմուի, բանադրանաց թուղթ մը զրկեց: Լուտեր՝ Վիթթէմպերկի հրապարակին մէջ հանդիսաւոր կերպով այրեց այդ հրովարտակը և ինքքզինքն անկախ հռչակելով Պապական գերիշխանութենէ՝ յայտարարեց թէ միայն Ս. Գիրքը կը ճանչնայ իրեն առաջնորդ:

6. Գերմանիոյ կայսրը, Կարոլոս Ե. Որևն քաղաքին մէջ եկեղեցական ժողով մը գումարեց՝ ուր հրաւիրուեցաւ նաեւ Լուտեր՝ որպէս զի իր գայթակղական վարդապետութիւնները յետս կոչէ: Լուտեր ներկայացաւ, բայց փոխանակ իր սկզբունքներն ուրանալու, արիւթար պաշտպանեց զանոնք՝ անդիմադրելի փաստեր յառաջ բերելով Ս. Գիրքէն՝ որու ոգիէն ա՛յնքան հեռացած էր կաթոլիկ եկեղեցին: Անտարակոյտ, Լուտեր ալ ժան-Հուսի և անոր համամիտներուն տխուր վախճանը պիտի ունենար, եթէ ժողովէն մեկնած պահուն, մուրեւանդ խուժանին դէմ զինքը չպաշտպանէր հեծելազօրաց գումարտակ մը:

7. Լուտեր իր պաշտպանին, Սաքսոնիոյ Ֆրէսերիկ կայսրընտիրին խորհրդով՝ առանձնացաւ Վարդպուրկի ամուր դղեակը՝ ուրկէ արձակեց իր ամէնէն մահացու հարուածները Պապականութեան դէմ, դարձեալ հոն է Լատիններնէ Գերմաներէնի թարգմանեց Ս. Գիրքը որ

իր հայրենակիցներուն համար եղաւ դիւր հասկանալի և լուսատու առաջնորդ մը:

Սաքսոնիոյ կայսրընտիրէն ի զատ՝ Գերմանացի իշխաններ ալ կը պաշտպանէին Լուտերն ու անոր վարդապետութիւնները երկու պատճառաւ, նախ, պապական ազդեցութիւնը պիտի տկարանար՝ ի նպաստ քաղաքական իշխանութեան, երկրորդ՝ եկեղեցիներու և վանքերու հարուստ կայուածները իրենց և ժողովուրդին ազքատ դասերուն պիտի փոխանցուէին:

8. Լուտեր, Հռոմէական եկեղեցւոյ ծէսերն ու արարողութիւնները մերժելով՝ եոթը խորհուրդներէն ալ՝ միայն Մկրտութիւնն ու Հաղորդութիւնն ընդունեց՝ աւելի ընդարձակ բաժին մը տալով Ս. Գրոց ընթերցանութեան և մեկնութեան: Իրաւ է որ Լուտերի ինչինչ վերապահումները Ս. Գրոց ազւոյն հակառակ են, բայց այս պարագան մասամբ կ'արդարանայ՝ երբ աչքի առջև ունենանք իր ապրած դարուն եկեղեցականութեան ծայրահեղ գայթակղութիւնները:

9. Լուտերի վարդապետութիւնը քիչ առնէն տարածուեցաւ Գերմանիոյ մէջ՝ հակառակ կաթոլիկ կուսակցութեան ընդդիմութեան: Կարոլոս Ե. Ֆրանսայի և Օսմանցւոց դէմ պատերազմի զբաղած ըլլալով՝ հարկադրուեցաւ Շիփիի ժողովին մէջ՝ Լուտերի վարդապետութեան հետեւողներուն խղճի ազատութիւն տալ, պայմանաւ որ իրենք այդ վարդապետութիւնը չ'տարածեն: Լուտերականք բողոքեցին այս կաշկանդումին դէմ և անա այս պատճառաւ է որ կոչուեցան ԲՈՂՈՒՔԱԿԱՆ (1529)

Յաջորդ տարին (1530), Բողոքականք, Լուտերի բարեկամ Մեյսնիքոն աստուածաբանին միջոցաւ՝ Աւիսպուրկի Աւագաժողովին ներկայացուցի՝ իրենց դաւանութեան հանգանակը որ կոչուեցաւ Աւիսպուրկեան խոստովանութիւն:

Լուտեր մեռաւ 1546ին, 63 տարեկան, ամբողջ Գերմանիան խռովեալ վիճակի մը մէջ թողլով: Լուտեր իր վարդապետութեան հետեւող երեւելի աստուածաբաններ ալ ունեցաւ, որոնք սակայն իր բուն նպատակէն շեղելով՝ տարբեր ազանդներ կազմեցին: Այսպէս՝ Զուիցերիա ունեցաւ իր Զլլիխկլը և Ֆրանսա՝ իր Կալվինը: Այս վերջինին վարդապետութիւններուն հետեւեցան նաև՝ Հոլանտա և Սկոտլանդ:

ԳԼՈՒԽ Զ.

ԿՐԾՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

1. Բողոքականութեան պատճառաւ՝ հին ու նոր եկեղեցւոյ հետեւողներուն միջև ծագած կրօնական պատերազմները շատ երկար ու արիւնալի եղան:

Ա. ՖՆԱՆՍՍՍԻ մէջ գրեթէ 40 տարի տեւեցին այս պատերազմները՝ մինչև որ Պուրպոնեան ընտանիքէ Հենրի Դ. նշանաւոր թագաւորին օրը, երբ 1598ին Նանքի նշանաւոր, հրովարտակով խղճի ազատութիւն շնորհեց ֆրանսայի բողոքականաց,

Կրօնական այս պատերազմներուն և կարողութիւն իշխանութեան օրով է որ տեղի ունեցած է Ս. Բարթողոմէոսի կոտորածը հետեւեալ պարագաներուն մէջ:

Անշափահաս թագաւորին խնամակալուհի կարգուած էր իր մայրը, մոլեռանդ կաթոլիկ Մէտիչեան Մարիամ, որ կիզեանց ազգատոհմին թելադրութեամբ՝ Ֆրան-

սայի բողոքականաց դէմ կազմեց դժոխային դաւադրութիւն մը, ինչ որ տեղի ունեցաւ 1572 Օգոս. 23ին. Ս. Բարթողոմէոս առաքելոյն տօնին օրը. երբ առաւօտեան ժամերգութեան զանգակները կը հնչէին՝ իբր նշան աղետալի գործին:

Ամբողջ Բարիզի մէջ և գաւառները գտնուած հազարաւոր ֆրանսացի բողոքականներ այս անլուր մոլեռանդութեան զոհ գացին՝ և այսպէս ֆրանսական պատմութիւնը ամօթալի էջերով արատաւորուեցաւ:

Բ. ՊԵՂՃԻՔԱ և ՀՈՂԱՆՏԱ, որոնք Ստրիև Նա. հանրներ անուշով Սպանիական տէրութեան մէկ գաւառն էին, Բողոքականութիւնն ընդունելով մերժեցին Սպանիոյ տիրապետութիւնը և կազմեցին Միսսիսիպի Նահանգաց Հասարակապետութիւնը 1581ին, Այս թուականէն ի վեր՝ Հոլանտա սկսաւ հսկայաքայլ յառաջդիմել ծովային վաճառականութեան մէջ, այնպէս որ, տէր եղաւ Փորթոկէզեան Հնդկաստանի ու Եւրոպայի վաճառականութեան:

Գ. ՍՔԱՆՏԻՆՍԻԻԱ (Շուէտ, Նորվեկիա և Տանըմարքա), Քրիստիան Բ. ի օրով և Կիւսթաւֆ-Վալդա անուանի քաղաքացիին գլխաւորութեամբ տեղի ունեցած քաղաքական յեղափոխութենէն յետոյ ընդունեց բողոքականութիւնը ու եղաւ Եւրոպայի կարեւոր տերութիւններէն մէկը (1529):

2. Ինչպէս օրինակներով տեսանք, Լեւոն Ժ. ի կարծածին պէս «Աբեղայի աննշան կռիւ մը» չէ եղբր Լուտերի բարձրացուցած բողոքի ձայնը, ընդհակառակը, ժամանակին ոգւոյն և նոյն իսկ Արեւմտ. Եկեղեցւոյ մէկ անխուսափելի պահանջումն էր ան՝ որու արձագանգ տուին՝ Եւրոպայի ամէնէն զարգացած ֆրիստոնեայ ազգերը: Պապութիւնը ուշ զգաց իր սխալը և կորուսած

դիրքը վերահաստատելուն պատակաւ, իր պաշտպանութեան տակ կազմեց կրօնական նոր միաբանութիւններ՝ որպէս զի մոլորեալները!!! կրկին ուղղափառութեան հրաւիրեն: Ասոնց մէջ ամէնէն երեւելին եղաւ Յիսուսեան (Jésuites) ընկերութիւնը՝ զոր հիմնեց 1534ին՝ Իզնասիոս-Լոյօրա Սպանիացի կրօնաւորը:

3. Այս նշանաւոր միաբանութեան գործակալներուն պաշտօնն էր քարոզել կաթոլիկութիւն, բայց մանաւանդ՝ մանկութիւնը դաստիարակել իրենց սկզբունքներուն համաձայն եղանակաւ մը: Հրատակուած կամ Զօրապետ կը կոչուէր իրենց պետը՝ որու ստորակարգեալները ամենակոյր հպատակութեամբ և մեքենայօրէն պարտաւոր էին հնազանդիլ անոր հրամաններուն, նոյն իսկ եթէ ոճրագործութիւն ըլլար յանձնարարուածը: Այս գարշելի ընկերութեան համար անմեղ միջոցներ էին՝ նենգութիւն. խորամանկութիւն, տուն և պատիւ կործանել և վերջապէս ամէնէն դատապարտելի մեքենայութիւնները՝ կարենալ իր նպատակին հասնելու համար: Եւ արդէն իր նշանաբանը և սկզբունքն էր հետեւեալ անբարոյական խօսքը «Նպատակը միջոցը կ'արդարացնէ»: Այս ամէն պատճառներով, ձիգուիթները եւրոպայի նոյն իսկ ամէնէն մոլեռանդ կաթոլիկ երկիրներէն քանի՛ քանի՛ անգամներ արտաքսուեցան, և սակայն աշխարհի ամէն մասերուն մէջ տակաւին մինչեւ այսօր գոյութիւն ունին, թէ և անզօր ու երեսէ ինկած են:

ԲՈՂՈՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԱՆԳԼԻՈՅ ՄԷՋ

4. Բողոքականութիւնը ամէնէն ուշ և ամէնէն աւելի մեծ դժուարութեամբ մուտ գտաւ հաստատամիտ և աւանդամուլ Անգլիոյ մէջ՝ Հենրիկոս Ը. Թագաւորին օրով:

Ֆրանսուա Ա, Թագաւորին և Գերմանիոյ Կարոլոս Ե. Կայսեր ժամանակակից Հենրիկոս Է. ի որդին էր Հենրիկոս Ը. որ իբր մոլեռանդ կաթոլիկ, Լուտերի վարդապետութեան դէմ խստիւ հակառակեցաւ ի սկզբան: Սակայն պարագաներն այնպէս բերին որ, քիչ յետոյ նոյն իսկ կաթոլիկ եկեղեցւոյ ամենէն մեծ թընամին դառնար: Հենրիկոս պաճառեց Կղեմէս Է. Պապէն, որպէս զի իր կնոջ Արակոնացի Կասարիմէի հետ ունեցած 18 տարուան ամուսնական միութիւնը լուծելով՝ վերստին ամուսնութիւն արտօնէ: Պապին մերժողական պատասխանին վրայ զայրացած, Հենրիկոս, 1534ին, խորհրդարանին միջոցաւ ջնջել տուաւ Պապին գերիշխանութիւնը և ինքն առաւ «Պե՛տ՝ Անգլիական եկեղեցւոյ» տիազօրը: Նոյնպէս՝ փակել տուաւ վանքերն ու մենաստանները և անոնց անազին հարստութիւնները յարժուինս գրաւեց: Այս դէպքերուն յաջորդեցին կաթոլիկ Անգլիացիներուն դէմ սոսկալի հալածանքներ որոնցմէ շատ մը ահաւաւոր անձինք զոհ գացին, յանձն չառնելով բանադրեալ Թագաւոր մը եկեղեցւոյ պետ ընդունիլ:

5. Հենրիկոսի կազմած Անգլիքան եկեղեցին՝ տեսակ մը խառնուրդ էր կաթոլիկութեան և բողոքականութեան, կամ ուրիշ կերպով, Հենրիկոս, պահելով հանդերձ կաթոլիկ եկեղեցւոյ ծիսական և արարողական արտաքին ձևերը, ինչպէս նաեւ եպիսկոպոսական աստիճանները, բողոքականութեան հոգին կը դնէր անոր մէջ՝ ինքն ըլլալով պե՛տ՝ Անգլիքան եկեղեցւոյ որ անհամեմատ կերպով ստորադաս է քաղաքական իշխանութեանէն: Հենրիկոս Ը. Անգլիոյ վեհապետաց մէջ առաջինը եղած է «Թագաւոր Իրլանտայի» տիազօրը կրող:

Այս դէպքերէն յետոյ, Հենրիկոս յաջորդաբար վեց անգամ ամուսնացաւ և մեռաւ 1547ին, 56 տարեկան:

Անգլիոյ առեւտնութեան փառաւոր հանդէսին լուսավա-
ռութիւնը եղած է» : Արեւտայի կործանումը՝ բողոքա-
կանութեան վերջնական յաղթանակն էր կաթոլիկու-
թեան դէմ : Այս աղէտէն անմիջապէս յետոյ կ'սկսի սն
կումը Սպանիոյ քաղաքական գերակշիռ ազդեցութեան
և ծովային զօրութեան՝ որոնք կը փոխանցուին Անգլիոյ :

Դատապարտելի քանի մը արարքներէ ի զսո՛՛ Ե-
ղիսաբէթի իշխանութիւնը քաղաքական, անտեսական
և գրական տեսակէտներով՝ մեծապէս օգտակար եղաւ
Անգլիոյ համար : Եղիսաբէթ, թէև բացարձակ իշխանու-
թիւն մը վարեց, բայց զայն գործածեց երկրին մեծու-
թեան ի նպաստ : Իր օրով, Անգլիոյ ծովային զօրու-
թիւնը և քաղաքական ազդեցութիւնը պատկառանք
կ'ազդէին բովանդակ Եւրոպայի : Արտաքին վաճառա-
ւականութիւն, գաղթականութիւն, ձեռարուեստ և
ճարտարութիւն զգալի կերպով յառաջդիմեցին, մանա-
ւանդ՝ երբ Հոլանտացի արհեստաւորներ՝ կրօնական հաւա-
ծանքներու պատճառաւ ապաստանեցան Անգլիա՝ ուր
ծաղկեցուցին նորը հիւսուածագործութեան շատ մը
ճիւղերը : Այս թագուհիին օրով՝ Անգլիքան Եկեղեցին
իր վերջնական կազմակերպութիւնն ստացաւ : Դարձեալ,
Եղիսաբէթի փառաւոր շրջանին մէջ է որ փայլեցաւ
Անգլիոյ մեծագոյն և անմահ բանաստեղծը Շեքսպիր
իսկ Յրանստա-Պաքօն հռչակաւոր իմաստասէրը փոր-
ձառական մէթոտը գտաւ :

ԱՆԳԼՈՅ ՄԵՍ ՅԵՂԱՓՈՒՍԻՅԻՒՆԸ
(1603 — 1688)

1. Եղիսաբէթի յաջորդեց Մառի-Սղուարդի որդին
և Հենրիկոս է. ի թուր Յակոբ Ա. որմէ սկսաւ Սղուարդ-
եանց հարստութիւնը և ինքը եզաւ թագաւոր Անգլիոյ

և միանգամայն Սլովաիոյ : Սակայն պատմութեան մէջ
քիչ տեսնուած է կառավարելու այնքան անկարող վե-
հագեատական ընտանիք մը, ինչպէս էին Սղուարդեան-
ները : Որքան կորովամիտ ու պատկառազդու եղած էր
Եղիսաբէթ, նոյնքան ալ թոյլ և անխորհուրդ էր իր յա-
ջորդը Յակոբ Ա. այնպէս որ, ժամանակակից պատմա-
գիրները իրաւամբ ըսած են թէ «Թագաւոր մըն էր Ե-
ղիսաբէթ, մինչդեռ Յակոբ Ա. թագուհի մը եղաւ» :

2. Ինչպէս տեսանք, Թիւտորեանները Անգլիոյ մէջ
հաստատած և ամրապնդած էին Անկլիխան կրօնը, սա-
կայն կարեւոր մաս մը կը կաղմէին նաեւ Երիցական
բողոքականները՝ որոնք միմիայն իրենց ընտրած Երեց-
ներուն իշխանութիւնը կը յարգէին : Արդ, Անգլիոյ թա-
գաւորը, իբրեւ երկրին տիրող կրօնին պետը, ինքը կը
կարգէր վիճակային եպիսկոպոսները : Ուրեմն անոր այս
իշխանութիւնը արհամարելը՝ ապստամբութիւն կը նշա-
նակէր :

3. Երիցականներէն ի զստ, Անգլիոյ մէջ կային
նաեւ Մաքսիքոն (Puritans) բողոքականներ որոնք
երիցականներուն հետ՝ Անգլիոյ ժէ. դարու պատմու-
թեան մէջ կառեւոր դեր մը կատարելու կոչուած էին :
Յակոբ Ա. իր թոյլ և անխորհուրդ ընտելութեան կը
միայնէր նաեւ Աստուածաբանական խնդիրներու ալ
խառնուելու ծանծաղամտութիւնը, այնպէս որ, ժողո-
վուրդը զինքը հեզնելով «Պատուելի Յակոբոս» կ'ոնուա-
նէր : Իր անձին դէմ՝ կազմուած մէկ դաւադրութիւնը
առիթ բռնելով՝ սկսաւ սոսկալի հալածանք հանել կա-
թոլիկներուն դէմ : Ո՛չ միայն կառավարական պաշ-
տօններէ վտարեց զանոնք, այլ և բացարձակապէս ար-
գիլեց Մայրաքաղաքին մէջ անոնց բնակութիւնը : Մի-
եւնոյն բռնական միջոցն ի գործ դրաւ նաեւ Մաքրա-
կրօններուն դէմ՝ որպէս զի օտիպուին Անգլիքան կրօնն

ընդունիլ և երեք անգամ ալ խորհրդարանը փակեց :

Յակոբ Ա. մեռաւ 1625ին, իր որդւոյն իբր ժառանգութիւն ձգելով խռովեալ պետութիւն մը :

4. Կարոյոս Ա. (1625-1649). — Յակոբ Ա. ի յաջորդեց իր որդին Կարոյոս Ա. որ փոխանակ անցեալէն խրատուելու, ինքն ալ ճիշտ իր հօրը անխոհեմ ընթացքին հետեւելով՝ մեծամեծ խռովութիւններու տեղի տուաւ : Նախ, սոսկալի հալածանք մը հանեց ոչ Անկլիքան բողոքականներուն դէմ, յետոյ ժողովուրդին վրայ քմածին ու ծանր տուրքեր դրաւ և փորձեց Սահմանադրութեան մէջ իրեն նպաստաւոր փոփոխութիւններ մտցնել : Այս բաւական չէր, Կարոյոս իր Սրբեփփըրդ բռնաւոր պաշտօնէին խորհրդով շարունակ 11 տարի խորհրդարանը չգումարեց և Los մոլեռանդ արքեպիսկոպոսին թելադրութեամբ՝ Մաքրակրօն բողոքականաց ու Երիցական Սկովտիացիներուն դէմ պատերազմի ձեռնարկեց : Կարոյոս, այս դժուարին կացութեան մէջ ստիպուեցաւ խորհրդարանը գումարել՝ որպէս զի պատերազմը շարունակել կարենալու համար դրամական վարկ մը քուէարկել տայ : Ահա Երկարատեւ կոչուած այս պատմական խորհրդարանն էր որ միապետութիւնը տապալելով՝ Հասարակապետութիւն պիտի հաստատէր :

5. Երեսփոխանները նախ և առաջ պահանջեցին և գործադրել տուին գլխատու մը Սըրէֆֆըրտ պալատական պաշտօնէին, որ բռնապետութեան շրջանին մէջ՝ ինքը եղած էր թագաւորը թելադրող և թափուած անմեղ արիւններուն ուղղակի պատճառը : Ազգին ներկայացուցիչները պահանջեցին նաեւ հետեւեալները 1. Բանակին տէրը և հրամայողը խորհրդարանը պիտի ըլլար :

2. Ազգին խորհրդարանէն չվաւերացուած որ և է տուրք, ժողովուրդը պարտաւոր չպիտի ըլլար վճարել :

3. Խորհրդարանը, իբրեւ երկրին օրէնսդիր վերին իշ-

խանութիւնը, իրաւունք պիտի ունենար որոշեալ նըստաշրջաններով յաճախակի գումարուելու :

Կարոյոս, այս ծանր պայմանները — որոնք իր իշխանութիւնը գրեթէ անուանական կը դարձնէին — յանձն չառնելով պատերազմի ելաւ որ 5 տարի տեւեց և ի վերջոյ յաղթուելով՝ ապաստանեցաւ ի Սկովտիա՝ յուսալով որ իր նախնեաց յիշատակին ի յարգանս, ապահովութիւն պիտի գտնէ տեղացիներէն : Սակայն Սկովտիացիք չէին մոռցած իրենց կրօնքին դէմ անոր հանած անիրաւ հալածանքները, ուստի զանի 400,000 ոսկիի ծախեցին Անգլիացուոց :

6. Օլիվիէ-Քրոմուել (1649-1658). — Խորհրդարանականները իրենց զինուց յաջողութիւնը կը պարտէին Օլիվիէ-Քրոմուելի որ հարուստ ազարակապանի մը որդին էր : Քրոմուել՝ ունէր քաղաքագիտական և զինուորական տաղանդ, հաստատուն կամեցողութիւն և միանգամայն ծայրայեղ փառասիրութիւն : Ահա այս մարդն էր որ միապետութիւնը կործանելով՝ հանրապետութիւն պիտի հիմնէր : Քրոմուել, կրօնամոլ ու կատաղի մարդոցմէ բաղկացած ու իր ձեռքով մարզած բանակի մը շնորհիւ՝ որ «Երկաթեայ բանակ» կը կոչուէր, արքայական զօրաց յաղթելէ յետոյ՝ սկսաւ իր ապագայ միահեծան իշխանութեան հիմերը դնել : Ուստի խորհրդարանի 500 անդամոց թիւը 80ի զեղջեց և իրեն կուսակից այս փոքրամասնութիւնն էր որ թագաւորը դատելու որոշումը տուաւ :

7. Կարոյոս Ա. ի դատարար ու գլխատու մը. — Կարոյոս, Քրոմուելի ձեռակերտ խորհրդարանին առջեւ դատուելով՝ իբրեւ սահմանադրութեան և ազգին ազատութեան դէմ դաւաճանող ամբաստանուեցաւ և մահուան դատապարտուեցաւ : Կարոյոս թէեւ ազդուապէս բողոքեց այս վճռին դէմ, բայց մտիկ ընող չեղաւ :

Կարողոս, իր Ուայք-Հալլ պալատին հրապարակին մէջ գլխատուեցաւ 1649 փետր. 9ին :

Կը պատմեն թէ նոյն գիշերը, Քրոմուէլ ուզելով վերջին անգամ մ'ալ տեսնել իր զոհին մարմինը, դազազը բանալ կ'ուտայ և թագաւորին մարմինը քննելով՝ կ'ըսէ հեգնական զարմացումով մը «Շատ առողջ կազմուածք ունի եղեր այս մարդը, և եթէ սպաննել չտայի, տակաւին երկար ատեն պիտի կրնար ապրիլ» :

8. Քրոմուէլի բռնապետութիւնը (1649-1658). — Կարողոսի մահէն յետոյ, Քրոմուէլ Պաշտպան Լորտ տիտղոսով և իբրև իշխանապետ (Տիքթաթօր) բացարձակ իշխանութիւն մը վարել սկսաւ : Քրոմուէլ, Կարողոսի օրդոնոյն առաջնորդութեամբ ապստամբած Սկոտլանդացիները նուաճելէ և Իրլանտացիները զսպելէ յետոյ, 1653ին խորհրդարան մտաւ ու երեսփոխանները դուրս վճռեց՝ ըսելով թէ «Պարապ խօսքեր ընելուն ժամանակն անցած է», և բանալիներն առնելով մեկնեցաւ : Մինչեւ անգամ կ'ըսեն թէ հետեւեալ օրը խորհրդարանի դրան վրայ հետեւեալ խօսքը գրել տուած է «Վարձու Տուն» :

Այսպէս, Քրոմուէլ թէև պաշտօնապէս Անգլիոյ հանրապետութեան նախագահ էր, բայց իրապէս բռնաւոր մ'եղաւ : Սակայն իր իշխանութիւնը և անսահման ազդեցութիւնը գործածեց Անգլիոյ շահուն և զօրութեան ի նպաստ : Ինքը իբրև մեծ ազգի մը միահեծան վեհապետը կը վարուէր Եւրոպական տէրութեանց հետ՝ որոնք պատիւ կը սեպէին իր դաշնակիցն ըլլալ : Սակայն Քրոմուէլ մի միայն Փրանսայի հետ յանձն առաւ դաշնակցիլ (Մազառէն կարտինալին օրով), փոխարէն ստանալով Տէօնքէրք նաւահանգիստը :

9. Անգլիոյ առեւտրական շահուն տէսակէտով անհուն կարեւորութիւն մ'ունեցաւ Քրոմուէլի հաստատած

Նաւարկութեան օրէնքը, որով Եւրոպական տէրութեանց կ'արգելէր՝ իրենց երկրի բերքերէն ի զատ՝ Անգլիական գաղթականութիւններէն որ և է վաճառքի Անգլիա փոխադրութիւնը : Այսպէս ուրեմն, Ասիոյ, Ափրիկէի ու Ամերիկայի ամէնէն սուղ ու յարգի ապրանքները մի միայն Անգլիական նաւերով պիտի փոխադրուէին Եւրոպա : Իրաւ է թէ ազատ վաճառականութեան սկզբունքին դէմ մեղանշում մ'էր այս բռնարարութիւնը, սակայն այս բռնարարութիւնն էր որ եղաւ Անգլիոյ առեւտրական հսկայ մեծութեան խարխալը :

10. Անգլիոյ այս բռնական օրէնքին դէմ գլխաւոր բողոքողն եղաւ Հոլանտա, քանի որ մինչեւ այս ատեն ինքն էր գաղթային բերքերը Եւրոպա փոխադրող առաջնակարգ և միակ տէրութիւնը և այս պատճառաւ կոչուած էր «Եւրոպայի նպարավաճառը» : Հոլանտա պատերազմի ելաւ, բայց հակառակ իր դիւցազնական դիմադրութեան, չարաչար յաղթուելով, ստիպուեցաւ Անգլիոյ թողուլ գաղթային իր շահերը վաճառականութեան այն գերակշիռ դիրքը զոր վայելած էր մինչեւ այն ատեն :

11. Քրոմուէլի մահը (1658). — Թէպէտ իր փառաց և զօրութեան զագաթնակէտն հասած էր Քրոմուէլ, սակայն լաւ համոզուած էր թէ ժողովուրդին կարելի որ մէկ մասը կ'ատէր զինքը և թէ՛ առիթ մը կը փնտռէր իր բռնապետութիւնը տապալելու համար : Եւ իրօք, սկսած էին իրեն դէմ դաւադրութիւններ կազմուիլ և սպառնական նամակներ տեղալ : Այս պատճառաւ Քրոմուէլ շարունակ իր զգեստներուն ներքեւ զըրահներ կը կրէր և մինչեւ իսկ իր անձնապահներուն չվստահելով՝ գիշերները յաջորդաբար միեւնոյն սենեկին մէջ չէր համարձակէր պառկիլ : Այսպէս, արհաւիրքով և սպառնալիքներով լեցուն այս դառն ու անբնական

կեանքը խանգարեց իր առողջութիւնը՝ որու հետեւանքով մեռաւ 58 տարեկան, 1658 Սեպ. 3ին:

12. Մդուարդեանց վերահաստատութիւնը (1660-1688): Քրոմուելի յաջորդեց իր որդին Ռիչար-Քրոմուել որ իր հօրը զիւրաւարական ու վարչական տաղանդէն բոլորովին զուրկ, ապիկար ու երկչոտ մէկն էր, ուստի հազիւ 5 ամիս իշխած էր, երբ իր անկարողութիւնը խոստովանելով հրաժարեցաւ: Այս առիթէն օգուտ քաղելով Երիցականները, որոնք կրօնի ազատութեան համար այնքան արիւն թափած և Քրոմուելի ձեռքով տառապած էին, միացան արքայականներուն: Ճիշտ այս միջոցին էր որ Սկոթլանդի կուսակալը՝ զօրապետ Մընիֆ, տիրող անիշխանութենէն օգուտ քաղելով՝ Անգլիոյ վրայ քաղեց և Լոնտոնի տիրելով՝ Սգուարդեանց վերահաստատութիւնը պահանջեց: Այսպէս՝ դաճը ելաւ Կարոլոս Ա. ի որդին Կարոլոս Բ. որու խորհուրդ տուին նախապէս՝ իր հօրը մահուան պարագաները յիշել և այնպէս թագաւորել: Բայց զարմանալի է որ աքսորն ու հալածանքը երբէք փորձառութեան ազդու դաս մը չէին կրցած ըլլալ՝ արքայական այս ապիկար ու անհեռատես ընտանիքին համար:

13. Կարոլոս ալ իր հօրը պէս կրօնական խնդիրներ յարուցանելով և մանաւանդ՝ կաթոլիկներուն բացարձակ պաշտպանութիւն մը ցոյց տալուն համար, շուտով ատելի եղաւ ժողովուրդին: Նախ՝ Երիցականները հալածեց, յետոյ Տէօնքերք քաղաքը 5,000,000 ֆրանքի ծախեց Յրամասոյի Լուզվէկոս ԺԳ. թագաւորին, և ի վերջոյ՝ Հոլանտայի դէմ անխորհուրդ պատերազմի մը ձեռնարկելով չարաչար յաղթուեցաւ: Սակայն միւս կողմանէ խորհրդարանն ալ մեծ յաղթանակ մը տարաւ, քուէարկելով այն օրինագիծը որով տէրութեան ամէն պաշտօնեայ պէտք էր երկրին պաշտօնական կրօնը եղող

բողոքականութեան հետեւիլ (1673), որով, թէ՛ արքունիքին և թէ՛ կառավարական կաթոլիկ պաշտօնեաները չեղոքացան: Նոյնպէս՝ պարտաւորեց թագաւորը ընդունիլ և վաւերացնել այն նշանաւոր օրէնքը «Հէպիէս Գարբուս», որով ամէն քաղաքացի որ և է յանցանքով ձերբակալուելէ 24 ժամ վերջը, իրաւունք պիտի ունենար դատարանի մ'առջև ելլելով՝ իր արդար կամ մեղապարտ եղած ըլլալու վճիռն ստանալ:

Գարձեալ այս թագաւորին օրով կազմուեցան Անգլիոյ քաղաքական երկու մեծ կուսակցութիւնները Հոլիկ և Թորի: Առաջինները կրօնական և քաղաքական ազատութեան պաշտպաններն էին, իսկ Թորիները՝ Արքայական իշխանութեան և Անգլիքան եկեղեցւոյ ախոյանները: Կարոլոս Բ. մեռաւ 1685ին:

14. Յակոբ Բ. (1685-1688). — Կարոլոսի յաջորդեց իր որդին Յակոբ Բ. որու երեք տարուան իշխանութիւնը՝ անխօսեմութիւններու շարք մ'եղաւ: Յակոբ, իր հօրը պէս մոլեռանդ կաթոլիկ մ'ըլլալով, բողոքականները հալածեց և փորձեց կաթոլիկութիւնը պետական կրօնք ընել: Անգլիացի ժողովուրդը ալ ևս զղուած ու տաղակցած էր Սգուարդեաններու այս պատուհաս ընտանիքէն՝ որու պատճառաւ անպակաս էին երկրին մէջ ներքին խռովութիւն ու եղբայրասպան պատերազմներ: Ուստի ամէն կուսակցութիւնները միանալով՝ իրենց թագաւորին փեսայ և Հոլանտայի դահերէց Կիյոմտ'Օրանժը (որ Լուի ԺԳ. ի դէմ իր մղած յաջող պատերազմներովը մեծ համբաւ չահած էր Եւրոպայի մէջ), հրաւիրեցին Անգլիա՝ իրենց արքայական թագը այս աշխիւ ու արիասիրտ իշխանին նուիրելու համար:

15. 1688ի Յեղափոխութիւնը. — Կիյոմտ, իրեն եղած այս պատուարեր հրաւերը սիրով ընդունեց և 15,000 զօրքով անցաւ Անգլիա: Իր դրոշներուն վրայ հե-

տեւեալը գրած էր «Կը խոստանամ պաշտպանել Անգլիոյ Ազգային կրօնը և ազատութիւնները», Ոգորմելին Յակոբ թագաւոր, ամէն կողմէ անօգնական ու լքուած, հազիւ կրցաւ ինքզինքը Ֆրանսա նետել՝ հոն որոճալու համար իր յիմարութիւններուն վրայ: Իսկ Կիյեօմ. խորհրդարանին կողմանէ թագաւոր հռչակուեցաւ՝ Կիյեօմ Գ. անունով:

Պատմութեան մէջ այսքան արագ կերպով և առանց արինահեղութեան կատարուած քաղաքական յեղափոխութեան մը օրինակը չէր տեսնուած:

16. Կիյեօմ Գ. ի իշխանութիւնը պէտք է նկատել Անգլիոյ քաղաքական ազատութեանց հիմնարկէքի փառաւոր թուականը, որովհետեւ, Խորհրդարանը հետեւեալ կենսական պայմաններն ընդունել տուաւ նորընտիր թագաւորին որ հանդիսաւոր ու խտազրութեամբ խոստացաւ զանոնք դորձադրել: Այս պայմանները ուրիշ բան չէին. բայց եթէ ազատական այն սկզբունքները որոնց համար Անգլիացի ժողովուրդը երկար տարիներ մաքառած և արիւն թափած էր, Հետեւապէս՝ վերջնական կերպով կը նուիրագործուէին հետեւեալ պայմանները. 1. Տուրքերը խորհրդարանէն պիտի փոխարկուէին. 2. Պատերազմի և հաշտութեան պայմանները խորհրդարանը պիտի տար: 3. Խորհրդարանը յանախակի պիտի գումարուէր. 4. Ամէն Անգլիացի, խորհրդարանին ադեսագիր տարու իրաւունք պիտի ունենար: Այս պայմաններով, Անգլիացի ազգը ինքը կ'ըլլար երկրին բուն վեհապետը, կամ թէ՛ կառավարութիւնը ուղղակի իրմէ կը բղխէր, իսկ թագաւորը, մի միայն անոր որոշումները ընդունող և դորձադրող իշխանութիւն մը կը դառնար: Խորհրդարանական այս հիմնալի դրութիւնը, առաջին անգամ Անգլիա ի գործ դրած է Եւրոպական տէրութեանց մէջ:

17. Կիյեօմ Գ. Յակոբ Բ. ի կուսակիցներուն և

Իրլանտացւոց յաղթելէ յետոյ, մեծ հող տարաւ Անգլիոյ ազգեցութիւնը զօրացնելու, իսկ Ֆրանսայի դէմ տարած յաղթութիւններով՝ Անգլիոյ ծովային զօրութիւնը ամրացուց: Կիյեօմ Գ. մեռաւ 1702ին: Իրեն յաջորդեց Յակոբ Բ. ի ազջիկը Աննա Ստուարթ (1702-1714): Այս թագուհին օրով ալ յարունակուեցան Ֆրանսայի դէմ պատերազմները (Լուի 14-րդ) որոնց մէջ նշանաւոր հանդիսացաւ (Մալպուրկի դուքս) Չըրչիլ սպարապետը: Աննայի ժամանակ էր որ Սկոտլիա բուրովին Անգլիոյ հետ միացաւ:

Աննայի յաջորդեց Յակոբ Ա. ի թոռնորդին և Հանովերի կայսրընտիր Գեորգ Պրուսիայի՝ որմէ սկսաւ Հանովերեան արքայական հարստութիւնը որ կը տեւէ մինչեւ հիմայ:

Յակոբ Ա. ի ասեմ, Հոլանտացիներուն ծովային զօրութիւնը՝ Անգլիականին եւսպասիկ եր, բայց եր Կարոլոս Բ. ի ասեմ երկրին մէջ խաղաղութիւնը վերահաստատեցաւ, Անգլիոյ վաճառակաւնութիւնն ալ սկսաւ ծաղկիլ և գաղթականութիւններն ալ անկացան ու բարգաւաճեցան:

Յեղափոխութեան ժամանակ, ինչպէս նաեւ կրօնական հալածանքներու միջոցին, բազմաքիւ ընտանիքներ Հիւս. Ամերիկա գաղթելով հոն, ազատութեան եւ երկրին բնական հարստութեանցը ցոնորիլ՝ շուտով զարգացան: Արդէն, Աննայի իշխանութեան ասեմ տար Անգլ. նահանգներ կազմուած էին, իսկ 1713 ին՝ ասոնց վրայաւելցան նաեւ Հոլանտացի ծոցին երկրներն ու Եւրոպայի մէջ ալ ձիպաւորաբար տարածուեցան Միսորիա կղզին:

Անգլիոյ պատմութեան այս շրջանին մէջ փայլեցան Շեյնսիլ (1617), Փաֆոն, Լոյս Վերուլամ, Միլդըն, Լոնգ և Իսահակ Նեւտոն, որոնք պատկառելի աւուներ են:

ԳԼՈՒԽ Թ.

Ֆ Ր Ա Ն Ս Ա

ՊՈՒՐՊՈՆԵԱՆ. ԸՆՏԱՆԻՔ

1. Հենրիկոս Գ. — Կրօնական երկարատեւ պատերազմներով տկարացած և խռովեալ ժամանակի մը մէջ՝ Ֆրանսայի գահը ելաւ՝ Պաբլոնեան ցեղէն Հենրիկոս Գ. որ, Հայր ժողովրդեան կոչուելու փառքին արժանացած է:

Հենրիկոս, երեք նշանաւոր գործերով անմահացաւ Ֆրանսայի Պատմութեան մէջ:

Ա. — Քառասուն տարիէ ի վեր՝ Ֆրանսան արիւնլուայ և թշուառ ընող կրօնական պատերազմներուն վերջ տուաւ և ինքն ալ, որ ի սկզբան կալիփիսոսն էր, երկրին պաշտօնական կրօնը — կաթոլիկութիւնը — ընդունեց, Նոյնպէս, 1598 Մայիս 2ին, Նանդի մէջ ստորագրեց այն նշանաւոր հրովարտակը՝ որով Ֆրանսայի բողոքականաց՝ կրօնի կատարեալ սղատութեան հետ՝ քաղաքացիական ամէն իրաւունքներնին ալ կը վերահաստատէր:

Բ. — Աւերակ ու աղքատացած Ֆրանսան վերականգնելու ձեռք զարկաւ և այս նպատակաւ՝ իր անուանի նախարարագետ Կոմս Սիւլլիի հետ շարունակ 12 տարի աշխատեցաւ: Սիւլլի, տէրութեան բոլոր վարչական ճիւղերը, բայց մանաւանդ ելեւմուտքը կանո-

նաւորեց և յաջողեցաւ 147,000,000 Ֆր.ի դիզուած անաղին պարտք մ'ալ վճարել: Դարձեալ՝ իր բարեկարգիչ տաղանդին շնորհիւ է որ, տուրքերը կանօնաւորուեցան, երկրագործութիւն, վաճառականութիւն, ծովային զօրութիւն, թիֆնի մշակութիւն և շերամաբուծութիւն, ներքին և արտաքին հաղորդակցութեան միջոցներ և. և. զարգացան: Հենրիկոս Գ. ի Օսմ. պետութեան հետ կնքած մէկ մասնաւոր դաշնադրութեամբ, Արեւելքի շուրերուն մէջ Եւրոպական ազգաց վաճառական նաւերու պաշտպանութիւնը՝ Ֆրանսական դրօշին կը յանձնուէր:

Գ. — Հենրիկոս ջերմապէս կը փափաքէր որ, Եւրոպական տէրութեանց մէջ քաղաքական պատերազմներու առաջքն առնելու կամ սահմանափակելու համար, կազմուէր տեսակ մը Արխալագոսի Ասեսն, ուր քըննուէին վէճի շարժառիթ եղող պատճառները և այսպէս՝ տիեզերական խաղաղութիւնը տիրապետէր աշխարհի վրայ: Սակայն Հենրիկոս, իր այս մարդասիրական ծրարագիրը չկրցաւ գործադրել, որովհետեւ Ռալֆալտ անուն վատ ճիզվիթի ձեռքով սպաննուեցաւ: (14 Մայիս 1910) Իր օրով կ'ապրէին Մաշիոպ և Ռենիե անուանի բանաստեղծները:

ԼՈՒԴՈՎԻԿՈՍ ԺԳ.

(1610 — 1643)

2. Հենրիկոս Գ. ի մահէն յետոյ, իր Լուդովիկոս ԺԳ. իննամեայ որդիին խնամակալութիւնն ստանձնեց մայրը՝ Մեթիլեան Մարիալ որ, ի սկզբան՝ Քոնչիի անուն բախդախնդիր Իտալացիի մը խորհրդով կառավարեց

երկիրը, ինչ որ ընդհանուր դժգոհութեան տեղի տուաւ Ի վերջոյ. տէրութեան ղէկը ձեռք առաւ Ռիչլիեօ անուանի կարտինալը որ Փրանսայի փառքերէն մին եղած է իբր մեծ քաղաքագէտ և մեծ հայրենասէր:

3. Ռիչլիեօի առաջին գործն եղաւ՝ ազնուականները խոնարհեցնելով՝ Փրանսայի իշխանութիւնը կեդրոնացնել վեհապետին ձեռքը: Այս նպատակաւ մաքառեցաւ Փրանսայի բողոքականաց դէմ՝ որոնք առանձին մարմին և իշխանութիւն մը կազմել կ'ուզէին երկրին մէջ՝ իրենց կեդրոն ունենալով Լա-Ռոշէլ քաղաքը՝ զոր Ֆրանսայի Անսդերսամը կը կոչէին: Ռիչլիեօ՝ թուժրով մը պաշարեց այս քաղաքը և տարիէ մը գրաւեց: Այսպէս՝ երկրին մէջ քաղաքական միութիւնը հաստատելէն յետոյ, Ռիչլիեօ Աշիի դաշնադրութեամբ (1629) բողոքականներուն խղճի ազատութիւն տուաւ:

4. Ռիչլիեօի արտաքին քաղաքականութիւնը շատ աւելի նպաստաւոր եղաւ Փրանսայի: Իր զլխաւոր նըպատակն էր տկարացնել Աւստրիան, որ կարողոս Ե.ի քաղաքականութեանը հետեւիլ սկսած էր: Այս առթիւ տեղի ունեցան Երեսնամեայ պատերազմները՝ որոնց վրայ առանձին պիտի խօսինք: Ռիչլիեօ՝ Փրանսական բանակն ու նաւատորմը զօրացուց, ինքն հիմնեց Ֆրանսական կանաւոր (l'Académie Française), Արխայական սպարաւոր (l'imprimerie Royale), Բուսաբանական Պարտեզ (Jardin des Plantes), վերայինեց Մոնպոնի Աստուածաբանական Բօլէժը ուր կը գտնուի իր գերեզմանը: Այս անուանի քաղաքաքէտին օրով կ'ապրէին Բօննէյ և Տեֆառդ: Մնայուն դեսպանութեան և ղիւտաագիտական արուեստին հեղինակը Ռիչլիեօ ճանչցուած է:

ԼՈՒԴՈՎԿՈՍ ԺԴ.

(1648 — 1715)

5. Լուդովիկոս ԺԴ ի յաջորդեց իր 5 տարեկան որդին Լուդովիկոս ԺԴ. որու խնամակալ կարգուեցաւ իր մայրը՝ Աւստրացի Աննա (Jeanne d'Autriche), որ նախարարացեալ Մազարէն կարտինալին խորհրով կառավարեց տէրութիւնը: Այս մեծ քաղաքագէտն ալ իր վարպետին՝ Ռիչլիեօի գծած ուղղութեանը հետեւեցաւ: Ճիշդ այս միջոցին Եր որ Երեսնամեայ պատերազմները իրենց ամէնէն աւելի տաք շրջանին մէջ կը գտնուէին: Իրաւ է որ մէկ կողմանէ ներքին խռովութիւններով կը սառնայէր երկիրը, բայց միւս կողմանէ՝ Փրանսական լանակները յաղթող կը հանդիսանային, այնպէս որ Գերմանիոյ կայսրը պարտաւորեցաւ 1648ին կնքել Վեսթֆալիոյ Միլնքեր քաղաքին մէջ այն դաշնագիրը՝ որով Փրանսայի կը թողուր Արքուա և Ռուսիոն՝ զաւառները:

6. Մազարէն, իր մահուանէ երկու տարի առաջ, Սպանիոյ հետ ալ կնքեց Պիրենեանց խաղաղութիւնը (1659) որու մէկ պայմանին համաձայն՝ Լուի ԺԴ. պիտի ամուսնանար Փիլիպպոս Դ. ի ո'չ անդրանիկ մէկ ազնկան, Մառի Թերեզի հետ, սպագային՝ Սպանիոյ թագըն ալ Փրանսականին միացնելու թաղուն նպատակաւ:

Մազարէնի մահուանէ յետոյ, Լուդովիկոս 18 տարեկան եղած ըլլալով՝ կառավարութեան ղէկը ինք ձեռք առաւ: Երբ նախարարները եկան հարցնել իրեն թէ՞ որմէ՞ պիտի ստանան իրենց հրահանգները, Լուդովիկոս պատասխանեց «Պետութիւնը ես եմ, l'Etat cest moi»: Եւ իրօք, կէս դարէն աւելի միահեծան ու բացարձակ իշխանութիւն մը վարեց Լուդովիկոս (1661—1715) և լեցուց Փրանսան որքան մեծամեծ փառքերով:

նոյնքան ալ սխալներով, ձախողութիւններով և ահագին պարտքերով :

7. Լուչոտիկոսի իշխանութիւնը երկու որոշ մասերու կը բաժնուի, Արսաֆին և Ներֆին քաղաքներուն : Նախ թուենք իր արտաքին աշխարհավարութեան գործերը, որոնք փառասիրական շարք մը պատերզմներ կը պարունակեն և հետեւապէս՝ Ֆրանսայի համար շատ ազետաբեր եղան :

8. Լուչոտիկոս, իր աներոջ, Փիլիպպոս Գ. ի մահէն յետոյ, իբր ժառանգութիւն պահանջեց Ասորին Նահանգները : Բայց իր դէմ գտնելով Անգլիոյ, Հոլանտայի և Շուէտի երեակ դաշնակցութիւնը, ստիպուեցաւ Էֆու-չա-Շարքի խաղաղութիւնը կնքել (1668) :

Լուչոտիկոս, Շուէտն ու Անգլիան իրբեւ թէ իր կողմը շահած ըլլալու վստահութեամբ, Հոլանտա արշաւեց՝ վրէժ լուծելու համար : Իրենց այս դժուարին կացութեան մէջ՝ Հոլանտացիք օգնութեան կը կոչեն Կիլիկոմ s'Օրանժը որ, փոխանակ պատերազմելու, ծովուն թուժերը բանալ կուտայ և կ'ստիպէ թշնամին ի փախուստ խուճապել : Այս յաջողութենէն քաջալերուելով՝ Սպանիա և Պրանտէպուրի կայսրընտիրներն ալ պատերազմ կը հրատարակեն : Չրանսա կուրծք կուտայ : Թիւրքն զօրապետը կայսերականաց կը յաղթէ, Քօնտէ՝ Սենեֆի արիւնալի ձակատամարտը կը շահի, Լիւսսանյուր և Քրեֆի պայքարը կը շարունակեն և վերջապէս՝ Տիւրքն ծովակալը Հոլանտական նաւատորմը կը ջախջախէ : Ահա այն ատեն, երկու կողմին հաւանութեամբ կը կնքուի Նիւիքի (Հոլանտա) խաղաղութիւնը (1678) որով Չրանսա տէր կ'ըլլայ Չրանտէ-Քօնտէ և Ալզաս դաւառներուն, ինչպէս նաև Ֆլանտրայի շատ մը ամուր՝ քաղաքաց : Այս պատերազմներուն մէջ գլխաւոր վնասողը Սպանիա եղաւ, իսկ Հոլանտա ոչինչ կորսնցուց :

ԼՈՒԴՈՎԻԿՈՍ ԺԴ. Ի ԴԱՐԸ

9 : Խօսինք հիմայ Լուի ԺԴ. ի ներքին վիճակին վրայ : Ինչ վեհապետ այնքան բախտաւոր եղած է, ինչպէս Լուի ԺԳ. իշխանութիւն վարելով ա՛յնպիսի դարու մը մէջ՝ ուր կը փայլէր Ֆրանսայի իմացական փառքը կազմող անմահ հանճարներու համաստեղութիւն մը : Թուենք ուրեմն այդ մեծ մարդիկը : Քօլպեռ, որ ելեւմուտքը կանոնաւորեց և Ֆրանսական ազգային ճարտարարուեստին և վաճառականութեան մեծ մղում տուաւ, Դարձեալ, ինքը եղաւ առաջին անգամ Պիւսձիի դրութիւնն հաստատող : Լուչոտա՝ բանակը կազմակերպեց : Վօպան՝ քաղաքներ ամրացուց և պաշարման արհեստը կատարելագործեց : Թիւրքն, Քօնտէ, Լիւսսանյուր, Քարինա, Քրեֆի, Վանսօմ և Վիլլառ անուանի զօրապետները՝ Ֆրանսական բանակները յաղթանակէ յաղթանակ առաջնորդեցին : Տիւրքն և Թուրքի ծովակալները՝ նաւատորմը պանծացուցին : Տակիսօ, Մօլե և Լաւօնեօն՝ օրէնքներ կը խմբագրէին : Փերօ և Մակսար՝ հոյակապ պալատներ կը կառուցանէին : Փիւժէ, Փուսէն, յը Սիկօր և յը Պրկօն՝ իրենց շինած նրբարուեստ արձաններովն ու նկարներով՝ Ֆրանսական արքունիքը կը զարդարէին :

Լուչոտիկոսի օրով հիմնուեցան Գիտութեան Գիտութեան Կաճաղը (Académie des Sciences) և Աստղաբաշխական դիտարանը : Նոյնպէս՝ իր օրով շինուեցան Լուվրի, Վեռսայի, Մառլիի և Սեն-ժեռմէնի մեծագործ պալատները, Անկեալ զինուորաց Ապսսսուրանը (Hôtel des Invalides), Սեն-Սիլի Սղջկանց վարժարանը ևն. ևն. որոնց համար 350,000,000ի ահագին գումար մը ծախսուեցաւ : Բարիք քաղաքն ալ՝ Արեւ Արքային տարած յաղթանակներուն

իրք յիշատակ, յազթական փառաւոր կամարներ կանգնեց :

Լուղովիկոս այնպիսի պերճ ու փառաւոր արքունիք մը կը պահէր որ, կրնար նոյն իսկ Արեւելքի հին վեհապետներուն նախանձը գրգռել : Փրանսայի այս մեծափառ արքային պերճասիրութեան համապատասխան էր իր արքունեաց ներքին կարգն ու սարքը, նուրբ կենցաղագրութիւնը, դիւանագիտական պատշաճութիւնները, քաղաքաւարական ձեւերը, ամէն աստիճանի պաշտօնեաներու համազգեստին ու զարդարանաց վերջին ծայր կանոնաւորութիւնը են, են . որոնք իբր օրինակ ծառայեցին Եւրոպական տէրութեանց և կերպով մը՝ Փրանսական արքունիքը դարձաւ տեսակ մը տիպար և օրինակելի դպրոց՝ վեհապետական ներքին պաշտօնական կենցաղի պատշաճութեանց, ինչպէս նաեւ մեղկ ու ապականեալ բարուց՝ զորս ընդօրինակեցին Եւրոպական արքունիքներէ ոմանք : Լուղովիկոսի պատուոյ կանոնց մէջ նշանաւոր էին Օր. Տը-լա-Վալիէռ, Տիկին քը-Մեկըրնօն, Տիկին Բուքսուռ և ուրիշներ :

10. Լուղովիկոսի սխալները — Սակայն այսչափ վառք և ճոխութիւն չկրցան յագեցնել Փրանսայի փառասէր թագաւորը : Արդէն Նիւեկի դաշնադրութենէն յետոյ, Լուղովիկոս առանց պատերազմի գրաւած էր Լիւքսէնպուրկ ամուր քաղաքը : Աւիյոյ յետոյ, Պաիւիի նախադաճութեան ներքեւ գուճարուած կրօնական ժողովի մը մէջ վաւերացնել տուաւ թէ՛ Կալլիքան Եկեղեցին անկախ է Պապական գերիշխանութենէն և թէ՛ երկրին վեհապետն է միանգամայն Փրանսայի կրօնական իշխանութեան պետը (1682) : Լուղովիկոս, Սպանիոյ Փիլիպպոս Բ. ի դերն ստանձնելով՝ սոսկալի հալածանք մը հանեց Փրանսայի բողոքականաց դէմ և նոյն իսկ Հենրիկոս Դ. ի հրատարակած նաւղինշանաւոր հրովարտակը յետս կոչելով՝ անլուր բռնութիւններ ի գործ

դրաւ բողոքականներուն հանդէպ, անոնց վանքերէն ու եկեղեցիներէն շատը կործանեց և հարստութիւններն ալ յարքունիս դրաւեց : Այս պատճառաւ՝ 300,000 կալվիւնականներ, 15,000 արի զինուոր և 1,600 զօրապետ և սպայ, գաղթեցին օտար երկիրներ՝ մասնաւորապէս Բողոքական Հոլանտա, Բրուսիա և Անգլիա՝ իրենց հետ տանելով Փրանսական ճարտարութիւնը, արուեստները, զինուորութիւնը և մանաւանդ, ատելութեան մը ոգին՝ հանդէպ Փրանսայի բռնակալ թագաւորին :

11. Աւիսպորկեան Նիզակալցոյքիւնը (1866). — Բողոքականաց նկատմամբ Լուղովիկոսի ցոյց տուած ատելութեան ոգին և աշխարհակալութեան փառասիրութիւնը իրեն դէմ հանեցին զօրաւոր նիզակալցոյթիւն մը զոր Աւիսպուրկի մէջ կազմեցին Լեօքոյոս Ա. Գերմանիոյ կայսրը . Հոլանճա, Շուէս և ապա Անգլիա՝ Կիլիսով Թորանժի օրով : Տասն և մէկ տարի տևեց այս պատերազմը՝ որու մէջ Փրանսա գրեթէ Եւրոպայի կիսուն դիմադրեց և վերջապա Հոլանտայի Բիւլիք քաղաքին մէջ կնքուած խաղաղութեան դաշնագրով (1697) որու զօրութեամբ Փրանսայի կը մնար մի միայն Լիւսիտանիա քաղաքը, աշխարհակալութեամբ ձեռք ձգած քաղաքները եւ կ'օտար և վերջապէս՝ Լուղովիկոս կ'ստիպուէր Կիլիսով Թորանժը Անգլիոյ օրինաւոր թագաւոր ճանչնալ :

12. Սպանիոյ յաջորդութեան պատերազմ (1700). — Սպանիոյ կարողութեամբ թագաւորը անգաւակ մեռնելով՝ կտակով իրեն յաջորդ նշանակած էր Լուղովիկոս Ժ. Բ. թո՛ղ՝ Փիլիպպոս Անժուզին : Եւրոպա, արդէն դժգոհ՝ Լուղովիկոսի փառասիրութենէն, չհանդուրժեց որ այս երկու թագերը միանան ի վնաս Եւրոպայի քաղաքական հաւասարակշռութեան : Ուստի, այս անգամ ալ Հոլանճա, Անգլիա, Գերմանիա և Բրուսիա նիզակալցեցան : Տասն երեք տարուան շրջանի մը մէջ՝ գրեթէ

երկու կողմերն ալ ուժասպառ, բայց ո՛չ վճռապէս պարտուած կամ յաղթող էին: Վերջապէս, նախ կնքուեցաւ Ուրրեխի (1713) և տարի մը յետոյ՝ Բասրասի դաշնադրութիւնները՝ որոնցմով Ա. Եւրոպա, Սպանիոյ թագը փոխանակ Գերմանիոյ տալու, Փիլիպպոս է. Ի (Լուդովիկոսի թոռան) կը նուիրէր, պայմանաւ որ, Ֆրանսայի վրայ ունեցած ապագայ յաջորդութեան իրաւունքներէն հրաժարի: Բ. Սպանիա կը կորսնցնէր՝ Սպանիական Հռչակեալ, Միլանի Դիմումները և Նաբոլիի քաղաքը: Բ. որոնք կ'անցնէին Աւստրիոյ, իսկ, Միլանի քաղաքը և Սարաչենիա կղզին Սափուայի դքսին, որ քաղաքը Սարաչենիոյ տիրոջը կ'առնէր: Գ. Պրակտիկոսի կայսրընտիրը կ'ստանար Թագաւոր Բրուսիոյ տիրոջը: Իսկ Ֆրանսա՝ վրայ կ'ուտար ինչ որ շահած էր նախորդ դաշնադրութիւններով և որուն հետեւանքը կ'ըլլար՝ Եւրոպայի մէջ Ֆրանսայի ունեցած քաղաքական գերակշիռ դիրքին՝ Անգլիոյ փոխանցումը:

Այս նշանաւոր դէպքէն տարի մը յետոյ, 1715ին, մեռաւ Լուդովիկոս, տալէ յետոյ Ֆրանսայի՝ վաղանցուկ փառքի մը հետ՝ տեւական մեծամեծ վիսաներ, այնպէս որ, իր կեանքը՝ պատմագրին համար ներբողի և միանգամայն պարսաւի տարօրինակ խառնուրդ մը դարձած է:

ԼՈՒԴՈՎԻԿՈՍ ԺԴ. Ի ԴԱՐՈՒՆ ՄԵՍ ՄԱՐԴԻԿԸ

Բաց ի այն նշանաւոր քաղաքագէտներէն ու զօրապետներէն՝ որոնց վրայ խօսեցանք արդէն, յիշատակութեան արժանի են հետեւեալ մեծ հանճարները:

ԲՕՌՆԷՅԼ (1606-1684), Ֆրանսական Ողբերգութեան հայրը: Ունի վսեմ ոճ և մարդոց ու իրերու խորին

գիտակցութիւն: Գլխաւոր գործերն են՝ Սիդ, Պոմպոս, Կիմնա, Ռուսիոս, Պոլիսոս ևն:

ՌԱՍԻՆ (1639-1699), Թատերգակ բանաստեղծ. — գլխաւոր գործերն են՝ Անրուսիա, Իփիգենե, Ռուսիոս, Եսթեր, Գորդիոս և Միկոլոս:

ՊՈՒԱԼՕ (1636-1711). Երգիծական բանաստեղծութիւնը ծաղկեցուց: Գլխաւոր գործերն են՝ Արուստ ֆերրոսիան, Նախակներ ևն:

ՄՕԼԻԷՒ (1623-1662). — Լուդովիկոսի դարուն Կատակերգակ մեծագոյն բանաստեղծը. — Իր հրաշակերտներն են՝ Երեւալայական հիւանդը (Le malade imaginaire), Ագահը (L'Avare), Մարտասացը (Le misanthrope), Սոս բարեպաշտը (le Tartufe). Կիսուն կանայք (Les femmes savantes), Ակաւայ Բժիշկը (le Medecin malgré lui) ևն:

ԼԱՊՈՒԻՅԷՒ (1644-1696). — Անուանի Երգիծական-բարոյախօս, իր գլխաւոր գործն է՝ Նկարագիրք (Les Caractères):

ՅԷՆԸԼՕՆ (1651-1715). — Մեծ ճարտասան և մատենագիր: Իր գլուխ գործոցն է Տեղեւալ անուն արձակ դիւցազներգութիւնը՝ զոր մասնաւորապէս գրած է Պուրպօնի դքսին համար:

ՊՕՄԻԷ (1626-1704). Պերճախօս ընթացաւոր և մատենագիր: Ունի «Եկեղեցւոյ Հայր» տիրոջը: Գլխաւոր գործերն են. Տիեզերական Պատմութիւն և Դաւթաւական ճառեր:

ՄԱՍԻՅԵՅՕՆ (1663-1742), Մասխարն, Պուրսար, Յիշիկե՝ նոյնպէս սրբազան պերճախօսութեան մեծ վարպետներ եղան:

ԼԱՅՕԹԷՆ (1621-1695), Աննման առակախօս, որ սակայն Արեւ Արքային շատ սիրելի էր՝ իր խայթող ակնարկութիւններուն համար:

ԲԱՍՔԱԼ (1623-1662) . Իր վրայ կը միացնէր մեծ գիտունի և մեծ իմաստասէրի կրկին յատկութիւնները : Ինք կատարելագործեց Ծանրաչափը և գտաւ Զրաքաշ-խական Մառնուրը : Նոյնպէս զարգացուց երկրաչափութիւնը : Իր գրական գործերուն մէջ ամէնէն կարեւորն է Պարսկական նամակակնիկն :

ՄԱՏԱՄ ՏԸ-ՍԷՎԻՆԵՆԷ (1627-1696) , Իր սքանչելի նամակներուն համար Ժէ- դարու մատենագրաց կարգը դասուած է :

Ֆրանսայէն անցնելով Եւրոպական միւս տէրութեանց , կը տեսնենք հետեւեալ մեծ հանճարները :

ՄԻԼՏՈՆ (1603-1674) . Անգլիացի մեծանուն գիւցազներգակ-բանաստեղծ որ , Գրոմուէլի քարէն զարն էր : Իր գլուխ գործոցն է՝ Դրախտ Կորուսեալ :

ՏՐԱՅՏԸՆ (1631 1700) . Թարգմանիչ Վիրգիլիտաի : Ունի նաև ողբերգութիւններ , կատակերգութիւններ և առակներ :

Է՝ՏՏԻՍԸՆ . — Անգլիացի ողբերգակ-բանաստեղծ : Գրած է Կասոն Ուոթկեցի :

ՓՈՓ . — Հետեւող Տրայարնի : Թողած է՝ վիպական և իմաստասիրական գործեր :

ԻՍԱՀԱԿ ՆԻԻԴԸՆ (1642-1727) , Անգլիացի մեծանուն աստղաբաշխ , չափագէտ և իմաստասէր : Գտաւ տիեզերական ծանրականութեան օրէնքը և բազմաթիւ գիւտեր ըրաւ :

Սպանիա ունեցաւ **ՔԱԼՏԷՐՈՆ** (1601-1681) բանաստեղծը որ գեղեցիկ ոճով մը գրուած բազմաթիւ ողբերգութիւններ և թատերգութիւններ թողած է :

Երևելի է նաև Մուրիլլո նկարիչը , որու գլխաւոր գործն է «Վերափոխում» :

Իտալիոյ մէջ փայլեցաւ **ՔԱՍԻՆԻ** անուանի աստղաբաշխ որ կարեւոր գիւտեր ըրաւ (1625-1712) :

Գերմանիոյ մէջ կը փայլէին ՈթՈՆ-Կոնիէրիֆ գիտունը որ Օդակաւ մեխնաւ գտաւ . — ԼԱՅՊԵՆԻՑ փիլիսոփան , որ միանգամայն նշանաւոր գիտուն . չափագէտ և մատենագիր մ'էր :

Հոլանտա շատ ծաղկեցաւ Ժէ . դարուն՝ մատենագրութեան , գեղարուեստից և գիտութեանց մէջ :

Արիևոզա (1922-1677) Հրեայ մեծանուն իմաստասէր . ծնաւ Ամստերտամի մէջ : Իր ծայրայեղ գաղափարներուն համար հալածուեցաւ , բայց իր պարզ և անբասիր բարոյականին համար ամէնուն յարգը կը վայելէր :

Վաև. Տիֆ (1599-1641) , համբաւաւ որ նկարիչ , ծնաւ Անվէոսի մէջ : Մեծ համբաւ չահած է իրբու կենդանագիր և իր զարմանալի արագութեան շնորհիւ՝ բազմաթիւ գործեր թողած է :

Բիւպիևս (1577-1640) . — Հոլանտական նկարիչներուն Բաֆայեը . ծնաւ Բոլոնիա : Իր հրաշակերտներն են՝ Խաչեղարիւնը , Չորս Աւեսարամիջնեւը , վերջին Դաշասաւնը ևն . որոնց սէջ բնականութիւն , կենդանութիւն , գոյներու ներդաշնակութիւն իրարու հետ կը մրցին : Բիւպէնս՝ Մարիամ Մէտիչիի հրաւերով Բարիզ գնաց և Լիւսինկայուրիկի պալատը զարդարեց իր հրաշալի վրձինով :

ԵՐԵՍՆԱՍԵՍՅ ՊԱՏԵՐԱԶՍ

(1618 — 1648)

1 . Կրօնական պատրուակի ներքեւ տեղի ունեցած այս պատերազմները՝ իրենց բուն շարժառիթ ունէին տկարացնել Աւստրիոյ տունը որ , սկսած էր կարօլոս Ս . Ի քաղաքականութեանը հետեիլ , Ֆիերսինաւս Բ . Տիգուրիթներու ձեռքով կրթուած մոլեռանդ կաթողիկ մ'ըլլալով , սաստիկ հալածանք հանեց իր տէրութեան (Աւրս-

տրիոյ) մէջ գտնուած բողոքականներուն դէմ: Ասկից ծագում առին Երեսնամեայ պատերազմները որոնք Չորս շրջանի կը բաժնուին,

- Ա. Պալատինեան Շրջան (1619-1625)
- Բ. Դանիական » (1625-1629)
- Գ. Շուէտական » (1630-1635)
- Դ. Ֆրանսական » (1635-1648)

2. Նախ Պոնեմիացիք գլուխ քաշելով՝ իրենց թագաւոր ընտրեցին Պալատինայի Ֆրեսերիկ կայսրընտիրը որ, Անգլիոյ Յակոբ Ա. ի փեսան էր: Ֆրեսերիկ օ Ապիսակ շերան մօտ կայսերականներէն յաղթուելով՝ Պոնեմիացիք սոսկալի՝ տանջանքներու մատնուեցան: Սակայն փոխանակ յուսահատուելու, Մանսֆէլդ կոմսին և Պրուսիայի Բրիստիան իշխանին առաջնորդութեամբ՝ կազմեցին նոր բանակ մը, որ բաւական ատեն յաջողապէս պայքարեցաւ Աւստրիացի Թեղի զօրապետին և դաշնակից Սպանիացիներուն դէմ:

3. Դանիական Շրջան. — Բրիստիան Դ. Տանը մարքայի թագաւորը, օգնութեան փութաց իր դրացի բողոքականներուն՝ որոնց ինքը պետ ընտրուեցաւ: Սակայն իր դէմ գտաւ Վալդեշտայն անուն բախդախնդիր աւազակ մը որ ահագին բանակով մը եկաւ ճակատիլ իրին դէմ: Միւս կողմանէ՝ Թիւրի ալ սկսաւ Դանիական բանակը կոնսկէն զարնել: Բրիստիան յաղթուելով, կնքեց Լիւպեֆ դաշնագիրը (1629) և վերադարձաւ իր երկիրը:

4. Շուէտական Շրջան. — Երեսնամեայ պատերազմին Գ. Շրջանի գլխաւոր դիւցազնը կ'ըլլայ Կոլուսալ-Աստրի, որ 16000 զօրքով կ'իջնէ Բուերանիա՝ ուսկից Սաքսոնիա մտնելով՝ Թիւրի կը յաղթէ Լայպցիկի մէջ (1631):

Այս դժուարին կացութեան մէջ, կայսրը վերստին օգնութեան կը կանչէ Վալդեշտայնը որ իր հրոսակներով կ'արշաւէ Սաքսոնիա: Սակայն, Լիպցեն քաղաքին մօտ

կը յաղթուի Շուէտի քաջարի թագաւորէն որ, իր յաղթութեան փառքին մէջ ինքն ալ կ'սպաննուի (1632):

5. Ֆրանսական Շրջան. — Մինչեւ այս ատեն, Ֆրանսա ձեռքի տակէ միայն օգնած էր Աւստրիոյ հակառակորդ կուսակցութեան: Արդ, Շուէտի թագաւորին մահուանէ յետոյ, Ֆրանսա, Ռիշլիեօյի խորհրդով և իր քաղաքական շահուն համար, բացէ ի բաց պատերազմի թատրը նետուեցաւ:

Թիւրի և Բօննէ հռչակաւոր զօրապետները իրենց յաջորդական և փառաւոր յաղթանակներով՝ պարտաւորեցին Ֆրեսիանիս Գ. կայսրը ընդունիլ Վեստֆալիոյ նշանաւոր դաշնադրութիւնը որ կնքուեցաւ 1648ին, և որ ահագին փոփոխութիւն մը յառաջ բերաւ Եւրոպայի քաղաքական վիճակին մէջ:

Այս դաշնադրութեան արամագրութեամբ՝ Գերմանիոյ մեջ կրօնական ազատութիւնը կը նուիրագործուէր. —

Շուէտ, Եւրոպայի ցամաքին վրայ կ'ստանար Բօմէրանիա գաւառը. —

Գերմանիա՝ 30 է տելի մանր և իրարմէ՛անկախ տէրութեանց կը բաժնուէր. —

Հոլանտայի և Չուիցերիոյ անկախութիւնը պաշտօնապէս կը ճանցուէր. —

Պրուսիայուրիկի իշխանութիւնը կը զօրանար՝ իբր հակակշիռ Աւստրիական ազդեցութեան և այս ատիւ կ'ստանար Մալսկայուրիկի, Կամեկի և Մեկեկերի Արքեպիսկոպոսական թէմբը:

Իսկ Ֆրանսայի բաժին կ'իյնար Սքրապուրի քաղաքը, Ալզաս գաւառը, Երեխ Եպիսկոպոսական քեմեր (Մէց, Թուլ և Վէրտօն): Բայց Ֆրանսայի համար ատենցմէ գերազանց էր՝ երկրորդ անգամ ըլլալով Եւրոպայի քաղաքական հաւասարակշռութիւնը պահպանած ըլլալու մեծ պատիւը:

Օ Ս Մ Ա Ն Ց Ի Ք

ՍՈՒԼԹԱՆ ԱԶՄԷՏ Ա.

(Թ. Հ. 1012 — Թ. Ք. 1603)

Սուլթան Ահմէտի որդին էր Ահմէտ Ա. որ 14 տարեկան հասակին մէջ կայսերական գահը ելաւ:

Թէև անչափահաս՝ սակայն հայրենասէր ու քաջասիրտ կայսր մ'եղաւ Սուլթան Ահմէտ Նախ, պատերազմ բացաւ Պարսից Շահ Ապպաս թագաւորին դէմ որ Երեւան, Դավրէժ ու Վան քաղաքները գրաւած էր: Այս պատերազմը ութը տարի տեւեց, բայց նրբ Աւրատրիացիք ու Մաճառներն ալ Օսմանցւոց զբաղած վիճակէն օգուտ քաղելով գլուխ վերցուցին, Սուլթան Ահմէտ հաշտութիւն ըրաւ Պարսից Նետ, անոնց թողլով այն քաղաքները, որոնք Գանունի Սուլթան Սիւլէյմանէն առաջ արդէն իրենց ձեռքն էին:

Աւստրիացւոց Նետ ալ հաշտութիւն ըրաւ և անոնց թողուց Ռա'ապ ու Գորմոն բերդաքաղաքները և միևնոյն ժամանակ Մաճառիստան ալ՝ Թուրքիոյ հարկատու ըլլալէ կը դադրէր:

Սուլթան Ահմէտի ժամանակ Փոքր Ասիոյ մէջ երեւան եղած էին Սիվասի և Ճեղալի կոչուած ապստամբ խումբերը, որոնք երկիրն աւերելով՝ բնակչաց ալ մեծ նեղութիւն կը պատճառէին: Սուլթան Ահմէտ անոնց դէմ զրկեց Ապարապետ Մուրատ փաշան որ՝ այս հրրոտակները զարկաւ ցրուեց և անոնց պարագլուխներն ալ բռնելով՝ հորերու մէջ նետեց: Այս պատճառաւ Մուրատ փաշա կոչուեցաւ Գուլյուճը:

Սուլթան Ահմէտ թագաւորեց 14 տարի:

ՍՈՒԼԹԱՆ ՕՍՄԱՆ Բ.

(Թ. Հ. 1027 — Թ. Ք. 1617)

Սուլթան Ահմէտ Ա. թէև իրեն յաջորդ նշանակած էր Մուսթաֆա եղբայրը, սակայն իր պակասամտութեանը համար զահընկէց ըլլալով՝ անոր տեղ թագաւորեց Սուլթան Ահմէտ Ա. ի 14 տարեկան որդին Սուլթան Օսման Բ.:

Նորատի թագաւորը պատերազմ բացաւ Լէհաց դէմ, սակայն Եէնիչէրիներուն անվերջ խռովութեանց պատճառաւ յաղթուելով՝ ուզեց բնաջինջ ընել տէրութեան այս վնասարեւ գունդը: Սակայն Եէնիչէրիները առաջուց իմացած ըլլալով, պալատ խուժեցին ու զանի Եէտի Գուլէի ամբողջ ասանելով սպաննեցին:

Սուլթան Օսման թագաւորեց 4 տարի:

ՍՈՒԼԹԱՆ ՍՈՒՍԲԱՏԱ Ա.

(Թ. Հ. 1032 — Թ. Ք. 1621)

Սուլթան Օսմանի յաջորդեց Սուլթան Մուսթաֆա Ա. որ աս ալ իր նախորդին նման պակասամիտ մը ըլլալով՝ հազիւ տարի մը թագաւորեց ու Եէնիչէրիներուն ձեռքով խեղդամահ եղաւ: Գաւառներու կուսակալներն ալ օգուտ քաղելով Մայրաքաղաքին մէջ տիրող անկարգութենէն՝ սկսած էին ամէն իշխանութիւն և հրաման արհամարելով՝ բռնանալ իրենց յանձնուած երկիրներուն մէջ:

ՍՈՒԼՔԱՆ ՄՈՒՐԱՏ Դ.

(Թ. Հ. 1032 — Թ. Ք. 1622)

Սուլթան Օսմանի կրտսեր որդին էր Մուրատ Դ. որ 14 տարեկան հասակին մէջ կայսերական գահն ելնելով՝ իր մօր Մանիկեյիե՛ր Սուլթանին խորհրդով կառավարեց տէրութիւնը: Արժանաւոր և կարող անձեր պաշտօնի գլուխ անցուց և ներքին անկարգութեանց վերջ տուաւ: Յետոյ ինքն անձամբ Ասիա անցնելով՝ պատերազմեցաւ Պարսից դէմ և անոնց ձեռքէն առաւ Երեւան, Դավրէժ ու Պաղտատ քաղաքները և իր ներկայութեանը 30000 Պարսիկ զերի գլխատել տուաւ: Սակայն յաջորդ տարին երկու պատերազմող տէրութիւններուն մէջ հաշտութիւն կնքուելով՝ Օսմանցիք Պաղտատը միայն իրենց պահեցին, Պարսից թողլով Դավրէժ ու Երեւան քաղաքները:

Եէնիչէրիները այս Սուլթանին օրով նորէն սոսկալի կերպով կատուեցան և սրիկայութիւնը վերջին աստիճանի հասուցին: Արիասիրտ Սուլթանը՝ խաղաղութեան սիրոյն՝ պարտաւորուեցաւ անոնցմէ շատերը բնաջինջ ընել:

Սուլթան Մուրատ Լիբանանի ապստամբ Տիւրքիւններն ալ նուաճելէ յետոյ մեռաւ՝ 17 տարի իշխանութիւն վարելով:

ՍՈՒԼՔԱՆ ԻՊՐԱՀԻՄ Ա.

(Թ. Հ. 936 — Թ. Ք. 1520)

Սուլթան Մուրատի յաջորդեց իր եղբայրը Իպրահիմ Ա.: Իր իշխանութեան առաջին տարին պարտաւորուեցաւ պատերազմ բանալ Ռուսաց դէմ որոնք Օսմանցւոց

երկիրներն յառաջանալով՝ Ազախու բերդին ալ տիրած էին: Սուլթան Իպրահիմ Ռուսերը իր տէրութեան սահմաններէն վանելով՝ Ազախու բերդն առաւ անոնց ձեռքէն: Այս յաջողութենէ վեց տարի յետոյ՝ 1645 ին՝ 350 նաւէ բաղկացած տորմիզ մը և 50,000 զօրք զըրկեց Կրեաէ որոնք կղզեցիներուն բուռն յարձակումներն ՚ի դերե հանելով՝ յաջողեցան վերջապէս կղզիին գլխաւոր բերդաքաղաքներուն տիրանալ:

Պատմութեանս շարունակութեան մէջ պիտի տեսնենք թէ Օսմանցիք այս դէպքէն քառօրդ դար յետոյ միայն՝ Կրեաէի ամբողջապէս տէր պիտի ըլլան:

Քանի մը տարի ետքը վենետկեցիները Օսմանեան պահպան զօրքը Կրեաէէն կը վանեն՝ և կղզիին վերստին կը տիրանան:

Իպրահիմ Ա. իր իշխանութեան վերջին տարիները անկարգ կեանք մը վարելուն համար զահրնկէց եղաւ:

ՍՈՒԼՔԱՆ ՍԷՀԷՄՍԷՏ Դ. (Ա.վեր)

(Թ. Հ. 1058 — Թ. Ք. 1648)

Սուլթան Իպրահիմին յաջորդեց իր 7 տարեկան որդին՝ որ անչափահաս ըլլալուն. իսկզբան իր մեծ մօր Մանիկեյքէր Սուլթանին խնամակալութեան ներքե իշխանութիւն վարեց:

Սուլթան Մէհէմէտ, տէրութեան ներքին օյժերը ամրապնդելու փափաքով, Եւրոպական տէրութեանց հետ խաղաղութեան դաշինք դրաւ: Վենետիկցիները այս շիթութիւններէ առիթ գտնելով՝ կը գրաւեն Արշիպեղագոսի գլխաւոր կղզիները և Չանաք Քալէի մօտ Օսմանեան նաւատորմին մէկ մասը կ'այրեն:

Սակայն Վենետիկացիներուն այս յաջողութիւնը երկար չտևեր, որովհետեւ Քէօփրիւլի Մէհէմմէտ փաշա այս ճգնաժամուն մէջ Մեծ Եպարքոսութեան պաշտօնին կոչուելով՝ անմիջապէս անկարգութեաց վերջ կ'ուտայ և Վենետիկացիներուն ձեռքէն՝ յափշտակուած երկիրներն ալ ետ կ'առնէ:

Սուլթան Մէհէմմէտ իր նախորդին վրէժը լուծելու նպատակաւ՝ Լէհաց ղէմ գնաց, յաղթեց և անոնց ձեռքէն առաւ Կամենից քաղաքը: Սուլթան Մէհէմմէտ թէև Վիէննան ալ պաշարեց, սակայն քաղաքացիներուն սաստիկ ընդդիմութեանը պատճառաւ չկրցաւ առնել և պարտաւորեցաւ պաշարումը վերցնել: Սուլթան Մէհէմմէտ աւելի յաջողութիւն ունեցաւ ծովու վրայ: Իր օրով վերջնապէս առնուեցաւ Կրետէ կղզին (1668) որու ծովափանց վրայ 150,000 է աւելի մարդոց արիւն թափուած էր:

Սուլթան Մէհէմմէտ վերջին անգամ իր զէնքը փորձել ուզեց Աւստրիացոց ղէմ, սակայն նորէն չյաջողեցաւ և այս անգամ Մոնաց ըսուած դաշտին մէջ Օսմանցիք ծանր պարտութիւն մը կրելով (1687) կարեւոր դաւաններ կորուսին:

Սուլթան Մէհէմմէտ 31 տարի թագաւորեց:

Սուլթան Մէհէմմէտ իր ժամանակին մեծ մասը որսորդութեամբ անցնելուն համար՝ կոչուեցաւ Ալմը:

ՍՈՒԼԹԱՆ ՍԻԼԷՅՄԱՆ Բ.

(Թ. Հ. 1099 — Թ. Ք. 1687)

Սուլթան Մէհէմմէտի յաջորդեց իր եղբայրը Սուլթան Սիւլէյման Բ.: Իր գահակալութեան միջոցին Ենիիչէրիները մայրաքաղաքին մէջ սոսկալի խռովութիւն

մը հանեցին: Աւստրիա կը գրաւէ Հէրսէք, Պոսնա և Մաճառխտանի մէկ մասը, մինչքեւ Վենետիկցիք ալ՝ Կրետէ կղզին կորուստը փոխարինելու համար՝ Մորալի կը տիրեն:

Սուլթան Սիւլէյման այս ընդհանուր շփոթութեան մէջ՝ կը դիմէ Քէօփրիւլիներու ա'յն նշանաւոր գերդաստանին աջակցութեան որ՝ Սոքոլլուներու նման՝ քանի քանի անգամներ Օսմանեան պետութիւնը վրտանգներէ ազատած էր: Այս անգամ ալ Քէօփրիւլիւզատէ Մուսթաֆա փաշա Մեծ Եպարքոսութեան պաշտօնը ընդունելով՝ նախ Ենիիչէրիները կը զսպէ և ապա ընտիր բանակ մը կազմաւորելով կը քալէ Աւստրիոյ ղէմ և վերստին ետ կ'առնէ Օսմանցիներուն կորուսած բոլոր երկիրները:

Սուլթան Սիւլէյման Բ. մեռաւ 3 տարի թագաւորելէ յետոյ:

ՍՈՒԼԹԱՆ ԱԶՍԷՏ Բ.

(Թ. Հ. 1102 — Թ. Ք. 1690)

Սուլթան Սիւլէյմանի եղբայրն էր Սուլթան Ահմէտ Բ. որու ժամանակ Աւստրիացիք նախորդ Սուլթանին օրով իրենց կորուսած երկիրները ձեռք ձգելու նպատակով՝ Օսմանցոց ղէմ պատերազմի ելան: Մերունի վէզիր Մուսթաֆա փաշան երկրորդ անգամ Գանուքն անցաւ և Սալսնֆալեկի քով թշնամիին ղէմ արիւարար կռուելու ատեն՝ գնդակի հարուածէ մը սպաննուեցաւ: Իր մահը բովանդակ բանակին վնասութիւն ազդեց, այնպէս որ Օսմանցիք անյաջող վերադարձան Պոլիս և Սուլթանն ալ սրտին ցաւէն մեռաւ 4 տարի թագաւորելէ յետոյ:

Այս ձախորդութեան վրայ վենետկեցիք յարմար առիթ գտնելով՝ Հերսէքի և Բիոս կղզիին կը տիրեն։ Սուլթան Ահմէտի իշխանութեան ժամանակ էր որ Կ. Պոլսոյ մէջ երկու անաւոր հրդեհներ պատահելով՝ քաղաքին մէկ երրորդ մասը մոխիր դարձաւ։

ՍՈՒԼԹԱՆ ՍՈՒՍՔԱՅԱ Բ.

(Թ. Հ. 1106 — Թ. Բ. 1622)

Սուլթան Ահմէտի յաջորդեց իր արիասիրտ և հայրենասէր որդին Սուլթան Մուսթաֆա Բ. որու առաջին և գլխաւոր հոգն եղաւ՝ իր նախորդին օրով եղած մշտանքը դարմանել։ Այս նպատակաւ՝ ցամաքային և ծովային պատերազմաց մեծամեծ պատրաստութիւններ տեսնելով՝ նախ Բիոս կղզին ու Թրմշվար քաղաքը վենետկեցիներուն ձեռքէն առաւ։ Ռուսաց և Լէնաց դէմ ալ քանի մը անգամ պատերազմելով՝ զանոնք Օսմանեան երկիրներէն վանեց։

Այս առաջին յաջողութենէն քաջալերուած՝ Սուլթան Մուսթաֆա 1697ին 45,000 զօրաց բանակով մը ճամբայ ելաւ Էտիրնէէն դէպի Մաճառիստան։

Օսմանցւոց այս յառաջխաղացութիւնն իմանալով՝ Աւստրիացիք ալ 50,000 զօրք համախմբած էին Թէխ կամ Թիցա գետին մօտ։ Իրենց հրամանատարն էր՝ Սափոյացի իշխան և անուանի ռազմագէտ՝ Եւզինէոս։ Սուլթանին բանակը հազիւ Թէխ գետն անցնելով յարդարուելու զբաղած էր՝ երբ թշնամիք՝ յանկարծակի Օսմանցւոց վրայ յարձակելով՝ զանոնք ամէն կողմէ կը պաշարեն և կ'սկսին սոսկալի կոտորած մ'ընել։

Այս աղէտալի օրուան մէջ, Օսմանցիները շատ մարդ կորսնցուցին, որոնց մէջ կը գտնուէր մանաւանդ Մեծ

Եպարջոս Բէօփրիւլի երկրորդ Մուսթաֆա փաշա։

Սուլթան Մուսթաֆա այս ձախորդութենէն փոխանակ վհատելու՝ անմիջապէս կրկին անգամ Բէօփրիւլիներու ցեղէն Հիւսէյին փաշան Եպարջոս անուանեց՝ անոր յանձնելով շարունակել պատերազմը։ Սակայն վէզիրը խոհեմութիւն սեպեց վերջ տալ թշնամութեանց և Սուլթանին հաւանութեամբ 1699 ին Մաճառիստանի Գարդովիջ գիւղին մէջ խաղաղութիւն կնքուեցաւ։ Այս դաշնադրութեամբ, Աւստրիացւոց կ'անցնէր Մաճառիստանն ու Թրանսիլվանիան, վենետիկցիները տէր կ'ըլլային Մօրայի և Տալմացիայի, իսկ Լէներուն կը մնային Ուքրանիա և Փոտոլիա գաւառները։ Այս առթիւ քանի մը ինքնօրէն իշխանութիւններ ալ Օսմանցւոց հարկատուութենէ ազատ կ'ըլլային։

Այս դաշնադրութենէն ետքը, Սուլթան Մուսթաֆա, խաղաղութեան շնորհիւ՝ սկսաւ ներքին բարեկարգութեան հոգ տանիլ և հոյակապ ու հասարակաց օգտակար շէնքեր կառուցանել։ Սուլթան Մուսթաֆա մասնաւորապէս քաջալերեց տեղական արուեստներն ու ձեռագործները։ Իր օրով սկսան Պրուսայի, Հալէպի, Գամասկոսի և Պաղտատի մետաքսէ նուրբ և արեւելեան ճաշակով գործուածքները Եւրոպա փոխադրուիլ։

Սուլթան Մուսթաֆայի ժամանակ Կ. Պոլսոյ ֆերանսական ղեսպանն էր Ֆրիուլ, որ Հայոց Աւետիք Պատրիարքը Փրանսա զրկելով՝ Պասթիլի բերդին մէջ բանտարկել տուած է, կ'ըսեն։

Սուլթան Մուսթաֆա 9 տարի թագաւորելէ յետոյ Եէնիչէրիներուն ձեռքով գահընկէց եղաւ։

ՍՈՒԼԹԱՆ ԱԶՍԷՏ Գ.

(Թ. Հ. 1115 — Թ. Ք. 1793)

Սուլթան Մուսթաֆայի յաջորդեց իր եղբայրը Սուլթան Ահմէտ Գ. որ աշխարհաշէն և ուսումնասէր թագաւոր մ'էր: Ինքն ալ իր եղբորը օրինակին հետեւելով՝ շարունակեց հոգ տանիլ իր հպատակներուն բարօրութեանն ու ներքին բարեկարգութեան: Չարաչար պատժեց Եէնիչերիները՝ որոնք իր նախորդին ժամանակը անկարգութեանց պատճառ եղած էին:

Ասկից ետքը, Սուլթան Ահմէտ ձեռք զարկաւ երկրաշարժներու և հրդեհներու պատճառաւ մայրաքաղաքին աւերակ դարձած մասերը վերանորոգել և նորանոր յիշատակարաններ կանգնելու: Սակայն ստիպուեցաւ իր այս շինութիւնները կիսկատար թողլով՝ զէնքի դիմել, որովհետեւ նոյն միջոցին Մեծն Պետրոսի հրատարակութեան ներքեւ ուսական բանակ մը՝ Օսմանեան երկիրները մտնելով՝ հետզհետէ յառաջ քալելու վրայ էր: Սուլթան Ահմէտ Պաղքաւոր Մուսթաֆա փաշան զրկեց Ռուսաց դէմ, որ Մեծին Պետրոսի բանակը պաշարելով յաղթանակը տանելու վրայ էր՝ երբ կատարինէ թագուհին միջնորդութեամբ՝ յանձն առաւ կնքել Փրբութի դաշնագրութիւնը՝ որով Օսմանցիներուն կը մնար Ազախու բերդը:

Սուլթան Ահմէտ վենետիկցիներուն հետ ալ պատերազմելով՝ անոնց ձեռքէն առաւ Մօրան և Յօնիական կղզիները: Սակայն վենետիկցիները երեք տարի ետքը Աւստրիացիներուն հետ միանալով՝ յաջողեցան իրենց Աւստրիացիներու հետ միմեկին ձեռք ձգել: Դարձկորսնցուցած երկիրները վերստին ձեռք ձգել: Դարձեալ չ'յուսահատեցաւ Սուլթան Ահմէտ, և այն պահունքերը իր թշնամեաց դէմ նորէն պատերազմի կը պատ-

րաստուէր՝ Անգլիա բարեկամաբար միջնորդելով՝ 1718ին Բասարովիչ քաղաքին մէջ կնքուեցաւ խաղաղութեան դաշնագիր մը՝ որուն զօրութեամբ Աւստրիա տէր կ'ըլլար Պէլկրատ և Թըմըշլար քաղաքներուն, վենետիկցիներուն կը թողուէր Ալպանիան և Յօնիական կղզիները, իսկ Մօրան՝ Օսմանցիներուն պիտի մնար:

Ասիոյ կողմը Պարսից դէմ մղած պատերազմին մէջ յաղթուելով, Սուլթան Ահմէտ պարտաւորեցաւ հաշտութիւն ընել:

Առաջին անգամ այս Սուլթանին օրով է որ Չեչեպի Մէհմէտ էֆէնտին Բարիզի Օսմանեան դեսպան եղած է:

Սուլթան Ահմէտ ալ 27 տարի թագաւորելէ յետոյ Եէնիչերիներուն ստիպումով զանէն հրաժարեցաւ:

ՍՈՒԼԹԱՆ ՄՍՅՄՈՒՏ Ա.

(Թ. Հ. 1143 — Թ. Հ. 1731)

Սուլթան Ահմէտի եղբորորդին և մեծաշէն ու բարեսիրտ վենետիկ մ'էր Սուլթան Մահմուտ Ա. Թագաւորական զանր ելածին պէս, առաջին գործը եղաւ ընալինջ ընել խռովարար Եէնիչերեաց պարագլուխները, որոնք ամէն Սուլթանի գահակալութեան միջոցին՝ ծանր ծանր պահանջումներ ընելով մեծ աղմուկ և շփոթութիւն կը յարուցանէին:

Սուլթան Մահմուտի ժամանակակից էր Պարսից Նատըր Շահ պատերազմասէր վենետիկցի, որ ուղկով Օսմանեան Սուլթանին հետ չափուիլ, եկաւ Պաղտատ քաղաքը պաշարեց: Սուլթան Մահմուտ անոր վրայ զրկեց անուանի սպարապետ Թօփալ Օսման փաշան որ քաղաքը պաշարումէ ազատելով՝ Նատըրի զօրքերուն

սոսկալի ջարդ մը տուաւ և մնացեալներն ալ հալածեց։ Այս դէպքէն երեք տարի ետքը, Պարսիկները օգուտ քաղելով Օսմանցիներուն Եւրոպայի մէջ զբաղած վիճակէն՝ յանկարծ եկան վերստին պաշարել Պաղտատը։ Օսման փաշա, սակաւաթիւ զօրքով արիարար պատերազմած ատեն՝ վիրաւորուելով մեռաւ։ Սուլթան Մահմուտ նորէն Ասիա զօրք զրկելու կը պատրաստուէր, սակայն Ռուսաց և Աւստրիացւոց իր Եւրոպական երկիրները ասպատակելն լսելով՝ Պարսից հետ հաշտութիւն ըրաւ՝ Պաղտատը, վրաստանն ու Հայաստանի մէկ մասը անոնց թողլով։ Սուլթան Մահմուտ յետոյ քալեց իր դաշնակից թշնամիներուն դէմ՝ որոնք արդէն Վալաքիան, Մուտավիան և Սերպիան գրաւած էին։ Օսմանցիները կը յաջողին վանել թշնամի բանակները իրենց երկիրներէն և կը շարունակեն հալածել մինչեւ Փրութ։ Այս անգամ ալ Յրանսայի միջնորդութեամբ, պատերազմող տէրութիւններուն մէջ հաշտութիւն կրնալ քուցաւ, որով Օսմանցիները իրենց կորսնցուցած երկիրներուն վերստին տէր կ'ըլլային և Ռուսիա յանձն կ'առնէր Ազախու վրայ դաշնուած ամրոցները քանդել և Սեւ ծովու վրայ պատերազմական նաւ չհանել։

Սուլթան Մահմուտի օրով վաճառականութիւն և արուեստներ շատ ծաղկեցան։ Ինքը շինել տուաւ Պէօթիւք-Տէրէի մէջ այն մեծամեծ ջրչեղջիներն որոնցմէ խոզովակներու միջոցաւ մինչեւ Բերա և Ղալաթիա ջուր կ'ուզար։ Նոյնպէս շինեց Թագսիմի ջրաբաշխական կեդրոնը որ այժմեան Տերզասի ջրուղիներէն շատ աւելի մեծ կարեւորութիւն ունէր նոյն ժամանակին համար։

Սուլթան Մահմուտ թագաւորեց 25 տարի։



ՍՈՒԼԹԱՆ ՕՍՄԱՆ Գ.
(Թ. Հ. 1168 — Թ. Ք. 1754)

Սուլթան Մահմուտի յաջորդեց իր եղբայրը Օսման Գ. 57 տարեկան հասակին մէջ։ Ասոր օրով պատահեցաւ (1756) Կ. Պոլսոյ մէջ Ճիպալիի այն ահաւոր հրդեհը՝ որ շարունակ 36 ժամ տեւելով՝ Մայրաքաղաքին կէսէն աւելին մոխիր դարձուց։ Այրեցան 9300 տուն 1000 է աւելի խանութներ, 600 ջաղացք, 75 բաղնիք, հարիւրաւոր մզկիթներ, 10 մեծ խան, եկեղեցիներ ևն. Սուլթան Օսմանի օրով քաղաքական կարեւոր դէպք մը չէ պատահած։

Սուլթան Օսման թագաւորեց 3 տարի։

ՍՈՒԼԹԱՆ ՄՈՒՍԹԱՏԱ Գ.
(Թ. Հ. 1171 — Թ. Ք. 1761)

Սուլթան Օսմանի յաջորդեց եղբայրը Մուսթաֆա Գ. ազնուասիրտ և ժողովրդասէր թագաւորը՝ որու առաջին և գլխաւոր հոգը եղաւ տէրութեան ելեւմուտքը կանոնաւորել, բարեկարգել գաւառները և խաղաղութեան շնորհիւ երջանկացնել իր ժողովուրդը։ Իր վէճիրն էր անուանի Բաղդապ փաշան։ Սակայն զըթթախզարար պատահեցան այնպիսի դէպքեր, որոնք արգելք եղան մեծանձն Սուլթանին այս բարի դիտաւորութիւններուն։ Ռուսերը՝ չէհերու անկախութիւնը պաշտպանելու պատրուակով՝ սկսած էին անոնց ներքին խնդիրներուն միջամտել և տակաւ Օսմանցւոց զօրքը վանել Եւրոպայէն։ Սուլթան Մուսթաֆա պատերազմ հրատարակեց Ռուսաց դէմ, որոնք գրաւեցին

Մուտավիան ու Վալաքիան: Արշիպեղազոսի մէջ ալ Օրլոֆ ծովակալի հրամանատարութեան ներքև Ռուսական նաւատորմը Քիոսի մօտ արիւնալի ծովամարտէ մը յետոյ՝ տիրացաւ կղզիին և Լէմնոսը պաշարեց: Հոս վրայ հասաւ Օսմանեան նաւատորմը՝ ճէզայիրլի Հասան փաշայի հրամանատարութեան ներքև և Ռուսական նաւերէն շատերն այրելով 700ի չափ ալ մարդ սպաննեց և Լէմնոսի տիրեց: Յաջորդ տարին՝ Ռուսերը վերստին Դանուբը կ'անցնին և գրաւելով Բաղարճը, Հէրսովա և Սիլիստրէ քաղաքները՝ կը յառաջանան մինչև Վառնա: Թէև Աւստրիոյ և Բրուսիոյ միջնորդութեամբ՝ պատերազմող տէրութեանց ներկայացուցիչները Ֆոքչանի մէջ հաշտութեան համար բանակցութեան կը մտնեն, սակայն Ռուսիոյ անհետեւ պայմաններն անընդունելի ըլլալով, Սուլթանը՝ վերստին պատերազմի պատրաստուած ժամանակ կը մեռնի 16 տարի թագաւորելէ յետոյ:

ՍՈՒԼԹԱՆ ԱՊՏ-ԻԷԼ-ՉԱՄԻՏ Ա.

(Թ. Հ. 1187 — Թ. Ք. 1773)

Սուլթան Մուսթաֆայի եղբայրն էր Ապա-Իւլ-Համիտ Ա. որ կայսերական գահը ելածին պէս՝ վերստին պատերազմ բացաւ Ռուսաց դէմ, որոնց բանակին վերին հրամանատարներն էին Ռոմանցոֆ և Սուվարոֆ երեւելի զօրապետները: Սակայն մէկ կողմանէ երկարատև պատերազմաց պատճառաւ Օսմ. բանակին տկարութեան, միւս կողմանէ Նէնիչէրեաց անվերջ ստահակութեան և անկարգութեան երեսէն՝ Սուլթանը չյաջողեցաւ ակնկալուած արդիւնքը ձեռք բերել և պարտաւորեցաւ կատարինէ Բ.ի հետ Պուլկարիոյ Բիւջիւֆ Դայ-

նարնա քաղաքին մէջ 1774ին կնքել խաղաղութեան դաշնագիր մը, որու զօրութեամբ՝ Վալաքիա և Մուտավիա կ'ըլլային Օսմանցոց հարկատու ինքնօրէն իշխանութիւններ: Ռուսք՝ Ազախու բերդը, Կէրչ, Վրաստան և Քարապաղ իրենց ձեռքը կ'անցնէին, և արտօնութիւն կ'ունենային Սև ծովու վրայ պատերազմական նաւ հանել: Բայց միւս կողմանէ, Ռուսերը պիտի թողէին Արշիպեղազոսի կղզիները:

Այս աննպաստ դաշնադրութենէ 3 տարի յետոյ՝ Սուլթան Համիտ Ա. մեռաւ 16 տարի թագաւորելէ յետոյ:

ԺԸ. ԴԱՐ

ԳԼՈՒԽ Թ.

ԵՒՐՈՊԱՅԻ ՆՈՐ ՏԵՐՈՒԹԵԱՆՑ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

Ռ Ո Ւ Ս Ի Ա

1. Միջին դարու և Նոր պատմութեան շրջանին մէջ՝ միայն Արեւմտ. Եւրոպան էր որ փայլեցաւ: Սակայն հետզհետէ քաղաքակրթութիւնը մուտ գործեց Արեւելեան երկիրներն ալ, որոնք իրենց աննշան դիրքէն ելլելով՝ սկսան կարեւոր դեր մը կատարել Եւրոպական տէրութեանց շարքին մէջ: Ասոնք էին ՌՈՒՍԻԱ. ԼԷՀԱՍՏԱՆ և ԲՐՈՒՍԻԱ:

2. Ռուսական տէրութեան հիմնարկութիւնը տեղի ունեցած է Թ. դարուն, երբ Նորման-Վարիկ գաղթականներ, Բուրիկի առաջնորդութեամբ՝ Նովյորոսի փոք-

րիկ հանրապետութեան տիրելով՝ իրեն լծին շրջակայնեքը կը հաստատուին: Ռուսերը հետզհետէ կը յառաջանան Տնիքերի հովիտը, դէպի հարաւ, և Րուրիկի յաջորդներուն օրով կը հիմնուին Բիելվ, Վլասիմիր, Սնոյկնսկ և Մոսկուա քաղաքները: Արեւելեան կայսրութեան հետ իրենց ունեցած յարաբերութիւններուն շնորհիւ՝ Ռուսք, (Ժ. դարուն), Վլատիմիրի օրով Բրիտանիէութիւնը կ'ընդունին և իրենց հոգեւոր գլուխ կը ճանչնան՝ Կ. Պոլսոյ Տիեզերական Յոյն Պատրիարքը:

3. Ռուսերուն այս յառաջդիմութիւնը կը կասի, երբ ԺԳ. դարուն. Մոսկոյ Թաթարները, Ճիւկից խաւի առաջնորդութեամբ կ'առչաւեն Եւրոպա և երկուք ու կէս դարու չափ կը տիրեն Հար. Ռուսիոյ: Իվան Ա. Վասիլիեւիչ կը յաջողի այս բարբարոսները վանել երկրէն և բոլոր Ռուսիոյ տիրելով՝ Մոսքուան իրեն մայրաքաղաք կ'ընտրէ: Իվան Գ. (Ահաւոր), առաջինը կ'ըլլայ Ձառ տիտղոսն առնող Ռուս վեհապետը և ինքը կը կազմէ Սրբոյց անուն այն զօրագունդը որ, ճիշտ Եկեղիշերէններու դերը կատարած է Ռուսիոյ մէջ:

Ռուս ժողովուրդին հետ՝ տէրութեան ոյժերն ալ բազմացան, երբ ԺԷ. դարուն սկիզբը. Միխայէլ Ռոմանով կայսրը հիմնեց իշխանական նոր հարստութիւն մը՝ որու օրով Ռուսական պետութիւնը նիւթական մեծ զօրութեան հասաւ: Սակայն Ռուսիոյ բուն մեծութիւնը արտակարգ նկարագրի տէր երեւելի վեհապետի մը Մեծն Պետրոսի օրով սկսած է:

4. Մեծն Պետրոս (1689—1725). — Միքայէլ Ռոմանովի թուր և 17 տարեկան էր Պետրոս, երբ իր նախնեաց աթոռը ելաւ: Թէպէտ սահմանափակ կրթութիւն մը ստացած, սակայն ունէր պողպատէ կամք, անյողդողդ նկարագիր և յառաջդիմութեան անսահման տէնջ: Պետրոսի գլխաւոր փափաքը եղաւ՝ Ռուսիան

օժտել Արեւմտեան քաղաքակրթութեամբ: Իր այս գեղեցիկ նպատակին հասնելու համար՝ պէտք եղած կերպով ո՛չ ինք պատրաստուած էր և ոչ ալ իր կոշտ ժողովուրդը: Ուստի, տարօրինակ ծրագիր մը կազմեց, այսինքն՝ ուղեց նախ և առաջ իր անձը կրթել՝ որպէսզի կարող ըլլայ իր օրինակովը և գիտակցօրէն դաստիարակել նաև իր ժողովուրդը: Այս նպատակաւ, 1698 ին թողուց իր գահը և Արեւմուտք ճամբորդեց: Նախ զնաց Հոլանտայի Սա'արսաւ քաղաքը և հոն՝ նաւաշինութեան գործարան մը մանելով՝ երկու տարի իբրև պարզ գործաւոր աշխատեցաւ և ուսաւ նաւաշինութեան և ատաղձագործութեան արուեստները: Հետեւեցաւ նաև չափական գիտութեանց և ճարտարութեանց այլ և այլ ճիւղերուն:

5. Պետրոս, Հոլանտայէն անցաւ Անգլիա՝ ուր մասնաւորապէս հետեւեցաւ մեքենագիտութեան և նաւաշինութեան, ինչպէս նաև մօտէն տեսաւ և ուսումնասիրեց ազգի մը իսկական մեծութեան գաղտնիքները:

Քաղաքակրթութեան գործած այս հրաշքներէն յաիշտակուած, Պետրոս, վերադարձին՝ իր հայրենիքը հրաւիրեց վարպետ երկրաչափներ, գիտուններ, ճարտարապետներ, արհեստաւորներ, ճարտարագէտներ ու փորձ ուղեւորներ՝ որոնց ձեռքով սկսաւ վերակազմել Ռուսիան: Ինչ ատենէն՝ Պալթիկի մէջ փոքրիկ տորմիղ մը կազմուեցաւ, կանոնաւոր ճամբաներ, պետական շէնքեր, դպրոցներ, տպարաններ, թանգարաններ, այլ և այլ ճիւղերու գործարաններ հիմնուեցան, դարձեալ՝ երկրին քաղաքական վարչութիւնը և բանակը կազմաւորեց՝ Եւրոպականին վրայ ձեւելով: Միւս կողմանէ՝ իր կիսավայրենի ժողովուրդին անստաջ բարքը ազնուացնելու ալ հոգ տարաւ:

Սակայն Պետրոս, այս արմատական նորութեանց համար իրեն դէմ ունեցաւ երեք հակառակորդներ: Ա. — Մոլդաւոյ և ազդեցիկ Կղերք. — Բ. — Սդեղից-նետու անզուսպ գունդը. Գ. — Խրոխս Ազնուակաւնու-թիւնը: Ասոնց վրայ պէտք է աւելցնել նաև՝ վերջին ծայր մոլեռանդ և յամառ Ռուս ժողովուրդը և մինչև անգամ իր վեհապետական ընտանիքի անդամներէն շատերուն յայտնի կամ թագուն դժգոհութիւնը:

6. Պետրոս, նախ և առաջ Կղերք խոնարհեցուց, Կ. Պոլսոյ Յոյն Պատրիարքին տեղ՝ ինքն առնելով «Գլուխ և նուիրապետ Ռուսական Եկեղեցւոյ» տիտղոսը: Բրուսիականին վրայ ձեւուած՝ հետեւակ ու հեծելա-ջորաց ընտիր բանակ մը կազմելով, պարտաւորեց Լն-դերիցները որպէս զի կէտ առ կէտ անոր կարգապահու-թեանը հպատակին: Սակայն Մեծն Պետրոս, տեսնելով որ անիշխանութեան վարժուած այս վտանգաւոր զօրա-գունդը կարգի կանոնի բերելը անկարելի պիտի ըլլայ, բոլորովին բնաջինջ ըրաւ զայն և անոնցմէ շատերուն գլուխն ալ ինքն անձամբ կտրեց հրապարակաւ:

Մեծն Պետրոս, մինչև անգամ իր միակ դահածա-աանդ Ալեքս որդիին ալ չխնայեց: Իմանալով որ իր գործադրած և տակաւին գործադրելիք բարենորոգում-ներուն դիմադրելու համար՝ տէրութեան մեծամեծնե-րուն հետ դաւադրութիւն մը կազմեր է, մահուան վճիռ հանել տուաւ անոր դէմ և բանտին մէջ գլխա-տել տուաւ: Ահաւասիկ Մեծին Պետրոսի վայրագ նկա-րագրին ամէնէն չօշափելի մէկ ապացոյցը՝ որու համար շատ իրաւամբ ըսած է Վօլգէն թէ՛ «Մեծն Պետրոս կէս մը դիւցազն և կէս մ'ալ վագր էր»:

Ազնուականներն ալ ստիպեց և պարտք դրաւ որ, միայն իրենց իմացական զարգացման և կարգապահ-զինուորի առաքինութիւններովն արժանի ըլլան Ազնուա-

կան արտոյտին: Նոյնպէս՝ տուգանքի և նիւթական պատիժի սպառնալիքով՝ պարտաւորեց իր ժողովուրդը որպէս զի Ասիական կոշտ ու անճաշակ տարազին տեղ՝ Եւրոպականը գործածեն ու երկայն մօրուքնին անիլեն:

Պետրոս, Եւրոպայի հետ իր յարաբերութիւններն աւելի մշակելու և դիւրացնելու նպատակաւ՝ Մոսկուայի տեղ Նէվա գետին բերանը հիմնեց նոր մայրաքաղաք մը որ իր անունով, Ս. Քիթրեզպուրի կոչուեցաւ:

7. Կարոյոս ԺԲ. (1697). — Շուէտ, որ Երեսնամե-այ պատերազմէն յետոյ՝ Հիւս. Եւրոպայի ամէնէն զօ-րաւոր տէրութիւնը եղած էր, սկսաւ հաշտ աչօք չնայիլ Ռուսական նորածին սպառնալից տէրութեան և մանա-ւանդ՝ անոր երիտասարդ վեհապետին փառասիրական ձգտումներուն:

Այս պահուն, Շուէտի գահուն վրայ կը գտնուէր 18 տարեկան ո՛չ նուազ փառասէր և զինուորական տաղան-դով օժտուած թագաւոր մը, Կարոյոս ԺԲ. որու երիտա-սարդութենէն, կամ աւելի ճիշտը՝ անփորձութենէն օ-գուտ քաղել ուզելով՝ Տանըմարքա, Լէհաստան, Սաք-սոնիա և Ռուսիա կը նիզակակցին Շուէտի դէմ: Կարո-յոս, կայծակի արագութեամբ՝ նախ կը մտնէ Տանըմար-քա, ամէն տեղ ա՛ն ու սարսափ կը սիռէ և վեց շաբաթ չանցած՝ կ'ստիպէ իր հակառակորդը հաշտութիւն խնդ-րելու: Ապա, Շուէտի թագաւորը իր դէնքը կը դարձնէ Ռուսաց գէմ և անոնց ստուարաթիւ բանակը կը ջախ-ջախէ Նարվայի մօտ (1700): Անկից կը քալէ Լէհաս-տանի վրայ, դարձեալ յազթող կը հանդիսանայ և անոր Սաքսոն վեհապետ Օգոստոսը արտաքսելով՝ իր բարե-կամներէն Սասիխաւս-Լեյքիսիլն գահը կը բարձրացնէ:

8. Թերեւս բախդը շարունակէր ժպտիլ Կարոյոսի, եթէ խոհեմութիւնը ձեռքէ չթողուր և նախ՝ իր հակա-ռակորդին ոյժը կշռել գիտնար: Բայց Կարոյոս, փոխա-

նակ ուղղակի Մուքուայի վրայ քարելու, ձմեռ եղանակի մէջ՝ անխոհեմաբար կը նետուի Հար. Ռուսիոյ անպատեններուն խորերը և Բոլղաւիա քաղաքը կը պաշարէ: Սակայն Մեծն Պետրոս — որու մէկ մեքենայութիւնն էր այս ծուղակը — 70,000 զօրքով կը հասնի և արդէն սովէ և անօրինակ ձմրան մը խստութիւններէն ոգեսպառ Շուէտական բանակը կը ջախջախէ (1709), այնպէս որ, Կարոլոս գրեթէ առանձին՝ կը պարտաւորի խոյս տալ Թուրքիոյ Պէնտէր քաղաքը՝ ուրկից կը հաճեցնէ Սուլթան Ահմէտ Գ. զորպէս զի պատերազմ բանայ Ռուսերուն դէմ:

Օսմանցիք, արդէն մաքրելիք հաշիւներ ունէին Ռուսաց հետ: Ռուսի կը ձեռնարկեն պատերազմի, կը պաշարեն Ռուսաց բանակը և նոյն իսկ Մեծն Պետրոսը գերի բռնելու վտանգի միջոցին, իր խորամանկ կիւնը Կասարիկէ, բանակցութեան մտնելով կը յաջողի Բրուքի դաշինքը կնքել (1711):

Կարոլոս, Թուրքիայէ իր երկիրը վերադարձին, Նորվեկիոյ դէմ մլած մէկ պատերազմին մէջ՝ Յրիսրիխանայի քով դանաձանութեամբ սպաննուեցաւ (1721): Շուէտ, Նիսդասի դաշնադրութիւնով կ'ստիպուէր Ռուսիոյ թագուլ՝ Պալթիկի սահմանակից արեւելեան ծովեզերքը: Այս կերպով. Շուէտ մեծապէս կը տկարանար ի նպաստ Ռուսական պետութեան:

9. Մեծն Պետրոս 1716ին վերջին ուղեւորութիւն մ'ալ ըրաւ Արեւմտեան Եւրոպա, բայց այս անգամ ոչ իբրեւ ծպտեալ գործաւոր, այլ՝ իբրև Ռուսիոյ միահեծան վեհապետ: Բարիզի մէջ երբ իրեն ցոյց տուին Մագառն կարտինալին դամբարանը, Մեծն Պետրոս անոր արձանը գրկելով՝ խանդավառութեամբ գոչեց «Ո՛վ մեծ մարդ, եթէ ողջ ըլլայիր. իմ տէրութեանս կէսը քիբայօժար կը նուիրէի քեզ, որպէս զի միւս կէսը կառավարել սորվեցնէր ինձի:

Մեծն Պետրոս մեռաւ 1725ին, իր ընդարձակ կայսրութեան համար զարգացման և յառաջդիմութեան փառաւոր ասպարէզ մը և պատրաստելէ և յետոյ՝ Ռուսիոյ ասպագայ քաղաքականութեան համար ծրագիր մը զոր պատմագիրները սովոր են կոչել «Մեծին Պետրոսի կտակը»:

Կասարիկէ Ա. (1762—1796).— Մեծին Պետրոսի յաջորդեց իր կիւնը Կասարիկէ Ա. որ նախ Մեկնջիօֆ իշխանին խորհրդովը կառավարեց տէրութիւնը և իր մեծանուն ամուսինին սկսած գործը շարունակելու հոգ տարաւ: Սակայն Մեծին Պետրոսի յաջորդներուն մէջ ամէնէն նշանաւորը եղաւ Պետրոս Գ. ի կիւնը Կասարիկէ Բ. որ իր ամուսինը խեղդամահ ընել տալով՝ գահը յափշտակեց: Կատարինէ Բ. թէպէտ անգութ. նենգամիտ ու վատշուեր կին, սակայն օժտուած էր քաղաքագիտական տաղանդով և իր մտադրած նպատակին հասնելու համար անհրաժեշտ եղած հաստատամտութեամբ: Այս պատճառաւ՝ Կատարինէի 34 տարուան արիւնոտ իշխանութիւնը՝ Ռուսիոյ քաղաքական շահերուն տեսակէտով շատ նպաստաւոր չըջան մ'եղած է:

Կատարինէ Բ. տեսնելով որ Շուէտ ա՛լ ևս ջախջախուած է, միտքը դրաւ՝ նախ Լեհաստանը և ապա Թուրքիան յօշոտել: Կատարինէ իր այս դատապարտելի նպատակին իրագործման համար սպարազաները շատ նպաստաւոր դտաւ:

ԼԵՀԱՍՏԱՆ. — Միջին դարու մէջ, բաւական ընդարձակ ու զօրաւր սերուքին մ'էր Լեհաստան: Իր սահմաններն էին Տիւրքիան, Բրուսիա եւ Պալթիկ ծով, արեւելէն՝ Սմոլէնսկ եւ հարաւէն Տեմբուք: Լեհաստան յետոյ դարուց Սլաւեան ամենէն զօրաւր սերուքինն էր: Մեծն ՔԱՋԻՄԻՐ իրեց ԿԱՐՄԻՐ ՌՈՒՍԻՆՅ (Կալիցա), նորանոր օրէնքներ դրաւ, երկրին վարչութիւնը կանոնաւորեց, ժողովուրդին իմացական կրթութեան ու երկրին բարեզարդութեան հոգ

տառաւ: ՅՕԿԵԼՈՆԵԱՆ հարսուրբեղն նշանաւոր եղան ՎԼԱՏԻՍ-
 ԼԱԻ Բ. որ ՏԵՒՏՈՆԵԱՆ ասպետներուն յարքելով՝ Լէհաստանէն
 բոլորովին վանեց: Իր յաջորդը ՎԼԱՏԻՍԼԱԻ Գ. Հունգարիան վերստ-
 փին միացուց Լէհաստանի. եւ մեռաւ 1444ին Քրեաց դեմ Վառնայի
 մէջ մղած նահապետարտին մէջ:

Այսպէս, ժե. դարուն վերջերը, Լէհաստան առերեւոյն զօրա-
 ւոր կը կարծուէր, մինչդեռ բռնաւոր ու անսահման ազնուականու-
 քեան մը գործած չարիքները մէկ կողմէն, վարչական անիշխանու-
 քիւնը միւս կողմէն, այս դժբաղդ երկիրը ներքնապէս մաշեցուցեր
 էին: Եւ արդէն, ՍԻԿԻՍՏՈՆՏ Գ. ի ասէն (1617), Շուէտ՝ Լիվլան-
 փոյ եւ ՌՎԼԱՆԵՆԵՍ ԳՅՁԻՄԻՐԻ ժամանակ ալ (1664) Ռուս
 Ռեքանիոյ սիրացած էին: Իսկ 1673ին քաղաւոր ընտրուեցաւ
 ԺԱՆ—ՍՕՊԻԷՍԲԻ գորապէսը որ 1689ին Վիէննան Օսմանցիներուն
 պաշարմանէն ազատեց: Այս բուականէն սկսեալ Լէհաստան հետզ-
 հետէ իր կործանման կը դիմէր:

Է. Արդէն, Լէհաստան այն ասիանան երկպառակած էր իր
 մէջ, որ չկրնարով իր բնիկ իշխանական իրենցներէն վեհապետ
 մ'ընտրել. շատ անգամ ստիպուած էր օտարներ բերել իր ազգային
 զանուն վրայ բազմեցնել: Սիաւասիկ քաղաքական այս խռովուց
 քիւններէն օգուտ քաղելով, Կասարիէ Բ. իր անձնուէր բարեկամներէն
 փին՝ ՍԻԱՆԻՍԼԱՍ ԲՅՆԻԱԳՈՎՈՒՄԻ գաւառան Լէհր գերեթը բռնի ուժ-
 արկութեամբ քաղաւոր ընտրել տուաւ Լէհաստանի: Բռնապետութիւն
 իր ստացած հրահանգին համաձայն, սկսաւ ժողովրդին կրօնակա,
 ու քաղաքական ազատութիւնները բռնաբարել ու կաշկանդել:

Լէհերը չկրնարով հանդուրժել, ապստամբեցան, սակայն Խա-
 զախներու 40,000 հոգիէ բաղկացած քանակ մը սնմիջապէս
 կրակի եւ արեան մէջ խեղդեց այս ապստամբութիւնը:

*Լէհաստանի Առաջին բաժանումը (1772 Սեպ. 26).
 — Բրուսիոյ թագաւորը Ֆրեանքրիկ Բ. կռահելով որ
 Կատարինէ՝ Լէհաստանը ամբողջութեամբ կլլելու միտք
 ունի. դաշնակցեցաւ Ռուսիոյ եւ Աւստրիոյ հետ եւ Լէհ-
 աստանը ամէն կողմէն սուրի եւ կրակի մատնելով՝ սոս-
 կալի ջարդ տուին:*

Այս առթիւ Բրուսիա բաժին ստացաւ՝ Վիսթուլայի
 հովիտին մեծ մասը՝ 1,000,000 բնակիչներով, Աւստրիա

առաւ՝ Կարմիր Ռուսիոյ մէկ մասը եւ Բոսոլիան՝ 2,000,000
 բնակիչով, իսկ Ռուսիա գրաւեց Տվինա եւ Տնիքաեր
 գետերուն սահմանակից ընդարձակ երկիրները 2 միլիո-
 նէն աւելի բնակիչներով: Այսպէս եղաւ Լէհաստանի Ա.
 բաժանումը 1772. Սեպ. 56ին:

Երկրորդ Բաժանում (1792). — Լէհերը, իրենց կրած
 ծանր աղէտէն խրատուած, ձեռնարկեցին Սահմանադ-
 րական կանոնաւոր վարչութիւն մը կազմակերպել եւ
 միապետութիւնն ընել ժառանգական: Սակայն Լէհերուն
 սկսած վարչական բարեկարգութեան այս լուրջ գործը
 կատարինէի ծրագրին հետ չէր հաշտուեր, մանաւանդ
 որ ճիշտ այս միջոցին Յեղափոխութիւնը Բարիզի մէջ
 յաղթանակելով՝ սկսած էր Եւրոպայի բռնակալ վեհա-
 պետներուն սարսափ աղղել: Ռուսի, Ռուսիա եւ Բրու-
 սիա, երկրորդ անգամ կը նիզակակցին եւ այս Լէհ
 Յեղափոխականներուն դէմ կը քալեն: Լէհերը իրենց
 զօրապետ կը կարգեն մեծ հայրենասէր Քոչիուսօն որ
 Ամերիկայի անկախութեան պատերազմին մասնակցած
 եւ Վաշինկթընի թիկնապահ եղած էր: Քոչիուսօ 8000
 զօրքով ի զուր փորձեց երկու բռնաւորաց անեղ ոյժին
 դիմադրել եւ չարաչար յաղթուեցաւ, որով այս առթիւ
 Ռուսիա կ'ստանար Վոլիան, Բոսոլիայի մէկ մասը եւ
 Լիթուանիա գաւառակին կէսը (4500 քա. մղոն երկիր).
 իսկ Բրուսիոյ բաժին ինկաւ Բոզեն, Քալիշ, Տանցիկ. եւ
 Թոռն (1000 քա. մղոն երկիր):

Երրորդ Բաժանում (1795). — Երեք տարի յետոյ,
 Լէհերը չկրնարով հանդուրժել Ռուսիոյ նպատակաւոր
 եւ հակամարդկային հարստահարութեանց, միահամուռ
 ապստամբեցան: Այս անգամ Աւստրիա ալ միացաւ եր-
 կու յափշտակող պետութեանց եւ դժբախտ Լէհաստանը
 իր բոլոր սահմաններով մահացու չղթայի մը մէջ առած՝
 սոսկալի կտորած մըրին: Քոչիուսօ, դիւցազնաբար

կուռելով վերաւորուեցաւ պատերազմի դաշտին վրայ և մեռած պահուն գոչեց յուսահատ դառնութեամբ «*Լէմեցա՛ւ Լէհաստանը — Յինի՛շ Բօլօնիա*»։ Ռուսաց արիւնարբու զօրավարը Սուվարօֆ, Վարչաւիոյ միջնաբերդը եղող Բրակա քաղաքը յարձակմամբ առնելէ յետոյ, հազարաւոր անմեղ բնակիչներ ջարդեց, նոյն իսկ, երբ զօրքը ա՛լ ևս մարդ սպաննելէ յոգնած ու ձանձրածած՝ կ'ուղէր հանգիստ ընել, այս գազան զօրապետը՝ փախտական անդէն Լէհերը ցոյց տալով, դիւային ժպիտով մը կ'ըսէր իր զօրաց «*Տղա՛քս, զբօսնեցէ՛ք. ժամանակ անցուցէ՛ք*»։ այսինքն՝ կոտորեցէ՛ք. ջարդեցէ՛ք, բնաջինջ ըրէ՛ք Լէհերը։

Այս երրորդ եղերական արարուածէն յետոյ, յաղթողները Լէհաստանի մնացեալ մասը հետեւեալ կերպով բաժնեցին իրենց մէջ։ Բրուսիա ստացաւ ամբողջ Վարչաւիա գաւառը։ Աւստրիա՝ Բրաւոյիայի, Սալսօլիի և Լուպօնի գաւառները (Palatinat)։ Իսկ Ռուսիա կը տիրանար ամէնէն իւղոտ պատառիս. այսինքն՝ Լիթուանիոյ որով իր արեւտ. սահմանները կը տարածուէին Նիեմեն և Պոդլ գետերը։ Այսպէս՝ Լէհաստան քաղաքական գոյութիւն ունենալէ դադրելով՝ իրրև տէրութիւն կը ջնջուէր Եւրոպայի քարտէսէն։

Իրաւ է թէ Ռուսիոյ բաժնին Լէհերը 1830ին իրենց անկախութիւնը ձեռք ձգելու յոյսով ապստամբեցան, սակայն չարաչար յաղթուելով՝ իրենց վայելած տեղական քանի մը տռանձնաշնորհումներն ալ վրայ տուին և այս առթիւ հազարաւոր Լէհեր ալ աքսորուեցան Սիպերիա՝ հոն քաւելու համար իրենց մարդկային ամէնէն բնական և ամէնէն արդար իրաւունքները բռնակալութեան դէմ պաշտպանել ուզած ըլլալուն համար։

11. ՔԱՅՆԱՐՃԱՅԻ (1774) և ԵԱՇԻ (1792) դաշնադրութիւնները. — Կատարինէ Բ. Լէհաստանը բղքակով՝

10 միլիոնի չափ բնակիչ իր կայսրութեան միացնելէ յետոյ, դէնքը դարցուց դէպի Թուրքիա՝ որ Ռուսիոյ յարձակումներուն դէմ իր տէրութեան հիւսիսային պատուարն եղող Լէհաստանի անկախութիւնը պաշտպանելու ելած էր։ Սալայն Ազովի և Պեկեհի մէջ յաջորդաբար ծանր պարտութիւններ կրելով՝ Մոլդաւիա ու Վալախիա գաւառները կորսնցուց։ Իսկ 1774 ին Պուլկարիոյ Բիւխիւֆ - Բայնարօս քաղաքին մէջ կնքուած դաշնադրութեամբ՝ Ռուսիոյ կը թողուր Տնիքերի ու Տօնի գետաբերանները, Սև ծովու մէջ պատերազմական տորմիզ ունենալու իրաւունքը և Խրիմի անկախութիւնը կը ձանչնար։ Սակայն Կատարինէ երեք տարի յետոյ՝ Թաթարաց ազգադաւ Խանէն ծախու առաւ Խրիմի անկախութիւնը և Բօքեւսիի մարաչախա ալ՝ հիմը դրաւ Սեւասրաիոյ քաղաքին և այն՝ համբաւաւոր ամբողջին՝ որ 70 տարի յետոյ, ժամանակակից պատմութեան մէջ մեծ անուն մը պիտի թողուր։

12. Կատարինէ Բ. 1787ին Խրիմ ճամբորդելէ յետոյ, Աւստրիոյ Յոլսեի Բ. Կայսեր հետ Թուրքիոյ բաժանման մասին համաձայնելով՝ վերստին պատերազմի ձեռնարկեց որ 4 տարի շարունակուեցաւ։ Թերևս Կատարինէ իր նպատակին յաջողէր հասնիլ՝ եթէ Անգլիա Եւրոպայի քաղաքական հաւասարակշռութիւնը պահպանելու նպատակաւ՝ Բրուսիան և Շուէտը Ռուսիոյ դէմ զինելու սպառնալիքը չընէր։ Ռուսի. 1792 ին Եւաշի մէջ կնքուեցաւ խաղաղութեան այն դաշինքը որով Տնիքեր գետը Ռուսիոյ հարաւային սահման կ'ըլլար, և Խրիմ թերակղզին ու Ազախու արեւելեան կողմը գտնուած Քուպան գաւառը վերջնական կերպով Ռուս կայսրութեան կը կցուէին։

Կատարինէ Բ. մեռաւ նոյն տարին, Մեծին Պետրոսի փառասիրական ծրագիրէն գոնէ մէկ մասը իրադործած ըլլալու զոհունակութեամբ։

Ռուսիոյ նիթական շահուն և մեծութեանը լիուլի նպաստած ըլլալուն համար, Կատարինէ Բ. կրնայ իր հայրենակիցներուն կողմանէ Մեծ կոչուիլ, իսկ ընդհանուր մարդկութեան բարոյական շահուն անսակէտովը՝ բոլորովին հակառակն է:

Կատարինէ Բ. իր քաղաքական դիւային ծրագիրներուն գործադրութեամբը զբաղած միջոցին, չէր մոռնար միեւնոյն ատեն կեղծաւորութեամբ ասպնջակա նութիւն ընծայել Վօլդէնի. Տիտոսյի և ա՛ Սլամպէնի նման անուանի իմաստասէրներու՝ որոնց զազախարակից ըլլալ կը կեղծէր, որոնց հետ համախորհուրդ՝ սահմանադրական տիպար կառավարութեան ծրագիրներ կը պատրաստէր՝ իսպառ չգործադրելու պայմանաւ, ինչպէս նաև վարժարաններ կը բանար՝ առանց ուսանողի և թափուր պահելու համար: Կատարինէ այսամէնը կ'ընէր՝ քաղաքակիրթ Եւրոպայի մէջ իր մասին նպաստաւոր կարծիք մը կազմել տալու խորամանկութեամբ: (*)

(*) Կր պատկերէր թէ, երբ Մոսկուայի իեխանը, որ մը հետաքրքրութեամբ կը հարցնէր Կոյսուհիին թէ՛ ի՞նչ բանի պիտի ծառայեն այնքան անազիւն ծախեալ շինուած այլ եւ այլ վարժարանները, Կատարինէ խորամանկ ժպիտով մը կը պատասխանէ. «Սիրելի իմ իեխան, բնա՛ն մը՝ ցա՛ւի ու մի գարնանաւ. որ Ռուսերը դպրոցի վայ աէր ու գաղափ սը չունին: Վստան եղիւր թէ, այս ամէնը կ'ընեն մի միայն մեզի դիտող եւրոպայի համար: Իսկ այն օրը երբ Ռուս գիւղացին դաստիարակուի. այն օրը, կրտեմ, ո՛չ դուն եւ ո՛չ ալ ես, մեր իեխանութեան մէջ չենք կրնար մնալ»:

ԳԼՈՒԽ ԺԱ.

ԲՐՈՒՍԻՈՅ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ



1. ԺԵ. Դարուն վերջերը. հիւս. Գերմանիոյ մէջ կազմուեցաւ նոր տէրութիւն մը որ, ժամանակակից Եւրոպայի պատմութեան մէջ կարեւոր դեր մը կատարելու սահմանուած էր:

Միջին դարուն, Պալթիկ ծովուն եզերքը, Նիեմեն և Բրեկիլ գետերուն միջև կը բնակէր՝ Սլաւ ցեղէ Պրուս կամ Բրուշ ըսուած կուսպաշտ ժողովուրդը որ, Տիւտոնեան Ասպետներուն միջոցաւ՝ Բրիտոնեութիւնը ընդունեց: Սակայն Բրուսիոյ Դքսութեան բուն մեծութիւնը կ'սկսի այն ատեն, երբ Պրուսպուրկի կայսրը՝ 1618ին Բրուսիոյ Դքսին ազգկան հետ ամուսնանալով՝ երկու իշխանութիւնները միացուց որ ապա փոխանցուեցաւ Հոնդերլանդներէն ընտանիքին:

2. Արդէն ժէ. դարուն, Երեսնամայ պատերազմաց միջոցին, Պրանսպուրկի տունը կարեւոր դեր մը կատարած ըլլալով, Վեսթֆալիոյ դաշնադրութեամբ՝ Հոնդու, Վեզեր և Եյպս գետերուն միջև գտնուած Երկիրները իբր փոխարինութիւն ընդունած էր: Միւս կողմանէ՝ այս դքսութիւնը սիրալիր ասպնջականութիւնը մըրբաւ ֆրանսայէն հալածական բողոքականներուն՝ որոնց շնորհիւ՝ արհեստ ու ճարտարութիւններն սկսան ծաղկիլ և Պերլին եղաւ բարգաւաճ մայրաքաղաք մը: Պրանսպուրկի 33 դքսութեան մեծնալուն՝ պատգամներն ալ նպաստեցին: Այսպէս՝ Յրեներկի Գ. դաշ-

նակցելով Լուի ԺԴ-ի թշնամիներուն, իբր վարձք ընդունեց քազաուր Բրուսիոյ տիտղոսը՝ կոչուելով Ֆրէսերիկ Ա. զոր Եւրոպական տէրութիւններն ալ պաշտօնապէս ընդունեցին (1713)։

Ասոր յաջորդը, Ֆրէսերիկ Կիլեօմ Ա. (1713-1740), սակաւապետ, պարզ, կարգապահ և բոլորովին զինուորական թագաւոր մը եղաւ և ջանաց այս սկզբունքներով կրթել իր ժողովուրդն ու բանակը, Նախ՝ Շուէտի հետ պատերազմելով՝ զբաւեց Բօլներանիոյ մեծ մասը։ Յետոյ, երկրին վարչութիւնը կանոնաւորեց, զիւղական դպրոցներ բացաւ, արհեստներն ու վաճառականութիւնը քաջալերեց, բայց մանաւանդ իր ամէնէն սիրական ու գաղափարային նպատակն իրագործեց՝ կազմելով 80,000 է բաղկացեալ՝ արի և զինուորական բոլորովին նոր դրութեամբ կատարելագործուած բանակ մը՝ զոր խնայուած միլիոններու հետ ժառանգութիւն թողուց իր որդւոյն, իբր երկու անհրաժեշտ միջոցներ՝ Բրուսիոյ ապագայ մեծութեան համար։

ՄԵԾՆ ՓՐԵՏԵՐԻԿՈՍ
(1740—1786)

4. Ինչպէս որ Մեծն Պետրոս Ռուսական պետութեան բուն հիմնադիրը եղած էր, նոյնը եղաւ Մեծն Փրէսերիկոս՝ Բրուսիոյ համար։ Փրետերիկոս, բարձր իմացականութեան, հաստատուն նկարագրի և զօրաւոր կամեցողութեան տէր նշանաւոր վեհապետ մը և իր դարուն ամենամեծ ռազմագէտը եղաւ՝ զբաղանութեան և գեղարուեստի համար իր ունեցած փափաքին և բնական ընդունակութեան հակառակ։ Շատ անչուք և անսեթեւեթ կեանք մը կը վարէր։ Արքունական

ձօխութիւն, պերճանք և մեծածախս հանդէսներ՝ իսպառ վտարուած էին՝ ինչպէս իր արքունիքէն, նոյնպէս նաև՝ իր պաշտօնակալաց շրջանակէն։ Միա՛կ և միակ նպատակ մ՛ուռէր այս մարդը — Բրուսիան՝ Եւրոպայի Մեծ տէրութեանց կարգը բարձրացնել —։ Այս նպատակին հասնելու համար, արդէն իր հայրը միլիոններ և քաջամարզ բանակ մը թողած էր իբր ժառանգութիւն։ Բայց ասոնցմէ աւելի, իր նպատակին իրագործման նպաստեցին քաղաքական շատ յարմար առիթներ՝ որոնց մէկ մասն ալ ինքն ստեղծեց։

5. Գերմանիոյ կայսրը Կարոլոս 2. 1740ին մեռնելով՝ միակ ժառանգորդ կը թողուր իր Մարիա-Թերեզա աղջիկը որ կոչուած էր իշխել՝ Աւստրիոյ դքսութեան, Պոնձմիոյ և Մաճառիստանի թագաւորութիւններուն վրայ։ Մարիա-Թէրէզա իր գահուն թեկնածու հակառակորդ ունէր՝ Կարոլոս Աշպերդ Պաւերիացին։ Փրետերիկոս օգուտ քաղեց այս դրացի երկրին խառնաշփոթ վիճակէն և դաղտնի միաբանելով Ֆրանսայի հետ՝ յանկարծ արշաւեց Գերմանիա և Շլէզիա դաւառը գրաւեց։ Կայսրուհին՝ ստիպուեցաւ ահամայ համակերպիլ այս յափշտակութեան։ Բայց Մաճառներու օգնութեամբ՝ իր գահն Կարոլոսի ոտնձգութիւններուն դէմ ապահովելէ յետոյ, Փրետերիկոսի դէմ զօրաւոր նիզակակցութիւն մը կազմեց՝ որու մէջ կը գտնուէին Ֆրանսա, Շուէտ, Ռուսիա, Լեհաստան և Գերմանական քանի մը պետութիւններ՝ որով կ'ոկսէր ՆՕԹՆԱՄԵԱՅ ՊԱՏԵՐԱԶՄԸ (1756-1763)։

6. Փրետերիկոս ստիպուած էր Եւրոպայի կէսին դէմ կռուիլ։ Այս դժուարին կացութեան մէջ առանց շփոթելու, պատրաստուեցաւ մահու և կենաց պայքար մը մղել և փորձով ցոյց տալ թէ՛ ինչ հրաշքներ կը գործեն կարգը, կանոնը և օրինապահութիւնը, երբ զանոնք գործադրող զինուորական բարձր տաղանդի մը վերին

հսկողութեան ներքեւ կը գտնուին: Բրուսիոյ թագաւորը ամէն կողմանէ պաշարուած, մէկ թշնամիէն միւսին վրայ յարձակեցաւ, յաղթեց, յաղթուեցաւ, դարձեալ յաղթեց, բայց մարդկօրէն անկարելիին առջեւ տեղի տալու վրայ էր՝ երբ բախդը նորէն ժպտեցաւ իրեն: Ռուսիոյ Եղիսաբէթ կարսրուհւոյն մահուամբ (1761ին) գահը կ'ելլէր Պետրուս Գ. որ իրեն հիացող մը ըլլալով, անոր դէմ կազմուած դաշնակցութենէն հրաժարեցաւ և վերջ տուաւ պատերազմին: Ասով, մեծապէս նպաստեց իր մտերիմ ու վաղեմի բարեկամ Փրետերիկի շահուն: Ռուսիոյ չէզոքացումը յառաջ բերաւ միւս դաշնակիցներուն ալ ասպարէզէն քաշուելուն, և այսպէս Մաուրա-Թէրէզա հարկադրուեցաւ Հռուսիոյ պաշտպանի դաշնադրութեամբ վերջնապէս Բրուսիոյ թողուլ Ելիզաբէթաւորը:

Եօթնամեայ պատերազմին մէջ ամէնէն աւելի տուժողը կ'ըլլար Ֆրանսան՝ որու անկարող վարչութենէն օգտուելով՝ Անգլիա կը գրաւէր Բանաստի և Ասիոյ ու Ափրիկէի մէջ ալ բազմաթիւ կալուածներ:

7. Այս երկարատեւ պատերազմներուն մէջ, Բրուսիա, իրրեւ գլխաւոր ասպարէզ թշնամութեանց, գրեթէ աւերակ դարձած էր: Փրետերիկոս ձեռնարկեց այս ազէաները դարմանելու: Կործանած 3000ի չափ գիւղեր և աւաններ վերաշինեց, քաղաքները նորոգեց և ամրացուց, իր երկիրը հրաւիրեց Ֆրանսայի հալածական բողոքականները որոնց ձեռքով Բրուսիա շէնցաւ, դպրոցները բարեկարգեց և հիմնեց Ազգ. դրամատուն մը, գիւղացիներուն ցորեն բաժնել տուաւ, տուրքերը թեթեւացուց, հիւանդանոցներ հիմնեց. դատարանները բարեկարգեց, երկրագործութիւնը և արուեստները քաջալերեց ու վերջապէս իր երկիրն վերածնութեան համար ամէն կարելի միջոցներ ի գործ դրաւ:

Փրետերիկոս, որչափ մեծ զինուորական ու կարող վարչագէտ, նոյնքան ալ գրագէտ ու գրաստէր վեհապետ մ'էր: Ֆրանսացիի մը չափ Ֆրանսերէն կը գրէր ու կը խօսէր, կը թղթակցէր ժամանակակից երեւելի մատենագիրներուն հետ և մասնաւորապէս անկեղծ հիացող մ'էր Վոլտէրի, որ իր արքունեաց ամէնէն յարգելի ու մեծարուած հիւրն էր:

Այսպէս, մեծն Փրետերիկոս յաջողեցաւ իր գերագոյն իտէպն իրագործել, այսինքն՝ Բրուսիան դասել Եւրոպայի մեծ տէրութեանց շարքին մէջ: Միայն թէ՛ այս ծրագիրը գործադրելու համար, Փրետերիկոս ալ, կատարինէ Բ. ի նման, շատ անգամ ականջ չկախեց խղճի և արդարութեան ձայնին:

ԳԼՈՒԽ Ժ.

ԱՆԳԼԻՈՅ ԳԱՂԹԱՅԻՆ ԿՈՑՍՐՈՒԹԵԱՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ



1. Ինչպէս տեսանք, Եւրոպական տէրութիւններուն մէջ՝ առաջին անգամ Փորթոկէզները և Սպանիացիք էին որ, Ժ.Ե. դարէն սկսեալ՝ Ափրիկէի, նոր Աշխարհի, Ասիոյ ու Ովկէանիոյ մէջ՝ ընդարձակ և հարուստ գաղթականութիւններ հիմնեցին: Միայն թէ՛ այս տէրութիւնները իրենց հպատակներուն հետ չարաչար վարուելնուն պատճառաւ, ապստամբութիւն և խռովութիւն անպակաս էին:

Ժ.Ե. դարուն, Ֆրանսացիք. Անգլիացիք և Հոլանտացիք ալ մեծամեծ գաղթականութիւններ հիմնեցին: Հոլանտացիք հաստատուեցան Ովկէանիոյ Սոււմատրա և Ժաւա մեծ կղզիներուն մէջ, Ֆրանսացիք՝ Հիւս. Ամե-

րիկայի (Քանատա) և Միսիսիպիի հովտին (Լուիզիանա) մէջ. — Իսկ Անգլիացիք՝ Հիւս. Ամերիկայի ամբողջ Արեւլ. մասին տիրացան :

2. Անգլիացիք Հնդկաստանի կը տիրեն : — ԺԲ. դարուն, Անգլիացիք ու Ֆրանսացիք իրենց մէջ պատերազմներ ունեցան՝ գաղթականութեանց պատճառաւ : Այս միջոցին՝ Հնդկաստանի մէջ առեւտրական երկու ընկերութիւններ կային, մին՝ Անգլիական, որու կեդրոնն էր Մասրաւ, իսկ միւսը Ֆրանսական՝ Բոնրի Շերիէ մէջ : Ֆրանսական ընկերութեան Տնօրէնը — Տիւփլէքս — իր ճարպիկ քաղաքականութեամբ սկսած էր տակաւնուածել Հնդկաստանի կարեւոր մասերը : Բնականաբար՝ Անգլիա հաշտ աչօք չպիտի դիտէր Ֆրանսայի այս յաջողութիւնը : Ուստի պահանջեց որ Տիւփլէքս պաշտօնանկ ըլլայ : Լուի ԺԵ. ի ապիկար կառավարութիւնը համակերպեցաւ (1754), որմէ քաջալերուած, Անգլիա ինքն սկսաւ հետզհետէ աշխարհակալել հարուստ Հնդկաստանը և 1757ին իր տարած մէկ յաղթութեամբ՝ Պենկադայի ընդարձակ երկրին տէր եղաւ : Ասկից յետոյ, Անգլիա անարգել և յաջորդաբար գրաւեց Ֆրանսական գաղթականութիւնները (1763), այնպէս որ, Ֆրանսայի ձեռքը մնացած այսօրուան քանի մը քաղաքները՝ իր Հնդկական հին աշխարհակալութեան բեկորներն են : Իսկ 1797ին. Միսսիսիպի վեհապետ Հայտեր Այի և իր որդին Թիլպօ Սաիպ արիաբար կռուեցան Անգլիական ոսնձգութիւններուն դէմ, բայց վերջապէս յաղթուելով՝ ամբողջ Տեքսասը (Հար. Հնդկաստան) Անգլիական տիրապետութեան ներքեւ մտաւ :

ԱՆԳԼԻԱՅԻՔ ՇԻՍ. ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿԸ ՏԻՐԵՆ

3. Երբ Անգլիա և Ֆրանսա՝ Հնդկաստանը իրարու ձեռքէ յափշտակելու համար կը կռուէին, անդին, Ամերիկայի Անգլիական գաղթականները, պատժելու համար Ֆրանսացիներու անիրաւ մէկ արարքը, արշաւեցին Քալիֆորնիա : Ի սկզբան, Ֆրանսացիք արիաբար դիմադրեցին, բայց երբ Անգլիական կառավարութիւնը պաշտօնապէս գործին միջամտեց, Ֆրանսացի գաղթականները յաղթուեցան Քեյպիֆի մէջ (1763) և այս անգամ ալ Լուի ԺԵ. ի անհեռատես վարչութիւնը պատճառ եղաւ հարուստ երկիր մը իր հակառակորդին ձեռքը յանձնելու :

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՅԵԱԼ ՆԱՀԱՆԳԱՅ ԱՆԿԱՍՈՒԹԻՒՆԸ

4. Երբ Աշխարհի Անգլ. գաղթականները, ճանչնալով հանդերձ Մայր-Հայրենիքին գերիշխանութիւնը, ունէին իրենց մէջ ինքնակառավարութեան սեքսակ մը անկախ դրութիւն՝ որու շնորհիւ քիչ ժամանակէն՝ թէ՛ արուեստից, թէ՛ ճարտարութեան ամէն ճիւղերուն և մանաւանդ վաճառականութեան մէջ շատ յառաջ գացին : Սակայն, 1770ին, Անգլիա քաղաքական այնպիսի աններելի սխալ մը գործեց որ շատ սուղի նստաւ իրեն :

5. Գեորգ Գ. Թագաւորին օրով, Անգլիա, Եօթն-ճամբայ պատերազմին պատճառաւ՝ ծանր պարտքերու տակ ընկճուած էր : Եւ որովհետեւ իր Ամերիկեան գաղթականութիւնները հարուստ և բարգաւաճ վիճակ մ'ունէին, պահանջեց որ, սուրբի ձեռով անոնք ալ մասնակցին այս բեռը թեթեւցնելու : Ուստի, դրոշմա-

տուրքի, թէյի, շաքարի և թուղթի վրայ տուրքեր սահմանեց: Ամերիկայի 96 քաղաքները բողոքեցին այս անօրինակ պահանջումին դէմ, իրաւամբ առարկելով թէ՛ առանց իրենց ներկայացուցիչներուն և կամ Անգլ. Խորհրդարանի վաւերացման՝ օրէնք մը ընդունելի չըկրնար ըլլալ և հետեւապէս՝ մերժեցին այդ տուրքը վըճարել և մինչեւ իսկ Անգլիայէ ներածեալ թէյի ծըրարները ծովը թափեցին: Այս ցոյցին յաջորդեց, 1774ին Ֆիլադելֆիոյ մէջ գումարուած Հաւաժողովը՝ ուր Անգլիական Սահմանադրութեան վրայ հիմնուած «Իրաւանց Յայտարարութիւն» մը հրատարակելով՝ դաշնակից գաւառները մերժեցին Անգլիոյ պահանջումը և իրենց անմարդ գինուորներուն վերին հրամանատար կարգելով Գեորգ Ուաշինկըրը զօրապետը՝ պատրաստուեցան պատերազմի:

6. Երբ մէկ կողմանէ Ամերիկեան անփորձ բանակները Անգլիացիներէն պարտութեան կը մատնուէին, Բենիաւնիս-Ֆրանկլին Ամերիկացի մեծ գիտունն ալ Եւրոպա երթալով՝ իրենց արդար դատին օգնութիւն և պաշտպանութիւն կը փնտռէր:

Արդէն Ֆրանսա ինչպէս գիտենք, զօրաւոր պատճառներ ունէր Անգլիայէն վրէժ լուծելու: Ուստի նախ ձեռքի տակէ զօրք ու դրամ և ի վերջոյ յայտնապէս օգնեց Ամերիկացուոց: Լաֆայեթ անուանի զօրապետը փոխեց Ամերիկեան զինուց բախտը՝ երբ իր արի բանակով Նոր Ալխար՝ հասաւ: Արդէն Ամերիկեան 13 նահանգներ՝ 1776 Յուլիս 4ին՝ ինքզինքնին Առանձին ազգ եւ Անկախ պետութիւն մը հռչակած էին: 1781 Հոկ. 11ին, Եորթսուոնի վճռական յաղթութեամբ, Անգլիա պարտաւորեցաւ ընդունել Ամերիկայի Միացեալ Նահանգաց Անկախութիւնը որ 1783ին նուիրագործուեցաւ Վեռսայլի դաշնադրութեամբ:

7. Այս պատերազմին առթիւ՝ ֆրանսա, Եօթնամեայ պատերազմին մէջ իր ունեցած կորուստները դարձանեց՝ Վեռսայլի դաշնադրութեան տրամադրութեամբ՝ վերստանալով Ա. իր Հնդկական սւացուածքները, Բ. Սանդա-Լուչիա, Թապակո և Սեն-Բիեռ կղզիները, ինչպէս նաև՝ Նոր Երկրի շուրջը ձկնորսութիւն ընելու իրաւունքը՝ Գ. Սենեկալ և Կորե քաղաքները՝ Ափրիկէի մէջ:

Միացեալ Նահանգաց Հանրապետութիւնը երկու անգամ Նախագահ ընտրեց Գէորգ Ուաշինկթըն որ, արժանապէս վարեց այս բարձր պաշտօնը՝ յօգուտ իր հայրենեաց բարոյական և նիւթական յառաջդիմութեան: Այս արի զինուորը և առաքինի քաղաքացին 1799ին մեռաւ իր Մօն.Վերմօնի կալուածներուն մէջ, իր հետ տանելով քաղաքակիրթ աշխարհի հիացումը և իր հայրենակիցներուն անսահման յարգանքն ու երախտագիտութիւնը:

8. Այս թուականէն սկսեալ՝ Մ. Նահանգները ալ աւելի ոգիով փարեցան իրենց երկրին՝ և օգտուելով անոր բնական բազմատեսակ հարստութիւններէն և քաղաքական նորակազմ վարչութենէն, հսկայաքայլ յառաջդիմեցին արուեստից, գիտութեանց, ճարտարութեանց ամէն ճիւղերու և մանաւանդ վաճառականութեան մէջ: Իր քաղաքական ազդեցութիւնը, տուրքի բուրքերը և ծովային անեղ զօրութիւնը պատկառանք կ'ազդեն աշխարհի: Այսօր Մ. Նահանգները իրենց մէջ կը պարունակեն երկրագունդիս ամէն երկիրներէն ու ազգերէն ահագին թուով գաղթականութիւններ՝ որոնց հետ երկրին ընդհ. բնակչայ թիւը 82,000,000ի կը հասնի և տակաւ աւելնալու վրայ է:

ԵՒՐՈՊԱՅԻ ՎԻՃԿԸ ԺԸ. ԴԱՐՈՒՆ ՎԵՐՁԸ

Նոր Պատմութեան վախճանին հասած ենք: Արդ, ժամանակակից պատմութիւնն սկսելէ առաջ, տեսնենք թէ ինչ էր Եւրոպայի վիճակը՝ Ֆրանսայի Մեծ Յեղափոխութիւնը տակաւին տեղի չունեցած:

Եւրոպական տէրութիւնները երկու որոշ խումբերու կը բաժնուէին, Արեւմտեան և Արեւելեան. կամ Հիւսիս և Նոր Եւրոպա: Առաջինները, ինչպէս տեսանք, մեծ դեր մը կատարեցին Միջին դարու և Նոր Պատմութեան շրջաններուն մէջ՝ և ունեցան իրենց յատուկ պատմական կեանք և քաղաքակրթութիւն: Իսկ Արեւելեանը կը կազմէին՝ գլխաւորապէս նորակազմ Ռուսիա և Բրուսիա, փառասէր և յառաջդիմութեան տրտմադիր երիտասարդ պետութիւններ, որոնք կարեւոր դեր մը պիտի կատարէին ժամանակակից պատմութեան մէջ:

Ռուսիա՝ երթալով կ'ընդարձակէր իր սահմանները: Տիրած էր Պալթիկի սահմանակից դաւառներու մեծ մասին, հասած էր Սառուցեալ Ովկէանոսի, Սեւ ծովու և Կովկասի սահմանները, ինչպէս նաեւ՝ մեծ գաղթականութիւն մը դրկած էր Սիպերիա: Իսկ արեւմուտքէն՝ մինչեւ Նիւմեկի և Վիստուլայի սահմանները հասած էր:

Բրուսիա՝ տիրանալէ յետոյ Սիլեզիա դաւառին հետ՝ Լէհաստանի մէկ մասին, դէպ ի արեւմուտք՝ մինչեւ Հռենոս կը յառաջանար:

Աւստրիա՝ տէր էր Գերմանական կայսրութեան: Իրեն կը պատկանէին Պելճիս, Միլանի դքսութիւնը և Լէհաստանի մէկ մասը (Կալիցիա):

Լեհաստան՝ քաղաքական գոյութիւն ունենալէ դադրելով՝ Եւրոպական քարտէսէն ջնջուած էր:

Շուեհ՝ իր սահմաններուն մէջ ամփոփուած, հազիւ կրնար իր գոյութիւնը պահպանել:

Տանրմարիա՝ միայն Նորվեգիան ունէր:

Այսպէս ուրեմն, Արեւելեան Եւրոպայի մէջ՝ քաղաքական գերակշիռ դիրքը Ռուսիա ստացած էր և որու յարաձուն զօրութիւնը ուշադիր աչօք կը դիտէին Աւստրիա և Բրուսիա:

Արեւմտեան Եւրոպայի մէջ, Անգլիա, հակառակ Մ. Նահանգները ձեռքէ հանելուն, տակաւին առաջին տեղը կը գրաւէր իր ընդարձակ վաճառականութեան և հարուստ գաղթականութեանց շնորհիւ:

Ֆրանսա՝ Ամերիկեան պատերազմէն յետոյ՝ թէպէտ իր կորուստները մասամբ մը դարձան, սակայն Լուի ԺԶ-ի օրով՝ ներքին արմատական բարենորոգումներու կը կարօտէր: Այս միջոցին երեւելի էին՝ Մալէոպ, Թիււկօ. և Նէքէր:

Սպանիա, Պուրպոնեան ընտանիքին օրով թէև քիչ մը խաղաղած, բայց միշտ երկրորդական դիրք մը ունէր: Կարոլոս Գ. ի օրով (1766) Արսնտա կոմսը՝ Յիսուսեանները արտաքսեց երկրէն, կղերին ազդեցութիւնը սեղմեց և վարչական կանոնաւորութիւն մտցուց:

Բորբոկաշ, իր հարուստ գաղթականութիւններուն մէկ մասը կորուսած էր: Սակայն պետական մեծ մարդ մը. Բօնկուշ Մարքիզը որ Յովսէփ Ա. ի օրով նախարարացեալ էր, ազնուականները խոնարհեցուց, Յիսուսեանները վտարեց երկրէն, մեծ ոյժ տուաւ երկրագործութեան, ճարտարութեան և վաճառականութեան: Նոյնպէս՝ առանձնաշնորհումները ջնջելով՝ ժողովուրդին վիճակը բարւոքեց:

Հոլանտա ամէնէն աւելի օգտուած էր՝ իւրացնելով Ասիոյ, Ափրիկէի և մանաւանդ Ովկէանիոյ Փորթուկէզեան ստացուածքները: Միայն թէ՛ Անգլիոյ հետ մղած գաղթային պատերազմներով շատ տկարացաւ «Եւրոպայի նպարավաճառը» կոչուած Հոլանտան:

Իսախիա՝ միշտ քաղաքականապէս բաժնուած էր Սպանիացի իշխաններու, Պապին, Աւստրիոյ և Թոսքանայի արշիդուքսին միջև :

Ամէնէն երջանիկն էր Չուիցերիա որ իր լեռնային քնական պատուարներուն մէջ ամփոփուած, խաղաղութեան և ազատութեան շնորհիւ կը յառաջադիմէր ու կը զօրանար :

Բարեկարգութեան անհրաժեշտ պէտքեր. — ԺՅ. դարու սկիզբէն ի վեր, հակառակ տէրութեանց ի գործ դրած բռնական միջոցներուն և ընդդիմութեան, կրօնական և քաղաքական երևոյթներու ներքեւ Եւրոպայի մէջ ծնունդ առած ազատական գաղափարները սկսած էին տակաւ հասուննալ և պատրաստել այն հսկայ Յեղափոխութիւնը որ տեղի պիտի ունենար ԺԶ. դարու վերջին քառորդին մէջ :

Ներքին բարեկարգութեան առաջին օրինակը տուաւ Եւրոպայի փոքր երկիրներէն մին, Փորթոկալ, որու Յովսէփ Ա. թագաւորը նախարարապետ կարգեց Բուլպալ մարքիզը : Այս ազատամիտ քաղաքագէտը, նախ ըմբոստ ազնուականները խոնարհեցուց, յետոյ՝ երկրագործութեան, ճարտարարուեստից ու վաճառականութեան մեծ մղում տուաւ : Նոյնպէս՝ ոգի ի բռին մաքրուեցաւ Պապական ազդեցութիւնը երկրէն բնաջինջ ընելու և այս նպատակաւ՝ Յիսուսեանները արտաքսեց և առանձնաշնորհումները ջնջելով՝ հասարակ ժողովուրդին վիճակը բարւոքելու ջանաց (1759) :

Փորթոկալի օրինակին հետեւեցաւ իր գրացին Սպանիա, որու նախարարապետը կոմս Տ'Արանեսս 1766ին Յիսուսեանները երկրէն վանեց, կղերին ճնշող ազդեցութիւնը խորտակեց և տնտեսական վերանորոգումներ ի գործ դրաւ :

Այս միջոցին Աւստրիոյ կայսրն էր Մառիա Թէրէզայի օրդին Յովսէփ Բ. (1765-1790) որ իր ազատա-

կան ու բարեկարգիչ գաղափարներովը մեծ ժողովրդականութիւն շահած էր : Յովսէփ Բ. բարեկարգութեան օրինակը առաջին անգամ ինքը տուաւ, վանելով արքունիքէն ամէն տեսակ պերճանք՝ շառլութիւն և աւելորդ ծախքեր : Յետոյ, ազնուականաց և կղերին հողային կալուածները օրինական տուրքի ենթարկեց, բարւոքեց հողագործ դասակարգին վիճակը, ջնջեց տարնապարակ աշխատութիւնը և անհատական ազատութեան իրաւունքը նուիրագործեց :

Այսպէս ուրեմն, քաղաքական վերանորոգումի մը անհրաժեշտ պէտքն ու ոգին ըմբռնուած էր Եւրոպայի ժողովուրդներուն ստուար մէկ մասին կողմանէ :

Յրանապի վիճակը. — Լուի ԺԴ. ի յաջորդած էր իր հինգամայ թոռնորդին Լուի ԺՅ. որու խնամակալ կարգուեցաւ Օրլէանի դուքսը Փիլիպպոս : Լուի ԺԴ. 4000 միլիոնի ահագին պարտք մը թողած ըլլալով՝ խնամակալը այլ և այլ միջոցներու դիմեց երկիրը այս անտանկի վիճակէն փրկելու համար, բայց ընդունայն : Լուի ԺՅ. չափահաս ըլլալէն ետքն ալ ժամանակ մը Օրլէանի դքսին յանձնեց նախարարապետութիւնը, իսկ անոր յաջորդեց Պուրպօնի դուքսը որ թագաւորին հարս առաւ՝ Լէհաստանի Սաւոյիսթա թագաւորին աղջիկը Մարիա-Լեյքեսլաւ : Այս անհոգ թագաւորին օրով տեղի ունեցան Աւստրիոյ յաջորդութեան և եօթնամեայ պատերազմները որոնք Յրանսայի համար այնչափ կորուստներ եղան, ինչպէս արդէն տեսանք : Յըրանսայի համար աննպաստ այս պատերազմներէն ետոյ, Լուի ԺՅ. բոլորովին անձնատուր եղաւ ապականեալ արքունիքի մը շուայտ ու անբարոյական կեանքին և թողուց որ հայրենեաց ճակատագիրը վարեն իրեն պէս վատթարացած պալատականներ և լիտի կիներ : Մինչդեռ անդին, Ֆրանսայի հարուստ գաղթականու-

Թիւնները ձեռքէ կ'ելլէին, ժողովուրդը կը հեծէր անտանելի տուրքերու և սոսկալի թշուառութեան մը ծանր լուծին ներքեւ: Քաղաքական ու զինուորական ամէն կարեւոր պաշտօններ աղնուական դասակարգին մենաշրնորէր դարձած, իսկ վաճառականութիւն ու երկրագործութիւն լոկ անուներ էին: Միւս կողմանէ՝ Վօլդիո ժ. ժ. Ռուսօ, Մօնթեպիեօ, Տիսթօ և ուրիշներ, իրենց իմաստասիրական և ընկերական նշանաւոր գրուածքներովը բուռն պայքար մը սկսած էին մղել վարչական ու տնտեսական զեղծումներու և մարդկային արդար իրաւունքներուն դէմ ի գործ դրուած բռնաբարութեանց դէմ: Այսպէս ուրեմն, մօտալուտ էր այն անաւոր փոթորիկը որ քիչ ատենէն պայթելով՝ պիտի խորտակէր բռնակալութիւնը՝ ի նպաստ ժողովրդային ազատագրութեան:

Լուի ԺԶ. (1774 1793). — Լուի ԺԵ. մեռաւ 1774ին 64 տարեկան և իրեն յաջորդեց իր թոռը, Պերրիի դուքսը որ կոչուեցաւ Լուի ԺԶ, Բնապէս բարի ու երկիւղած էր Լուի ԺԶ. սակայն Ֆրանսայի այս տագնապալից վիճակին մէջ՝ անհրաժեշտ եղած մտքի և նրկարագրի կորովը, սպառնացող վտանգին և զայն բառնալու հեռատեսութիւնն ունեցող կարող վեհապետի մը լատկութիւններէն զուրկ կը գտնուէր: Լուի ԺԶ. երկրին մէջ տիրող թշուառութեան և ժողովրդին իրաւացի գանգատներուն դարման տանելու նպատակաւ՝ պաշտօնի կոչեց Մալիապ և Թիւռլիօ անուանի քաղաքագէտները: Թիւռլիօ, ելեւմտից, վաճառականութեան և ճարտարարուեստի ճիւղերուն մէջ կարեւոր բարենորոգումներ ի գործ դրաւ, ուզեց վաճառականութեան և ճարտարարուեստից ազատութիւն հռչակել: Բայց երբ ձեռնարկեց Գաւառային ժողովներ հաստատել որպէս զԵ Ազգ. ընդհանուր ժողովին համար իրենց քուէովն ընտ-

բուած ներկայացուցիչներ զրկեն, ահա այն ատեն ազնուականներն ու առանձնաշնորհեալ դասակարգերը կատաղօրէն բողոքեցին այս հիմնական բարենորոգումներուն դէմ, որով Թիւռլիօ պարտաւորեցաւ պաշտօնէ քաշուիլ: Միւս կողմանէ, Ս.մերիկայի Միացեալ Նահանգաց պատերազմը, որու օգնած էր Ֆրանսա՝ մէկ կողմանէ վրէժ լուծելու համար Անգլիայէ և միւս կողմանէ անիրաւեալ ժողովուրդի մը պաշտպան կանգնելու նպատակաւ, ազգին ազատասիրութեան զգացումները աւելի զրգուեց: Լուի ԺԶ. Թիւռլիօյի յաջորդ կարգեց Նէքէր ելմտագէտը, որ հասոյթի աղբիւրներ ստեղծեց քայքայեց ելմտական ու վարչական բարեօրոգումներու ձեռնարկեց, իրեն դէմ գտաւ աղնուականաց սպառնալիքը՝ որով ստիպուեցաւ հրաժարիլ (1781): Նէքէրի յաջորդ մէկ երկու պաշտօնեաներն ալ (Քալոն և Պրիէն արքայս.) այս մասին չկրցան դարման մը գտնել, որով անհրաժեշտ նկատուեցաւ գումարել Ընդհանուր Կարգաժողովը որ 1614էն ի վեր գոյութիւն ունենալէ դադրած էր: Այսպէս, 1789 Մայիս 5ին, Վէռսայլի մէջ գումարուեցաւ Ընդհանուր Կարգաժողովը (Etats généraux) որմէ կ'սկսի Ֆրանսայի Մեծ Յեղափոխութիւնը և կը բացուի նոր ու փառաւոր թուական մը՝ մարդկային ազգի Պատմութեան համար,



ՄԵԾ ԱՆՁՆԱԻՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Նոր Պատմութեան շրջանին մէջ տեղի ունեցած քաղաքական և ընկերական բազմատեսակ դէպքերուն մէջ, հարկ անհրաժեշտ է նաև ճանչնալ՝ մարդկային ազատագրութեան, իմացական զարգացման և վերջապէս՝ ընդհանուր քաղաքակրթութեան յառաջիմութեանը նպաստող այն մեծ հանճարները, որոնք երեսցան ժ. և ժ.Ը. դարերուն մէջ:

ՄԱՏԵՆԱԳԻՐԲ

Նախ խօսինք Պրանսացիներուն վրայ:—

Մոնթէսիէ (1680-1755). — Անուանի իմաստասէր և գրագէտ՝ որու գլուխ գործոցներն են «Ոգի օրինաց l'Esprit des Lois» և «Հռոմայեցեաց մեծութեան և անկման պատճառները» անուն հոյակապ գործերը:

Վօլթէն (1694-1778), Հուզակաւոր իմաստասէր, պատմաբան, թատերագիր, քննադատ ևն. որ գրական ամէն սեռի վրայ 70է աւելի հեղինակութիւններ ունի: Սակայն իր հրաշակերտն է «Հանրագիտական Բառարանը Encyclopédie»: Եւ ո՛չ մէկ հեղինակ այնքան խորապէս ազդած է իր ապրած դարուն և ընկերութեան վրայ՝ որքան այս մեծ փիլիսոփան՝ որու առջև սիրալոյսով կը բացուէին Եւրոպայի արքունեաց դուռները: Շատեր կը դատապարտեն զՎօլթէն՝ իբրև անկրօն և անաստուած, առանց սակայն խորհելու թէ՛ այդ դարուն ի՛նչ սոսկալի անկուծի մը մէջ կը գտնուէին կրօնի պաշտօնականները և թէ՛ կրօնքի անունով ի՛նչ անլուր զեղծումներ և գայթակղութիւններ կը գործուէին: Ընդհակառակը, Վօլթէն

աւելի նպատակ ունէր պաշտպանել խղճի ազատութեան հետ՝ կրօնի անսեթեւեթ նուիրականութիւնը: Մէկ իօսքով, Վօլթէն ծաղրած է ո՛չ թէ կրօնը, այլ կրօնը ծաղրելի ընելու յանդգնող խաբեբաները: Յիշատակութեան արժանի են նաև Վօլթէնի հետեւեալ աշխատասիրութիւնները «Պատմութիւն կարօլոս Ժ. Ի, Պատմութիւն Մեծին Պետրոսի, Դար՝ Լուդովիկոս Ժ. Ի», ինչպէս նաև՝ ողբերգութիւններ, կատակերգութիւններ ևն. որոնց ամէնքն ալ ոճի վսեմութեան, պայծառութեան և պարզութեան դրոշմը կը կրեն:

Ժ. Ժ. Ռուսօ (1712-1778) Հուզակաւոր ընկերաբան և իմաստասէր, որ իր դարուն ապականեալ ընկերութենէն գէ՛թ մանկութիւնը փրկելու նպատակաւ՝ մանկավարժական նոր դրութիւն մը վարդապետեց և այս մտք գրեց «Էմիլ» անուն գործը: Սակայն իր գլուխ գործոցն է «Դաշն ընկերական Contrat Social» անուն հմտալից աշխատասիրութիւնը, որ մեծապէս ազդեց իր ժամանակակիցներուն վրայ:

Լը Սամ (1668-1747), Նշանաւոր վիպասան: Գլխաւոր գործերն են «Ժիլ Պլաս» և «Դեւն կաղ Le Diable Boiteux»:

Պօնտոշէ (1732-1799) Խորաթափանց վիպասան, որու գլխաւոր գլուխ գործոցներն են «Սէվիլի վարսա-յարդարը Le Barbier de Sévilles, և «Ֆիկարօյի ամուսնութիւնը-le Mariage de Figaro»:

Տիսնօ (1713-1784) Վօլթէնի ժամանակակից և անոր համախորհուրդ և աշխատակից երեւելի իմաստասէր: Ունի «Անհրազատ որդի» և «Տանուէր» անուն թատերգութիւնները:

Աւսոն Ենկիէ (1762-1794). Ծնած է Պոլիս: Զգայուն և վեհիմաստ երիտասարդ բանաստեղծ, իր գրուածքներուն մէջ երեւելի են «Դեռատի հիւանդը», «Կոյրը» ևն:

Ռոյին (1661-1741). Համբաւոր պատմագիր. որու գլխաւոր գործեր են «Հնախօսութիւն» և «Ճառ յաղագս Ռուսմանց»:

Վօլնարկ (1715-1747). Մեծ բարոյախօս: Գլխաւոր գործերն են «Գիտութիւն մարդկային մտաց», «Նկարագիրք» և Առածներ:

Մարտնոսեղ (1723-1799). Թատերագիր. Գլխաւոր գործերն են «Բելիսարիոս», «Կլէոպատրա» և «Ինքայք»:

Պեռնատսեկ-սր-Սեկ-Բիեռ (1737-1814), Հեղինակ «Պօղոս և Վերգիլիա» անուն բարոյացուցիչ և սրտառուչ վէպին:

Շարոյուրան (1768-1848) Տրանսայի մեծագոյն մատենագիրներէն մին, որ երկար ճամբորդութիւններ կատարեց Նոր Աշխարհի այլևայլ երկիրները և վերադարձին գրեց «Ոգի Քրիստոնէութեան», «Աթալա», «Ռընէ», «Մարտիրոսք» ևն. վէպերը որոնց մէջ կը փայլին իր վառ երեւակայութիւնը, Քրիստոնէական կրօնի մարդասիրական վեհութիւնը, զգայուն և գունագեղ ոճը:

ԱՆԳԼԻՈՅ ՄԷՋ ՓԱՅԼԵՑԱՆ

Էսսիսըն (1672-1719), Նշանաւոր մատենագիր և քաղաքագէտ, որու հրատարակած «Հանդիսատես» անուն պարբերականին մէջ կը փայլին իբր արձակագիր՝ իր ոճին գեղեցկութիւնը և գրական կիրթ ճաշակը:

Փօ֓ (1688-1744), Իմաստասէր-բանաստեղծ, որ մեծ ներգործութիւն ունեցաւ իր ժամանակակիցներուն վրայ: Գլխաւոր երկիրն են «Ճառ մը քննադատութեան վրայ» և Իշխականին և Ողիսականին թարգմանութիւնները:

Եռնկ (1765-1861), Կրած է «Գիշերներ» անուն մեղամաղձիկ բանաստեղծական գործը:

Ասաւ Ֆերկիսըն (1724-1816) Էթիմպուրկի համալը-

սարանին անուանի ուսուցիչ փիլիսոփայութեան: Գլխաւոր աշխատասիրութիւնն է «Հոռմէական պատմութիւն»:

Ասաւ-Սմիր (1723-1790) Սկովտիացի մեծանուն իմաստասէր և հիմնադիր Բարսեղիական Տնտեսութեան: Իր վարդապետութիւնն էր՝ Աշխատաբիւնը եւ եկեղեցական դրամագումարները միացնել, վաճառականութիւնը ազատ հողակել եւ բարոյական արժանիքն ազնկանել իբրեւ մեծագոյն հարստութիւն: Իր գլխաւոր գործն է «Հետադոտութիւն ազգաց հարստութեան պատճառներուն և բընութեան վրայ»:

ԺԸ. Դարուն մէջ փայլեցան հետեւեալները:

Մեքսսպազիօ (1698-1792) Հոչակաւոր բանաստեղծ, որ իր գեղաճիւղ տաղերուն և ընտիր թարգմանութեանցը համար «Իտալիոյ Ռասինը» կոչուեցաւ:

Քարդօ-Կօծժի (1722-1806) Վենետիկցի բանաստեղծ: Ունի գնահատուած երգիծանքներ և զուարճալի վէպեր: Ալքիեռի (1749-1803) Իտալիոյ առաջնակարգ Ողբերգակ բանաստեղծը, որ միանգամայն հիանալի կերպով ալ արձակ կը գրէր:

Գերմանիոյ մէջ փայլեցան:

Լեպիկ (1729-1781) Անուանի թատերգակ բանաստեղծը:

Քրօյշքօփ (1729-1781) Որ իր կեանքին 30 տարին նուիրեց՝ պատրաստելու համար «Մեթիական» անուն դիւցազներգութիւնը: Սակայն Գերմանական գրականութեան փառքը կը կազմեն երկու անմահ հանճարներ, Շիլլեր և Կեթե:

Ուոլլըր Սփօր (1771-1832) Անուանի բանաստեղծ և վիպասան: Ունի ոտանաւոր, բայց մանաւանդ արձակ շատ գեղեցիկ ոճով բազմաթիւ քերթուածներ ու վէպեր որոնց մէջ խորին հմտութեամբ կը նկարագրէ մարդկային ազնիւ ու յոռի նկարագիրները:

Թովմաս Կրե (1715-1771) Իրր բանաստեղծ՝ հշա-
նաւոր է իր ոճին ազնուութեան և վսեմ զգացումնե-
րուն համար: Ունի սաղեր և ողբերգութիւններ:

Րիչարսըն (1689-1761) Կոչուած է «Անգլիական
վիպասանութեան Հայրը»: Ամէնէն նշանաւոր գործերն
են «Քլարիոս Հարյօ» «Փամէլա»:

Օշիվիե Կոչսալիք (1728-1774) Ներհուն գրագէտ,
որ ունէր հեշտ և գեղեցիկ ոճ մը: Իրած է «Ուէյֆիլտի
Փոխերէցը»: Իբրեւ պատմաբան երեւելի են Հիւռմ
Սկովտիային, որու բազմահատոր գործերուն մէջ ամէնէն
նշանաւորն է «Անգլիոյ պատմութիւն»ը: Իբրեւ պատ-
մաբան, յիշատակութեան արժանի են նաև Բոպերըն
Անգլիացին որ գրած է Պասմոքիւն Սկովտոյ, Պասմո-
քիւն Անտրիպայի և Կարոլոս Ե. ի:

Կիպպըն (1737-1794), Որ խորին հմտութեամբ և
շատ գեղեցիկ ոճով գրած է Հոռնեակիս կայսրութեան
անկումն և կործանման պատմութիւնը՝ վեց ստուար հա-
տորի մէջ:

Է. Պըրֆ (1730-1797) Իրլանտացի նշանաւոր ատե-
նաբան որ կոչուած է «Անգլիոյ կիկերօնը»: Պըրֆ, աղ-
քուապէս պաշտպանեց Ամերիկեան գաղթականներուն
գատը: Իր գլխաւոր գործերն են «Վսեմը» և «Գեղեցիկը»:

Փօֆս (1749-1806) ևս անուանի է իբրեւ ճարտա-
սան, և կոչուած է «Անգլիոյ Դեմոսթենէսը»: Փօքս,
ոխերի՛ հակառակորդն էր Անգլիոյ նախարարուպետ
Փիթի և բարեկամ ու համակիր՝ Ֆրանսայի:

Ֆր-Շիլլեր (59-1806) Ողբերգակ բանաստեղծ, ծնաւ
Մարպախի մէջ: Գլխաւոր գործերն են «Աւագակներ»,
Մառի-Սոլուարդ, Տօն-Քարոս, Կիյիօն Թեդ ևն. որոնք
թարգմանուած են Եւրոպական բազմաթիւ լեզուներու:

Կեքե (1749-1832) Որքան մեծ բանաստեղծ ու մա-
տենագիր, նոյնքան ալ երեւելի գիտուն մ'էր: Սակայն

իր վառ երեւակայութեան և խորաթափանձ մտքին ար-
դիւնքն եղող երկերուն յառաջ բերած ազդեցութիւնը
անհունապէս աւելի մեծ են: Գլխաւոր գործերն են
Ֆաուստ, Վերքեր, Հերման-Տորոդէս ևն:

Իբրեւ պատմաբան, մեծ հռչակ հանեցին:

Հերտեր Բրուսիացին (1744-1803) Որու հոյակապ աշ-
խատութիւնն է «Իմաստասիրութիւն մարդկային ազգի
պատմութեան» հմտալից գործը որ շատ մը լեզուներու
թարգմանուած է:

Ժակ-Միշլեր Զուիցերացին (1752-1809) որ գրած
է Հելուեթիոյ մանրամասն պատմութիւնը:

ՔԱՆԴ (1724-1804) Գերմանացի մեծահամբաւ Սկեպ-
տիկ իմաստասէր, որ փիլիսոփայական գնահատելի աշ-
խատութիւններ թողած է:

ԳԻՏՈՒՆՆԵՐ

Գրական սեռերու չափ մշակուեցան նաև գիտու-
թեան այլ և այլ ճիւղերը Եւրոպայի գլխաւոր երկրաց
մէջ, և այս մասին նշանաւոր հանդիսացան հետեւեալները:

Ռեօմիւռ (1688-1757) նշանաւոր բնախօս, որ Զեր-
մաշափը հարեց և որ ծանօթ է իր անունովը,

Լա-Քայլ (1713-1762) Զափազէտ և աստղաբաշխ որ
Միջօրէականը ճշգեց:

Տ' Աւանկեռ (1717-1783) Ֆրանսացի երեւելի իմաս-
տասէր, մատենագիր և չափազէտ որ իր ժամանակակից
գիտուններուն կեանքը գրած է:

Հերշել (1737-1739) Գերմանիացի նշանաւոր աստ-
ղաբաշխ որ Ռուսնուր և անոր արբանեակները գտաւ և
անդամ ընտրուեցաւ Լոնտոնի և Բարիզի գիտական ըն-
կերութեանց:

Լալուազիե (1743-1794) Ֆրանսացի մեծանուն քիմի-

ազէտ, որ արդի տարրալուծութեան հիմնադիրը կը սեպուրի և այս ճիւղին մէջ բազմաթիւ կարեւոր գիւտեր ըրաւ :

Պեռօրէ (1748-1807) Նախորդին աշակերտը, որ նմանապէս անուանի բնագէտ էր ու Եգիպտոսի մէջ ալ ուսումնասիրութիւններ կատարեց :

Մօնկոլֆիէ Եդարսֆ (Ստեփաննոս և Յովսէփ) որոնք Օգտագարիկը գտան :

Լակրանժ (1736-1813) Մեծահռչակ չափագէտ, որ տակաւին 18 տարեկան հասակին մէջ՝ Այլեր երկրաչափին երկար տարիներէ ի վեր լուծելու անկարող եղած խնդիրներուն մեկնութիւնը տալով՝ առաջնակարգ գիտունի համբաւը չահեցաւ : Նոյնպէս՝ հինգ անգամ Բարիզի գիտութեանց ճեմարանէն մրցանակ ստացաւ և թողուց բազմաթիւ կարեւոր գրուածքներ՝ որոնց մէջ ամէնէն երևելին է Վերլուծական Մեքենագիտութիւնը Mécanique Analytique :

Լապլաս (1749-1827) Համբաւոր չափագէտ և աստղաբաշխ որ գտած է «Երկնային մեքենականութիւն Mécanique Céleste» և «Տիեզերաց կազմութեան դրութիւնը Systhème Cosmogonique» որ իր անունով ծանօթ է գիտական աշխարհի մէջ :

Բենիամին-Յրանկի (1760-1790) Ամերիկացի մեծանուն իմաստասէր և գիտուն, որ իր անունն անմահացուց Շանթարգելը գտնելով :

Կարլանի (1737-1798) Պոլոնիոյ համալսարանին գիտութեանց ուսուցիչը և հմուտ բարոյախօս, որ Շարժական ելեքտրականութեան հիմը դրաւ, մասնաւորապէս գորտի վրայ իր կատարած փորձերով և ուսումնասիրութեամբ :

Ալեքսանդր Վօյշա (1744-1817) Կալվանի տեսութեան հակառակելով՝ պնդեց թէ՛ տարասեռ մետաղներու հպումն է որ ելեքտրականութիւն կը ծնի և այս սկզբուն-

քէն առաջնորդուելով՝ խիստ կարեւոր գիւտեր ըրաւ որոնք այսօր ընդունուած են գիտական աշխարհէն :

Քիւլիե (1769-1831) Ֆրանսացի հռչակաւոր Բնագատում-Հնարան, որ նախապատմական դարերէ գրեւորած կենդանիներու հատակոտոր ոսկորներով՝ յաջողեցաւ ամբողջ կենդանական կմախքներ կազմել, ինչ որ յաջորդ դարերու գիւտերը եկան կատարելապէս հաստատել անոնց ճշդութիւնը :

Ճեկնըր (1749-1823) Անգլիացի համբաւուոր բժիշկ, որ մարդկային պատուաստը գտաւ :

Հ. Տեյլի (1778-1829) Անգլիացի գիտուն մը, որ գտաւ հանքերու մէջ աշխատողներու համար Ապահովութեան լանթաւը և ասով շատ օգտակար ծառայութիւն մը մատոյց :

Արալիօ (1786-1852) Ֆրանսացի մեծ բնագէտ և աստղաբաշխ, որ հիանալի պարզութեամբ կը դասախօսէր գիտական ամէնէն դժուարին խնդիրներու վրայ :

Պիլօն (1707-1788) Ֆրանսացի հռչակաւոր Բնագատում և գրագէտներէն մին՝ որու գլուխ գործոցն է «Բնական պատմութիւն չորքոտանեաց» անուն հոյակապ աշխատասիրութիւնը : Պիլօնի ոճը շատ շնորհալի, ներդաշնակ, պատկերալից և գրական ամէն տեսակ նրբութեանց սքանչելի տիպար մ'է, որով կատարելապէս արդարացուցած է իր այն խօսքը թէ «Ոճը մարդն իսկ է — Le style est l'homme même» : Տակաւին իր կենդանութեանը կանգնուած մէկ արձանին վրայ, հետեւեալ իմաստալից խօսքը քանդակուած է «Իր հանձարը կը հաւասարի բնութեան մեծվայելչութեանը» : (*)

(*) Պա՛ Ուսուցիչ, եթ յարմար դատեն, թող հանին մեծ անձնաւորութեանց այս օտր օակաւին երկտեղ :

Հ Ա Մ Ա Ռ Օ Տ Պ Ա Տ Կ Ե Ր Ն Ո Ր

Ա Ջ Գ Ա Յ Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ե Ա Ն

ԳՐԲ	ԱՆԳԼԻԱ	ՖՐԱՆՍԱ	ԳԵՐՄԱՆԻԱ	ՍՊԱՆԻԱ
Ճ.Մ. Տնտեսական- իմացական և Բարոյաբան- ական բարեբը- ջումներ՝ Քյ. պետքեանց մէջ:	Երկուցվարդից պատերազմ (1455 1485) ԹԻԻՏՏՐԵԱՆ ընտանիք, (1485- 1603, Հէնրի Բ. Բացար- ձակ միապետ- քիւն	Լուի ԺԲ. (1498- 1515): ՖՐԱՆ- ՍՈՒԱ Ա. (1512- 1547): Հէնրի Բ. (1547-1 59) Ֆր- րանսուա Բ. Կա- րոլոս Թ. Հէնրի Գ. Կրօն. պատերազ- մներ (1374-1589):	Աւստրիայի սան- գորութիւնը Մաքսիմիլիա- նոս Հոլանտա. Արքուա, Ֆրանց Բ. ներք. Փիլիպպ- գեղեցիկ կ'ա- մուսնանայ Սպա- նիայի զահաւա- նանգին հետ:	Սպանիայի միա- քիւնը: Ֆէրդի- նանտի եւ Իզա- պելլայի գորու- թիւնը (1479- 1516) Ալֆոնսոս Գ. Պ- ստր. ԳՈՒՈՄՊՈՍ (1492)
Ճ.Զ. Վերանորո- գութիւն, կրօ- նական պա- տերազմներ	Հէնրի ԿՈՍ Բ. Կրօնական բա- րեկարգութիւն, Եղուարդ Զ. Մա- րի-Քիստոս, Ե- ղիսաբէր (1538- 1609) Հիմն. Անկլիկան եկեղեցւոյ:	Լուի ԺԲ. (1498- 1515): ՖՐԱՆ- ՍՈՒԱ Ա. (1512- 1547): Հէնրի Բ. (1547-1 59) Ֆր- րանսուա Բ. Կա- րոլոս Թ. Հէնրի Գ. Կրօն. պատերազ- մներ (1374-1589):	ՎԱՐՈՒՈՍ Ե. (1516 1556) վերա- նորոգութիւն: Օսմանցւոց դէմ պատերազմ, Ֆրեդրից դէմ պատերազմ: Ֆէրդինանտ Աւս- տրիացի եւ իր յարջորդները:	Փիլիպպ Բ. 1556- 1598 կրօնիկն, պատերազմներ. կը միջամտէ: ՀՈ- ԼՍՆԱՅԻ ան- կլիպութիւնը 1579
Ճ.Է. Եւրոպական մեծամեծ պա- տերազմներ. Պուրթուգալեան ընտանիքի գերակշիռ զիրքը: Անգլիայի ժո- ղովուրդը Իա- զաբական ա- նանձնաւոր- անումներու կը սիրանայ	ՍԳՌԱՐԻԵԱՆՅ ընտանիք. (1603- 1688) Յակոբ Ա. Կա- րոլոս Ա. 1610ի Յեղ. Ա. Փոստիլիան Քրօնաւէլ. Կար- ոլոս Բ. Յակոբ Բ. 1688ի Յղկոս. Կիլեով Գ.	Հէնրի ԿՈՍ Գ. (1389 1610) ՍԻԻԼԼԲ ԼՈՒ- ԳՆԼԻԿՈՍ ԺԳ. Ռիչիլեո (1624- 1642) ԼՈՒԻ ԺԳ. (1643-1715) Ֆրանսուայի Գե- րակշիռ զիրքը:	Ֆէրդինանտ Բ. (1619 1657) Երեսնամեայ պատերազմ (1618 1648) Վէրսալիայի դաշնագրութիւնը: Ֆրանսիայ կը սկսանայ	Փիլիպպ Բ. (1598 1621) Փիլիպպ Գ. (1614-1665) Կարոլոս Բ. (1665-1775) Սպանիայ չա- փազանց կը սկսանայ
Ճ.Ը. Նոր Տերու- թիւններ, Գաղարկա- նութեանց կա- րեւորութիւնը, Բարեբըջում զարգացումը կը բնորոշու- նայ Եւրոպայի մէջ:	ՀԱՆՈՎՐԻ Բնի- անիք, Վերոյ Ա. (1714-1727). Գերոյ Բ. (1727- 1760). Գերոյ Գ. (1760 1820) Անգլիայ իր ժո- ղովի եւ զաղ- թային գորու- թիւններ կը բազմապատկէ եւ Հնդկաստանը կ'աշխարհակէ:	Լուի ԺԵ. (1715- 1774) ՅԼՈՐԻԻ եւ ՇՈՒԱԶԷՕԼԻ նախարարապե- տութիւնը: Լուի Ժ. Թիւրկո (1774- 1789) Բարեկարգու- թեան փորձեր:	Կարոլոս ԺԵ. Մարի-Թերեզ եւ Ֆրանսուա Թոմասանցի: ՅՈՎՍԷՓ Բ. (1765 1790) Բարեկարգու- թիւններ: Լէոպոլտ Բ.	ՊՈՒՐՊՈՆԵԱՆ ընտանիք. Փիլիպպոս Ե. — Ֆէրդինանտ Զ. Կարոլոս Գ. եւ Գ. Բարեկարգու- թեան նրբեր:

ՓՈՐՔՈՎԱԸ	ՍՔԱՆՏԻՆԱԻԻԱ	ԹՈՒՐԻԻԱ	ՀՈՒԱՆՏԱ	ԲՐՈՒՍԻԱ	ՌՈՒՍԻԱ
Աշխարհագրա- կան գիտե- ր. ԱՍԲՈ. ՏՐ. ԿԱ- ՄԱ. (1497) Սլաւոներք. — Գաղարկին ըն- դարձակ կայս- րութիւն		Օսմ. Պետքիւնը կը գործնայ: Մէհմեդ Բ. (1451-1481) Սուլթան Պայա- զիտ Բ. (1491- 1581):		Հոնէն-Յէրեան ընտանիք Պետարկուրկի կայսրութիւնը պատերազմ կ'սկսանայ (1417)	Քիւմուք. Ռուսիայի կրթու- նը. Մոսկովիներու սիրայն սուրբն. (1462-1565)
Փարսկայ եւ Սպանիայ կը միանան (1590)	ԿՈՒՍՏԱՆԿԱՎԱ ՉԱՆԷՏՐԿԱՎԱՅ ՇԱԿՏ ԵՐԱՐԿԱՆ Կ'ՐՈՎԱՅ. ՏԱՆԻՍ ՄԻԼԷՅՄԱՆ Բ. (1520-1566) ԼԷՓԱՆԳԻ Ժո- վաւարք:	Օսմանցիներու յառաջապա- տութիւնը Ալիսի Բ. ԳԱՆՈՒՆԻՍՈՒԼ. ՄԻԼԷՅՄԱՆ Բ. (1520-1566) ԼԷՓԱՆԳԻ Ժո- վաւարք:	Երբ Լուսնա- գոյ շարժու- թիւնը կը կարգու- նայ (1389). ՇԱՍՈՅԻ ԳԻՅ- ԵՍՄ ՆԱԽԱ- զան կ'ըլլայ:	Պետարկուր- կի իշխան մը. Տնտեսական- գիւն աւար- տածները զարեւոյճ կը կարգէ Բու- սիայի միա- քիւնը (1525)	
Փարսկայ ան- կլայ կ'ըլլայ: ՊՐԱՎՆՆՈՒՅԻ սուր (1640)	ԿՈՒՍՏԱՆԿԱՎԱ- ՍՈԼՏ 1611-1632 ԼԱՅՓՅԻԿԻ յոգ- րանաւոր (1631) եւ Լիւցեմբը: Շախմատի միա- քիւնը:	Օսմանցիկ այս զարուստ պա- տերազմներ կ'ա- նձնան Աւստրիայ եւ Ռուսիայի հետ	1688ի Չա- լանայի գա- նաւորութիւնը ՏՕՐՈՒՆԺ. Անգլիայի բա- զանու կ'ըլ- լայ. — Հոլան- տաւորայն սե- րութիւն:	Բուսիայի զր- տութիւնը Պա- րտարկուրկի կը միանայ 1518ի: Պարտարկուր- կի Հոնտոսի հոլ- սի մէջ արեւ- ելու կը սկսու- նայ. (1648)	Միւսայի իտալացի կրթութիւնը մանուկ հարստութիւնը (1613)
Յովսէփ Ա. կը բարեկարգէ Ե- րկիրը. — (1750- 1777). ԲՈՒՄԱՒ. Մարիզի ար- դիւնաւոր իո- լանութիւնը	Կարոլոս ԺԶ. (1697 1719) Շախմատի միա- քիւնը			ԲՐՈՒՍԻԱՅ ՅԱՎԱՌՈՐԻ- ԹԻՆՆՆ. ՅԸ- ՐԵՏԵՐԻԿ Ա (1701-1713). Կիլեով Ա. (1713 1740) ՖԵՐԵՐԻԿ ՍԵՍ (1786- 1797)	ՊԵՏՆ ՊԵՏՐՈՍ (1682-1720) ԿԱ- ՏՐԻՆԷ Բ. (1768 1796) Ռուսիայի կը բնորոշու- նայ ի վերջոյ Շախմատի

Վ Ր Ի Պ Ա Կ

Էջ	տղ	սխալ	ուղիղ
12	14	Նարսէս	Ներսէս
59	2	ւին	էին
76	6	այս	այն
102	17	Համպօր	Շամպօր
106	6	նախ սկզբան	'ի սկզբան
109	20	ՍՔԱՆՏԻՆԱԻԵԱ.	ՍՔԱՆՏԻՆԱԻԻԱ.
111	3	Հենրոկոս	Հենրիկոս
«	13	անկլիական	անկլիքան
113	27	բնաչինչ	բնաջինջ
125	21	1910	1610
128	3	Հուդովսկոս	Հուդովիկոս

Պատրարագրութիւն
 Քաղաքի Երկրի Հարկաւորներ
 Տ.Մ.Մ. Քաղաքային
 20 Դեպտ. 1911

221-224

7013

